



Նորբետիք Պատրիարք  
Ամեն. Տ. Տ. Թորգոն Արք Մամուկեան



# ԱԼԻՆՈՒ

ԱՐՄԱՆԱԳԻՐ  
ԿՐՈՆԱԿԱՄ - ԳՐԱԿԱՄ - ԲԱԼԱԱԻՐԱԿԱՄ

ՊԱՇՏՈՆԱՎԵՐՐ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹՅԱՆ

ԿԴ. ՏԱՐԻ - ՆՈՐ ԵՐՋԱՆ

1990

Ապրիլ - Մայիս - Յունիս

Թիւ 4 - 5 - 6

1990

April - May - June

No. 4 - 5 - 6


# S I O N

VOL. 64

A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

ՄԱՍՏԵՆԱԳՈՐԾԻ  
ԽԱՐԱՀԱՅԻ ԲԱԺԱՆ

## ՓՈԽԱՆ ԽՄԲԵԳ-ՐԸԿՈՒՆԻ

# ԳԵՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ



Վարժուած ենք առնասարակ ընդհանուր աղետքի կամ ազգային դրժ-բախտութեան տարիներ համարել այն ժամանակները, երբ քաղաքական ծանր իրադարձութիւններ շուարումի կը մատնեն մարդկութիւնը՝ շահերու և նկատումներու հակամարտութեանց թատր դարձնելով ամբողջ աշխարհը, ուր ուղամշունչ փոթորիկներ արեան ծովերու մէջ կը սպառնան խեղդել տիեզերական խաղաղութիւնը՝ իր հիմքէն սարսելով քաղաքակրթութիւնը, և ուր, ներքին վէրքերէ կրծուած կ ամ արտաքին հարուածներէ արորուած, ազգ մը կամ ժողովուրդ մը ողեարքի տազնապներ կ'անցընէ, երբ՝ յանկարծ՝ կամ կակծալի սխալներու հետեանքով իր վրայ կը պայթին ահաւոր պատահարներ,

Կարելի չէ անշուշտ տարբեր կերպով տպաւորուիլ, ու նոյնիսկ յուսահատութեան մօտեցող խոռվքներէ չտարուիլ երբեմն նմանօրինակ պարզաներու առջև, զի ինչպէս առողջ մարմինը կարեսը է առողջ միտքին համար, նոյնպէս քաղաքական անդորրութիւնը անհրաժեշտ է որպէսզի ժողովուրդի մը բարոյական և հոգեկան կեանքին զարգացումը բնականոն կերպով կատարուի:

Եւ սակայն, պէտք չէ երբեք ատոր համար մոռնալ թէ համայնքի մը իսկական կեանքը ոչ այնքան իր քաղաքական որքան հոգեկան զոյութեան մէջ կը զօրանայ, առաջինը միշոց մըն է միայն, իսկ երկրորդը՝ բուն նպատակը. ան կընայ եղանակաւորուիլ և նոյնիսկ փոխուիլ բոլորովին, մինչ աս պէտք է մնայ անյեղ և անխախտ, վտանգաւոր է առաջինին կորուսար, բայց երկրորդինը անդարմանելի: Անառարկելի է պատմութեան փաստը, որուն լոյսին տակ կը տեսնենք թէ քաղաքականապէս հզօր և քաղաքականօրէն փայլուն ինչ մեծ ազգեր կործանած և անյայտացած են ի սպառ, միմիայն բարոյական ներքին փտախտաւորման հետեանքով:

Ազգի մը, ժողովուրդի մը, հասարակութեան մը համար, զգէց օրերը, զրաբարին աւելի ուժեղ բացատրութեամբը՝ ժամանակը շարքը՝ ապականութեան և ընդհանուր ինկածութեան այն ժամանակաշրջաններն են, որոնք ընդհանրապէս հետեանքը կ'ըլլան կրօնական անզգամութենէն և կենցաղական լրդփառքի ցոփ և շուայտ սաստկութիւններէն, ինչպէս նաև յաճախազոյնս միտկողմանի և անմիտ դաստիարակութեան մը աւերներէն ծնունդ առած ապերասան ակստութեան: Երբ անդամ մը ախտը վարակի սիրտէ սիրտ և տունէ տուն, մարդիկ այլու հանրութեան բարին զգացումը կը սուզեն՝ կը մոռնան իրենց անձին պաշտամունքին մէջ, որ կ'ըլլայ այնունետեւ իրենց միակ կրօնը՝ որուն իրու ծէս կ'ընդունին ընչաքաղցութիւնը, և իրու խորհուրդ՝ հիմունք հաւատոյ՝

կոյք ինքնավստահութիւնը։ Տարուած այս վերջին մոլութենէն՝ անոնք ա՛լ քամահրանք միայն կ'ունենան իրենց խօսքերւն մէջ այլոց նկատմամբ, աղերախտութիւն՝ իրենց ծնողոց հանդէպ, ու ամբարիշտ վերաբերմունք ամէն բանի համար՝ որմէ չի կրնար ախորժիլ իրենց խօնդարուած խղճմտանքը։

Կարեկցութիւնը չնշուած սրբուած է այլևս իրենց սրաէն, ինչպէս արցունքը՝ աշքերէն։ զոթը ջղագարութիւն է իրենց համար, իսկ խաղաղութեան սէրը՝ ամենէն խօլ խեղճութիւնը, որուն դէմ կռուիլ պարտք կը նկատեն բան։ սարկութեան ամենէն կեղասու և թունալից զէնքերով։ Հեշտանքը ամէն վայրկեան կը խայթէ անոնց հողին, մինչ սրանընին քար կտրած է տառապանքին հանդէպ։ Իրանց ապականուած բօրոյականովն զբաղեցնելու համար հասարակաց ուշադրութիւնը՝ մէկ կողմէ զայն ուրիշներուն գրայ կը հրաւիրեն ամենայան դուզն շնակունութեամբ, և միւս կողմէ փոշի ցանելու համար իրենց ուղղուած նայուածքներուն դէմ, աստուածպաշտութիւն կը կեղծեն սերթ ընդ մերթ, մինչ իրենց հողին այդ ազնուական զզացման ուրացումովն է միայն լեցուած։ Այդ է պատճառը որ ոչ մէկ խոճանարութիւն կը վրդովէ զիրենք, երբ իրենց համար ա՛լ արուեստ դարձած ճկունութեամբ մը ներս կը սպրդին ընտանեկան յարկերէ՝ անբարոյութեան նախճիրներ զործելու համար մարդկութեան ամենէն նուիրական խօրաններու հովանիին տակ, որովհետեւ հակառակ որ ասէն օր կը սորդին, այսինքն աշխարհի փորձութիւնները և կեանքի փորձառութիւնները ամէն օր բան մը կը ձգտին սորզեցնել իրենց, անոնք չեն կրնար վերահասու ըլլալ ճշմարտութեան, ու կախարդական խաղարկութիւններով կարծես կը դիմամարտին միշտ անոր հետ։

Տիսո՞ւր պատկեր արդարեւ, խորապէս հողեզնին և զարմանալի կերպով ախտաճանաչ դատողի մը՝ Քրիստոնէութեան մեծազոյն տեսաբանին և զործիցն՝ Առաքեալին վրձինովը նկարուած։

Նոյն ինքն է, բարոյականի այդ գերազոյն նկարիչն է որ, իրրեւ վերտառութիւն մը անոր վերև դրուելիք, կը զրէ անոր ներքեւ։ «Մարդք ապականեալք մոռք և անպիտանք ի հաւատու»։

Համայնքի մը համար «զէշ ժամանակներ» են ոչ թէ տնտեսական պրեկումներէ կամ քաղաքական ցնցումներէ յառաջ եկած արհաւիրքի օրերը, այլ անոնք՝ որոնց մէջ բանականութիւնը կ'անպատուէ ինքզինքը և հաւատքը կը նկատուի ամենէն անպէտ ու անարժէք զօրութիւնը։

Առոնք են զէշ ժամանակները, «ժամանակք չարք»։ անոնցմէ՛ պէտք է վախնալ, անոնց դէմ պէտք է լարել պայքարին ուժգնութիւնը։

ԹՈՐԴՈՒՄ ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒԾԱԿԵԱՆ

## ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՐԱՓԱՍՈ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԿՈՆԴԱԿԸ

ԳԵՐԱՇՆՈՐՉ Տ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊՈԽԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻՆ  
ՀԱՐԱՁԱՅ ՈՐԴԻՆՑ ՄԱՅՐ ԱԲՈՌՈՅ ՍՐԲՈՅ ԷԶՄԻԱԾՆԻ  
ՈՂՋՈՅՆ ՀԱՅՐԱԿԱՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

Նիւ Եսոք

Բարին Ասուած իր լոյս հովանիին տակ էն ու պայծառ կը պահէ դասիարակ մեր Մայր Եկեղեցին, որ մեսապէս Սուրբ Հօգիի կինարար և ուրինակ նորութիւնները կը բաշխէ իր ազօրքի Սեղաններէն, մեր հաւատացեալ ժողովուրդին ի Հայուսան եւ ի սիփիւս աշխարհի:

Մենք հոգեպէս միիրարուած ենք իւ հպատ, որ մեր Սուրբ Եկեղեցին իր առաքելուրիւնը ի կատար կ'ածէ արժանաւոր սպասաւորներու առաջնորդութեամբ, ի հոգեւոր ժինուրիւն մեր հաւատաւոր ժողովուրդի կիանիքին:

Սիրիի Մրազան, Դուք Զեր կիանիք՝ պատասի հասակէն սկսեալ, Երուսաղէմի Սուրբ Քաղաքի տեսիլով, նույրած էք Քրիստոսի Եկեղեցին՝ չերծ հաւատքով, հոգեւոր ու իմացական բազում ևորոհներով և անյօդնարեկ աշխանիքով, մնալով միշ ազնիւ մտի եւ չերծ սրբի մարդ, Ս. Աւետարանի հաւատարիմ զինուոր, հոգեւոր դասիարակ ժողովուրդի ու նաեւ գրական մեակ, նեղինակ բազում երկերու, բանասեղծական ունիչով յօրինուած:

Յոյժ զնահատիի կը զնենք մանաւանդ լիերշին երկու տասնամետին ներու Զեր վասակը, իրեւ եռանդաւաս Առաջնորդ Միացեալ Նահանգաց Արեւելեան Թեմին, որ առաւել կազմակերպուեցան եւ առաւել էնացան ընորդի՝ յիշատակուրիւն արժանի Զեր ժինաւար իրազործումներուն: Մեծապէս կը զնահատենք նաեւ Զեր հաւատարիմ ու հոգատար ծառայուրիւնները ի պայծառուրիւն Ս. Էջմիածնի Մայր Արքունի:

Արդ, զերմապէս զնահատիով յիսուն տարիներու Զեր Եկեղեցանուեր պայծառ զործունելուրիւնը, նաեւ ևորհաւորելով Զեր ծննդեան 70 ամեակը, սիրով կ'ընդառաջնի Թեմիդ պատուարժան Թեմական Խորհուրդի միջնորդութեան, եւ սոյն Հայրապետական Մեր Կոնդակով Զեզի կը լոկին Հայրապետական Մեր ողջոյնը եւ օրինուրիւնը, որտեղանդ ազօրքով, որ Տէրը Զեզի ընորդէ բազում արեւու տարիներ հաջառողջութեամբ տարունակելու համար Զեր առաքելուրիւնը Զեզի յատուկ խանդավառ հոգեւոր եռանդով ու հոգեւնչումով, մեր Մայր Եկեղեցւոյն եւ Հայ ժողովուրդին անսակարկուեն ծառայելու խոր գիտակցութեամբ:

### ՎԱԶԳԵՆ Ա

Կարողիկոս Ամենայն Հայոց

Տուու Կոնդակս ի 2 Նոյեմբերի  
1989 Քրիչական տօնի,  
եւ ի առմասին Հայոց ԱնԱ.Ը.  
ի մայրապետ Արքոյ Էջմիածնի  
Հմք. 1650

## ՊԱՏՐԻԱՐքԱԿԱՆ ԿՈՆԴԱԿ

**ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ԹՈՒԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ**

**ԶՈՅՎ ՅՈՒՆՆԵՐՈՒՆ ԱՌԻԹՈՎ.**

ՅԻՉՈՒՄ ՎՐԻՍՈՍՈՒ ԾՈ.Ո.Օ.Ց Տ. ԵՊԻՇԵ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՒ  
ՇՆՈՐՀԻ Ա.ՄԵՆԱՍՈՒՐԲ ՀԱԳԻՈՅՆ ՊՈ.ՏՐԻԱ.Ր.Ք Ա.Ո.Ա.Ք.Ե.Լ.Կ.Ա.Ն  
ՍՈՒՐԲ ԱԹՈՈՒՅՆ ԵՐՈՒՍԱ.Ղ.Լ.Մ, Վ.ԵՐԱ.ՏԵԽՈՒ.Զ ՍՈՒՐԲ ԵՒ  
ՏՆՈՐԻՆԱԿՈՆ ՏԵՊԵՅՈՅՆ ՎՐԻՍՈՍՈՒ, ՅՈՐՄԷ ՀՈ.Ո.Ց ՇՆՈՐՀ  
ԵՒ ՕՐԵՆՈՒԹԻՒՆ Ի Վ.ԵՐԱ.Ց ՆՈՐԻՆ ԳԵՐԱՇՆՈՐՀՈՒԹԵԱՆ Տ.  
ԹՈՒԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈ.ՆՈՒԿԵԱՆԻ, Ա.Ո.Ա.Զ.ՆՈՐԴ ՀԻ.  
ՍԻՍՈ.ՑԻ Ա.ՄԵՐԻԿԱ.ՑԻ Ա.ՐԵՒԵԼ.ԵԱՆ ԹԵՄԻՆ:

«Յիշեա, որդեակ», կը թէլադրեն Ա. Գիրքն ու Աւետարանը,  
վերազարձնելով մեր միտք անցեալին: Մարդկային մտի ամենէն  
սխանչելի իրողութիւններէն մին է յիշողութիւնը, առանց որուն  
մենք զրկուած պիտի ըլլայինք մեր իննութիւնը կազմօղ եւ բիւ-  
րեղացնող տուհալներէն: Մեր տեսածնները, յղացներն ու զաղա-  
փարները, մեր միզիբական եւ նոգեկան ապրումներն ու տպառ-  
ութիւնները կը կազմեն զեղեցիկ շարանը մեր յիշողութեան:

Յիշողութեան այդ նրանով է որ կը մաքերեմ, սիրելիդ իմ  
Թուղոս Ա.րքեպիսկոպոս Մանուկեան, երեմինի անուշիկ Աւետիսը,  
Պաղտահի աւազներէն ոսկի կտորի մը նման Երոսաղէմի ժառան-  
գաւորաց Վարժարանն ու Բնծայարանը բերուած: Աշխոյժ եւ  
վարդուոն, սիրելիմ ամբողջ դպրոցին, բայց մանաւանդ այլ օրեն-  
րու Եշանկայիւսակ եւ մեծանոն Պատրիարքին, որուն անունը  
կը կրես իրաւոնելով եւ փառիով, բու ձեռնադրութիւնէղ առաջ  
որուուած, յատէս անմոռաց Պատրիարքի կողմէն, որ առիքը յու-  
նեցաւ իր նոգեւոր զաւակները անձամբ Սուրբ Սեղանին առաջ-  
նորդելու:

Անցնաղ տարիները այն ատեն միայն բարոյական արժեքի կը  
բարձրանան, երբ մարդկային առաւելութիւններով է որ կը հար-  
սանան, նման արմաւենիին, որ ամէն տարի կը ցուցանաւի կե-  
ղեւային նոր օպակի մը յանելու մոլ:

Արժանաւորչանձեռու յոբելեանը երախտագիտութեան եւ մեծարանի պարտք մը չէ միայն իրեններուն կողմէ հասուցուած, այլ նաև արդարութեան իրաւունք մը ընծայելի անո՞ւ որ ասրենով զօհաբերեց իր կեանքը խօսուի, գրչով եւ վարչական իրեն յատուկ եղանակով, ստեղծելով իր ուրշ եւ Թեմին ներս բարեխառն մքնոյուց մը, զերծ ցնցումներէ եւ յանիմաս ցուցաբերումներէ։ Քառասուն տարիներու իր ծառայութիւնը կոչումներու ամենէն ազնուազոյնին, անձնական յօժարութեամբ իր նույրումը կրական գործին, նախ Երուսաղէմի մէջ, իրեւ ուսուցիչ եւ տեսուչ, ապա տարիներով իրեւ Տիրոջ Տաճր սպասաւոր, որուն վայելչութիւնը սիրեց, իրեւ գրչի մարդ, որ իր հոգիին ծաղիկը դրսեւրեց եւ անոր բոյր՝ բաւչինց սիրտերուն։

Հանդիսաւոր զիտակցութեամբ, որուն խորքը նիացումը կը կազմէ, Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան վիճակի Թեմական Խորհուրդը որուած է 1983 տարուան ընթացքին նեկ Թեմակալ Առաջնորդ Գերազնորդ Տ. Թորգոն Արքեպիսկոպոս Մանուկեանի եպիսկոպոսական եւ Միացեալ Նահանգներու Արեւմտեան եւ Արեւելեան Թեմերուն մէջ Առաջնորդութեան 20ամեակները։ Այս որքան սրաւուչ՝ նոյնբան արլար հասուցման պարագան, ուրիշներու կարգին առաւելազանց հրեուանին կը լեցնէ հոգիս, իրեւ իր ուսուցիչը եւ գրչի եղբայրը, բայց մանաւանդ լծակիցը Աւետարանի դաւանի մէջ։

Տակաւին Երիտասարդ է մեր սիրելի Յօրելեարը եւ ապահով տարիներ ունի բոլորին ծանօթ իր արժանիքներով ծառայելու մեր Եկեղեցին եւ ժողովուրդին, որ այնան պէտք ունի իրեն նման զիտակից, կարող եւ զօհաբերելու պատրաս հոգիներու։ Հետեւաբար, զօտայինդ եւ ընորհարածին, ինչպէս երեկ՝ նոյնպէս եւ յէս այսու, մատուակէ առասօնէն Տիրոջ կողմէ Զեզի ընորհուած ժամաները, սիրելի Մթբազան, որպէսզի կարենաս համարձակօրէն ըստ ոս Աւետարանին։ «Տէր, ահա զմնասն ու տասն մեսս արա»։

**Արտագիր մաղթանեներով եւ եղբայրական սիրով**

**ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊՈՍ ՏԵՐՏԵՐԵԱՆ**

**Պատրիարք Հայ Երուսաղէմի**

## ՄԵՏԱԴԱԼԱՐ ԾԱՌԻՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Մենք կրկին կը հրաւիրուիմ մեր խօսքը բերելու Ամերիկայի Հայոց Առաջնորդ Գերե. Տ. Թուրզով Արքասը. Մատուկեանի հանանայ օժման 50րդ Յոթեղինական հանդիսութեան, ինչպէս նաև իր կեանքին Սաղմոսներգուին կողմէ սահմանուած գենիքին հասած ըլլալու յիշատակութեան կրկնակ առիթներով:

Կըսէ Սաղմոսներգուն մարդկային կեանքի մասին.

«Մեր կեանքի տարիները եօթանասուն են . . .

«և անկէ աւելիին փառքը աշխատանք ու ցաւ են».

(Սղմ. Ղ. 10).

Հրաբր, որ կ'երեւի Թուրզով Արքազանի կեանքին մէջ այն է որ ան եօթանասուն տարիներու զենիքին դեռ կը պահէ իր երիսաւրդական կորովը և մէտաւրծ գործունէորդինը: Վերեւ ակնարկուած «աշխատանք» — իր աշխարհաբար իմաստով — կը տեսնենք որ կը շարունակուի առանց դադարի Թուրզով Արքազանի կեանքին մէջ: Խոկ «ցաւը» . . . ինչ միայն զիտէ: Մեր զիցածն ու տեսածը այն է, որ չենք նշանել զայն ոչ իր խօսին մէջ և ոչ ալ իր դէմքին վրայ. մեր փափառն է, որ մեր տեսածը լինի տեսական իրականութիւնը:

Խոկ 50 տարիներ շարունակ Աստուծոյ անդասանի հերկի սրբազն աշխատանքին մէջ ձեռքը միշտ մասնի վրայ պահելոր քիչերուն տրուած ընուն մըն է, որուն ահաւասիկ կ'արժանանայ Թուրզով Արքազան: Մեր մաղրաննն է, որ ան աւելի երկար տարիներ տանի մանկակի այդ «բեզարած» գործը:

Մենք Թուրզով Արքազանը նոյնացած կը նկատենք այն ծառին նես որ մեզի լը ներկայացուի Սաղմոսաց Գրքի առաջին զլուխին մէջ.

«Եման է ան չուրի ձաւմբաներուն վրայ անկուած ծառին,

«Որ իր պառուղը կու տայ իր ժամանակին.

«Անոր անրիր չի թափիր.

«Եւ ինչ բան որ ընէ կը յաջողի».

Արդարեւ զեղեցիկ է պատկերը այդ մէտադալար ծառին, որ ամէն տարի իր ծալիկները կը բանայ անխափան, իր տերեւները կը փոխէ առանց կորսնելու իր կանաչութիւնը, ու կը նասունցընէ իր պատղիները առանց փողի - բմբուիի: Թուրզով Արքազան

անուասիկ ա՞ր է որ կ'ընէ յխուն տարիներէ ի վեր գրեթէ ամէն մարզի մէջ, ոչ միայն հովուական՝ այլ նաև վարչական, կրտսեական, գրական, գեղարվեստական ու այլ ճյուղերու մէջ:

Թուզոմ Մըրազան պատմոքեան պիտի անցնի իրեն այն Առաջնորդը, որոն օրով իրականացաւ Ամերիկանայոց անկարելի նկատուած մեծ երազներէն մէկը: Ամերիկանայոց Արեւելեան թեմին Մայր Տաճարին կառուցումն է այդ: Սոսյզ է, իրուէ առաջ շատ շատ, Առաջնորդներ, Ցանձնախումբեր եւ պահօնատարներ աշխատանիկ տարած էին այդ երազի իրականացման համրուն մէջ. անոնք պատրաստեցին զետինը, զառ պահեցին հանրային հետաքրքրութիւնը, հայրայրեցին հախնական ատազները, որոնք իրենց լրումին հասան իր օրով: Նման Առզոմոնին, որ իր հօրը տաճար մը շինելու յղացած զաղափարը իրազործեց օգտազործելով միաժամանակ անոր պատրաստած նիւթերը:

Գեղեցիկ երեւոյք է Ասուծոյ փառքին համար նիւթեղէն տաճարներ կառուցանել: Սակայն շատ աւելի գեղեցիկ է եւ Ասուծոյ համար շատ աւելի հանելի է պատրաստել կենդանի տաճարներ, որոնց մէջ պիտի նախընտէր բնակիլ Ասուծոյ Հոգին: Եթէ ըսենք որ Թուզոմ Մըրազան աւելի շեշր դրած է այս երկրորդ տեսակի տաճարներ կառուցանելու Մըրազան գործին վրայ՝ իրականութեան աւելի մօտեցած պիտի ըլլանք: Թէ՛ հովուական եւ թէ հովուապետական գործունելութեան ընթացքին ջանացած է ան կենդանի եկեղեցին վերակառուցանել: Հաւասի եւ նուիրեալ առաջնորդութեան պակասին հետեւանելով վատուժած Հայ Եկեղեցին մէջ աշխատած է Եկեղեկել հոգեւոր կեանի եւ կրօնական եռանդի զիսակցութիւն: Տարած է Եկեղեցին հիմքերը ամրացնելու կազմակերպչական աշխատանիկ: Ցատկապէս խնամք եւ նոզագողութիւն ցուցաբերած է Երիտասարդներու եւ մանուկներու համար կրօնական եւ կրտսական կրթական նախաներու վրայ: Այսինքն զարկ տալով որքան մայրենի լեզուի ուսուցման, նոյնան ալ Մայր Եկեղեցին տարրական զիտելեաց պատրաստութեան: Ուղղակի կամ անուղղակի իր սկզբունքը եղած է սորվեցնել եւ սիրցնել Հայ Եկեղեցին կրօնական հիմնական տարրերը եւ միտերը լուսաւորել այդ նիւթերու մասին:

Այս բոլորին եւ դեռ չիթուած շատ մը իրազործումներուն եւ աշխատանիներուն համար մենք պիտի ըսենք «վարձակալացի» Թուզոմ Մըրազան: Առովինեստ մարդիկ դժուար թէ կա-



## ԳՆԱՀԱՏԵԼԻ ՍԵԾԱՐԱՆՔ

**Մ**եծապէս զնահատելի է, որ Արեւելեան Թեմի Թեմական Խորհուրդը ոռուած է արժանավայել կերպով՝ պատօնական հաշեկերոյրով ու պատօնա յայտագրով պատուել Հայց. Եկեղեցւոյ Հիւսային Սմերիկայի Արեւելեան Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերե, Տ. Թորգոն Արքեպոս. Մանուկեանը, իր հանանայական ձեռնադրութեան յիսնամեակի բարեբաստիկ առիթով:

Արդարեւ, Հայց. Եկեղեցւոյ բարձրաստիճան նոգեւորական ներուն մէջ իր բացառիկ եւ իւրայատուկ տեղը կը գրաւէ Գերե. Տ. Թորգոն Արքեպոս. Մանուկեան, որ ամենայն լրջութեամբ, պարկեսութեամբ ու նուիրումով ահաւասիկ կէս դարէ ի վեր կը ծառայէ Հայց. Եկեղեցւոյ եւ Հայ ժողովութիւնին:

Եր պատանեկան տարիքէն իսկ Մրբազանը ներւնչուած է Երևանադմի Տնօրինական Մրբավայրերէն, Ա. Ցակորեանց Մայրավանի նոգեւոր մքնոլորտէն, ինչպէս նաև Երանաւորն Պատրիարքներու եւ ականաւոր ու որակաւոր դաստիարակներու հայաւոնչ ողիէն: Ան իր նոգեւոր ծառայութեան սկսած է Երևանադմի մէջ, որու կողին ստանձնած է նաև կրական, դաստիարակչական եւ Երաժշտական պարտականութիւններ:

Երիտասարդ տարիքին Միացեալ նահանգներ նրաւիրուելով, Թորգոն Մրբազան նուիրուեցաւ նոլուական ծառայութեան եւ ուսուով իր ձեռք բերած փորձառութեան եւ ստացած բարձրագոյն ուսման ընորիւ արժանացաւ ժողովուրդի ջերմ սիրոյն եւ զնահատութեան:

Առպէս Առաջնորդը Արեւելեան Թեմին, իր այցելութիւններով, հոգեւոր խօսքերով եւ Երիտասարդներու հանդէպ ունեցած մասնաւոր համակրանքով, ամ կատարեց կազմակերպչական աշխատանքներ եւ Թեմը սկսաւ յաջողութիւններ արձանագրել իր պատմութեան մէջ: Իսկ 1966 բուականէն ի վեր ամենայն ձեռնախառնութեամբ, ցարդ կը վարէ այդ նսկայ Թեմի Առաջնորդութեան կարեւոր պատօնը՝ միւս ի մտի ունենալով Մայր Եկեղեցւոյ հոգեւոր առամելութիւնն ու Հայ ժողովուրդի հոգեւոր կարիքները: Եր Առաջնորդական ցըանին Թեմին ներս կազ-

մրեցան նոր Շուխեր, ձեռնադրության նոր եկեղեցականներ, սպուեցան կրօնական եւ այլ գիրքներ եւ Թիմք արձանագրեց շարք մը յաջողութիւններ եւ իրազործության կարգ մը կարենոր ժամանելու:

Յորելեար Արքազանը միջ - եկեղեցական ժողովներուն եւ զործունելութեանց մէջ միւս ալ արժանալայել կերպով կը ներկայացնէ. Հայց. Եկեղեցն եւ իր առավելութիւնը Քրիստոնէական ընդհանուր Եկեղեցւոյ կազմէն ներս: Խոկ պետական բարձր ուժաներու մէջ նոյնապէս Արքազանը կը վայել: բազառիկ ուր եւ յարգանի՛ իր ստեղծած սերտ յարաբերութեանց ընտիր:

Թուրքուն Արքազան, որպէս հաւատարիմ հոգեւոր սպասաւոր Հայց. Եկեղեցւոյ եւ հաւազան զաւակը Մայր Արքուն Ս. Էջմիածնի, իր սերտ կապը կը պահէ. Մայր Արքունի եւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին ներ եւ միւս պատրաստ է ամէն միջոցներով օժանդակելու Մայր Արքունի: Խոկ որպէս անզամ Գերազոյն Հոգեւոր Խորհուրդի, ան իր խորհուրդներով եւ զործու բաժինով անկասկած կը մնայ դեկանար դիրքի մը վրայ: Խոկ Երուսաղէմ կատարած յանախանկի այցելութիւններով ալ հոգեկան իր կապը կը պահէ: Արքատեղեաց եւ Արքոց Յակոբեանց դարաւոր Պատրիարքութեան ներ:

Անձամբ եւ յանուն Արեւմտեան Թեմի Հոգեւորականաց Դասուն, Թեմական Խորհուրդին եւ հաւատացեալներուն, ի որտէ կը ընորհաւորենի մեր հոգեւոր եղբօր՝ Գերե. Տ. Թուրքուն Արքեպիսկո. Մանուկեանի Քանանայական Զեռնադրութեան Յիսնամեակը՝ եղբայրական չերմ սիրով եւ լաւագոյն մաղրամիններով հանդերձ:

Մեր մաղթանեն ու աղօքնն է, որ Աստուած յաջառողջութիւն եւ Երկար կեանք պարզէւէ իր հոգեւոր սպասաւորին, ուռպէսզի տակարին Երկար տարիներ շարունակէ իր հոգեւոր առաջնորդութիւնը Հայց. Եկեղեցւոյ եւ Հայ ժողովուրդին:

«Աւեմն, իմ սիրելի Եղբայրներ, հաստատուն եղէք, անշարժ կեցէք, ամէն ժամ աւելին եղէք Տիրոջ զործին մէջ. զիսցէք որ ձեր վաստակը ի զուր չէ. Տիրոջ առջեւ» (Ա. Կունք. Ժ. 58):

## ՎԱԶԵ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՅՈՎԱՆԻՔԵԱՆ

ԱռԵՎՀԱՅՈՒԹ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ

## ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՆՈՒԻՐՈՒԿԱԾ

Այսպէս արագ են անցեր կեանքիս օրերն, Աստուած իմ. Վաղը կանչնս պիտի զիս. եւ անձկութեամբ կը լեցուիմ. Արդիւնքն այնքան է նիհար՝ փոխան շնորհիդ օրնաբեր, Չոր այս մարմնին դուն տրւիր շահարկելու համար, Տէ՛ր . . . .

ԹՈՐԴՈՄ ՆԱՐԴԱՊԵՏ

Գերաշնորհ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեան, լման երեք և երեսուն տարի սիրով է կրու իրան աւանդ տրուած սրբազն սքնին ու զեղորը: Գիտենք սր ան իր ուխտին վեհութեամբ գործեր է անդադրում, իր հոգեռոր կոչումին արգար պահանջըսվ՝ ան սրտեանդն սպասարկեր է նախանարց փառաւրած Հայ Եկեղեցին սրպէս արեղոյ, վարդապետ և եպիսկոպոս: Հոգուած է համայնքներ և առաջնորդած է մեծ, բնդորձակ թամեր: Աիրած է երաժշտութիւնը, երգած և յօրինած է: Կազմած է երգեցիկ խումբներ և եղած է անսոնց զեկավագարը: Բնեմէն, ամպիռնէն արձակած է իր խօսքը վասն աւետարանական քարոզչութեան և հայ մշակոյթի տարտածման ի խնդիրը: Հրապարակուծ է ձայնապնակներ և գիրքեր: Իր ներոշխարհի սէրն ու յորդերը արտայայտած է քերթողական ճաշակով: Եւ ահա իր օգտաշատ գործերուն ի գնահատութիւն՝ վերին մարմին որոշումով այս օրերուն կը նշուի Թորգոմ Արքեպիսկոպոսի անսակարկ գործունութեան յօրելինանը, որուն հանդիսութեանց ես ալ կը բերեմ իմ փոքրիկ մասնակցութիւնս, իր կեանքը և գործը պատկերելով սա խիտ տողերուն մէջ:

Թորգոմ Արքեպիսկոպոս ծնած է 1919 Փետրուար 16ին, իրաքի Պաքուազ գիւղաքաղաքին մօտակոյ գաղթականական վրանաւանի մէջ: Մկրտութեան անունը՝ Աւետիս:

Տիլիջանցի իր հայրը՝ Վահան, Առաջին Համաշխարհային Պատերազմին կը դասուի Թրքական հակատը իրեւ հետեւկ զինուոր Խուստկան բանտկին, որուն նա-

հանջին ժամանակ, վանի Հայոց երկրարդ գաղթի օրներաւն, տարագրեալներու կարաւանին հետ, Ազգակի, Սալմասի և Ռւրմիայի վրայէն կ'անցնի Մուսուլ, ուրկէ քանի մը տարի ետք կը հաստառուի Պաքուազ:

Վահան, կամ իր մօր կոչումով իվան Մանուկեան, հայրենիք և իր ծնողաց ու նշանածին վերադառնալու յայուը կտրած՝ կ'ամուսնանայ Ազգակցի այրի Նարկիզ Վարդանեանի հետ, որ հաւանաբար նոյն ճամբաներէն, իր Անդրանիկ և Համազասպ որդիներով հասած է Պաքուազ:

Մանուկեան ընտանիքը, Աւետիսի աշխարհ գալէին մէկ տարի յատոյ կը փախադրուի Պազտաս, ուր յաջորդաբար իրենց ոչքերը լայսին կը բանան իօրժէլիկ, որ կը մահանայ, մանչ մը, որ թէյով կ'այրի, Առւրէն, Վազգէն, որ տասներկու տարեկանին թռուցիկով խաղացած առնն տանիքէն վար կ'իյնայ, Մովիկ, Խաչիկ և Վարդան:

Հայրը կը սորվի ձիան կառք (փայթան) նորոգելու արհեստը և շուտով կը դառնայ ամբողջ Պազտատի մէջ ծանօթ և սիրուած անձը այդ գործին մէջ: Պատանի Անդրանիկ կ'ըլլայ հօրը օգնական: Ան է որ նորոգուած, ներկուած կտաքին զարդագիծները կ'ընէ նուրբ վրձինով մը և կառքին մէջտեղը, շրջանակի մը մէջ, Լատին տառերով կը գրէ Անդրանիկ Մանուկեան:

Վահան Մանուկեան, որ միշտ ալ բաց պահած է իր գուուը բոլոր իրեն եկողներուն առջև և իր ջերմ հոգիին ու սեղունին բարիքները բաշխած է հաշիւ չպահող իշխանի պէս, տունին մէջ պահած է

մշտական ուրբախ և համեմի մթնոլորտ մը, ուր հասուկ են առած չնորհներով օժտուած իր զաւոկները եւ խորածնկ ոիրով իրար կապուած ընտանիքին անդամները մնացած են անխարդախ իրենց յարաբերութիւններուն մէջ։ Այդ զգացումը զօրեղ կիրապի որուայայտած է Թարգոս Վարդապետ 1954 ին, իր կրտսերքագոյն նղոր՝ Վարդապանին ուղղած նամակի մը մէջ։

«Եիչէ որ ասանկութը տարեկանիդ համբայ կ'ելլին։ — Փարիզ, երաժշտական դասընթացքի հետեւու — և ուխտ մը կը կատարեաւ թանկագին ուխտ մը։ Զայն պիտի պահնես՝ ինչ խոչընդուաներ, զրկանքներ, յուսախարութիւններ ալ կեանքը նսէք քու առջեղի։ Ու հոգիին խորէն, եղբայրական համբայրու է որ կու տամ քու ձափին, այնպէս ինչպէս առեր էի զայն հայրիկէն, մայրիկէն ու եղբայրներէն, երբ տակաւին առաներկու տարեկան՝ կը հառանայի ես տառնէն, առանց գիտնալութէ ուր պիտի առաջնորդէ զիս ճաւբան։ ... Գիտմէն, Մազիկը ինչպէս կը գուրգուրայ վրագի։ Բնքուշ հոգի մը ունի Շավիկը։ Եիչէ այդ հոգին, կեանքիդ օրերուն մէջ պէտք պիտի ունինաւ անոր։ Նոյնիսկ յիշատակին, Մած եղբայրը ուրիշ ծանր ու լուրջ պարտականութիւն մը յանձնած է քեզի։ Հիմտկունէ պէտք է կարենած ըմբռնել իմսուար անոր զահոզութեան։ Ես գիտեմ որ անոր խիստ թուող շարժումներուն ներքև զգայուն հոգի մը կայ, որ իրեն բաժին ինկած չափով իր կարելին կ'ընէ հնկազ եղբօրու մը պէս հոգ տանելու բոլորին։ ... Աւշչիք, Առւրէնը, Համօն քիչ քիչ պիտի թողուին հոգիիդ մէջ, ու այնպէս ինչպէս անոնք հիմտ կը լեցուին իմ աչքերուս մէջ, քու ալ հոգիիդ խորերէն որ մը պիտի վեր գան ու գիշերներուդ մենութիւնը լիցնեն։ ... Հապա հայրիկը։ Մոման։ Երբեմն մենասթեանդ մէջ զցէ աչքերդ, ու տե՛ս, անոնք ինչպէս քեզի կը նային։ Մի՛ մառար, անոնք միշտ հանեն, ու միշտ կ'ուզեն որ դռն երբեմն իրենց ալ նային . . .»։

Աւետիս կը յաճախէ Պաղատի Հայեկեղիցին կից գանուազ Սրբոց Թարգմանմանչաց դպրոցին մանկապարտէզի և նո-

խակրթարանի բաժինները, Եօթը տարեկանին, գպրոցի սկսուտական խումբի շնորհիներուց անդամ է։ Տասներկու տարեկանին կ'աւարտէ ուսման շրջանը, արժանանալով օրուան թեմակալ Առաջնորդ Տ. Խուրէն Արքեպոս։ Մանաւեանի սիրոյն և գնահատութեան։

«Ենուբէն Արքական, կ'ըսէ թորգում Սրբազն, ոսր լու կը ճանչնար զիս իրեն դպրոց խումբի մէջ երգող, և մօտիկ բարեկամն էր մեր ընտանիքին, իրիկուն մը մեր տաւնը այցելեց և յայտնեց թէ Երուսաղէմի Պատրիարքական Տեղուահն Տ. Խերորպ Արքեպոս։ Նշանեանի յանձնարարութեամբ ընարութիւն կատարած էր 5-6 հայ աշակերտներ Երուսաղէմ ճամփելու իրեն սան ժառանգաւորաց Վարժարանին, և այդ աղոցմէ մէկը եւ պիտի ըլլոյի։ Հայրս իր սովորութեան համաձայն մտիկ ըրաւ և առարկութիւն մը չկրցաւ ընկէ, և մասամբ մը ինձի թողուց որոշել ես ալ, որ ամէն շարութիւրթայի մեր ուսուցչին առաջնորդութեամբ երգի փորձ ընելու և կիրակմահց ինչպէս կիրակնօրեայ պաշտամունքի երդ գեղողութեան մասնակցելու, երեւի նոյն մթնոլորտէն աղդուած՝ Երուսաղէմ երթալու իմ հաւանութիւնս յայտնեցի Սրբազնանին։»

Եւ Աւետիս, ուրիշ երկու պատանիներու հետ, բեռնատար ինքնաշարժ կառքով նախ կ'երթայ Դամասկոս և ապա Երուսաղէմ՝ փոքր կառքով մը, հայ վարորդներու հոգածութեամբ։ 1931 Նոյեմբերը 1ին, Կըլլայ կրտսերքոյն աշակերտը ժառանգաւորաց Վարժարանին, Տրուած ըլլալով որ, ըստ աւանդութեան, ընդունման համար նուղագոյն տարիքը եղած է 15, իրեն կը նոյին իրեն Սրբոց Յակարեանց Մայրավանքի ժառանգաւորներու ըննինիքին, ըստ օրինակին Հին Կտակարանի Յակոբ Նահապետի 12 զաւակներէն ամենէն կրտսերին, որ իր հօրը սիրելագոյնն էր։

«Ժառանգաւորաց Վարժարան մտնելէս մէկ-երկու տարի յետոյ, Աւետիս եղաւ իմ անունս, ըստ Թարգում Սրբազն, ոսրովհեան երեք աղաք անունով, և Թարգում Պատրիարք

Գուշակեան իրեն յատուկ սրամտութեամբ, այլողանութիւն զնելու համար, մեղմէ մէկը կոչեց Աւետում, միւսը մնաց Աւետիս, իսկ իմ անունս Աւետիսէն գոխեց Աւետիքիւ:

Աւետիք կ'աշակերտի Թարգոմ Պատրիարքի, Շահնան Պէտքէրեանի, Յակոբ Օշականի, Գրիգոր Միալիանի, Տիրոն Վրդ. Ներսոյիանի և ուրիշ ուսուցիչներու: Խըրաքանչիւր գաստիսօս տարրեր աշխարհի մը գուռը կը բանայ ուսումնաւաննչ պատասխին առջև: Թարգոմ Պատրիարք անշաւշ իրեն վեհութեամբ այնակ է միշտ, և կը ներկայանոյ տեսակ մը իրեն երազ անձը: Երիտասարդ Տիրան Վարդապետ, որ նոր վերադարձ է Հանուսնէն, կրօնական և Ա. Գրական գառները կ'ընէ աշխարհ և բարախուն: Լորելով աշակերտաներուն հետաքրքրութիւնը: Շահնան Պէտքէրեանի խորունկ ազդեցութիւնը կ'ապրի սորիկաւագութեան տարիներուն, երբ ան կը գասաւանդէ իմաստիրութիւն և արաւատի այլ նիւթերունիք Յակոբ Օշական կ'ըլլայ մեծ տպաւութիւն ներգարծողը ժառանգաւորացի ստներուն, իրեն Հայ Գրականութեան ուսուցիչ:

Տեսուչ Տիրան Վարդապետ, Ժառանգաւորաց Վարդարանի շրջանաւարտ գառնարանին ակնարկելով՝ իր տարեկան տեղիկադրին մէջ հաճութափ կը յիշատակէ: Ըներկայ տարւոյ կրթական հունձքին պատկը է համարուի աներկեօրէն: Դ. Պատարանի շրջանաւարտ 12 սաներուն եկեղեցական տաղարէզի համախումբ գիմնազի, որ տեղի ունեցաւ ամազերջի հանդէսէն երկու օր վերջը, 1936 Յուլիս 29 ին . . .: Ամէնքն ալ ուսումնապէս զովիլի և հոգևորապէս արժանաւոր ճանշարւած ըլլալով, ընդունելի նկատուեցաւ իրենց խոդքանքը, զոր ուխտագիր յայտարաւութեամբ ներկայացւցին Ամեն: Ա. Պատրիարք Հօրու Որոշաւած է սորիկաւութեան գիրենք յառաջիկայ կիրակիչ:

ԱՄԻՒՆՆ պաշտօնաթերթը այս գեղեցիկ երեսյթին անդրագուստալով՝ կը գրէ: «Տասներկութիւն համախումբ գիմնազի . . . արդար թուական կը ինէ մեր Ժառան-

գաւորաց պատմութեան մէջ, և խնդութեամբ կը լիցնէ բոլոր սրաբրը»:

Զեսնադրութեան պահանջն ընմը նեղ կու դայ երկոտասանքին ծնրադիր շարուածքին տակ, երբ ընծայեալները երեսնին ժողովուրդին դարձուցած, աշք յիր կիսո, աշխարհէն հրաժարման իրենց ուխտը կը կատարեն ձեռամբարձ: Զեսնադրով Սրբազն Պատրիարքը գլխահակ կը մնչէ մեղչուկէց անառաք և զնի իրեւուրեան, և ուղղ բանաւորք ընծույթավ Ասունդոյ:

Այս տասներկու ուխտանըներէն և ձեռամբքեալներէն մէկն է և կրտսերու գոյնը՝ Աւետիք Մանուկեան, Պաղտատէն:

«Աւետիքը», կը հատատէ իր գասրծէներէն մէկը (Բարգէն Եպոս Վարժապետան) «ի տղայ տիոց կարծես իրեն յատուկ փիլիսոփայութիւն ունէր: Սոոյի կեաններու նկարագրի գիծերը տեսաների էին իր մէջ — անտարերե հաճոյքի, տափի հանգէստ, ինքնազրկում, տաքի սութիւն, սոկուախօսութիւն, ժրագլուխ պարապմունքներով տքնութիւն»:

Եւ սրտեանդն պարտպող Աւետիք գասերուն մէջ միշտ բարձր նիշեր կը ստանայ իր գասընկեր Յովսէփին (ապա Բարգէն Ալքեպս): Ակատական, Հայրապետական Պատուիքակ Հարաւային Ամերիկայի Հայոց) հետ վայելելով Թարգոմ Պատրիարքի խորունկ համակրութիւնը Թարգոմ Պատրիարք անակնալորէն կը վախճանի 1939 Փետրուար 10 ին:

Աւետիք Սարկուտպ և ուրիշ հինգ ընծայացուներ, իրենց հետ ուսնենալով Փարիզէն հկած ամուսնացած քանանայուու մը. Երուազպէմի Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ (1939 Յուլիս 23) ձեռնադրութեամբը նորընտիր Պատրիարք Մետրոպ Արքեպս: Նշանեանի, կը զինուորագրուին Հայ Եկեղեցւոյ հոգեառ պատուարութեան, Եւ անոնց նուիրակոն ուխտի կատարումին ի տես անդամ մը և կը բերկրի տմբողջ Միաբանութիւնը:

Ընոյն այդ խումբին հետո, ըստ Տիրայր Ս. Վրդ. Տերվիշեան, «իմ անձնական կազմ եղաւ այն որ՝ և նշանակուեցայ իրեն զատիւարակ-ուսուցիչ, իրենց առանձնութեան քառասունքի շըրջանին համար: Եւ իմ ապաւորութիւնը

Թորգոմ Արեգայ Մանուկիսի մասին այն սեղա, իր մատուցած առաջին Պատարացին իսկ թելագրութեամբ (1939 Օգոստոս 23), որ ան իր ընկերներուն մէջ ամենէն լուրջն ու ծանրախոհն էր, իր անունին սախատիպ՝ Թորգոմ Պատրիարքի պատկերն ու հոգին արժեցնելու կարողութեամբ սժուաւձ:

Կը նշանակուի ուսուցիչ Ս. Թարգմանչաց Ազգ. Նախակրթութեանի, Տեսուչ Տպարանի, Փախ-Տեսուչ Ժառանգաւորաց Վարժարանի և Մարմակրթութեան մարդի:

«Հայուսատանեայց Եկեղեցին ի խմբագրութիւնը, 1946 Դնկանմբերի համարով՝ և նոր Ռւժեր» գերնագրով կը հաղորդէ. Եկեղեցին Ամերիկա ժամանեցին Երուատցէն և Անթիլիասէն չորս երիտասարդ հօգևորականներ՝ Բարգէն Վրդ. Վարժապետական, Թորգոմ Վրդ. Մանուկիս, Խանճիկ Վրդ. Ղաղարեան և Հմայեակ Վրդ. Խնդոյեան Զորս Հոդ. Հայրերն ու շըրջանաւարտներն են Երուատցէմի Ժառանգաւորաց Վարժարանէն և Ընծայարանէն, գիտակից իրենց կոչումին և կատարելիք պաշտօնինց:

Ճիշդ Թուականը տալու համար ուելցնենք որ Թորգոմ Վրդ. Մանուկիս 1946 Յուլիս 28ին կը ժամանէ Նիւ Երբք, և Յուլիս 28ին, Վարդապետի տօնին տարի, Թիմակա Առաջնորդ Տիրան Եպո. Ներսոյեանի Ժառանգած Ս. Պատարացին սպասարկելով, նոյն օրը կէսօրէ յատոյ, զինք տանելու եկած ներկայացուցիչներու հետ կը մնկնի Ֆիլիալիքիա, տեղույն Ս. Երրորդութիւն Եկեղեցւոյ հովուութիւնը ստանձնելու համար: Պաշտօն մը որ լիովին կը կատարէ մինչև 1951 Թուականը: Նոյն տարին, Նոյեմբերին, երբ որ Տիրան Սրբազն կ'ուուզէ տարիով մը Առաջնորդի պաշտօնէն արձակուրդ առնել, և անհրաժեշտ կ'ըլլոյ Փախանորդ մը նշանակէլ, Թիմական Առողջութեան իրեն կը յանձնէ այդ պաշտօնը, զոր վարելով հանդիրէ շարունակէ տակաւին հոգուել Նորը Ֆիլատէլիքիայի համայնքը՝ շաբաթավերջի այցելութիւններով: Տիրան Արքակիսկ. քանի մը ամիսէն կը վերադառնոյ իր պաշտօնին,

Թորգոմ Վարդապետ Փախանորդ կը մնայ մինչև Տիրան Սրբազնի առաջնորդութեանէ դադարումը: Նոյն շրջանին սակայն տարի մը Լոնկ-Այլընտի Սրբոց Նահատակաց Եկեղեցիի համայնքին կազմակերպչական աշխատանքը կը կատարէ և կը զեկավարէ նոր եկեղեցւոյ շինութեան գործը, մինչև մնայուն հովիւի նշանակումը:

Թիմական Առողջութեան, որ այն ժամանակ Ազգ. Կեղծոնական Վարչութիւն անունով կը գործէ, 1952 Մայիսին մամուլին կու տայ առ հազորդագրութիւնը. «Տնզեկատու Դիւանի պաշտօններէն մին պիտի ըլլոյ ծանօթացնել մեր թեմի Եկեղեցական ընդհանուր կեանքը աւելի լայն շրջանակներու: ... Նման դիւանը կազմելու պահանջը իր լրումը գտաւ Ազգ. Կեդր. Վարչութեան վերջին նիստին մէկ որոշումով: Այս պաշտօնին նշանակուցաւ Առաջնորդի Փախանորդ Տ. Թորգոմ Վրդ. Մանուկիսան:

Թորգոմ Վարդապետ նոյն տաեն կը նշանակուի վարիչ Մայր Տունարի Շինութեան Ցանձնախումբին, և այդ հանգամանքով ալ հանգանակիչ մարմինին հետ կը կազմակերպէ ՇԱՀԻՍ մը գնէց արշաւին ծրագրերը, որ որոշ արդիւնք կու տայ: Բաց աստի, ան, Թիմական Պատգամաւորական ժողովի կողմէ, երկու շրջանով, 1947ին և 1951ին, Թիմական Առողջութեան անդամ կ'ընտրուի: Իրեն վատանուած բոլոր պաշտօնները ան կը կատարէ իրեն յատուկ ժրաշխանութեամբ, արժանի ըլլուով ուշադրութեան և գնահատութեան:

Թորգոմ Վարդապետ 1955ին կը վերադառնայ Երուատցէմ, ուր զանգան պաշտօններու կարգին, կը զանաւանդէ Խմաստափիրութեան Պատմութիւն՝ Ժառանգաւորաց Վարժարանին Մարմակաց բաժնին մէջ, իրենը կ'ըլլոյ պարտադրող անհատականութիւն մը: Կը պահանջէ կարգապահութիւն, ժուժկալութիւն, զոհաբերութիւն սաներէն՝ առօրեայ կեանքի մէջ: Ոյժ կու տայ մարմակրթութեան կը կազմակերպէ երգեցիկ խումբ մը և կու տայ համերգների: Աշակերտաներու մտքին մէջ անմռուց են քայիլով պայտաները և

արշաւները՝ Երևանողէմէն Բնիքհնէմ, Գողիաթի լիռ, Քերբռն, Երիքովէն Մեռնետ Մով, Երևանողէմէն նախա, Եափայէն Հայքա, Թորոր լիռ, Նազարէթ, Գալիիլիոյ լիճ, Կոփառնառմ և այլ պատմական վայրեր:

Կը գերադանոյ Ամերիկայի թեմը 1960 Յունիս 26 ին և կը հանի Քէյքպրիճի Եպիսկոպոսական Աստուածարանական Շեմարանի դասընթացքին, ինչպէս նաև Քիվիլնասի Պատական Մատյին Հիւանդանոցի մէջ Քինիքը թրէյնինկ յայտագրին:

Հայց, Եկեղեցւոյ Ամերիկայի Արևմտական թեմի Թեմական Պատգամառուրական Փողովը Թօրգոն Վ. Վ. Խանուկեանը Առաջնորդ կ'ընտրէ 1962 Մայիսին, չորս տարուան պաշտօնավարութեան համար։ Նոյն տարւոյ Հակոబմբեր ամսու սկիզբը, Ա. Էջմիածնի մէջ գումարուած Ազգային-Եկեղեցական Փողովին կը մասնակցի և կ'ընտրուի Դիւանի անդամ, իրըն մէկը չորս քարտուղարներէն։

Նորին Ա. Յծութիւն Տ. Տ. Վաղգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Եպիսկոպոս կ'օծուի Ա. Էջմիածնի Մայր Տաճարին մէջ 1962 Հոկտ. 14 ին, օծուից ուննաւով Պարգև, Մտշոց և Յուսիկ Եպիսկոպոսները։

Հայց, Եկեղեցւոյ Հիւանդանոյի Ամերիկայի Արևմտեան թեմի Թեմական Պատգամառուրական Փողովը, 1966 Ապրիլ 30 ին, Թօրգոն Սրբազնը Առաջնորդ կ'ընտրէ չորս տարուան պատգամաշրջանով։ Նոյն պաշտօնին համար կ'ընթեռուի երկրորդ անգամ 1970 Մայիս 2 ին։

Ամենայն Հայոց Վեհափոռ Հայրապետը՝ Ամերիկայի իր հօսին տուած երկրորդ այցելութեան առիթով, կ'օծէ սուրակուոյց Ա. Վարդոն Մայր Տաճարը, Նիւ Եորքի մէջ, 1968 Ապրիլ 28 ին, և սոյն օրը, հանգիստաւր արարողութեան պահուան, Արքութիւն կը չնորիէ Թօրգոն Եպիսկոպոսին իսկ 1962 Հոկտ. 26 թուակիր Հայրապետական Արքատառ Կանգակավ տնոր կ'ընէ առ գնանտառութիւնը։ Չուրք, թէև տակուին Երիտասարդ, ապկայն Զեր ծոռայութեան առթիւները եղած ան շատ և յայդ արդիւնտառ մեր Առւրը Եկեղեց-

ւոյ անդաստանին մէջ, սկսեալ Երաւան զէմի Սրբոց Յակոբիանց սուրբ տեղերէն մինչև ափերը Առլանատեանի։ Բաջ գիտնիք թէ գուրք ոչ միայն լուրջ պատրաստութիւնը և գիտութիւնը ունիք Զեր հոգեոր առաջածնին պաշտօնին, այլ նույ խոր գիտակցութիւնը Զեր առաքելութեան և ամբողջական նույիրումը Զեր սուրբ կոչ չումին, քրիստոնէական և հոգեական ի ժամանակը այդ գաղափարներուն։


Հաճոյքով սուրբ կ'արտադրեմ վկայութիւնը նախսկին Առաջնորդ Գերք. Տ. Տիրան Արքապօ. Ներսոյեանի, որ եղած է Թօրգոն Սրբազնի Առուցիչն ու անսույչը Երևանողէմի մէջ։

«Թօրգոն Սրբազնին ծամօթ և մերձաւոր եղած նմ այն օրերէն ի վեր երր գիւ մատղաշ պատանին նկատ ան Երաւան զէմի Ժառանգաւորաց Վարժարանին մէջ ուսունելու համար, հոգեսրբական գանձութակավով, Այժմեան իր կեսանքին և գործին ոճը բնութագրուծ կը լինինք եթէ այդ ոճին ստուերագիծը փախադրենք եւ արդյատանքնը զայն իր պատանւութեան օրիրուն յայտնութեած նկարագրին հնու Մատաւորապէս չօրս տասնամետակներ առաջ նոյն բարոյական և հոգեկան դիմագիծով սկսուած ան իր ասպարեզի համբան և քայլեց յառաջ՝ զարգացնելով և ծաղկեցնելով իր յատկութիւնները։ Այնքան երկար կար ժամանակ զրիեթէ միշտ — թերև ութ տարիներու բացով մը — այս կամ այն հանգամանքով իրեն մօտիկ գտնուած լինելով՝ զժուար կը գտնիմ որոշել տուրիներու և աեղափախութեանց իր վրայ յառաջ թերած ազգեցութիւնները և փափախութիւնները։ Ոչ այ մէկու համար զիւրին է կամ պատեհ բարերանել իր բազմահայ օտոցը և անխորդախ բարեկամը։ Տիրոջ այդիին մէջ իր մշտկութեան գործով՝ Թօրգոն Սրբազնի ձեռքը մաճին վրայ է տակուին, իր գործին պահանջումները կը գծեն իր սպիրին, որու վրայ անշեղ քայլելու կորովի ունիք իր պաշտօնը կը փառաւորէ պայմաններուն և շրջապատին թոյլ տուած չափով, Արձանապէս հասաւ գիրքին զոր կը զրուէ իրըն աւագ հոգեսրբական և Եկեղեցայ իշխանուոր, Տղայութեանէ ճամբար ելու և

Ecumenical



With Pope John Paul II



With Bishop Housak of the Episcopal Diocese of Los Angeles at the General Theological Seminary in New York City



With the Oriental Orthodox Standing Committee



With His Holiness Pope Shenuda—the Head of the Coptic Orthodox Church



With Cardinal Willebrands, president of the  
Secretariat of Christian Unity at the Vatican



With Archbishop P. E. Kannan,  
Archbishop of Madras



With the General Secretary of the W.C.C. - Rev.  
Dr. Emil Castro



With the Greek Orthodox Patriarch of Antioch  
Archbishop Ignatius



With Robbie A. Schenier, president of the Appeal  
for Conscience



With Rev. Jesse Jackson, His Holiness Vasken I.  
Catholicos of all Armenians, and His Holiness  
Karekin II, Catholicos of the Great House of Cilicia

հունակ հաստեւ, ինչպէս սովորութիւն է երբեմ ըսել: Ալորինքն իր կեանքը և գործը ամբողջովին նկաղեցւոյ հողին մէջ ծիցու և ծաղկեցւ և կերպարանք ստոցու և եղաւ որդիւնաւու և պաղաքեր: Եկեղեցականութեան գալարին մէջ շմառ անձարակութեան հատեանքով կամ շահագիտութեան խորհրդով կամ պատեհապաշտութեան քերամով կամ առաջարարապաշտութեան անպատճակաւ: Այս մտաւ կոչումին ձայնին անսուլով, յառաջացաւ հաստատ քայլերով և շշեցաւ արքունական ճանապարհնեւ: Կանուխ օրերէն խոհեմութիւնը և վարչագիտութիւնը շշփոթեց թուլամտութեան և շարանաւանութեան հետ, ինչ որ ստոցաւ Աստուծմէ իր կեանքին մէջ և իր կեանքին համար ջանաց և կը ջանայ զայն տու նկեղեցին և Ազգին:

ԵԱՐԺԱՆԻ և մշակն վարձու իրույց:

Թորդոմ Սրբազն, ուրեմն, շուրջ երեսանեկերք տարի անխոնչ ծոռայութիւն է մատաւցած Հայուստանեաց Եկեղեցին: Իր հոգնոր պարտականութիւնները արդիւնաւորապէս կատարելով հանդիր՝ ան ունեցած է երաժշտական, ուսուցչական, մարզական, կազմակերպչական քործունէութիւն, և ինքնինքն ուուիրած է նաև գրականութեան և արևեստներու:

ԵՐԳԸ, երաժշտութիւնը և մինչև անգամ Խմբավարութիւնը մասնաւորապէս նախասիրած է ան: Իսկ Ամերիկայի մէջ իր հոգուական գործին առընչութեամբ ոգուակոր նկատած է երիտասարդները քով քովի բերելու համար երգչախոսումը մը կազմել Երբ վարչականները ուզած են Թորդոմնեան անուննել երգչախոսումը, ինք կը համաձայնի միայն այն տաեն երբ կ'նզրակացուի յոգնակի: Թորդոմնեանց անունը ուալ խումբին Աստուծածառնչի և մեր շարականներուն մէջ յիշուած Հոյ ցեղին նախանայր Թորդոմի անունակաշումով: Այս երգչախոսումը, իր ուսուցումով և զեկավարութեամբ եռանդուն կը գործէ՝ տալով քանի մը ուշագրաւ համերգներ և մասնակցելով եկեղեցական ու ազգային ընույթով զանազան յայտագիրներու, ինչպէս վարդանաց 1500ամերիկի հանգիսութեանց՝ նիւ Եսրքի մէջ:

Նիւ Եսրքի, Ֆիլատէլֆիայի, Թրոյի և Քլիվլանդի հայնասփիւնի և հետամեսիլի կայաններէն արձակուած հայկական յայտագիրներ զեկավարած է տօնական օրերու անիթով կամ համագումարներու ժամանակ, ստանալով չսորհաւորականները հայ և ոչ-հայ ունկնդիրներուն:

Հոյ երաժշտութեան մասին մատնաւոր իր հետաքրքրութիւնը անած է Հայ կրօնական երգերէն քացի, կոմիտասմարդապետի ճամբար մասնաւորապէս Հոյ ժողովրդական երգերը զինք շատ խաղավարուած են: Եւ երգչախոսութիւնը տեսնելով սերմիութիւնը թէ՛ բաներուն և թէ՛ երաժշտութեան միջնէ: Տուած առանձին դաստիառութեան միջնէ Վերլուծումներ կատարած է ամէն երգի մասին, չորսնք այլազան են քանի որ հոյ երգը ստեղծուած է ժողովուրդին կողմէ, և հետեւրար մերժողովուրդին անհատական և հաւաքրկան այլազան պահները ապրումները արտայայտուած են երգով՝ ուրախութեան և տիրութեան, հարանիքի և սիրոյ, ուշատանիքի և պանդիտութեան և զեռ ոչչպահներուն:

ԵՄԵՐ հոգեոր երգերը, կ'աւելցնէ Թորդոմ Սրբազն, պէտք է երգուին անոնց բովոնդակութեան ըմբռնումով, այսինքն զգայնութեամբ, անոնց կենդանի, վասն զի մեր կրօնական երգերն ու կը կը պատկերն հոգեկան զանազան պահներ, զջումի, գովարանութեան, վեհորէն հիացման, ցնծութեան, և հետեւրար երգողը պէտք է գիտակից ըլլայ թէ՛ անոնցմէ ո՞ր մէկը, հոգեկան ինչ պահն կը ներկայացնէ մասնաւորապէս: Մեր հոգեոր երգերը, մեծ մասամբ, ուրախութեան երգեր են, ինչպէս որ իրենց անուններն ու շատ անդամ կը յատկանչն ատիկա: Օրինակի համար, յարութեան երգերը փառատրութեան երգեր կը կոչուին, ուրեմն ասոնք պէտք է երգուին ուրախ շունչով, բերկրտնքով: Պէտք է զիտնալ ո՞ր մեր կրօնական երգերը ո՞չ թէ անտեսաննելի հոգեոր աշխարհի մը արտայայտութիւնն են, այլ մարդուն կողմէ ապրուած հոգեոր աշխարհի մը արտայայտութիւնը: Հետեւ

աշխարհի մէջ ապրուծ իրական պահը, կետնքը՝ քրաինքով, մտանոգութիւններով և ուրախութիւններով ։

Այս ըմբռնումով ալ, ան իր երգերով հարազատօքէն արտայացած և մեկնաբան նոծ է Հայ երգը։ Այդ ապաւորութիւնը կը ստանաք երր կը լսէք իր վանաւահեան, չկունկը, ըլուսաւորչի կանթեղը, չձայսանցը և գեր ուրիշ երգերու կարգին Հայ Պատարագի սարկուադի բաժինը, որ ձոյնագրած է սկավառակի վրայ։

Ան յօրինոծ է նուև եղանակներ կամ գաշնաւորած է կարգ մը երգեր, ինչպէս և Հայ ապրինքը, «Բանակ ևմ գնում», «Աչքդ», «վ Տէր», «Ծըլէէյ», «Քէնէյ» և «Մայրիկ ջան», որոնք երգուած են Թորոգոմեանց երգչախումբի կողմէ և ուրիշ տարիներով։

«Ասոնք», կ'ըսէ Թորգոմ Սրբազն համեստութեամբ, «ևս չեմ նկատեր երացը տական կարեւոր ստեղծագործութիւններ, թէս անսնցմէ մէկը» և Աչքդ, «վ Տէր», «Գերթուած մըն է որ ևս գրեցի ի մարի ունենալով Ամերիկա ճնած հայ երիտարգները, Ուրեմն իմ մաքիս մէջ ձևաւորուած՝ ասիկա քարլենքն էր Հայ երիտարգութեան» Ամերիկայի մէջ։ Այս երգը յիտոյ բազմաձայնելու փորձ մըն ալ կատարեցի, «Հայ ապրինքը», որ ժազովը բական եղանակ մը ունի, միւս բաժիններով ը բազմաձայնութեան վերածեցի, նոյնը «Բանակ ևմ գնում» Հայուստաննեան երգին և մի քանի ուրիշ երգերու համար։

Դուրեան և Գուշտկեան Սրբազններուն կախուրդող հմտքը և հոգիները ջերմացնող անսնց շաւնչը կարծես տակաւին կը սահէր, կը թրթառ Ս. Յակոբանց Մայրավանքի շրջափակէն ներս։ Աւատիքի և իր տասնըմէկ ընկերներուն ուխտառութեան օրերուն։ Պարտականութեան ամէն կոչի և կանչի հասնելու պատրաստ այդ տղոքը բաց պահնցին իրենց սիրոն ու աչքերը՝ միտքը բեղմանաւրելու, ընդունակութիւնները դարձանելու համար։

Դաստարանային բոլոր պարագմունքներէն զատ՝ Գրաբարի, Անգլերէնի, Ֆրանսէնի և Արաբներէնի պարագմիր ուսումնացնացն համընթաց՝ աշտկերտները, ուսու-

ցիչներու ստիպումով ու բաջակերու թիւմբը կատարեցին հետևողական ընթիր ցումներ, խորացուցին իրենց գիտելիքը Աւետիք Սարկաւագ, ընկերներուն հետ Ցունարէն դասեր սերտելով հանգերէ, արուած պատեհութիւննեն օգուտ քաղելով, շաւրջ երեք տարի Գերմանիան մասնաւոր դաս կ'առնէ։ Այս բոլորը անչուշ սպասած են իր մաքի և հոգիի կողմաւուման։

Աւելի որոշ ազդած են իր վրայ գուտառններու մէջ թէզեր պաշտպանելու փորձերը, հանդիսութիւններու տարիթերով ամունքի և երգի վարժութիւնները, հրապարակախոսուական ելոյթները, Շատոն Պէրպէրեան կը կազմէր այդ յայտագիրները, անսպառ խանդով ազդոց մէջ զարգացնելով սէրը արտեստներուն նկատմամբ։ Եւ հարցագրել ու գատել սորված սաները պիտի չուշտացին երթալ այն դաշտերը, ուր եկեղեցին և ազգը պէտ ունենէին իրենց զաւակներուն մաքի ու հոգիի անդաստանները հերկել, սերմանել, հնձել գիտցող մշտակներու։

Թորգոմ Սրբազն գրեթէ մանակ հասակին, տասը տարեկանին զգացած է համը ուսուցումներն Առաջին անգամ ուսուցիչն կ'ըլլայ իրմէ երկու դաստրան վար եղող աղու մը, որուն հարուստ հայրը անօրէնէն կը խնդրէ որ ոշակերտ մը նշանակէ որպէս ամէն որ դպրոցըն յետոյ միտքով ոչ շատ փայլուն իր զաւկին դասերը սորվեցնէ։ Տնօրէնը շիտակ կարգադրութիւն ընկելով զինք կը նշանակէ այդ փոքրիկ պաշտոններն Ամսական մէկ Տօլյար, իր տառջին վաստակը ուրախութեամբ կը տանի կու տայ իր հօրը։

Եւ բան սորվեցնելու զգացումը հետրդինետ կ'աճի իր մէջ, կը դասնոյ զաւափար և նպատակ, կը ստանձնէ ուսուցչական պաշտօն թարգմանչաց դպրոցին և ժամանգաւորաց Վարժարանին մէջ, վերէնոյն Փախ-Տեսուչ և Տեսուչ կը նշանակուի երկու տարրեր շրջաններով, առի 1942-1944, և ապա՝ 1957-1960։

Ան խստօրէն պարտադրած է աշակերտներուն կարգ ու կանոն յարգել, օսսիփիլին ունինալ, Պահանջած է կանոնաւոր սերտութիւն կատարել, մարդանք ընել,

զուարթ պահեր ապրիլ։ Յաճախ պատճած է առնեպանդները իրեն հետ քալեցնելով բանի մը մղոն, քրտնաթաթախ, արգիլենով խօսակցութիւնը անդամ։

Սակայն ամէն իրիկուն ինքն է որ հրեշտակի պէս կը հոգէ քնացող տղոց՝ ևոր շմեռնի յոյսը ազգինց, Եւ չեր ննջեն քերթուածով մը կ'ըսէ ան ստ նկարագրականը։

Տղաքն ամէն կը ննջն։

Խրաբանինը մահինէն  
Կ'անցնիմ ես լուռ խօսելէն,  
Մեծցած եղրօր, հօր նման  
ես արեղայ՝ դեռ քան։

Այսպէս ամէն իրիկուն  
Իմ տղաներն կը դնեմ բուն  
Աղօթթ-օրօր իմ շրթներուն։

«Եմ բոլոր աշակերտներս տեսակէտով մը իրեկ բարեկամ համարած եմ ես, կ'ըսէ թորգոն Սրբազն, և տղաք չըանաւորս ըլլալէն յետոյ ալ շարունակած են բարեկամ մնալ ինձի, Եւ ասիկա մեծ ուրախութիւն է ինձի համար»։

Իր աշակերտներէն մէկը, որ հիմա հոգիւն է համայնքի մը, ըստու Թորգոն Սրբազն մեր դաստրանին կ'աւանդէր իմաստասիրութեան Պատմութիւն, կը զդայինք որ ինքն ալ մեզի հետ կը սորվէր այդ նիւթը։ Բայց յոյժ հետաքրքրական կրնար ընել մեր դաստանները, իր մէջ դիմուն էր տեսնել Փիլիսոփայուկան հանգարառութիւն մը որ կրօնական նկարագիր մը կը սահմանէ մարդուն մէջ։ Խօսա, դաստանդած տան, վիճարանութիւն ուսիթթներով անգամ տն վեր կը մնար հասարակ տեղիներէ, մանը խնդիրներէ։ Առոր համար իսկ անշնչաղ ան յաջողած է նուանել ցանկացուած մակրդակ մը, որով ճանօթ է արդէն որպէս լայնախոն, դաստողական, Ատէկ սակ իր մէջ դիմուտեսնելի բարեհացակամութիւնը։ Մանօթներու, պաշտօնակիցներու մէջ ատգնապներ, խոռվթներ նշմարելուն պէս կը փութոյ իսկոյն օգտակար ըլլալ։ Այս և իր ուրիշ առաքինութիւնները զինք սիրելի ըրու են իր աշակերտներուն, գործակիցներուն, շրջապատինց։

Դպրոցական յաջողութիւններուն, իր ուշիմութեան համար զգացուծ հրճուածքը յայտնելով հանդերձ՝ հայրը պատիժով այ հասկցուցեր է իրեն դեռ ուրիշ սորվելիք բաներ։ Հարզանգութիւն, վարուեցզութիւն, համակերպութիւն։

«Հայուսատանցի, Տիլիջան ձնան հայրը Պաղտատի անապատներուն մէջ երբոր իր ճակարին քրտինքովը մեր մեծ ընտանիքը կը պահէր միս-մինակը, Հայերէն երգեր կը մրմջէր մեր ականջին։ Անիկա իր Տիլիջանը կ'երազէր ամէն գիշեր, և Տիլիջանի մասին կը խօսէր շարունակ, Ես Հայուսատան չեմ դացու 1982 էն տոաջ, բայց գոյց գիտէի Տիլիջանը . . . Ահա՛ թէ ինչու կը խորհիմ թէ ամէն Հայ պէտք է իր զաւկին հոգիին մէջ գնէ Հայուսէոդին։

Եւ հայրենի միջավայրէն, բարքերէն, առվորութիւններէն չտու բան պահուած Մանուկեան յարկին տակ՝ սկարագրի շեշտուած գիծեր են եղած պարտաճանաչութիւնը, աղղամտութիւնը, կենցաղագիտութիւնը։ Ամէն ողայ պէտք է կեանքը լու ապրի, կարգապահութիւնը յարգէ և ընդմիշտ անկեղծօրէն հաւատարմութիւն ցոյց տայ իր նմանին և ազդին հանդէպ։ Կը պահանջուէր որ տղաք կարենային ըմբռնել կացութիւններ և լուծում գտնել առնոց համար։ Ես պատանի Աւետիս իր պատգան վճռող երկու կացութեանց մէջ ցոյց կու տայ այդ ընդունակութիւնը։ Տաններիու տարիկանին, երբ պատինութիւն կը ներկայանայ ուստանելու նրուսուցմէի Հայոց վանքին մէջ, ինք քանի մը վայրկեանին կը վճռէ երթուլ երկրորդ անգամ, Ժառանգ։ Վարժարանի շրջանը ուարտելուն, երբ պէտք է Տեսուչին յայտնէ շուտով իր որոշումը կամ տուն վերտառնալու և կամ մալով ուսումը շարունակելու համար Ընծայարանի մէջ, այսինքն իբրև կուսակրօն ստրկաւագ հետեւու գասընթացքին, տասնինք րոպէ շանցած կ'երթայ զարնել Տեսուչին դուռը և լոլտին անոր ըսնէլ՝ «Ցմացողներու ցանկին մէջ դրէք իմ անունօ»։

Հատոգային, արեղայութեան և վարդապետութեան աստիճաններէն ըսրձրանալով Հայ նկեղեցեւոյ իշխանաւորի հպիսկոպոսութեան գիրքին, ան կորդացած,

ակրտած, իւրացուցած կ'ըլլոյ շատ պիտանի բաներ; իր նպատակակետը եղած է ըլլոյ շրջանայեց, զգոյշ. շիտակ տեսնել, ուզիդ դառնել, ճիշդ որոտայայտել գաղտփարները, որդեզի ըլլոյ թէ հոգանեաց առած իր մէկ սրչումով անհարկի կացութիւն մը ստեղծուի և ինչ մեայ պատասխանուած այդ անրազմայի վիճակին:

Ինչն ալ անչուշա պաշտօնի կոչուող ունեցիւն պէս անհրաժեշտ համարուծ է բաւական պատրաստութիւն ունենալ, Մեծ ջանք ըրած է օգառուելու համար այն բոլոր փորձութիւններէն, որոնց արբացած են կրօնական և աշխարհական գէմքերը, Սանաւանդ հնամաւու եղած է որ թէ լեզուի և թէ ուսումնական հնամաւթեան առանձիւնն ետ չմնայ իր ազգած ժամանակին, Առեւ այն իրողութիւնը, որ ինչ միշտ ալ իր շուրջը ունեցեր է հոռու խանգագառութիւնը և իրմավ և իրեն հետ լաւ գործեր իրականացնելու ձգուղ սախանձախնդիր անձեռու պեկարութիւնը:

Կարովի անձ մը ըլլալուն ակնարկութիւն եղած է ասէաւ, Որովհետեւ ունի ամուր, ներառ նկարագիրը դեկուլարութեան կոչուած անհատին, Ամէն առն կը շահնպրգու զինք և ոչինչ կը հակազդէ իրեն, Ոգեսրութեամբ կը խօսի, Առանձնապէս և հաւաքարար երգնելու զինք կը խօսնէ մեծ շափով, Մանր ու թեթև խնդիրներէ չի խուսափիր, քանզի նաև հանդին ու պարաւութիւնը չեն ընկեր զինք, որոնք տարրեր բաներ են բայց նոյնքան տրտութիւն կը պատճառեն նութակային, Համոզումավ անօրիննելու ու լաւածութիւնը միշտ ալ արդիւնաւոր են եղած իրեն համար, Պարզ, սովորական դերակատար մը և ո՛չ պատրուակող մը ուզած է ըլլալ կենանքի բեմին վրայ, Ուրախութեան պահուն ո՛չ թէ երեսանց, այլ ամրոզջ հոգիսը խնդացած է, իսկ տրտութիւն բերող տոիթներով խօրութագէն, սիրուց վիրաւորելու աստիճան տրտում է, ինքն է որ միջանասակ, լինունկնկ, միրոկան ախպերց և միանկալց երգող հայրը նկարագրած է որդես շամէնէն զուարթ և աննէն տրտում ժար-

Մարմեի, հոգիի և մաքի եռանգուշ մորգիկն ըլլալով, առուզ, կայտառ զաւած է ինքոքինք հինգ առանեակ ամսաներ բուրրիւ եացն անգամ, ևս անձնազին, որ զինք կը հանչնամ աւելի քան քան տարիէ ի վեր, իր որանջուրը չեմ տեսած երրեք, Կըսուի որ բնաւորութեամբ եայր առտինան գաղանազան է, և թերեւ տուր համար ալ որեւ ժամանակ իր անձին շուրջ կեղրունացնել չե ուզած խօսակցութիւնը, Խայնիսկ մտերմակուն շրջանակի մէջ, Հազոււագիւս լուծ պիտի ըլլոյ իրեւ ոս տեսակ խօսքերը, ևս կարգագրեցի այն կարեւոր խնդիրը, կամ ևս սանձէնի ինքնանու գրիւ մը ունիմաւ, ինչ գերադաս կը համարէ հուուցական գործունէութիւնը, որուն մէջ բաժին կ'ունենան բուլոր գործակիցները, և հնաւարար ամենառն կ'երթայ պատիւը, Միւս կողմէն ալ ինք արդէն չի հանգուրեն սնափառութիւն շեշտող պահին, և զբէթէ կ'ատէ արգուզարդը:

Միշտ ալ պատակը կը համարէ հարցադրութիւնը, խնդիրներուն դրսկած մտեցումը, Եսա դիւրին զործ կը նկատէ ժիտական վերաբերմունքը, որ ինքնին որեւ զործի մէջ խոչընդուռ կը յարուցնէ, Կը խորհի որ մարդիկ պէտք է գիւնան ըսեւ, աբնչ կարող ենք ընել, ժողք հանելով այն ֆաստակար մտածում թէ չէնք կարող որեւ բան ընել:

Կեանքի ուրախութիւնը ապրելու, ուրիշներուն մէջ տարածելու համար իսկ չենք կրնար ևկայ զիս հրաժարեալը յայտարարէ, հետո մեալ պարտականութիւն, նիրէ որոնց կատարումը հաճութ կը բերէ գննունակութիւն կրու տայ, Հետևարար, անհատապէս մեր ի գործ գրած ջանքերը, կատարած աշխատանքները մեզ պէտք է մզեն իրար փնտաել, ընկերներ ունենաւ, անոնց հետ զարծոն զեր ստանձնել մեր շրջապատին, մեր ընկերային կետնին մէջ փոքր ու մեծ արդիւնքներ սուտեն լու համար:

Կը յորդորէ ըլլալ անանձնական վանզի անձնապաշտութիւնը, որ մարդը կը տանի անձնակեղ բռնացման, մեծազոյն չարիքն է որեւ անհատի համար, Մինաւ կութեան մէջ ո՛չ սեր կը դունենք, և ո՛չ

ու համայնք, մինչդեռ ուրիշներու հետ շփման մէջ զալով հաղորդակցութիւն կը ստեղծենք, կարծիքներ կը փոխանակենք, ձբագիրներ կը մշակենք, կ'ըլլանք պիտանի անձեր հաստրակական կենացի զարգացման ու լուսադրիմութեան համար:

Աւելորդ չըլլար ըստ որ Թորգոս Սրբազն համարձակ արտայայտած է զարգացման և պատագանած է թէզեր ու բանաձեներ՝ նկատելի քաջութեամբ: Ինքն էր որ բարձր ժողովի մը մէջ մէկ թէմք մէջ երկու Առաջնորդութիւն ունենալը պատշաճ նկատողներուն ըստ վճռական օրեն: «Հայց. Եկեղեցւոյ կանոնական և որոճարանական հարգագործութեանց համարյան, այս աշխարհագրական շրջանակի մէջ զայութիւն կրնայ ունենալ միայն մէկ հայց. Եկեղեցւոյ թեմ և մէկ թեմական Առաջնորդ, և այս ոկզրունքով միայն մէկ համարյան և ծխական նովիւայ:

Ուրիշ անգամ մը Եկեղեցւոյ հանգամանքը վեր առնելով՝ ըստ «Ընկնչ Կրօնական կազմակերպութիւն մըն ենք: Թեմական Գաղգամաւորական ժողովը կրօնական հաստատութեան մը, Եկեղեցիի ժողովն է: Եկեղեցին աշխարհական կազմակերպութիւն մը չէ, և այս ժողովն աշխարհիկ ժողով մը չէ, այլ կրօնական ժողով մըն է: Ես կը հաւատամ որ պատճառաւորները, իրեն իւրաքանչիւր ծուխն եկած ներկայացնուցիչներ, պիտի մասնեն և խօսին իրեն Եկեղեցիի զաւակներ: Եկեղեցիի անունով, և Եկեղեցւոյ կանոններուն և վարդապետութիւններուն առնելով:

Կրթական և հրատարակչական գործերուն անդրագաւառալով թեմական ժողովի մը մէջ ըստ: «Ո՛չ ոք կ'ուրանայ կամ կը ստորագասէ կարելորսութիւնը շինուած Եկեղեցիներուն և կեղործներուն: Եւ սակայն սույգ է որ անոնք չեն կրնար աւելի կարելոր նկատուիլ քան ներկայութիւնը ապրող հոգիներու, հոգեսրականներու և դաստիարակներու, որոնք կարօգանան այդ կեղործները արդիւնաւարապէս զգացարներ և զանոնք վերածել ազգութեան միջոցներու, տարածելու համար մեր աղջաշին և հոգեւոր ժառանգութիւնը: Նիշական կարելիութիւնները գնահատե-

լով հանդերձ՝ ուրիմի անհրաժեշտորէն կը հարկադրուինք փառել ։ Հեղինակաւոր գրիչը, տաղանդը, սրակաւոր ժարդերը:

Կանոնագրութեամբ հաստատած առաջնորդական ընտրութեան կերպին ակտարկելով՝ դարձեալ թեմական ժողովի մը մէջ ըստ: Անմէն չորս տարին անգամ մը Առաջնորդի ընտրութիւն կատարելու Ամերիկանայ սովորութեան մասին ըստ, յայտնած ենք մեր զգացումները, որոնք նույն կ'արթնեան թէ հոգեսրական և թէ աշխարհական անդամներուն մէջ Հայ Եկեղեցւոյ: Մեզ չի ժամանուի ընտրութեան արգիւնքը: Բայց մասնուդիչ է բարոյական այս հետանքը՝ որուն կ'ենթարկուի հայ հոգեսրականը, եպիսկոպոսը, առաջնորդը:

Վերև յիշեցինք իր կողմակերպած և զեկագրած Թորգոսմանց երգչախումբը և անոր կատարումները: Հոս ուրիմի, պահ մը կ'արժէ յամենալ թէ Արևմտեան թեմի (որուն առաջնորդութիւնը վարեց 1962-1966 թուականներուն), և թէ Արևելեան թեմի Առաջնորդի հանգամանքով՝ Թորգոս Սրբազնի կատարած զգացած զործերուն, դաստիարակչական, հոգեւոր, երաժշտական, մատարական և վարչական մարգներէն ներս:

Հայց. Եկեղեցւոյ Ամերիկայի գոյզ թեմները, նախկին առաջնորդ Սրբազն ներուն և թեմական բարձր ժողովներուն առած մեթոսիկ աշխատանքներուն շորոշիւ, արդէն զօնացուցիչ կերպով կազմակերպուած վիճակ մը կը ներկայացնէին Թորգոս Սրբազնի առաջնորդական աթոռը առաւելապէս արժենորելէ առաջ: Եւրիմի, կարեւիսութիւնները գրապէս պատճորելով, ան իր ուշադրութեան և հոգածութեան տարրեայ քրաւ դեռ յամենցոզ պականները և թերիները, և զանոնք մերացնելու ջանքերը ըրաւ տեսալիս:

Ան շատ ժամանակ յատկացաց անխափան և կանոնաւոր այցելութիւններով խրախուսելու և միխթարելու իր հավանիին յանձնուած բարեպաշտները: Ամէն շաբաթ գրեթէ այցելեց համայնք մը, ուր հանդիպումներ ունեցաւ, ժողովներ զումարեց ծխական խորհուրդներու, եկեղեցական կազմակերպութիւններու հետ,

կիրակմտից ժամերգութիւն կատարեց, դպրաց գտահերու փարձ ըրաւ, պաշտամունքի և հանդէսներու նախագահեց, այցելեց հիւսնգանցներ, դպրոցներ, և տաւներ ի հարկին։

Եթէ Արևմտեան Թեմին մէջ հաստատեց ՇԱՀԱՀՆՈՐԴԻ կրօնագիտական Դասընթացքի Մրցանքը մը, քաջալերելու համար Հայոց Ծեկեցուց Երիտասարդաց կազմակերպութեան անդամներուն մէջ և կեղծնադիքական ռաւման զարգացումը, Արևմտեան Թեմին մէջ երիտասարդներուն մաս մորգանիազի առողջ սպին խորացնելու համար հաստատեց Արքեպիսկոպոսի Մրցուրածակցը։

Արևմտեան Թեմին մէջ կրօնական դաստիարակութեան խորհուրդի գործունէլութիւնը զեկավարեց, երեան բերելով նոր տաղանգներ, և առելի կարգաւորեց նոգնոր կրթութեան ծրագիրը Այդ օրինակով՝ Արևմտեան Թեմի կիրակնօրեայ պարմարաններուն ուսումնական ծրագիր մը կազմեց և որոշ կերպով զարկ տուառ դաստիարակութեան պատրաստութեան, ուսուցիչներու կրօնական դաստիարակութեան և ուսուցման նորագոյն մեթոդներու գործածութեան։

Գլխաւորեց ուսուցչական կազմը Ա. Ներսէս Վարժարանի ամառնային կրօնական ուսմանց դասընթացքներուն, դասախոսեց և զրազեցաւ ներկայ հղող երիտասարդութեան ընկերույին հարցերով։ Քաջական հարախուսեց որ Ամերիկածին Հայ երիտասարդներ (նաև աղջիկներ) հոգեռորկան - աստուածաբանական կրթութիւն ստանան, որպէսզի ոմանք իրեւ եկեղեցական և ուրիշներ իրեւ հոգեռոր դատիրակներ կորենան ծառայել Ամերիկանց Թեմին մէջ։

Արևմտեան Թեմին մէջ մանուկներու համար ամառնային ճամբարներու յայտագիրներ կազմեց և ուրախ եղաւ որ առաջին ամառնին քսաննինց մասնակցողներու գիմաց շորորդ առարին արգելն քանի մը չարիւր փոքրիկներ, իրնոց ձնողներով հանդերձ կը փութացին պառուիլ Բնիքի կազմուած ծրագիրէն, իսկ նիւ նորքի Ա. Վարդան Մայր Տաճարի շրջանակին մէջ հաստատեց դասընթացք մը որպէսզի

կարելի ըլլար խնամել և կրթել միացված տկար տասնեակ մը մանուկներ և պատնիներ։

Թորդում Արքազան տառել և սերտացուց յարաբերութիւնները Առաջնորդագարանի և քրիստոնէական միւս յարանութեանց պետերուն և բարձրաւորի հան եկեղեցականներու միջեւ, անձնական ահապաւութիւններով և պաշտօնական փոխադարձ այցելութիւններով, ինքն էր որ սկզբնական կարգադրութիւններ ըրու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի և Պաղս Զ. Պապի տեսակցութեան համարի Վատիկան, ուր 1969 Հականմրերին, Աշխարհածինին վերադարձին, անձնապետական դիմիսիցաւ նորին Արքութիւն Պապին Գործակցեցաւ նաև Եկեղեցիներու Ազգային Խորհուրդին հնարքի մէծ կազմակերպութեան Ենդրունական Վարչութեան, միշտ այ մասնակցելով անոր մէնէրը Պարտի մազովներուն և համացումարներուն։ Բաց աստի, խօսեցաւ աստիքի և թէ էվիթընի կայտնաբերէն, և իր կարգադրութեամբ հայշական եկեղեցական և մշակութային յայտագիրներ հնարձակուեցան։

Յաջողեցու ապահովել բազմաթիւ յայտնի արուեստագէտներու և մտաւորականներու գործակցութիւնը Առաջնորդարանի զանուազան յայտագիրներու կազմութեան համար Խրէտէ խրախուսուած գոնչ երկու հոգի, մէկը երաժշտութեան և միւսը գրականութեան մէջ գովելի գործառնութեան Անոնցմէ երգանան Ալան Յովհանէս Ապրիլիան Նահատակաց Հօներգը յորինեց, իսկ արձակագիր Մարձորի Յովհանէֆին գրեց «Զմիւռնիոց Աղէտըց գիրը» որ մէծ սպառում ունեցաւ և զանազան լիզուններու թարգմանուեցաւ կարճ ժամանակի մէջ։

Դարձեալ իր կարգադրութեամբ, Առաջնորդարանէն ներս և Մշակութային Կեդրոնին մէջ, բացի Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետէն, մեծարուած և հայրէնի հիւրեր, ինչպէս Հայաստանի Նախագահ Նազուշ Յարութիւննեան, երգանան Արամ Յաշատաւրեան, բանասեկցներ Մարտ Մարգարեան և Գէորգ Էմին մէջմիածինց ամսագրի խմբագիր Արթուր

Համբաւեան, Երեւանի ռատիօկայանի վարիչ Շատուրեան, Մեսրոպ Մաշտացի անուան պետական թանգարանի պահական տարդէն Բարդէն Չուզաւըզեան, աշխարհանչչոկ ամեղերագէտ Վիքթոր Համբարձումեան, իրենց երգերով երաժշտասէր հասարակութիւնը խանդավառած և Պուհար Գուստավուեան և Լուսինէ Զաքարեան, ինչպէս նաև Մեթրոփալիթըն Օփերայի ասդղերէն Լուսին Ամարտ և Լիլի Չուզաւեան:

Իր հետամտութեամբ, Ամերիկայի և Գանատայի տասնեսթը շրջանակներուն մէջ Երանաշնորհ Գորեգին Կաթողիկոս Յազակինանի Նուրիրուած յորելինական հանգէններ կազմակերպուեցան:

Եւ վերջապէս, իր պաշտօնավարութեան շրջանին աւարտեցաւ շինութիւնը Մայր Տաճարին և Մշակութային Կեդրունի, մեծագոյն զոհողութիւններով քաջամթիւ աղջայիններու և ջանքերով Շեարք Հայկ Գովութքնանի և Տատուր Տատուրեանի, Ամբողջ Հայութեան պատիւթերով այս կառուցները դարձան հայ հոգեւոր և մշակութային կեանքի որտայայտիւ ամբողջ Թիմին համար՝ մեծն նիւ Եռքի մէջ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի ճեռամք մօռամ Մայր Տաճարի արարողութիւնը հեռարձակուեցած թէլէզիթինի կայաններէն և հրատարակուեցաւ մեծածախու, պատկերազարդ և Հայ Եկեղեցին պատմութիւնը պարունակող մածադիր գիրք մը, իրբու ոգիկանումը կատարուած հոյակապ գործին.

Ես տաքիներով հետեւած եմ Թորգոմ Մրրազանի բազմութիւ գործաւնէութեանց, Կիբակնօրեայ և ծխական դպրոցներու հարցերով պրոլետ ժողովներուն, երիտասարդական համագումարներուն, դպրոց դպտիւրու հանդիպումներուն, Թիմական ժողովներուն և հոգեսրականաց մէկանումին արիթմներով, և գիտեմ որ անմիտ ու իր չուրջը բոլորած է եռանդուն հոգիներ, Ամեն մը առաջ, զրոյցի պահու, երբ ըսի թէ հիմա կարծեն իթէ ոչ նոհանց՝ զոնէ կարելի է ըսիլ թէ թուլութին մը, անտարբերութիւն մը կայ մեր հոնրային ընդհանուր գործերուն մկանամբ, ան ըստ համոզիչ ստիսութերը.

Ենոր երկոյթներ կան անշուշտ, և սակայն վատան չեմ որ այդ երկոյթները տնպայման թուլութիւն կամ նոհանց պէտք է համարել, երաւ է որ մեր երիտասարդաց կազմակերպութիւնը ներկայիս ցոյց չի ասր այս խանդավառութիւնը որերուն և առաջին տասնինդամնակին ունեցաւ, Բայց առիկա երիտասարդներու հետաքրքրութիւնը պահանջն հատկանք չէ, այլ ուրիշ պայմաններ կան, որոնք պէտք է նկատի առնելին: Ծոտ որոշ է որ այսորուան երիտասարդները ուրիշ մարզերու մէջ կազմակերպութիւն կը փափաքին իրենք զիրենք իրացրենելու համար, Ուրիշ խօսքով, ներկայ երիտասարդութիւնը պիտի շրատկանանայ միայն Եկեղեցին և Հայ Ընկերութեան մէջ բաժին առնելի: Զօրուար պահանջը կայ որ իրրե Հայ Եկեղեցի, իրրե Հայութիւն, կազմակերպուած կերպով մեր հետաքրքրութիւններուն մէջ առնենք նաև ոչ-հայկական հարցեր, որոնք կ'արծարծենին շարունակ Ամերիկան հաստրակալթեան մէջ: Եթէ մենք պատրաստ չըլլանք այդ հարցերով, ոչ-հայկական շրջանակներու վերաբերեալ հարցերով զրացնելու, շատ հաւաքար պիտի կորսնցնենք հետաքրքրութիւնը մեր երիտասարդներէն շատերուն, որոնք իրրե Հայեր Ամերիկեան ընկերութեան մէջ կ'ուզեն որպէս զգացակից մարդեր ապրիլ, Եւ զստահ եմ որ եթէ մենք բաջողինք լույցնել մեր գործունէութեան ծիրը, շրջանակը, այդ լայնութեան համաձայն ալ բազ լութիւն պիտի ունենանք մեր երիտասարդներէն ։

Հկարգ մը ծրագիրներու արդիւնաւորումը կապուած է սիւթականի հետ Մեր ժողովուրդը, որ միշտ ոչ նեղ օրերուն օգնութեան կը հասնի, պէտք է իւրացնէ կրօնական այնուուսուցումը, որուն համաձայն իւրաքանչիւր տնձ իր ունցած տագանցէն, սիւթական և իմացական իմաստով տաղանդէն ինքնարերար, և օրտարուի բաժին պէտք է հանէ համայնական կեանքի կազմակերպման և բարգավաճման համար: Որովհետեւ, եթէ այս գաղափարը և գաստիարակութիւնը որումատ բանած ըլլար, այն ժամանակ սիւ-

թական որևէ նեղութիւն պիտի չունենացին մեր համայնքները։ Վերջապէս նիւթականի անբաւարարութեան պատճառով ամէն մարդի մէջ պատրաստուած, մասնագիտացած անձերու պակասը զգացի կը գտածոյ։ Այսպիսիները կամ մէնք կուրող չենք եղած պատրաստել և կամ չենք կրցած զանոնք մասնագէտներու յատուկ պատաւադիսով վարձատրել։ Ուրիմն, բնականաբար կը զրկուինք նոր ուժերէ, անոց տուիք բարիքն։ Սակայն, հակառակ այս բոլորին, ես կը զգամ թէ տեղառութիւն չէ որ տեղի ունեցած է, ոչ յառաջդիմութիւն արձանագրուած է որոշ չոփով։ Առոր լաւագոյն որինակն է Ս. Ներսէս Աստուածարանական Վարժարանի ամառնային յայտագիրներու պարագանե, Վերջին քանի մը տարիներուն, հորիւրաոր պատասխներ և երիտասարդներ մասնակցած են դասընթացներուն, սմանք առաւել, ուրիշներ նուազ չսփազ օգտուելով։ Մեր վինուածը այն է որ մեր դաւակները իրարու քով գան, իրար հանչնան, իրարմով խանդավառուին և զիրոր քաջալերն։ Այս հաւաքոյթներուն և յայտագիրներուն ճամբով է որ երեսն կու գան կամեցող հոգիներ մեր երիտասարդներուն մէջէն, ծառայելու իրենց համայնքին, շարունակելու իրենց ուսումը շարաթօրեայ վարժարաններու մէջ, որուելու որ իրու հոգեւորական կ'ուզեն ազրի իրենց ապագայ կեանքը, և աղջիկներու պարագային՝ իրրե դաստիարակներ զործելու կրօնական վարժարաններու մէջ։

Եւ Թորգոմ Սրբազն եղբակացուց.

«Մասամբ մը զա՞ն ենք որ Առաջնորդարանէն, Մայր Տաճարէն և Մշակութային կեդրունէն ներս վերջերս հոգեւոր և մշակութային կարևոր ձեռնարկներ եղան, ինչպէս երիտասարդ արուեստագէտներ քաջալերելու դիմումով։ Փրօ Միւզիքոյի յայտագիրներ, Հայ Հոգիի Փառատանի շարաթօրեակներ և կոմիտասերգչախումբի համերգներ և ուրիշ նախաձեռնութիւններ, որոնցմով մեր հասարակութիւնը հասարաքրուեցաւ և ներկայ ըլլալով առաջարկեց։ Անուասիկ այս բոլոր իրագործումները պարզապէս մէկ մասը և բնուկու

արդիւնքն են այն նպատակներուն որոնց համար մեր Եկեղեցին հաստատուած և կազմակերպած է ինքաջինք Ամերիկայի մէջ, Կ'ուրուխանանք կատարուած աշխատանքներէն ուժաց արդիւնքին համար, որոնց լու են, պատուարեր են, Գիտենք նաև որ կամ բազմութիւն ախտածեռնութիւններ, որոնք կը կարօտին տեղի թիւով նկատքրուուզ անձերու, տեղի լոյն չափով նիւթական օժանդակութեան։ Զափազան ծախսաւից է ամէն ձեռնարկի երաժշտական, թատերական, հրատարակչական և այլ մարզեր կան մեր մշակութիւնունքի օգտին, որոնք տակաւին կը սպասեն առիթի որպէս զեղութիւն կերպով ներկայացուին մեր և տար հասարակութեան, Դժբախտարար մեր ժողովուրդը գեն կը դանդաղի մինչև անգամ կտակներ ընելու կամ ոզնութեան հիմնադրամներ հաստատելու այսպիսի կարեւոր նպատակներու համար։

Թորգոմ Սրբազն առած է յական նշական դաստիառութիւններ, Կ'արծէ յիշել իր վերցուցած առ նիւթերը։ «Հայ եկեղեցական երաժշտութիւնը», «Հումիաց Վորդապետի երաժշտական զործի արժեքը», «Հայ Եկեղեցւոյ Խորհուրդները», «Հայ Պատարագը» և «Հայոց պատմութիւնը և կրօնական հաւատքը»։

«Վանքի Օրեր» իր բանաստեղծական հատորէն զատ՝ ան գրքի տարագով հրատարակած է հետեւուլ զործերը։ «Արևագալ», «Հոգեհանգիստ», «Յարութիւն Ճաշունարականք», «Անդամանական գործի Խորհուրդը», «Ալումբիի Հետ», «Հայ Ալիտառուր», «Հատընաւիր Երգերը»։ Հրապարակած է «ԱՄՐԿԱԿԱԳ» սկավորութիւն և Անգլիկան լիգուով, «Անկարելի Սէրը» և «Հայ Եկեղեցւոյ Մկրտութեան և Դրամի Խորհուրդները»։

Ան մամուլին, և յատկապէս «Ախօն ամսագրի մէջ ստարագրած է գրախօսականներ, երաժշտական յաղուածներ, քերթուածներ, թամ անունով (որ սեղմում է Թորգոմ Արեգայ Մանուկեանի) և նէնցան ծածկանուով, Թարգմանած է Աւֆուս ու Քարվիյէի «Քրիստոնէական Առախութիւն» («La Joie Chretienne») գործը։

Հաւանարար Թորգոմ Պատրիարքի մահուան առիթով զբուծ «Օրերդ Որուն»։



The Primate's mother,  
Nargiz, nee Vartanian,  
who was born in Dibag,  
Van.




The Primate's father,  
Ivan, who was born in  
Dilijan, Armenia.

## Family



Archbishop Torkom Manoogian with his family in Baghdad

# The Primate—The Pastor



Serving communion



With the children  
St. Martin's Church



With the children on Easter Sunday



With the acolytes



With the elderly



With some of the clergymen



With Mr. & Mrs. Ed  
graduation ceremony  
of the Department of



At the Deacon's Training  
Ness Seminary Program —



Speaking to the Armenian School children at  
the Armenian Language Lab at the Diocese of  
the Armenian Church of America



St. Nersess Seminarians



With Armenian Church Youth Organization

## Politicians



With President B.



With President Carter




With President Reagan



With Congressmen Chip Pashayan



With Governor George Deukmejian



With Mayor Ed Koch



With Congressman Chuck Haytayan



With General Secretary of the United Nations

# Earthquake



The Archbishop with  
Dr Edgar Housepian  
and Kevork Hounanian  
on their way to the earth-  
quake devastated areas  
of Armenia immediately  
after the tragedy.



With some of the victims before  
the Rusk Institute in NY.



Dr. Housepian visiting a family affected by  
the earthquake.



With Karlen Dallakian, Head of Spurik Committee  
attending the Rebuild Project at the Diocese



With Ambassador  
of U.S.S.R.  
at a special meeting  
of Armenia



With some demonstrators for Karabagh



On a visitation to an Armenian child from Spitak  
in New York Hospital



With some of the Primates of North and South  
Americas who attended a special meeting held  
by the Diocese for Karabagh

առանձակը է իր առաջին հրատարակութեանը։ Յակով Օշտկոսի ցոյց առաջ և իր այս քերթուածը, և անոր կողմէ քաջարակութիւն դասիւով՝ սկսած է զրել և չափբար բարձր գործադրութիւն։ Օննի կայացնել բժանինդիր զրադարձին։ Օննի կայացնել իրմէ քերթուած մը հրատարակած չափան իրմէ քերթուած մը հրատարակած է «Հայ Գրականութիւն» դաստիգրքին մէջ

և այստեղ յիշած է թորդոմ Վարդապետի անունը իրեն մէկը ժամանակակից խռով բանալիկը բանաստեղծներէն։

Թորդոմ Պատրիարքի ձօնած իր վերոյիշեալ բանաստեղծութեան մէջ անկ'արտայատէ սանի մը զգացած սէրն ու յաւզամը։

Իրաւէ խարդախ այս բունով թաղէ պիտի հողը մութ,

Երկինքն հոգւոյդ արինինի և ճառազայթն աշերուդ.

Հողին՝ այնքան լուսառատ շնորհներու հոծ շարածն,

Որ շատերու միշտ բաշխեց, շունչով բարի, սէր այնքան...

Փռչի, խորշակ շառ տեսած Պազտուածի աստղափոյլ կամտարին տակ պատանեկութեան օրեր ապրած թխադէմ քասանմենի տաղերգուն լոյսին, գեղեցկութեան հասնելու համար կը տեսչայ ունենալ վճիր, բուխ, տաք սիրտը այս արքենի հասակով ներ Քերթողին (Վահան թէքենան) որուն պարմանութեան չերմ, զուսպ և հպարտ սէրերուն փառքը հիւսող քերթուածներովը սնուցեր, քաղցրացուցերէ իր մատզաւին։

Ժամանակը, մթնոլորտը, մտերմու-

թիւնները, թախծութիւնները երգած է ան բաշմաթիւ տաղերով։ Յաճախ յանկերգած է տաժգոյն հոգին, տաժգոյն ցաւը, տարտում երջանկութիւնն, ուսուրջ վիշտը, տաղդոյջ սէրն բանածները, տարազելով նոր իմաստներ և նուրբ երանգներ։

Զուտկը հեռուսներէն թռչելով կը հասնի հօրենսկան առևու։ Մեռելոց է, կ'երթայ խոնարհի շիրիմին առջեր առուշիկ իր մայրիկին, որուն աշքերը տայնքան էին սպասեր անսնելու շուքն իր արեղայ որդիին։

Մայրիկ եկայ,

Զըսպասեցիր զուն ինձի.

Մայրիկ, զացիր,

Ոչիդիդ կարօտը զաւկիդ։

և կը շարունակէ։

Հայ Մայրերուն ճակատին զիրն է մեռնիլ թիւ առ թիւ  
Մահէն ալ վերջ տարագիր, օտարութեան ճամբէքին։

Գիշերներուն մէջ մանաւոնդ ան կ'այցուի պարման օրերուն, արհզայութեան ապրումներէն։ կը մտարերէ Մայրավանքին մէջ պատառուած տրամութիւնները, բոյց տւելի շառ կը յիշէ նախկին

ընկերները, անուց հետ ունեցած խաղերը, զրոյցները, և տակաւին իր սիրելի զրադումները, իրեն յանձնուած պարտականութիւնները, և մեծ կարօտով կը զրէ։

Ու ես տրտում, արեղայ, կ'ուզիմ նորէն արբենալ  
Այն հողիով որ իմն էր, եւ զոր նիմա լուսնիմ ա՛ւ.

Կամ՝

Անուշ ես ցաւը ունիմ տղաներուն թարմ այնքան  
Աւազուտրի մէջ հասակն իրենց առած ինձ նըման։

և սկ Տէրունի Արեղային սուիրուած  
չկարօտ բոնաստեղծութեան մէջ ծրաբեր  
է իր սէրը, իր երազն ու տագնապը այս-

քան սրտառուշ զգայնութեամբ, վայել-  
շութեամբ։

իմ մանկութեան օրերուն, քեզ թեւերուս մէջ տըւին.  
Աղուոր էիր, ինչպէս միշտ մընաս պիտի երա՞զ նին.  
Սակայն, նրման իմ դէմքին, դէմքըդ յատակ էր այնքան,  
Աչքերուդ մէջ, իմ հոգին, գուա իր բաղցըր օրրան ... .

Չէի տեսներ : Թարմ մըշուշ հոգին է մերթ : Բայց ինձ հետ  
Քիչ մ'ամէն օր կ'անէիր, բաժնուելով երկինքէդ .  
Հոգւոյդ ծովուն դէմ կապոյտ՝ հոգիս արեւն իր բացեր,  
Տեսիներու առեր թեւ : Դուն ամրող իմս էիր դեռ ... .

Ու ես մեծացայ — ինչ կանուխ — գուն լրուեցիր, հեռացար.  
Կո՛ւն՝ հոգւոյս մէջ ուրացուած՝ մոռնալ լիի քեզ կըրնար ... .  
Հիմա կանգնած եմ մինակ, թեւերս արծակ՝ ետեւէդ.  
Տաղնապն այս նոր, մի գուցէ սիրտըս տանի իրեն հետ ... .

Ի՞նչպէս եւ ո՞ւր քեզ գտնեմ, նին իմ երազ ... մութ խորան.  
Անցա՞ր անդին երկինքէն, թէ մարդոց մօտն ես զերի,  
Մարդոց՝ որոնց սըրտերուն յաճախ մըթին է ճամբան,  
Որոնց աւեր է հոգին, ու դուռը փակ՝ դէմ քեզի ... .

Դիտե՞ս, մանուկ օրերէս քո՛ւ թարմութիւնդ ունենալ  
Միշտ ուզեցի ... , ու քեզմով ճանցայ հոգիս մարդերն ալ:  
Այժմ քեզի եմ զարծեր, որ դո՛ւն գտնես զիս կըրին,  
Ու կուրծքիս դէմ, ըզգա՞մ քեզ, հրճուանքով նոյն մանուկին ... .

Ես այսպէս կը ճանչնամ թորգոմ  
Սրբազնութիւնը : Ան մշտապէս սերտած, տըք-  
նած, ծրագրոծ և արթուն առաջնորդու-  
թիւն է տուած իրեն սահմանուած դաշտին  
մէջ, ամբողջ երեք տասնամեկներ : Եթէ  
ինք դեռ վարդապետ, կ'աւաղէր իրեն  
բաշխուած օրհնաբեր շնորհներուն սիհար  
արդիւնքը, այսօր կրնայ գոհունակու-

թեամբ թերթել լեցուն էջերը որոնք կը<sup>1</sup>  
պատկերեն իր բեղուն կատարութերը  
կառնք, անտարակոյս, իր հանդերձաւու-  
թութեան առատ արգասիքն են մատուց-  
ուած Հայ Ազգին և Հայ Եկեղեցիին, ո-  
րոնց արժանաւոր զաւակն է եղած ինք  
արդարեւ,

ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿԻԼԵԱՆ



## ԹԱՐԳՈՎ ՍՐԲՈԶԱՆԻ ՔԱՀԱՆԱՑՈՒԹԵԱՆ Յ Ե Ա Ն Ա Մ Ե Ա Կ Ի Ն Ա Ռ Թ Ի Ւ

1972ին, երբ Թորգով Սրբազանի մէկ Յորելեանին առթիւ հրատիրուած էի խօսելու, հետևեալ կերպով վերջացուցի խօսքս. — և կը մաղթեմ, ի խորոց սրտի, որ Աստուած երկար կեանք տայ ձեզի, Սրբազան Հայր, և գուշ՝ անշեղ և անսայթաք շարունակէք ձեր ծառայութիւնը Ազգին և Եկեղեցին, նոյն ոգիով, միևնույն սկզբանքներով, և հասնիք ձեր Ասկեայ Յորելեանին:

Անաւասիկ հասանք:

Մաղթանք առաւել քան իրագործուած է և Թորգով Սրբազան կը մանէ եթանասուն տարիքէն ներս Փիզիքապէս առողջ և հոգեպէս զօրաւոր, անշեղ և անսայթաք շարունակելու իր ծառայութիւնը ի սէր մեր խոցոտեալ Ազգին և տարուերող մեր Եկեղեցին:

Եսա բան կարելի է ըսել և բազմաթիւ անէքթոտներով համեմեալ վկայութիւններ ըսել անոր անձին մասին. բայց անցնինք:

Պատրաստ եմ մեղանչելու այն ըմբռուումին գէմ, ըստ որում հարսանիքի ատեն փեսայի թերութիւններուն մասին չեն խօսիր. բայց այստեղ լրութեամբ պիտի չանցնէի Կթէ անոր թերութիւնները որևէ կերպով վեսաէին իր գործին և կոչումին. Բարերախտաբար իր թերութիւնները կը փաստեն միայն թէ ան ալ մարդ մըն է մեր ամենուն նման և չի զար տարրեր մոլորակէ: Եւ որովհետեւ չեմ խօսիր թշնամիի մը նման, փոքրոգութիւն է ծանրանոր անոնց վրայ:

Թորգով Սրբազան իր կեանքի այս հանգուանին ինծի կը ներկայանալ երեք գլխաւոր բաժանումներով.

— Բանաստեղծը,

— Հոգեռորականը,

— Մարգը:

Հոս նպատակս չ' խօսիւ այն նպատին մտարին որ ան բերաւ մեր գրականութեան՝ Ծէն-Ման ծածկանունին տակ իր

գրած քերթուածներով, որոնք ռվանքի Օրեր հատորին մէջ մտան քանի մը տարի տռաջ, այլ կ'ակնարկեմ իր բանաստեղծ հոգիին, որ կողմուեցաւ երուատլէմի ու գեղէն մթնուրտին մէջ: «Ենթանք և տըրբազան խննթութեանց սիրանար հոգի մըն էր վաղ երիտասարդութենէն սկսեալ, որ յօրգանոս անձրեին տակ գուրս կու գար իր սենեակէն, ու կը քալէր Սուրբ Քաղաքէն զուրս դէպի բլուրները, դէպի բնութիւն, սուլոզ հովերու երգը ական ջին, և քանի մը ժամէն, թաց, խնաւութիւնը ոսկորներուն հասած, կը վերագանար սենեակ, լեցունութեամբ մը որ յատուկ է բանաստեղծ հոգիներու: Տակաւին պատասի: անօրինակ արտաւութիւն մը կար սրտին մէջ զոր բան ու ըրիշ ըրած՝ կը փորձէր պեղել խորութիւնը կեանքին, Նոյն արտաւութիւնն էր որ կը մզէր զայն երգելու, կամ այլ գիշերներ՝ ձեմելու Արդարաթագի երկար տանիքին վրայ, մատածում մը մտքին, ուրիշ ատեն արցունք աչքերուն, որ կը յանգէր վերջապէս քերթուածի մը սկիզբին, և կը սկսէր աշխատուած, զուով և մարտու հնչեակ մը, ուր ուժէն աւելի երազ կար, խորքին չափ՝ կերպարանք, առաջ քրտինք, և անխուսափելիօրէն տարտամութիւն մը՝ զոր զժուար չէ հասկնալ եթէ սկատի առնենք կաչկանգումները կոչումին, Որովհնան, էապէս խիզախ իր հոգիին մէջ այս տարտամութիւնը ուրիշ բան չէր քան այս տամասումը մաքին, կոչումէն պարտադրուած ամօթխածութիւնը և, ինչո՞ւ չէ, փափկանկատութիւնը՝ այլապէս քաջ և սրբազգած մարդուն:

Զագուած և հարկադրաբար զապուհիք սէրեր և զգացումներ, սիրոյի լիրուում և խունկի բոյր, մոմի ու կանթեղի, լոյսի և օտուերի, չէն-մաներու տշխար-չին մէջ, ու վերարկուի սրսիւնը միշտ ականջին, գարաւոր վանքի մը, ինչպէս

և հինաւուրց խորունկ քաղաքի մը բնակիչներու, նոճիներու և մանաւանդ աշտարակներէն յառնող զանգակներու մեջնդիրվ տառել ևս միարին դարձած իր հոգին կրնո՞ր միթէ տարրեր ըլլու և հնուռ մնալ բանաստեղծ և թենէ:

Ամէն պատանի երբ կը քալէ զէպի երիտասարդութիւն, կը նոյ բանաստեղծական խլրտումներ զգալ, նոյնիսկ գրի տանել զանոնք այս բնական է և վախճանաւոր, Թորգոմ Սրբազնի բանաստեղծ հոգին ստկայն շարունակեց մեծնալ ժառանգութեցի սեղաններէն, ստրկաւագութեան քովի ի վեր, նորած արեգայի, վարդապետի տարումներէն անդին, մինչև եղիօկոպասութիւն և Արքութիւն, նոյն իսկ Ամերիկայի մէջ, ուր կեանքի տեսակն ու իր պայտոններէն յառաջացած տաղոսուկը, ժամանակագանձնաւ և ածապարանքի տևերները սկսան արդելք հանդիսանալ ներհոյեցող խոկումի, բանաստեղծներու յառուկ մտածախառն երազայնութեան, որ այսքան անհրաժեշտ է ընդհանրապէս ամէն ստեղծադորդութեան համար: Ամերիկան այս տեսակէտով լիսառակար հանդիսացաւ Ծէն-Մանին, ուր թէն չկօրանցուց — չէր կրնար կորսոցներ — բանաստեղծի հոգին, սկայն երկրին արտգընթեց թափը, յորձանուատը, տաղուառն ու ընդհանուր մթնոլորտը անտարակոյս ազգեցին որ ան ի լուսադայն չկարենայ արագդրել, մանաւունդ երբ նկատի առնենք նոն պահանջները այս մեծ թեմին, որուն Ասաշնորդն է անաւասիկ քանինինդ տարիներէ ի վեր: Յարիտիստարը բանաստեղծ հոգի մը չի մեռնիք այս կը նիբնէ միարին ու ուրիշները անդնէն առաջանաւ այսպէս: Ամէն կը սուռ պահանջնորդ զգայ Սուրբ Գիրք Կորդուու: Ես անձնապէս նրկու եկեղեցական կը ճանչնամ այդպէս: Ամէն կը սուռ մըն եր որ առաջիներ տաշջ վախճանեցաւ: Միւսին մասն ու լ կը զիսոյին, հաւատուցէք: Խոկ թէ լունչ կ'արժէ եկեղեցական մը տանց հաւատքի: արդ ալ առարքեր հարց:

Թորգոմ Սրբազնի անձին միւս բնոյթը նոգեւուրականն է: Միւս յաճախ կը քննադատենք մեր հոգեւորականներուն անձն ու գործունէութիւնը: Յաւով կը նշենք այս գաղափարը թէ ամէն ասպարէի մէջ զովների մարդոց տոկուը եթէ տասնինց է ընդհանրապէս, մեր հոգեւորականներուն մէջ այդ միջինը երկու տոկուը շանցնիր բատ երեսոյթինք: Դուցէ ճիշդ է այս: Բայց սկսան շնոր առներ

որ անոնք իրենց պաշտօնին (կոչումին պիտի ըսէի եթէ լեզուս յառաջ երթար) թերմամբ, ակնբախ գիրքերու մէջ կը գտնուին, և ուրեմն՝ մտանաւոր լուսարձուկի տակ կը մնայ անոնց կեանքը, ուր թերութիւնները մնեն կ'երնին, եթէ իրապէս անոնք մնեն չեն արգէն: Եւ կը քրնակատենք: Ծառ կը սպասենք մեր հոգեւորականներէն և քիչ կը գտնենք: Անցեալները սիմին մը կ'ըսէր ... էկարծն թէ մեր կուսակրօն եկեղեցականները իրենց ամուրիութեան՝ և ամառնացեալ քահանաներն ալ հպիսկոպս չկարենալ ըլլալու իրենց վրէմբ կը լուծեն ազգէն ... Եւ Բայց արդէն խօրտուրորդ համբաւու մը մէջ մտանք և լու է որ զուրոգանք ատկէ: և տանց ուրիշներու ուսերուն կոխնելու, բարձրացնենք այս եկեղեցականը, եթէ կորելի է, միայն իր իսկական արժանիքներուն վրայ հիմունիով եւ կարելի է: Արդարեն, Թորգոմ Սրբազն կը հաւատայ իր կոչումին: բժանդին անդիր է եկեղեցիի և եկեղեցական հարցերու մասին: շի շեղիր իր սկզբունքներէն զանունի, դիրքի և վարդի իրեն համար գերազան են ազգին և եկեղեցին շաները իր անձնական շաներէն: Ամէնէն առաջ կ'ուզեմ մատանշել իր կրօնական հուսատքը: կիսեմ թէ անդիր օրէնքով արգիլուած է խօսիլ մարդոց հուսատքի մօսին: Բայց հոգ չէ: Քանի եկեղեցական կը ճ անչնար զուք, որ ամէն առառ պահանջնորդ զգայ Սուրբ Գիրք Կործուու: Ես անձնապէս նրկու եկեղեցական կը ճանչնամ այդպէս: Ամէն կը սուռ մըն եր որ առաջիներ տաշջ վախճանեցաւ: Միւսին մասն ու լ կը զիսոյին, հաւատուցէք: Խոկ թէ լունչ կ'արժէ եկեղեցական մը տանց հաւատքի: արդ ալ առարքեր հարց:

Թորգոմ Սրբազնի անչուշտ կը հաւատայ Հայ եկեղեցւոյ միւս թեան: Բայց կը հաւատայ նոն որ այդ միւս թիւնը հիմունի սկզբունքներու վրայ, որոնք զարտուու են և պէտք է որ յորդուին, յորդանք՝ առանց որուն միւրիւնը չի կրնար առողջ, զօրտուու և անական ըլլալ:

Հետեւած եմ իր եկեղեցական կեանքին զանդան հանգրւանաններուն: — զ դիր, սարկաւագ, արեգայ, վարդապետ, եղիս:

կապա, առաջնարդ, և մինչև Արքութիւնը միշտ խցածմիտ, միշտ պարտաճանաչ, միշտ աշխատասեր և միշտ զործին հաւատացող, վանքին մէջ, առտուայ և հարկային ժամերգութիւններէն երբեքչէր բացակայիր, Ասյնիսկ յլուր օրերունց, բայց մը որ քիչ միաբանակիցներ կրնան յուակնիր: Չուր չէր որ Թօրզում Պատրիարք իր անունը կտակեց անորու Եւ Թօրզու Վարդապետ, իր սիրած վանքին գոյանեան և առողջութեան նախանձախնդիր: Չէր կրնար չժամանակցիր վանքը իր հիմնելուն ցնցող երկու տագնապներուն, 1943 ին և 1956 ին, Մասնակցեցաւ՝ միշտ մելոդ պատշգամին վրայ, առանց գոենկանալու, առանց վիրաւորեալի զգացումը և վրէծի Թօյնը ունենալու սրտին մէջ, բայց նուև առանց շեղելու իր սկզբունքներէն, որոնք հիւսուած էին միայն ու միայն վանքի գերազայն բարիքին չուրջ, իստ այսմ, Ասյնիսկ իր հակոռակորդները չկարողուեցին իրենց յարգանքը անոր հանդէպ:

Դժուար կառավարելի չըսելու համար անկառավարելի թեմ մըն է Ամերիկան այս գողութը, որու Առաջնարդութիւնը ստուծնած է 1966 էն ի վար, հինգ անգամ վերընտրուելով: Ուժանք կը շփոթին իր փոփկանկառութիւնը շանորսութեանց, առամսումի և նոյնիսկ տկարութեան հետ, սուկոյն անոնք որոնք լոււ կը ճանշան զինք, գիտո՞ւ թէ մոռնու բազում և բազմազան կարիքները այս գողութիւն: — զուրան ելուծ և տելոցի հայերուն մնան և հիմնական տարրերութիւնները Բաւանեաւ եկեղեցիներու մշտաբորբոք իրականաթիւնը լեզո՞ւն, որ աեղարւաթեան մէջ է, աւտոնութիւնները, որոնք եմ չեն սունակիխուիր, մոռացութեան դպրոցին մէջ կը հանգչին, Արտաքին չոզար ու մէկ ննչումներն ու ներքին զութկումները, հիներու և նորերու միջև նետքնետ ընդդաշնոր խրամատը Անք Եկեղեցիի հնութիւնը այլին մոշած և ապաժամ հաստատութեան հետ չփոխող ամսց հոգերանութիւնը, Եկեղեցւոյ կրօնին թէ աղքատին թիւնութիւնը հարցը: Եղբայրէն, Հոյու անորբոզրիլի հո-

գերանութիւնը, ամէն զլիսէ ձայն մը հանելու մեր հոգեկառայը, վիճելու և կրութելու մեր անսանձ ախորժակը, որ բնազդ գործած է այլիս: Հարցեր և մտահազութիւններ, բազում և բազմազան, որոնց լուծումը եթէ մասամբ անկարելի՛ զէթ հունարարութը հնարաւոր է և պէտք է որ ըլլայ: Խնչպէս լուծել զանոնք, անմանաւորել ի հարկին, Խնչպէս խօսք հառկընել մէկին և միւսին, Խնչպէս հրահրուած կիրքերը մեղմել և համերաշխութեան առաջնորդիր գաղութը: Պէտք չէ մոռնալ իր բանիմաց և հմուտ այլ նույնուած կախութիւնը և ան մէկուն հակառագիրը որուն, աւազ, նկարագրի արտակարգ զօրութեան և այլ պատճառներով գլացուեցաւ ժաղովարդութը առաջնորդիր և ան սկրցաւ իր կարողութիւնը ամբողջութեամբ գործածել վերջնականապէս չէղնքացուելէ առաջ, ինչ որ վլասնեց Հայ եկեղեցին,

Այսու փափկանկառաւթիւնը պէտք չէ շփոթել տկարութեան կամ թուլութեան հետ, այլ նկատել այդ բազմակարիք այս գողութը առաջնորդելու շատ օդակար յատկութիւններէն մէկը:

Հայուսանեաց Եկեղեցին Թօրգում Սրբուանի համար անխախտելի սրբութիւն մըն է: Վիշտ կը պատճառեն իրեն անոր անկազմակերպ վիճակը, պատրաստուած և նուիրեալ նոգեռորականներու պահուը, եկեղեցական շատ մը գիրքերու շգոյաւթիւնը կօմ անրաւարութիւնը նեղործօրէն տեղեակ է անոր կարիքներուն: Քիտէ անոր հոգեփրկութեան որոքն աղդապահապնման անվիճնի գերը և խորապէս կը հաւասայ թէ Ափիւռ ըլլայ մրոյ պահուզ ամենահաստատուն երկու սիւներէն մէկն է Եկեղեցին, միւսը ըլլայ լով լեզո՞ւն: Արքան որ կարելի է, գիշերը ցերեկին խոռնելով, ան կը որնի հասնիր այդ զանազան կարիքներուն, վկայ, ի միջի այլաց, իր հրամարակած գրքոյները Մկրտչութեան, Պատկի, Արեւատղոյի և այլ ժամանակակիցներուց վերաբերեալ, Մասնուոր կնրպով կը հատուքքուի: Հայ եկեղեցական երաժշտութեամբ նոյն ուշը չէր որ զայն մաս-

նազէտ դարձաւց կոմիտաս Վարդապետի  
ստեղծագործութիւններուն:

Իսկ Ամերիկայի Հայ Եկեղեցին քար-  
տէսի վրայ կը մնայ Թորգոմ Սրբազնի  
աշխառաթեամբ և ճիզերով: Զգուլի է  
անոր գերը Ենումնիկ չարժումին մէջ: Ամերիկայի Եկեղեցիներու Ազգային Առ-  
հուրդն ներս իր գործուն մասնակցու-  
թիւնը ատոր փաստերէն մէկն է արդէն:  
Ատէ զտա: Ամերիկայի Միաբնակ Եկեղե-  
ցիներու համախմբումներուն՝ մզիչ ուժե-  
րէն մէկն է ան, մեր առաջնորդարանէն  
ներս թէ դուրս:

Այսքան երկար գործադիր պաշտօնա  
վարութենէ յետոյ, անշուշա դժգոհներու  
խումբ մը գոյութիւն պիտի առնէր, ըլ-  
լայ աշխարհական՝ ըլլայ Եկեղեցական  
գասէն: Բնական է այս, հակառակ կը ան-  
բնական պիտի թուէր: Երբ ամէն գլխէ  
հոգ մը կը փէք, և երբ գլուխները բազ-  
մաթիւ են և հոգիրը կը փշին տարրիր  
ուղղութիւններով, Առաջնորդ մը ան-  
շուշա թէ պիտի չտարուի հոսանքներէն:  
և ուրին՝ դժգոհներ պիտի գտնուին:  
Ցաւալի է սակայն երբ թշնամիներու կը  
վերածուին անոնք:

Եւ վերջապէս, Մա՛րդը Թորգոմ Սր-  
բազնին մէջ, որ կ'ամրողջանայ բանա-  
ստեղծին, հոգեւորականին և մարդուն  
ընդելուզուած մէկտեղումով, և որ աւելի  
մեծ է քան իր մասնիկները, Թորգոմ  
Սրբազն սկզբունքային հարցերուն պայ-  
քարներու մէջ մինչև վերջ ազնիւ, շըր-  
ջանայից և խոհուն է, Անզիջողութեան  
պարագային իսկ փափկանկատ՝ հակառա-  
կորդները անդամ չեն կրնար Ժխտել իր  
ազնուականութիւնը, կը պայքարի առանց  
թշնամութեան, առանց կորսուցնելու իր  
հոգիի մաքրութիւնը, որովհետեւ փոքրո-  
գութեան էապէս անծանօթ անձ մըն է ան:  
Առատածեան է, հոգուն և համբերող:

Երեք մեծ ուսուցիչներու ազգեցու-  
թեան տակ լոյսի եկան ի ծնէ ներկայ իր  
չնորհները:

— Յակոբ Օշտկան ծագկեցուց իր մէջ  
սէրը մեր գրականութեան: Տուաւ անը  
ոճի գժուարահաճութիւնը: Շէն - Առ  
անոր կը պարտի անթերի Հայերէն զրէ-  
լու իր կարողութիւնը, բան մը որ զը-  
րախտարար ներկային, ազգային բարձրա-  
գոյն վարժարաններու շրջանաւարաններէ  
քիչեր միայն կրնան արդարացիօրէն առ-  
տատեր:

— Շահան Պէրպէրեանի ազգեցութեան  
ներքի, Մարդը վայելչացաւ իր մէջ, և  
որուն ստորոգելիներէն ոմանք վերը յի-  
շեցի: Եւ ան գարձաւ այս ազնուական  
ուսուցիչին արժանի՞ և իր կարգի՞ ող-  
նրւական աշակերտը: Անկէ սորվեցա-  
կեանքը փիլիսոփայօրէն դիտելու և զե-  
ղեցկագէտօրէն զայն ընկալելու արուեստը:

— Իսկ հոգեւորական կեանքի մէջ իր  
մտատիպարն էր Թորգոմ Պատրիարք,  
որու անունը կը կրէ առանց զայն նե-  
մացնելու, և որմէ ան սորվեցաւ բարե-  
խառնել մեր Եկեղեցին կրօնական և ող-  
գային անբաժանելի երկու երեսները:  
մէկուն սիրոյն՝ առանց միւսը արատու-  
րելու: Այդ ոգին է որ զայն հեռու պա-  
հեց ապաշխարած մարդոց բուիզային և  
այլամերդ նայուածքին, և մինչնոյն առն  
զինեց զայն Եկեղեցամերժ և անկրօն յա-  
յերու հոգերանութեան դէմ: որովհետ,  
ուսուցիչ և աշակերտ, լու գիտէին թէ  
մեր ազգը առանց մեր Եկեղեցին չէ  
կրնար գոյատել, ինչպէս դարերու ըն-  
թացքին դիպուածի և հակատագրի զա-  
տուն բերուններով մեր Եկեղեցին չէ  
կրնար ապրիլ երբ պարպուէր իր ազգ-  
յին նկարագրէն:

Նպատակ չէր Թորգոմ Սրբազնի  
ամրողջական անձը ներկայացնել իր նկա-  
րագրին և գործերուն ընդմէջէն: այլ  
վկայութիւն մը կ'ուզէի ընել անոր ան-  
ձին քանի մը երեսներու մասին զոր չէ  
ճանչնամ մանկութեան ի վեր:

Վստահ եղէք, սայն վկայութիւնը  
պիտի ընէի թէ իսկ չըլլայի իր մտերիմը:

## ԹՈՒԳՈՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՓԱՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

(Գիմաքանդակ)

Երեք չորս տարի առաջ, Օգոստոսի կիրածի մը, Առւրբ Աստուածածնայ տօնին, Մայր Տաճար էի գացեր, Պատարագից թորգոմ Արքեպիսկոպոսն էր, Տուաւ օրուան պատշաճ քարոզ մը: Երբ գուրս վելլէի տաճարէն, տեսայ վաղեմի ընկերու վաղարչը, որուն հետ մեր ուղիները խաչներ էին Պէյրութի Ամերիկան Հայաստանին մէջ, Առաջին խօսքերէն ետք, քանի մը վայրկեանով առանձին ժամացինք: Օրուան հետ համբնթաց չդաշող լզային պրկում մը կար դէմքին վրայ և առանց սպասելու անխուսափելի խարցումիս՝ բառ:

— Տարօրինակ է այս Սրբազնը: Իր մասին յսեր էի թէ գիտէ մարդոց հոգեբանութիւնները, հոգեվիճակները հասկընուի իրեն հետ ոչ մէկ բառ փոխանակած եմ և իր քարոզը զարմանալիօրէն իրաւէր, կարծես մէկը բան մը փսփսացած էր պկանչին: Այս առաւօտ երբ կը պատրաստուինք եկեղեցի գալ, եղբօրս տղան, քսան՝ քսանմէկ տարեկան լակոտ մը, զնդից թէ եկեղեցի պիտի չգտար: Ականաներս սեղմած, բան չըսի չնեղացնելու նոմար եղբայրու: Եկայ եկեղեցի, Ամբողջ Պատարագի ընթացքին կը մտածէի թէ ինչպէս տունէն դուրս պիտի չպրանմարդարը: Երբ քարոզի պահը եկաւ, և ոլ զարմացոյ թէ հակոռակ սովորութեան, ուշի ուշով կը հետևէի քարոզին: Յատակօրէն յսեցի թէ ինչ կ'ըսէր Սըրբոզնը: «Ճաւնի մը մէջ կը պատահին անխորժ դէպքեր, կը սկզբանք իրարձէ, կ'ուզենք նոյնիսկ տունէն գուրս նետել մեր յարազատը: Բայց չե՞նք կրնար, չե՞նք ուղիք, ինչպէս կրնանք մեր հարազատին կանակ դարձնել եթէ նոյնիսկ աններելի գունենք անոր արարքը կամ արարքները: Ո՞ւ է մեղ իրաւունք տուեր դատել մարդիկը, ուր միաց մեր հարազատները: Վաղ քրտինք մը եկաւ վրայ և զարմաց-

կոտ աչքերով կը դիտէի Սրբազնը: Ուրատեղէն բերաւ այդ խօսքերը, ո՞վ մզեց զինք այդպէս խօսելու: Յամենայնդէպս, չնորհակալ եմ իրեն. օգնեց որոշումն չգործադրելու: Հոյակատ մարդ կ'երեի: Բաժնուեցանք կրկին տեսնուելու փափու:

Տարիներու փորձառութիւնը բիւրեցած էր Սրբազնի այդ քարոզին մէջ և հարազատութիւնը այդ փորձառութեան կը բախէր իրականութեան փորձաքարին: Պատահիներ՝ տասնեակներով, հարիւրներով, երազկոտ ու պայծառ աչքերով կը մտնեն կամ կ'անցնին գպրեվանքի մը սեմէն՝ ըլլալու արեղայ ու վարդապետ՝ ծառայելու իրենց ժողովուրդին, և արդիւնքովը իրենց վաստակին, վերադարձնելու երախափքը ժողովուրդին: Քիչեր կը տոկոն, որովհետեւ քրազումք են կոչեցեալք բայց սակաւք ընտրեալք: Անս այդպէս է որ 12 տարեկան պատահին՝ Աւետիս Մանուկեան, եսին ձգած իր ձնդավայրը՝ իրաքի Պաքուպա գիւղը, տատամոտ քայլիրով կը մտնէր Երուսալիմի Հայոց Ս. Յակոբեանց Դպրեվանքը: Այդ տատամումը ոչ մէկ ստուեր կը ձգէ իր խառնուածքին վրայ, որովհետեւ ո՞վ է այս պատահին որ առանց տատամուլու, երկչուսելու, չէ կտրած սեմը իր յաճախած առաջին վարժարանին, մնաց որ դպրեվանքին, Այսեղ մաւաքը կ'ենթադրէր վերջնական բաժնում ընտանեկան յարկին ընձեռած ջերմութենէն, մտերմութենէն: կը մտնէր նոր ու աւելի մնձ ընտանիքի մը մէջ, մաս կոզմելու անոր: և ժամանակի ընթացքին այդ տատամումին պիտի յաջորդէր ամուսը ինքնավառաջութիւնը, ապագայի հանդէպ պայծառատեսնորոշումով: Աւետիսը պիտի փոխուէր Աւետիքի թորգոմ Պատրիարքի որոշումով, անչափալու զինք միւս Աւետիսներէն: Թերեւ անգիտակցարար, կամ

ինչպէս չէ. խոր անդրտղարձումով մը պատասխին կարողութիւններուն, ծերունակարգ ու վաստակաշատ Պատրիարքը կ'ուզէր կանուխէն անջատել, որսալ զինք որպէսզի աղանովէր անոր վերջնական արմտառուրութիւը գալրեկանքէն մէջ։ Կը յաջաղէր, որովհեան Թորգոմ Պատրիարքի վախճանումէն հինգ տարիներ ետք, 1939ի Յուլիսի 23ին, երիտասարդ Աւետիքը կը ձեռնադրուէր արեղայ՝ ձեռամբ Մեսրոպ Պատրիարքի և կը վերտոնչուէր Թորգոմ Արեղայ ի յիշատակ նորոգ հանգուցաւ Պատրիարքին։

Պատասխին կ'աշակերտէր Հայմշակոյթի կոթողական վարպետուներէն Յակոր Օշականի ու Շահնան Պէտէրեանի, որոնց շունչին տակ ձեւ ու կերպարանք կ'առնէր անոր հոգեկան ներախորհնը։ Անոնք տրւին ստիտածաշակը Հայ գրականութեան, զեղարուեստին ու մշակոյթին, ու ինք տարիներու ընթացքին իր գործերուն մէջէն պիտի բեղմաւորէր այս ինչ որ արուած էր իրին լիբարուան ու անսակարկ։ Պատերազմի սախօրեակին կը զուգադիմէր իր ձեռնադրութիւնը և անոր յաջորդող իր կետնքը պիտի հանգրուանուէր մեր սփիւռքեան կեանքը յուզող զէպքերով։ Նախախնամութիւնը կամ ճակատազիրը տնօրինած էր այնպէս որ ինք գտնուէր այդ տագնապներուն յորձանուտին մէջ, ըլլար մասնակից անոնց, և իր խառնըւած քով ու աշխատանքով ըլլար խաղաղաբար ազգեցութիւն, առաջքը առնելու կիրքերու բորբաքաւմներուն և եթէ միշտ չէ որ յաջողեցաւ, պատճառը իր ջանքերուն թիրացումը չէր, այլ զէպքերու տարողութիւնը կ'անցնէր ոյժի սահմանները որևէ անձի, որքան ու տոկուն բլուն այդ անհատականութիւնն ու խառնըւածքը։ Իր օրերուն պիտի զուգադիպէին մեր եկեղեցական կրկնակի տագնապները, ինչպէս իր օրերուն և իր մասնակցութեամբ ողջունեցինք այդ տագնապներու բարձման սկզբնաւորութիւնը, որուն վերջնական բարձումը Հայ մալուգուրդի անտեղիտալի ակնկալութիւնն է, իր՝ ժաղովուրդի անհերքելի իրաւունքին բորբյական պարտագրանքով։

Իրեն կը սպասէին աշխարհ մը պար-

տականութիւններ իր ձեռնադրութեան իսկ առաջ իր կարգին, իր հսկողութեան յանձնուած պատանիները խոնդավագու ու կրթուզ մտքի մշակ, և վարիչ երդու խումբերու, և մինչոյն ատեն Տեսուչ Սակորեանց Տպարանի։ Իր տեսչութեան ընթացքին կը զուգադիմէր հրատարակութիւնը Յակոբ Օշակոնի լոյնածաւալ զործին և Համապատակին Արեմանայ Գրտիկ նութեանց առաջին հատուրին։

Կիսադրաբեռն քահանայական գործունէուն վաստակը ուսուերուն և յօսական տչքերով ապագային դիտող ոյն վարդապետին ու Արքեպիսկոպոսուն անկարելի էր չտալ անխուսափելի հարցումը թէ ի՞նչը մզեց զինքը կուտակրօն քահանայազործութեան երթայլու։

— Տաններկու տարեկան էի երր իրաքի Առաջնորդը՝ Խուրէն Արքեպո Մահասեան կը գիմէ հօրո որ զիս Երուսաղէմքէրէ զրկէ։ Կ'ըսն թէ հայրս կործիք հարցուցած է և ես դրական պատասխանում եմ, Այդպէս ալ եղաւ։

Երր գիտել տրուեցաւ իր գործածութանունը՝ պէտական թէւին։ յարուցած կանկոծը թէ արգեօք իսք կ'ափսոսն եղածին, լուսաբանումը այս անգամ շատ արագ էր ու ոչ մէկ անորոշութիւն է ձգէր։

— Երբեք Ո՞չ մէկ տարակոյս կամ ոչ մէկ զղջում կուսակրօնութիւնը ստանակուս մէջ, ի՞նչ էր ընտրութիւնը, լուարնեստաւու՞ր մը, յաջող առետրական դէկամ համալսարանաւարտ անկախ ասպարէզի մարդու։ Ո՞չ մէկը և ո՞չ միւսը կը փոխարինեմ քահանայազործութեան հօս։ Աւրախ եմ որ կանուխէն Երուսաղէմ զայլ ու հօն մթնոլորտը զիս առաւ իր տարիքին մէջ։ և մեացիալը պատմութիւնն է Աննեթենթ է թելադրութիւնը որևէ սփսոսանքի։

Կ'առարկուի թերեւ թէ սովորած տակն է նման հաստատում մը ընկերութեանութիւնը տեղին չէ և աւելութ երբ մարդը ճանչնանք, իրը տեսնենք մէ ինչպիսի՞ բժամնադրութեամբ և խանջաղական բարիները զուգադիպքաց թորգոմ Պատրիարքի զահակալութեան և

արոշ հաղորդականութիւն մը կոր վաճաքի սրբացածին դէմքին՝ Պատրիարքին, ու երիցաշային դէմքին՝ Պատրիարքին, ու կրտսաւարդուն աշակերտին՝ Աւետիքի միակուսաւուն աշակերտին՝ Այդ հաղորդականութիւնը աշակերտին մօտ պիտի վերածւէր անխառն սրբոյ ու ակնածանքի գլուխի էր հոգեւոր հայրը, իսկ այս վերջինին բայց մօտիկ հոգածութեան ու զուրգաւորանքի պատասխին հապելու, որ առանձին զզայ ինքնքին, որ չփառէ իր ընտառեկան յորդին չերժութիւնը, որ վասքը իսկապէս ըլլար սոյնքան չերմ ու համաւորագ ընտանիքի Տեղին է հսկ մէջքերումը Օչականի խօսքին՝ Եղիշէ Արքակո։ Դուք ասիր մասին մը մանվ չի դադրիր անիս, իրմով լեցուած մորգեր պիտի խանգամառուին իր զործով։ Թորգոմ վարդապետին համար Թորգոմ Պատրիարքին կանք ու զործը պիտի բլլատին սերշանքի հանչանքի ապրումներուն

հանդէացը Փաստական առւրը առէ էր ի սիրելի բարուիամէն իմմէ, ի Տիար Յակոբ Առանձանէ որ յէմերիկա, ի մերջ կայ Հայութեր ամսեան 1937 ամի. և որպի կամ զի յատ մասնաւ իմոյ տացի ստ յիշտուկ հայրական սիրոյ և օրհնութեան ու որ կրտսերուդուն է այժմ ի ձեռնասուն սրբուց իմաց Աւետիք Սորիառագիւ հետաքաղաքութիւն անդէր չէ պարզ Արքակայ Պատրիարքի ձեռ քով։ Կայ ի մասնաւ պատասխան մատանի կողքին մէջ զրուած է Պատրիարքին ձեռ քով։

Ելնկարայ զ բատեանո առւրը առէ էր ի սիրելի բարուիամէն իմմէ, ի Տիար Յակոբ Առանձանէ որ յէմերիկա, ի մերջ կայ Հայութեր ամսեան 1937 ամի. և որպի կամ զի յատ մասնաւ իմոյ տացի ստ յիշտուկ հայրական սիրոյ և օրհնութեան ու որ կրտսերուդուն է այժմ ի ձեռնասուն սրբուց իմաց Աւետիք Սորիառագիւ։

Ի առան Նոյեմբեր 1937

յերսւազէմ

Պ. Ե.

Թօրգոմ Արք.

Եւ այս իր վախճանումէն գրեթէ երկու տորի առաջ, Վախճանումէն եաց երր իր ծոցասեմորը կը քննին, հոն կը տաճէն այն անունները որ Պատրիարքը պիտի տոր իր ձեռնադրելիք սարկաւութեարուն։ Աւետիք Արքակառագի տառան դիմոց նշանակուած է պարգոմ Արքակայ Պատրիարքի ձեռ քով։ Սսուկական քաջակարութ չէր Պատրիարքին համակրանքը, ու վափագը իրապէս արժանաւոր անհատ մը զօրովիզ ըլլաւու ամէն ձեռով։ Տորիները ցոյց պիտի տոյրին թէ Պատրիարքը չէր սիսալած իր ակնկալութեան, իր կոռանումը մէջ։

Պատրիարքին քովն ի վեր կային երկու տորին անձնաւորութեաններ՝ խռուչքութիւն հակասական տարբերութեանն ըզլ՝ Յակոբ Օշական և Շահան Քերպէրինան՝, որոնք երկուքն ու տարբեր ձեւերով խոր ազդեցութիւն պիտի ձգէին իր վրայ Գրականութեան հանդէպ իր

սէրը, որ յետագային պիտի յանգէր բանասեղծութիւններու գիւտնի մը հրատարակումին – ւզանքի Օրերը –, Կուգար այն սէրէն որ Օշական սերմումած էր ուսանողներու սերաշխարհէն սերս, և աւելի ետք տպաւորապաշտ է չերու հասուրիկով մը ՀՀայրիկ Զանց ֆերմ ու հազոր գական վերնագրով։ Ծահան Գէրագէրեսոնի ազգեցութիւննը պիտի զզացուէր աւելի ուշ Երաժշտական գլայնութիւնները կային իր մօտ և անսոք պիտի ձեւ ու կերպարանք գանէին այն բազմաթիւ ձայնագրութիւններուն ու եկեղեցական երգերուն սիթագրութեանն մէջ, որոնք ինք լոյս պիտի ընծայէր ժամանակի ընթացքին։ Այդ բույրը ձեռով մը պիտի որդիւնաւորուէին համբանի Հանձնարը ծառաւուն հատուրին մէջ։ Կոմիտասի հանդէս իր անխառն սէրը սկսած էր վարուց, Դեռ սորկաւագ, իր շուրջ կը հաւաքէ խումբ մը տղուք և կը սկսին փորձի, երնկայ մը

անակնկալքը էն ներկայ կը գտնուի Շահ-  
նշանը։ Արագօրէն կը տեղեկանայ թէ ինչ  
կ'ընէին և տեղույն վրայ կը ստանձնէ  
զեկովարի դերը - կ'ունկողը երգերուն,  
կու տայ կարգ մը ուղղութիւններ ու կը  
մեկնի։ 1946 ին, տասնինինգամեայ բացա-  
կայութենէ մը յեալ, Թարգոմ Արեղայ  
կ'այցելէր Պաղտատ՝ իր ընտանիքին։ Հան  
նոյն տարին կը կազմակերպէ Յակոբ Օ-  
շականի յորելեանը, որուն ընթացքին,  
օրուան յորելեարը մեծարող իր բանախօ-  
սութենէն զատ, կը զեկավարէ ութուն  
հոգինց երգչախումբ մը։ Նախ քան յո-  
րելինական ելոյթը, փորձերու ընթացքին  
կոմիտասեան երգերու զեկավարման պա-  
հանուն կը հանդիպի նայն այն դժուարու-  
թիւններուն ինչ որ ունեցած էր Սաղի-  
մական ուսանողական տարիններուն։ Կրկին  
... Շահան Պէրպէրեանն է որ օգնութեան  
կը հասնի իրեն որպէսզի յաջողութեամբ  
գլուխ հանէր ծրագիրը։

Ուստիուղական օրերէն իսկ, իր հոգե-  
յատակը խռովոզ զգայնութիւններն ու  
Շահան Պէրպէրեանի լիարուն շաղ տաւած  
սիրոյ սերմը առատօրէն ու անմասցորդ  
կերպով հոգեկան իր բերրի ակօսներուն  
մէջ, կ'արժատաւորէր խորունկ, անփախա-  
րինելի ակնածանք ու սէր մեր երածչառւ-  
թեան մեծ վարդապետին կոմիտասին հան-  
գէպ։ Թէ հոգորդ էր անոր երգերուն՝  
կասկած չկայ, թէ կը գիտակցէր այն  
հոգեյական կարուսատին որ մեր մշակոյթը  
ունեցաւ վարդապետին մաքին մթագնու-  
մովը՝ կրկին կասկած չկայ, և այդ բոլորը  
ժամանակի ընթացքին պիտի կուտակ-  
ուէին, ըլլալու իր հոգին խռովող հրայր-  
քը, և օր մը գտասիօսութեան կազմակա-  
րին մէջ ձև առնելու և ի վերջոյ յանդե-  
լու շկոմիտասի Հանձարը վերլուծական  
աշխատանքին։

Ժաղովրդական երգերու այս հատորին  
կը յաջորդէ երկրորդը, ուր պիտի ու-  
սումնասիրութին կոմիտասի կրօնական ու  
եկեղեցական երգերը առաջին հերթին ու  
մասնաւորաբար՝ կոմիտասի անկրկնելի  
Պատարագը, իր լրումին հասցնելու ասի-  
րոյ յիշատակարանը հայ երդի գիտա-  
րաբին։ Զարգանալի տարբազագրում մը  
կոտարած էր Սրբագանը անխռուսիկի

երկընտրանքին առջեւ, Որովհետեւ, Օշա-  
նանը իր գտարնթացքներով և իր զիրքե-  
րով անկարելի էր որ նոյնքուն մասուն  
աղեցութիւն մը գործած շրջար Դարե-  
վանքի այս ուսանողին վրայ որքան նա-  
հան Պէրպէրեանը։ Խոյնքան նաև այն  
սէրն ու յորդանքը, որ ունէր վահան  
թէքէնանի հանդէպ, որուն հանդիպելու  
բախտը պիտի վիճակուէր իրեն, երկու  
սէրեր, երկու արուեստագէտներուն հան  
գէպ։ Այս հարցումին թէ ինչո՞ւ նման  
աշխատանք մը չէ կատարած թէքէնանի  
գործին ու անձին, կը պատասխանէր թէ  
առիթը, պայմանները և մանաւանդ կո-  
միտասի եղերականորէն չփեղ կիոնքը  
մզեցին զինք նախ կեզրոնանալու այս  
վերջինին գործին, և ապա իրազորձելու  
արգէն իսկ ծրագրային վիճակի մէջ  
գտնուող թէքէնանի վատասկին վերլու-  
ծումը, Հանելուկը կը լուծուէր, չէր  
մոռցած։ Կը մեայ մաղթել որ կորենայ  
ժամանակ գտնել իրականացնելու, կիոնքի  
վերձելու այդ ծրագիրը։

Հաս արգէն ինքզինք դէմ յանդիման  
կը գտնէ այն խռընդատներուն, որոնք  
արդիւնք են հանդամանքին, իր պաշտո-  
նին և անոնցմէ բխող առաւելաբար վար-  
չական պատասխանառութիւններուն։  
Վարչական պարտաւորութիւնները կու-  
գային այն պաշտօններուն հետ, որոնք  
կը վատահուէին իրեն, սկիզբը Երուալուէմի  
մէջ և ապա Ամերիկա, ուր յաջորդաբար  
պիտի Ըլլոր հովին Ֆիլատէլիֆիոյ համին,  
Առաջնորդական Փախանորդ՝ Նիւ Եօրք,  
Առաջնորդ Արևմտեան Թնմին՝ Գուլիֆոր-  
նիոյ մէջ, ուր սերտ գործակցութիւն  
պիտի հաստատէր Լևոն Զաւէն Սիւրմէլ-  
եանի հետ, և ապա կրկին Նիւ Եօրք, այս  
անգամ իրեն Առաջնորդ Արևելեան Թե-  
մին, որ պիտի զեկովարէր ձեռնհասորէն  
ուժբողջ 23 տարի, 1966 Մայիսէն ի վեր,  
ըլլալով միակ եկեղեցականը որուն այս  
քան երկար տարիներ պիտի վատահուէր  
թերեւ ամենէն մեծ Թեմը մեր եկեղեցին  
ներս, Վարչական այս պարտաւորութիւններուն  
քովի ի վեր չմոռցաւ այն երիտա-  
րաբ արեգանները, վարդապետներն ու  
քահանանները՝ որոնք կը պաշտօնավրէին  
իր հսկողութեան տակ։ Խորապէս զիտակ-

շելով տարրողութեանը այն պառասխանաւութիւններուն, որոնք դիմա զբաղեցնէին արիտասարդ կղերակոնները, ըլլուրավ խամապահանջ ինք իր անձին հանգիւ, եղաւ նախանձախնդիր անսանց ուստի, կրօնական կրթութեան և ստեղծեց սիթական միջոցները, որպէսզի կարելի գործնէր համալսարանական ուսումը։ Ուրովինական պատրաստուած եկեղեցական դրամը հիմնական ստորագելին կը նկատէր այս թեմին բարզաւունաման ու զարգացման Միհենոյն ատեն, Առաջնորդարարնէն ներս աշխատանքները հունաւորելու և անձնակազմին կորողական ուժերը առաւելուցյն չափով արդիւնաւորելու համար, իր նախանձեանութեամբ ու կորցրարութեամբ ստեղծուեցան զանազան բաժանմունքներ, իւրաքանչիւրը իրեն յառակ գործունէութեան ծրագիրներով։

Նոր լոյս տհանձ իր գորքին՝ «Հայրիկ Զամէի մէջ ամփափուած են կարգ մը սպառապաշտ էջներ, նամակներ և քերթրաւածներ, Յատկանշական է Ալպրին, Խայր Տղայը վերնադրով յուշագրաւթիւնը։ Հոն կը նկարագրուի տասնըմէկ տարեկան տղեկի մը — իր — և հասուն տարիքի հասած գաղթական հայու մը մինչ եղած ... ըսդհարումը հարանեկան խրախանքի մը ատեն։ Տղեկը կը խնդրէ սպառուուներէն մէկէն գաւաթ մը ջուր տալ հարսին մօրը, և առանց անդրադանարու իր ըրածին կը թելագրէ մարդուն նախ գաւաթը լուսու, Մարդը կը վիրաւորուի և գաւաթը ձեռքին, Համածեղած թելագրանքին անհնթեթութենէն, Երկարօրէն դիտելէ ետք յանդուզն և այդ գոհուն իրեն համար ամբարտաւան տղեկը, հարց կու տայ թէ սրտեղացի է։ Պատասխանը՝ «Հայրաստանցի հմ ես», կը փրկէ կացութիւնը և կ'առնէ սիրուը վիրաւորուծ սպառաւորին։ Այդ նախադառնութիւնը թերես կը բացատրէ խառնըւածքը, նկարագիրը այս Սրբազնին, ոյդ երեք բառերուն մէջ խտացնելով այն բուրը որ ինք էր ու է, Եւ զարմանաւի չէր բնաւ, տասնամետներ եաք, Դավուքնեան որանին մէջ տեղի ունեցող Ապրիւնան եղեանի ոգեկոչումի ընթացքին արտասնած իր փակման խօսքը։ Ժամանակը

կը զուզաղիպէր Լիզազոնի գեպքին և զայն կանխող միւս զէպքերուն։ Սրբազնը, Առաջնորդի մը վայել քաղաքացիի ու հայու խիզախութեամբ կը յայտարարէմ բոլորին յատակօրէն։ «Այդ աղաքը իմ աղոքս են բոլոր, իւրաքանչիւրը ինձի սիրելին։ Ուինչ կրնայ ստիպել զիս մասնալու, անտեսելու զիրենք իրհնց զոհարերումին, իրենց քաջութեան մէջ։ Ոչ մէկ զիւանազիտական ծեքեք քում, ոչ մէկ չքմեղանք, պարզ ու յատակօրէն աէր կը կանգնէր իր ժողովուրդի ծոցէն ծնած, իր ժողովուրդի արժանապատուութեան տէր կանգնող Կրիտասարդներուն։ Գործայնոց ջերմութիւնն ու հոգածութիւնը այդ աղոց հանգէպ չ'եռու։ իրենց (հայրաբառ) չունչին ու նայաւածքին տոքացնող թախծութենէն։ Վերբերումն էր սպիրին իր տասնամետներ առաջ գրած «Հայրիկին երազը սրտառուշ անկեցալութեամբ թաթառութիւնը մը թեմին արձակագիր ապրիւն իրենց հանգէպ հայրենուն ճնններացող կարօտովը, Եւ գեր, Յարունակելով այս կոտացող ինքնապեցամը, պայծառ կիզակէտամի արտիս հասցնէր հօր բաղձանքը որ ինք — զաւոկը — բաստղ մ'ըլլար, անոնց չափ աղուոր, անոնց չափ սիրուածու։ Հօրը կարօտովը ապրող ու այրող Արքացանը Ապրիւի այդ 24ին կ'ըլլար նաև հոգեկան հօրը ոյն աղոց որոնց պայծառ աշքերուն կրակը հանգեցաւ, կեսնքին վայելքը առնելէ առաջ։ Կարօտարազդ զաւակը վերածուեր էր գուրզուրալից հօր այդ պահուն և կ'ողբար կարուսը իր զաւակներուն հզարտ նաև անոնց արութեամբ։

Նոյն այս ըծախնդիր, սիրազեղ հաղութիւնը իր եղրօր հանգէպ, ուղղութիւն տալով, քաջալերելով, զօրակիդ կանգնելով անոր՝ արուեստի մէջ առած քայլերուն, երբ կը նկարագրէ նամակի բայցիւրուն, իր կը նկարագրէ հին Առաջնորդամբ մէջ, իր սենենակը հին Առաջնորդամբունին մէջ զոր կ'անուանէր Ալբանցուց։

Անցնելով անհատներէ, այդ բժանինքութիւնը պիտի քրեկը իր զարծիս, իր առաքելութեան կիրարկումին մէջ՝ իր Առաջնորդի հանգամանքը պիտի դնէր զի՞ք մօտիկ յարաքերութեան մէջ օտար եկեղեցական մարմիններու ու կղերական ներկայացուցիչներու հետ, որոնց մօռ արժանաւորութիւն պիտի ներկայացնէր Հայուստանիաց Առաքելուկան Եկեղեցին և իր Ժանակցութիւնը պիտի գնահատուեր իր ընտրութեամբ որպէս Նոխազան Արեւելեան Աւողական Ամերիկայի եկեղեցիներու Ազգային Խորհուրդին:

Աերտ յարաքերութիւն պիտի առեղձէր նաև քողոքական շրջանակներու և դէմքերու հետ, մանաւանդ Նիւ Եսրքի քողոքական Էտուշը Քաջի, որուն հետ մատէն աշխատակալ բաղմաթիւ տակթներ պիտի ռւենենար:

Հաւեցաւ սկիզբը թէ իր Ակեղեցական կենուքը զաւդադիպեցաւ մեր Եկեղեցին յուզող տակնապերու ինչ որ ոչ ոքի մտքէն պիտի անցնէր, այն գեղքերն էին որոնք հիմնափին պիտի յեղաբչէին մեր ազգային կենուքը՝ Հայուստանին մինչև Սփիւրքի ամենէն հնուուր անկիւնը ուր մեր ժողովուրդի բնիւր ներ կ'ապրին:

1988ի Փետրվար 22ի գիշերն էր, երկն հետ մամագրութիւն ունէի ձևանորդի մը պատրաստութեան համար: Արտակարգօրէն մատնագ էր և շուտով յայտնի դորձու պատճառը:

— Պէտք է առ այժմ առկախնք այդ աշխատանքները: Այսօր Լեհաստուը համախանց ու պատճեց Երեսնի մէջ անդի աւնցող դէպքերու մտուն: Դարարուզի առնչութեամբ: Անհրաժեշտ է ամսիչապէս ողբային կազմակերպութիւնները մազովի հրաւիրել և որոշել մեր ընկերքը: Աւազան ենք, արտգ պէտք է աշխատինք: Արբաթ գիշեր ժաղովը անդի պէտք է ունենայ:

Շորթուան սկիզբը անդի կ'աւնենար ոյս հանգիպումը և Արբաթ օր Առաջնորդաբանի դահլիճը հաւաքուեր էին շուրջ հարիւր հոգի՝ զանազան կաղմակերպութիւններ ներկայացնուց: Դանիիճը վերածուած էր հոկայ գասարանի մը և

Առաջնորդը նստած էր ամենէն առջև, զէմքը ժողովականներուն: Ամէն կազմէ հարցումներ կ'ըլլարին, հարցեր կը ներ կայուցուէին և բոլորին մէկ ու մէկ ու համբերութեամբ կը պատասխանէր: Առաջ ժողովրդականութիւնն էր որ կը պար զրէք մեր աշխարհուն առջև: Ոչ ոքի կը դաշտուէր խօսելու իրաւունքը: Եւ չորս տեսլ մտքերու փախանակութիւնը նշանակութիւն էին, իւրաքանչիւրին պարտականութիւնը նշանակութիւնը բանաձեւուած: Պէտք էր տեսնել այդ գիշեր Արբաթանին հանգարան թիւնը, գասհատելու համար վարչական իր կարգութիւնները: Եւ առկէ նաքը դրնեէ ամէն գիշեր նոր ժողով: Նոր արուցումներ մինչև Մարտ 13ի կիրակին էրը Պատարագէն վերջ աւելի քան տասն հազարնոց հայութիւնը արժանավայելլրջաւթեամբ ցոյցի կ'ալլէր Նիւ Եսրքի Ա. Վարդան Մայր Տաճարէն, Արբագան Հօր առաջնորդութեամբ, մինչև 67րդ փողոց Խորհրդային Միութեան ՄԱԿի Ներկայացնացին շնորհին հանգիպակաց վուլոցը: Հան ունեցաւ իր ելոյթը՝ պարզելու մեր ժողովուրդի զարակցութիւնն ու համակամութիւնը Հայրենիքը ու Դարարազի՝ Արցախի՝ ժողովուրդի պահանջանքի առաջանարդութեան և երկարական և իրական արքունիքը Հայուստանի Հանրապետութեան Այստանանքը համար հանգանքը հաս պիտի չվերջանար, ջանքերը պիտի շարաւանակուէին և երբ Արհերդութիւն Միութեան Նախագամը 1988ի Դեկտեմբերին կը ժամանէր Նիւ Եսրքի կոք: Հայ Եկեղեցւոյ եպիսկոպոսներէն բաղկացած պատուիրակութեան մը դլայի անցած՝ պիտի ներկայաւոր Նախազանին, պարզելու Ափեւաքանայութեան պահանջը Արցախի ազգութեամբը:

Բայց եղաւ 1988 Դեկտեմբերի 7 և եղաւ երկրաշարժը որ յեղարքեց ամէն ինչ Գեկտեմբերի 7ի գիշերը անդի կ'աւնենար Հագեհնագասեան Պաշտօն Մայր Տաճարին մէջ բազմազար հաւատացեալներու ներկայութեան և իր յուղումը հազիւ քուրկելու կորովի ճառով մը կը զատեպնզէր

ներկաները՝ Յաջարդ առաօտ պատահի բակաթիւնը կ'ընդունուելը Քաղաքիւրոյի թիւ շանձաւորութեան կողմէ, եւրիցը դային պատահաբար չինութիւնները կ'իրաղործուին չուտով:

Երկրաշարժին զոհ գացած մեր ժաղովուրդի գուակները այնքան էին բազմաթիւ և Փիզիքական կործանումը այնքան անուո՞ւ որ ամէն իրա պէտք է մէկդի դրուեր զրազիւու համար վերապրոզները ամոքելու և վերաշնութեան զարծով ժաղովարդի ամրացջ գորակոչի պիտի ենթարկները, և կրկին Արքազունը ստանձնեց աշխատանքները հաւասորելու պարտութիւնը և նշանակնեց ձեռնհոտու կարող պայութիւններէ բաղկացոծ յանձնախումբը՝ զիյաւորելու տարունլիք աշխատանքը, այս պարագային՝ Ատեփանաւանի վերակառուցումը: Եզաւ հոկտյական օդութիւն՝ զգեստներու, պարէնի, գեղօրացքի, թժշկական և այլ անհրաժեշտութիւններու Գլխաւորը պիտի ըլլար հինգ հարիւր ընտկարտաններէ բաղկացած աւանի մը կառացումը Ատեփանաւանի մէջ՝ դրոցրցներով, մշակայթի ու մորգական կեզրոններով, զրուայգիններով, որոնց իրազարծութիւնների նախաձեռնէր Յանձնախումբը՝ Սրբազնի նախագահութեամբը: Այս աշխատանքները օրնենելու համար, իշմիածնէն Նիւ Եսորք ժամանեց Ամենայն Հոյոց Հայրապետը՝ Նորին Ա. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Կաթնդիկոս, ընկերակցութեամբ Կիլիկիայ Հայրապետին՝ Նորին Ա. Օծութիւն Տ. Տ. Վարեկին Բ. Կաթողիկոսին, որոնք միասնարար Շրաշտառուով մաւոք գործեցին Աւերը Վարդան Մայր Տաճար, Գիրչ. Տ. Թորգոն Արքուու: Մասուկանի բարի գալուոտի ջերմ խօսքերով: Աղէտը միացաւցած էր ժաղովուրդը, և զոյզ Հայրապետներու ներկայութիւնը կընօւիրականոցնէր իրողութիւնը:

Այդ օրէն անցած է ուղիղ մէկ արիւ Անցնող տարուան ընթացքին Առաջնորդարական հրատարակութեան քանի մը տեղիադիրներ, հոչուենու ըլլալու տարուող աշխատանքներուն, որոնք թիրեւ կ'ընթառան քիչ մը զանգաղ, բայց ոչ թէ չափաբերու պակասէն: Թարեւ աւերին հոկտյական տարուութիւնը անհամբերու:

Թիւն կը յառաջացնէ, բայց աշխատանքներու կ'ընթանան իրենց ծրագրին նամաձայն և վատանաբար չինութիւնները կ'իրաղործուին չուտով:

Այս աշխատանքներու կողքին, առնցնցէ առաջ և վատանաբար առնցնցէ առք, կան արքերը մտանագութիւններ որոնք կը զրաղեցնեն, կը տագնազեցնեն զինքը իրեն յամբուած կրթութիւնը իր մէջ՝ առաջացաւցած է օրէնքներու, կարգերու, աւանդութիւններու հանդէպ բժանական առաջի վերաբնութիւններու վեցուածքը ու կնուուածքը և առաջի սական մատանձը մտանագութիւնները մեր Եկեղեցւոյ ներկայ գայազիձակին հանդէպ: Մօտ երեսուն տարիէ ի վեր չէ գումարուած Հայ Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Փողով, քննարկելու ընկերային, եկեղեցական ու ազգային հարցեր, որոնք մեր ժողովուրդը կը յաւզին:

Հարցումին թէ նման ժողով մը Հայ Եկեղեցւոյ թալոր եպիսկոպոսներուն մտանական թիւնը կ'ենթադրէ, անմարան պատասխանեց:

— Բոյսը՝ անխոտիր: Կը հասկամ հարցումիր: Աւկասկած որ հրաւէր պէտք է երթայ նաև Կիլիկիայ Կաթողիկոսութեան եպիսկոպուսներուն, որովհան մոզ ոչ մէկ իրաւական, սկզբունքային հարց կը բաժանէ:

Եկատի առնուելիք խնդիրներն են, որինակ, կառույցը մեր Եկեղեցին այսօր և ինչ ձևով պէտք է սահեցել կրօնական զարթանք մը մեր ժողովուրդին մէջ: Սիիւռքի ժողովուրդը ինչպէս պէտք է զապէտ Եկեղեցին և ինչպէս փոխանցել այն ձշգրիտ միտքը թէ մեր Եկեղեցին ազգային Հաստատութիւններու կողքին: Թէ մեր Եկեղեցին պէտք է զանուի ազգային պատուէչի առաջին գիծներուն առաջնորդի կ'երգի և առանց զի՞երու իր ապուածաշնչական ու կրօնական տառաքելութիւնէն: Մին միւսով պէտք է ամբողջ անուայ և ոչ թէ իրարու հակագրութիւններ, անորոշութիւններ շատեղելու համար: Յայտնեց թէ մեր Եկեղեցին ի տարբերութիւն ուրիշներու, յուակ ժամանակական գործութարական հասկացողութիւն ունի ընկերային կարգ մը հարցերու հանդէպ, որոնք կ'առկիշնեա տարբեր համայնքնե-

րու, տարրեր Եկեղեցիներու կետնքը և կեղացին. ուսնեալով յատակ որոշում ու կեղացին.

Սփիւռքի մեր Եկեղեցւոյ տառքելութեան պարագային անհրաժեշտ կը սկսած մեր Եկեղեցւոյ հեղինակութեան յատակ վերականգնումը որպէսզի ըլլայ ա՛յն կեղարուածից Հասասատութիւնը, որուն չուրջ Սփիւռքի ժողովուրդը հաւաքուեկր, Երբ մեր, այս պարագային՝ Ամերիկայի Արհելիան Թեմի, երկուութիւնը ցոյց արքուեցաւ, պատասխանը անակնկալ մըն էր.

— Այս օրերուն, երբ Արքախի հարցը կայ, երբ երկրաշարժի ազէտի հետեւանքները պէտք է զիմագրաւենք, անհնիմնի ու մանուանդ գատապարտուի կը զանհմ մեր ուժիքու վատնումը տարրեր հարցերով: Բարոյական ոչ մէկ արգարացում կը տեսնեմ այս ձգձգումին մէջ: Կը սպասում որ մեր եղբայրները, որոնք հեռու կը մնան, յատակօրէն ընդունին մեր Եկեղեցւոյ կարգը և միացնելով իրենց ուժերը մեր ֆանքերուն, իրեն մէկ թեմ չարու նակենք սկսուած աշխատանքը: Պատմութեան առջև թերի պիտի գտնուինք եթէ շիրագործներ այս մէկը: Եթէ մեր զոյգ վեհուփառները այս թեմին առնչութեամբ եկած ըլլային որոշ հասկացողութեան և տային մեր հետեւիք ուղեգիծը, շատ խոչընդուներ հարթուած կ'ըլլային, բայց այդպիսի բան չեղաւ: Եւ մեր ուսերուն կը ծանրանայ միատեղուելու, համախրմառելու նուիրական պարտաւորութիւնը,

Ակնորկութիւնը վեհափառներուն չէր ենթագրեր որեւէ քօդարկուած քննագատութիւն առանց հասցէին, որովհետեւ նման կեցուածք չի համապատասխաներ իր խառնուրուածքին: Եղած ևն բազմաթիւ տակիթներ, կացութիւններ, որոնց իրք արգիւռք՝ ինք եղաւ քննադատութեան թիրախը առանց ըլլայու պատասխանատուն արծարծուած հարցերուն: Մնաց իր արժանավայիլ բարձրութեան վրայ, առանց տարուելու ընթացիկ ու նման պահերու

ինքզինք արդարացնելու նուաստացուցիչ փորձութենէն:

Իր վերջին շրջանի քերթուածներէն մէկուն մէջ, «Զաւոկ Հայուն» վերնագիրով, իրեն կտակ իր ժողովուրդի զաւոկներուն կը պատագ ամէ:

Հայոց լեզուն,

երգ, պար, աղօթք,

Ու պատմութիւն,

իրեւ աւանդ պիտի տանիս

Հորիզոնէ նորիզոն,

Չորս ծագերուն

Ցրուած բոլոր Հայերուն,

Որ զօրանան ալ՝ իրարմով

Ընդելուզուած,

Որ տարածեն շունչը Հայուն,

Սմրապնդեն յոյսը Հայուն՝

Հայ մնալուն, Հայ ապրելուն:

Դժան պատգամ մը կրնայ վստահօրէն տալ՝ որովհետեւ իր կետնքը ամբողջ վաստն է այդպիսի հետեւազական աշխատանքի: Արեգայական ձեռնադրութենէն մինչև Առաջնորդութիւն, իւրաքանչիւր օգակը այդ կետնքի շղթային կապուած է Հոյ մշակոյթին ի սպասա տարուած իրագործումներով: Վերջին տարիներուն, Առաջնորդարանի մէջ եղած բոլոր ձեռնադրկները կատարուեցան իր անմիջական մասնակցութեամբ ու հովանուորութեամբ: Հայ գրականութեան մշակներուն նուիրուած յօրեւինական երեկոները, չնոր Գիրշ պարբերաթերթի յիսնամենակին ու Ապրիլեան եղեռնի նուիրուած սիմբովիւմները և բազում այլ ձեռնարկներ իրագործածեցան իր նախագահութեամբ և երբեմ, ինչպէս չնոր Գիրշէն տանուած Մաղկաքաղին պատրաստութիւնը, յաջողեցան իր անմիջական ... նիւթեկան օգնութեամբ:

Ահա վերջին իր գործը՝ որմէ ոչ ո՛չ տեղեակ է և որուն մասին ոչինչ է գըրուած ոչ մէկ տեղ: Ստեփանաւանի վերկառուցման աշխատանքներով կլանուած էր և ոչ մէկ վայրկեան ունեէր վասնելու տարրեր հարցերով: Աւշագրութիւնը ամբողջաւթեամբ կեղրունցու էր այդ գործերուն՝ ծրագիրներ, բանակցութիւններ, հանգանակութիւն և հազար տեսակ գործեր: Առիթով մը իրեն հարց տրուեցաւ

թէ կարելի՞ս է որոշ գիտակուն, բժ՛կական սորտպոյն հնարաւորւթիւններով օժտը-  
ւած կարդ մը կազմած զրկել Երևան, այս-  
տեղէն եկած խնդրանքի մը ընդուաջելով:  
— Յանկը տուր ինձի, ինչպէս նաև  
Յանձնախուռմբին, եթէ կարելի ըլլայ,  
ինչո՞ւ չէ:

Այդ ժամ, Զգոտահեցուց, ինչպէս նաև  
չմերժեց, Այդ հանգիպումէն անցան շուրջ  
երեք-չորս ամիսներ, Գործիքներու ա-  
ռաջին մասը Դեկտեմբերը Եին ճամբայ ելաւ  
դէպի Երևան, մասցեալները շուտով կը  
հասնին իրենց տեղը: Ոչ մէկ աղմուկ,  
լուս բայց նախանձելի վատահութեամբ մը  
կարողացաւ իրականացնել այդ առաքում-  
ները:

Աշխատելու իր ոճն է այս, հեռու  
մարզի աղմուկէն, բայց իրագործելով  
անհրաժեշտը:

Կիսադարեան քահանայագործութեան

Նիւ Խոր, 9 Գեկտեմբեր 1989

պատկառելի այս կեանքին մէջ կը միա-  
ձու լուին անձն ու ոգին իր ուխտին, ո-  
րուն մնաց հաւատարիմ՝ չներփելով միք  
Եկեղեցւոյ աւանդները: Մշտակարօտ ու  
մշտարթուն մեր եկեղեցական հայրերու  
հրիտակի պատգամին, ան արժանապատիւ  
ու անվեհներ կերպով ընթացաւ անոնց շա-  
ւիդէն: Եղաւ Երաւաղէմի Սրբոց Յակոբ-  
եանց Միաբանութեան շլրիւ արտայայ-  
տութիւնը, Նախանձխանդիր՝ մէր Եկե-  
ղեցւոյ կորգերուն, բազմապահնջ՝ իր  
գործակիցներէն ու ինքնիրմէ, Թորգոմ  
Արքապիսկոպոս Մանուկեան անխալելի  
Կրօնական զգայարանքով եղաւ անձնդիր,  
անխոնջ ու աննկուն Առաջնորդը Ամերի-  
կահայոց Արքելիան թեմին՝ իրեն իրբե  
հավանի ու յուշարար ունենալով տասնը-  
վեց դարերու զոյատևման փաստով տե-  
րախարօխուած Հայ Եկեղեցւոյ փառքը:

ՄԱՐԶՊԵՏ ՄԱՐԿՈՍԵԱՆ

## Կ Տ Ա Կ

Միրուն մանկիկ, ես զընում եմ, դու զալիս ես այս աշխարհ,  
Ճշմարիտն ես փորձով զիտեմ ու խօսքերս մի՛ մոռնար.  
Կեանքն է փախչող, խարուսիկ թեւ, վայրկեանն է միշտ իրական,  
Բախտի կռանը կեանքն է թէեւ, բայց դիպուածն է տիրական:

Զգացմունքն է զերիշխանը, խելքը նորա լոկ ծառան,  
Բայց դու խելքդ վրայ պանիր, ինչպէս պողպատ կուռ վահան.  
Մի՛ հաւատար ստուերներին, յինուիր միայն բնզ վրայ,  
Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լաւութիւն միշտ արա:

Եւ լայն օրում թէ՛ ընկերներ, թէ՛ բարեկամ ճանալիր  
Եսկ նեղ օրում ընկերների ո՛չ օրոնիր, ո՛չ կանչիր.  
Խաղերով լի այս աշխարհում եթէ խաղըդ տանուլ տաս.  
Չուարթ եղիր, ու այսպիսով բախտի վրայ կը խնդաս:

Անվախ ու վեհ կեանքդ վարէ անծանօթին դէմ դէմի,  
Անզջալի առաջ զնա՛, ինչ որ լինի թող մնի.  
Լսիր, տղաս, ինձ կը թաղիս այնպէս մի տեղ աննշան  
Ար չիմանան մարդիկ, չգան շիրմիս քարը զողանան:

ԱԼԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

## ՆԱՐԴԱՏԵՐ ՏԵՂ. Ա.ՊՈ.ՀՉ. ՀԱՅ ԵՐԳԻ ԱՌԱՋ. Ի. Մ.

Ամեն. Տ. Եղիշէ Ա. Պատրիարքին  
մանուսն զայթը կույժակի արագութեամբ  
տարածուեցաւ ամէն տիկ. Ա. Յակոբիանց  
Միաբանները փութացինք երաւաղէմ,  
մեր վերջին աղօթքն ու յարդանքը ժա-  
ռաւցանելու և սոյն առան մեր հրաժեալոր  
տարւ իրեն.

Այսուհետեւ թագման արարողաւթիւնը  
տեղի ունեցաւ Կիրակի. 11 Փետրաւար,  
ժամը 10 ին. Ա. Յակոբիանց Մայր Տաճա-  
րին մէջ, Խակապէս, շատ սրատուչ էր  
Հայոց Պատրիարքին թաղումը, Երաւան-  
դէմի յարանուանութեանց հոգեսոր պետե-  
րը սերկայ էին արարողութեանց. այս-  
պէս, Յաւնաց և Լատինաց Պատրիարք-  
ները իրենց չքախաւմբավ, ինչպէս նուև  
Ղղոփի, Ասորի, Ֆրանսացի, Խորու և  
Հրեայ և այլ հոգեսոր պետեր և պետուհան  
բարձրաւատիձան անձնուարաւթիւններ, Ա-  
մերիկեան, Ֆրանսական, Անգլիական և  
ոյլ հիւպատուուններ և խուններմ ժազու-  
վուրդը. Պատուագիշն էր Գերշ. Տ. Ներ-  
սէս Արքապո. Պողոսպատիսնը որ կը ներ-  
կայացնէր Ամենայն Հայոց Վաղգէն կա-  
թողիկոսը, իսկ Մածի Տան Կիլիկիոյ Կա-  
թողիկոսութիւնը կը սերկայցանէր Յաւ-  
նուասի Առաջնորդ Գերշ. Տ. Առնակ  
Արքապո. Այլպատեսնը, Արարողաւթեանց  
կը սախազանէր Ա. Աթոռոյս Առրջամիր  
Տեղապահ Գերշ. Տ. Թորգոմ Արքապո.  
Մառուկեսնը, Վերջին Ածումը Կատարեց  
Ա. Աթոռոյս Լուսարարապիս Գերշ. Տ.  
Կարեգին Արքապո. Կազմանձեսնը, Աղ-  
ջոյնսի ընթացքին, բոլոր Միաբանները  
բայց բարձրացանք, մեր Վերջին Կատարեց  
աղջոյնը տալու Պատրիարքին. . . . .

Արքարե, Հայոց Պատրիարքութիւնը  
Երաւանդէմի մէջ բացառի գիրք և իրու-  
ւութ կը վայելէ. Յաւնաց և Լատինաց  
Պատրիարքութիւններու կարգին. Այս ի-  
րաղութիւնը անգամ մը ևս փաստուեցաւ  
մեր Պատրիարքին թագման առթիւ.

\* \*

Ա. Յակոբիանց ղինուարիու Միաբա-  
նութեան Հայրիրը թագման առթիւ եկած

էին մեր այս բացուռիկ գիրքը անգամ քը  
ևս ամրապնդելու և հաստատու պահելու  
համար. Մեր կանոնագրութեան համա-  
ձայն, 9 Փետրաւարին, կէսօրէ տուի  
Միաբանութիւնն Պատրիարքական Տեղա-  
պահ ընարեց Նիւ Եսրքի Հայոց Առաջ-  
նորդ Գերշ. Տ. Թորգոմ Արքապո. Մա-  
ռուկեսնը, որ արգէս հինգ անգամ վեր-  
բնարաւած է իրքն Առաջնորդ, ինչ որ  
անսախընթաց երեսյթ մըն է Միացել  
Նահանգաց Հայց. Եկեղեցւոյ պատմութեան  
մէջ. Գերշ. Տ. Թորգոմ Արքապո. կը  
սկսաւուի մեր ժամանակներու Հայց. Եկե-  
ղեցւոյ ամենէն արժէ քաւար եկեղեցական-  
ներէն մէկը, որ կ'ընարուէր Տեղապահ  
37 ձայնի վրայ 21 ձայնով:

Վեհափառ Վաղգէն Կաթողիկոսը շո-  
տավ հեռագրով շնորհաւարեց նարինաթիր  
Տեղապահ Մրբողունը ինչպէս նաև Խոր-  
էլի կառավարութիւնն ու վաւերացոց  
զինք իրքն Հայոց Պատրիարքութեան Տե-  
ղապահը, ինչ որ Միաբանութեան և ժա-  
դագուրդին մէջ մէծ ուրախաւթիւն և ս-  
գեսորութիւն ստեղծեց:

Նարինաթիր Տեղապահը ժամէն ճանչնու-  
րու բախուր ունեցած եմ 1958ին, երբ Ե-  
րաւանդէմ գացած էի իրքն Ժամանակա-  
րոց Վարժարաւուի ուսանող. Այս առեն  
դիու վարչապետ, ինք Տեղապահ էր Ժա-  
մանակարանին և Ընդույրանին (1957-60).  
Առաջին օրէն իսկ մէծ ազգեցութիւն  
գործեց իմ վրայ. Միայն ուշ և համա-  
կրանք զգացած եմ իրքն հաւելքալ. Զինք  
սկսած եմ իմ տիպուր Տեղապահը և հարկէ  
իրմէն տալի ունեցած եմ ուրիշ տեսու-  
ներ. Որովհետեւ իր մէջ տեսոյ և Այր և  
հաւատով և շնորհօք.

Օժառուած է բազմակողմանի Կարգու-  
թիւններգ, առաքինութիւնների և առ-  
զանգագի. Երբեւ եկեղեցական նախ Առե-  
ստարանի պատգամները կ'առգրէր և պա-  
մենի կը սորվեցնէր. Եր վարչական բոլոր  
կարսութիւնները ի սկսած գրած է մի-  
միւնքն Հայց. Եկեղեցւոյ և Հայ ժաղովուր-  
դին ծառայութեան համար.

Երաժշտակէն և մեծ սիրահար մընէ կոմիտաս Վարդապետին։ Ժառանգաւորաց վարժարարն մեր աշակերտութեան շրջանին, իր զիկովաբութեամբ կազմակերպեց Մայք Տաճարի զպրաց դասը, և համերգայի տաճարի առաջ դասը, և համերգայի տաճարի մեջ առաջ երաւողակէմի և Ամմանի մեջ առաջ առաջարկայանէն առ սփառեցաւ։

Դրական և բանաստեղծական չնարնքներ ունի և հրատարակած է արդէն 14 հատումներ՝ գրական, բանաստեղծական, կրօնական և երաժշտական հրաշալի երկներ։ Մեծ նախանձախնդրութիւն ցոյց կուտայ մեր եկեղեցական աւանդութեանց և օրէնքներուն հանդէպ։ Երբեք զինուորներ Մայք քաջապահն է Երաւողակէմի մեր Սուրբ Տեղեաց իրաւունքներուն։

Իր զիմաւոր յատկանիշներէն մէկն է իր ընկերացին ըլլալը, միշտ իր բարձրութեան վրայ մետով հանդերձ։ Այս մէկը յայտանի եղաւ ժառանգ։ Վարժարարնին մէջ, Մեր Տեղուչն էր և նոյն ատեն մեր նրէց նղայրը։ Երբ զժուարութիւն մը ունենայինք՝ իր մատ կ'երթայինք։ Նախ կը լուր մեզ և տպա իր թելտդրութիւնները կ'ընէր մեզի և այսպէս։ Թեթեացած որով զուրս կ'ելլէինք իր սենեակէն։ Առար համար, ժառանգաւորները մեծ սիրով կոպուած էին իրեն։ Աւետարանէն այս սոկնամարը ընտրած էր մեզի համար։ Հինչպէս ես ձեզ սիրեցի, գուշ ալ զիրար սիրեցէք։ առով ամէնը պիտի զիսնան թէ իմ աշակերտներս էք։ (Յովհ. ժք. 34-35)։

Այս պէիսվ և այս սիրով կը կրթէր մեզ։ Օրինակ՝ երբ ժառանգաւոր մը իր մատ կ'ելլէր գանդատելու իր ընկերոջ մասին, սախ Տեղուչը մտիկ կ'ընէր և ապա կ'ըսէր։ Շիսկ գուշ ինձի ըստիր թէ դուն իրեն ի՞նչ ըստիր կամ ըրիր ...։ Ու այսպիսով ինդիրը կը փոկուէր։

Ծնորնիւ իր քաղցր և խոնդավառ բնաւորութեան, ժառանգաւորացի մեր զժուար և միօրինակ կետնքը հաճելի կը դառնար։

Ամտուուն արձակուրդներուն խումբինումբ բիւ-նիւ կը կողմակերպէր, զուգան խաղերու կը ձեռնարկէր և մեզ չորքաւթեան կը վարժացնէր։ Մինչ օրս կը գիշիմ այդ քաղցր և յիշատակելի օրերը,

ինք որ սնած էր նղիչէ Դուրեան և Թորգոմ Դուշ ակեան Պատրիարքներու շաւնչով և ոգիսվ, կ'ուզէր ժառանգաւորաց վարժարարնը և Ընծայարանը վերածել նոր Արմաշի, և ասոր համար մեղի կ'ըսէր։ «Սիրելի աղաք, պէտք է միշտ սորվիլ պէտք է զարդանալ տեղ մը հաւնելու համար։ որովհետեւ նախ դուք պիտի սորվիք և պիտի զարդանաք, որպէսզի հետագային կարենաք սորվեցնել և զորդացնել ուրիշները Երբ գիշերը պակիք անկողնի մէջ, հինգ վայրկեան խորհնեցէք թէ այսօր ի՞նչ բան սորվեցաք։ Եւ կ'աւելցնէր։ «Աստուած իւրաքանչիւրիդ շնորհք մը առած է, այսպէս երաժշտական, նկարչական, գրական և այլն, և գուշ էք որ պիտի զանէք զայն և անոր վրայ պիտի աշխատիք և զարդացնէք, այս ատեն է միայն որ կը նատք ինքդինքնիդ արժենորի և լուազոյն ձեզ ծառայել եկեղեցին և հայ ժողովուրդին։»

Դժբախտաբար, 1960 թուին կիսատ մաց այս մեծ աշխատանքը՝ երկրէն իր հեռացումով։

Ահաւասիկ ձիչդ երեսուն ասրիներ ետք, գործեալ զինք ունինք, այս անդամ իրրև Ս. Յակոբեանց Միարանութեան Տեղապահը։ Անշուշտ այս ոգիսվ և խոնդով պիտի գործէ Միարանական, վարչական և տնտեսական կենսագին մէջ։ Նղայրյական սիրով տոգորուած՝ մենք պիտի ունենանք ցանկալի Միարանութիւն մը, որուն այս ունինք այսօր վանքէն ներս թէ գուրս։ Այս նոր զարթօնքով վանքը պիտի ապրի և պանծացնէ Դուրեան և Գուշակեան Արմաշական սոկնամք։

Պատրիարքի քառասունքն ենք, Տեղապահ Սրբազնութիւն պիտի գումարէ Միարանական ժողով, պատրիարքական ընտրութեան համար, ըստ մեր կանոնագրութեան։ Այս ատեն պիտի ունենանք մեր սորվածի Պատրիարքը։

Տեղապահ Սրբազնութիւն կը մաղթենք կարգ, համբերութիւն և նորանոր յաջութիւններ, ի փառ Աստուածոյ, ի պատի Ս. Յակոբեանց Միարանութեան և յօդուա մեր ժողովուրդին։

ՎԱԶԻ Ռ. ՎՐԴ. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ  
Մարտի, 20 Փետ. 1990

## ՀԱՅԳԻՏԱԿԻ ԹԻՒՆԻ ԵՐ

Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը, ուղղի համեմատարար կարճ ու պայմանադրական շրջանէ մը ետք, կ'առնենայ դարձեալ իր արժանաւոր Պահակաւը, յանձին Հիւսիսային Ամերիկայի բազմացան ու բազմամասաց Առաջնորդ Գերշ. Տ. Թորգոմ Արքական Մանուկնակի:

Արգարև, Տ. Թորգոմ Սրբազնն բացանիկ տեղ մը կը գրաւէ Հայց Եկեղեցւոյ այժմու իշխանաւորներու շարքին, իբրև հովիւու վարչագէտ, զրոյ ու բանաստեղծ, մեր շարականագիտաւթեան հմուտ հոգեռական ու Քրիստոնի Եկեղեցիին անձանձիր ու անձնդիր պաշտօնեայ — արժանիքներ՝ որոնցմէ մէկր կամ երկութը միայն բաւ պիտի գայքին առաջնորդելու ևնթական նուիրապետական Աթոռի մը բարձունքին — ան կը գրաւէ անվիրապան սէրն ու համակրանքը հայութեան հոծ զանգուածներուն: Աւելին, իբրև անդում Ա. Ռեխտիս, երիտասարդական տարիներու իր աշխոյթ ու բազմեանզն գործունէնթեամբ, իբրև Տեսուչ Տպարանի, Փախ - Տեսուչ և ազա Տեսուչ ժառանգութեամբ Վարդարանի և Ընծայարանի, Փախ Խմբագիր Ափանակի, կազմող ու զեկավարող եկեղեցական երգչախումբերու և սիրուած ուսուցիչը զայդ վարժարաններուն, ընտրեալ Պատրիարքը շահած և նոն ու մասնաւոնդ լայն համակրութիւնն ու բարուանուէր յարգանքը Առաջմանայ հասարակութեան, որ միշտ ալ ուղած է ծիստ կատար պաշտօնեայէ աւելի քան մը տեսնել իր գլխուն կաւակրօնութեան խորչըրդանիշ վեղորը կրող ամէն Ա. Յակոբեանց Միաբանէ:

Տ. Թորգոմ Սրբազնն ընտրութիւնը, իբրև յաջորդը Տ. Եղիշէ Պատրիարքին, մեր միաբան կը տանի մօտ 60 տարիներ, ուր գործեալ Թորգոմ Սրբազնն մը (Դուչակեան) կ'ընտրուէր իբրև յաջորդը Տ. Եղիշէ (Դուչակեան) Պատրիարքին: Անուններու կրկնումէն զատ, ուշագրաւէ ուշն կէար՝ որ իբրոււ կը միացնէ ինձնարկի ու լազուրի, հոգեկան կազը՝ ուրիշ խօսքով,

որ արեան կապէն աւելի ամաւը ու անբեկանելի է յանձնիս:

Եթէ ուղենք նզիէ Ա. ի ու Թորգոմ Ա. ի, և Եղիշէ Բ. ի ու Թորգոմ Բ. ի կը թութեան, կենցաղին, մայրութեան ու աշխարհանայեացքին միջն հանգիտաւթեան զիթեր նշմարել ու նշել, որիէ զժուարութեան առջև չենք գտներ մենք զնեզ Երկու զոյգերն ալ ուսուցիչ - աշակերտ կապով կու գայքին նորի իրար մօտ, երկուքն ալ եղած են հոգեռը գորանացներու — առաջին երկութը՝ Արմաշի, իսկ վերջին երկութը՝ Երևանազէմի Ժառանգութեամբի մէջ — կրթական նուիրեալ մշակներ, զարեւով Փախ - Տեսուչ և Տեսուչ պաշտօններ, երկուքն ալ բերած են իրենց պատուարեր լուսան Հայ կրօնական գրականութեան ու բանասեղծութեան գանձարանին, երկուքն ալ իրենց հոգեռը առաջելութեան լծորդած են մատուր զարգութիւնի բարեիքը: Եվ վերջոյ, երկուքն ալ (կրկնուած այս բառին ետին իմանալ երկու զոյգերը) եղած են պերճախօս քարոզիչներ, իրենց խօսքին հմայքը փախանցելով Աստուծոյ խօսքին ու Ա. Գրական ձմարտութիւններուն ծարաւը ունեցող բազմութիւններուն:

Իբրև Ասածնորդ արաւանանմանի հայութեան մեծագոյն թեմին, Տ. Թորգոմ Սրբազնն տառնամեեակներու վրայ երկուրազ իր փորձառութեամբ ցուցաբերած է վարչագէտի և իմաստուն զեկավարի բարձր շնորհներ: Ամերիկայի 28 տարիներու իր առաջնորդական պաշտօնները, առաջին շնորհ Արևմտան՝ իսկ մեացեալ քանչչորդ Արևելիքան թնարին մէջ, աննախընթաց պիտի մնայ սիրեւքանայ Եկեղեցական մեր տարեկառութեանց մէջ, թէ՛ իր առաջութեամբ և թէ՛ մասնաւոնդ իր զն բազմուց արդիւնաւորութեամբ:

Իբրև մաքի մարդ, նորընակիր Պատրիարքը իր զրոկան խանուուած քը յայունաբերած է իր ուսանողական օքերէն Շէն - Ման ձածկանունով իր քերթուածները, նուրբ յազականութեամբ թաթա-

ուն, մեծագոյն մասամբ ամփոփումը յիտղացին չվանքի Օրերը անունով հայութին մէջ, կրօնաշունչ իր քարոզները (քանատեղական արձակով) պարունակող շեումբին Հնաւը, չկոմիտոսի Հանճարը՝ պահն մեծագոյն հիացողներին և եղած կեռուն ու զործը համապարփակ վեր լուծումով մը սենող զիրքը, «Հոյրիկ ջանար և այլ գործեր, երկվեցեալը անցնող իրենց թիւով, զերազոյն ապացուցն իր քեզուն ու բանաստեղծ մաքին ու բարեթաթիշ երեւոկայութեան, զգայուն սրտի մը զուրու ակունքներէն իրենց բիումը առնող»:

Փաթորիկներ անպակաս եղած են միշտ սրբազն այս Հոստատութեան գլխաւն, չա են եղած քարերը նստաւած հոստարմատ այս կաղնիի ճիւզներուն, Բայց ան տեսած է ու մնացած կենայորդ՝ խրած ըլլալով իր արմատները մեր ժաղավորդի բոլոր խաւերու բարեպաշտիկ հոգիին մէջ, Բայրին աշխերը ուղղուած են Երաւազիմի Ա. Աթոռին, որ արտասահմանի մեր անոյատաններուն մէջ ժամանակի մաշնունքն չազդուող ստիւաթիւ հոստատութիւններէն է եղած որ, գիտակ իր ստիւատամական դերին, տասնամեակներ չարունակ մատուռակած է հավիւներ՝ աշխարհի շարս հովհերուն սփռուած մեր ժողովուրդի զաւակներուն:

Պաշտօնները կ'արդիւնաւորուին երբ զանոնք զարնելու կոչուած յարմար ու կարող անձներ գտնուին: Ա. Յակոբեանց Միարանութիւնը իմաստուն քայլը առաւ ըստրիւով Տ. Թորգոմ Մրրազանը բարձր ու պատախանատու այս պաշտօնին, «Ռ փաքէ աւելի պարտքի օղակ մըն է զգին այդ բարձռներին հասած Հայ Եկեղեցւոյ իշխանութիւն»:

Կորած են Պարոնտէրներ ու Նղթարակիրներ, ու անոնց հետքրուն վրային քա լող անձնազն ու մեծանողի Գահակալները պանծաւի այս Աթոռին:

Բառած է իրաւամբ թէ եթէ Ա. Էջմիածինը գլուխն է Հայց Եկեղեցւոյ, երսուաղէմն ալ սիրան է անոր, Բարիք բախութիւն է մեր բազմաշարչար ժողովուրդին որ գլուխը սրախն զգող սկկի թերը երբեք չէ մուլցած, ինչ որ պիտի յանգէր տղդույին Եկեղեցական մեր մեքնայի խանզարութիւն: Այդ կազզը աւելի քան զօրաւոր է այսոր, երբ Սողիմանայ դանուն կու զայ բազմի Ա. Էջմիածնի Մայր Աթոռոյ հանգէստ իր անվերապահ ու բոլորանուէր սիրոյն գերազոյն ապացուցիցն յայտնաբերած Ամեն Տ. Թորգոմ Մրրազանը:

Վաստուն ենք թէ Տիրոջմէ Տ. Թորգոմ Մրրազանին առատորէն պարզեւուած քանդաքարները առաւել ևս պիտի անին ու արմենութիւն Երուսաղէմի Ա. Աթոռին վրայ, ուր այնքան լայն է հոգեոր ու կրթական գործունէութեան զաշտը, և ուր այնքան զդալի է կարիքը ասպարէզին լրիւ պատրաստութեամբը զրայուած հոգեոր պաշտօնեաներու:

Մեր միակ մաղթանքն է այս առիթով որ Տէրը անփորձ ու անվանդ պանէ նուիրական այս ժառանգութիւնը իր կանառոյգ Գահակալով, որ ժամանակի գրանին դէմ երիտասարդական կորովով կենալու ու գործելու գաղանիքին է տիրացած, և շնորհէ անոր շուրջը բոլորուած Ա. Յակոբեանց զինուարեալ Միարանութեան սոր եռանդ առանդ՝ առաջնորդելու համար ազգային այս նաւը 21րդ դարու զեղածիծաղ տիունքին:

գ. ձ.



## Բ Ն Գ Ա Խ Ա Զ Ե Ր Թ Ա Լ Վ Ա Ր Ե Ք Ի Ն ...

Առաջը թելողրանքը կաւ գայ ինձի Անգլիային լնուի յատկաբանութենէն — "To rise to the occasion": Ասիթը՝ կացութիւն մըն է որ կը հետևի գէպքի մը և ունի անակնկալ ըլլալու բնոյթը: Ասիթը՝ «կու գոյ», «կը ստեղծուի», «կը հանդիպի», «կը ներկայանայ», սոր ու տորբեր հանգրուաններ հաստատելով՝ անհատներու, կազմակերպութիւններու և ազգերու կեանքին մէջ: Այդ ասիթը՝ չոր օգուտ մը խլելու պարագայական երեսոյթ մը չէ, այլ պատեհութիւն մը, որ պիտի երաշխաւորէ տեսական ու իրապաշտ բարիքներու ստացումը՝ ի նպաստ անհատներու, կազմակերպութիւններու և ազգերու:

Անցնող վեց ամիսները հանդիսարանը եղան չնախատեսուած, խելքէ ու մաքէ շանցած դէպքերու՝ որոնք շփոթանքի մատանցին հայ գաղութային և եկեղեցական առողջեան, մասնաւորաբար Սփիւռքէն ներս: Հարուածներուն սկզբնական ցնցումներէն սթափելով, շահագրգռուող համայնքներն ու Աթոռները, մշակոյթի տէր եղաղ ժողովուրդներու վայել վերաբերմունքով, վերահասատեցին իրենց պողպիւնութիւնը, վերակերտեցին իրենց մտքի յատակութիւնը և հանդարա քայլերով գիմաւորեցին դէպքերը և իմաստութեամբ շահագործեցին տաիթները:

Կրկնութիւնն է մեր արիւնագամ պատմութեան, Անրացատելի ողջմուռթիւնը հայ ժաղովուրդին, որ դիտէ ընդ առաջ երթալ ասիթին, ինչ ձևով ու ներկայանայ անիկա:

Հինգշարթի. Փետր. 1ին, կը վախճանէր Սրբուաղէմի Սրբոց Յակոբիանց Առաքելական Ս. Աթոռին Պատրիարքը՝ Ամեն. Տ եղիչէ Արքեպոս. Տէրտէրեանը, Անսպասելի էր: Լուրը տարածուեցու հայ ժաղովուրդին — Հայրենիքի մէջ և Սփիւռքի — որ անդրադարձաւ խռոն զգացումներով: Կորուսին մեծութեան հաւատացողներուն դէմ՝ սինիք ու նախա-

տական արտայայտութիւններ: Դազուք ներու մէջ ծառայող թիւով քան միարան եպիսկոպոսներ ու վարդապետներ փաթացին Սրուսաղէմ՝ ներքին Սիարանութեան հետ մասնակցելու թաղումնին և տէր կանգնելու Ս. Աթոռի նույիրապետական կոն յաջորդութեան: Ամերիկահայ եկեղեցւոյ Արևելեան Թեմին Առաջնորդ Տ. Թօրգոմն Արքեպոս. Մանուկեանը, գլուխն անցնելով Թեմին մէջ պաշտօնավարոց եօթ միարան վարդապետներուն, ընդ առաջ գնաց առիթինչ միարանավայել նախանձախնդրութեամբ: Թաղումը կատարուեցաւ հայրապետավայել շքեղութեամբ, Տեղապահի օրինաւոր ընտրութենէն վերջ: Սուզի քառասնօթեայ օրերուն յաջորդեց Պատրիարքական ընտրութիւնը յանձին Տեղապահ Սրբազն Հօր Գերց. Տ. Թօրգոմն Արքեպոս. Մանուկեանի Պատիւ զինուարեալ Միարանութեան, որ Ս. Աթոռոյ դիրքին ու զերին վերաբերմոմբ առաւելազոյն նախանձախնդրութեամբ լիցուած՝ թայլ շտուու ինքզինքին զլորուելու «հաշիւներու ճանիճինչ», և Մորտ 22ին օրինուարտապէս ու Աթոռավայել հանդիսութեամբ գիմաւորեց ասիթը, ընտրութեամբը Ամեն. Տ. Թօրգոմն Արքեպիսկոպոս. Մանուկեանի, Ազգի զապուած ջիզերը հանդարատեցան: Մէջք բոլորս լայն շունչ մը տաինք: գովիրգի ցինք Ս. Աթոռոյ Միարանութիւնը, որ վերցուց ուուզի շղարցը Առաքելական Աթոռէն, հոն բազմեցնելու համար անոր 96րդ գահակալը: Հըճուած հնք, որով հետև համոզուած ենք որ Հիսուկ մարդը շիտուկ ժամանակին շիտուկ տեղը կարելի եղաւ աեղադբել: Յարգանք Միարանութեան և ամենաբարի մազթանքներ՝ նոր ընտիք նորին Ամենապատուութեան:

Երաւաղէմէն վերջ, Աթուապուլի Ամեն. Տ. Շնորհը Պատրիարքի անսպասելի մահը Մարտ 7ին, որ պատահնեցաւ Մայր Աթոռոյ վեհարանին մէջ ամենաղգոհի արկածի մը հնականքով, կրկին ցնցեց

Ազգն ու Ակեղեցին, Նորէն սուզի մէջ՝  
Նոր ժամանակութիւններով ծանրաբեռն:  
Ոթամպուլի հայութիւնը պատահածին լըր-  
ջութեան հետ կը ցուցաբերէ համապա-  
տախան զգունութիւն: Երջահայեցութեամբ  
ու միակամ որոշադրութեամբ կը դիմա-  
կալէ Նոր Պատրիարքական ընտրութեան  
զէմ թրամական իշխանութեան քմայքու  
խաչնդուները: Ազգին ուշադրութիւնը  
և անոր սրտատրուի աղօթքներն ու բարի  
մաղթանքները կը յածին այդ պատմական  
Աթուի վրայ փորձութեան այս շրջանին:

Ովկիանոսին այս կողմը, մեր տիե-  
րուն, թափուր կը մնայ Առաջնորդական  
Աթու: Ահա ուրիշ առիթ մը, զոր պէտք  
է դիմաւորել զգաստ ու խոհական քոյլի-  
րով: Աթուը կը ներկայացնէ Հայ Եկեղե-  
ցական Սիրութի մեծագոյն, բողմանայ  
ու խոսանեալից թեմը, «բ անցնող շուրջ  
30 տարիներով իր վրայ կրեց սուխին  
Առաջնորդ Տ. Թորգոմ Արքեպոս: Մանուկ-  
եանի գործառնէութեան իւրայտառուկ նկա-  
րագիրն ու անը: 21 րդ դարու մօտալուս  
դարձութիւն զէմ, զալիք նոր զեկավա-  
րութիւնը ստանձնելու է տարրեր պա-  
տասխանատութիւններ և ցուցաբերելու  
զեկավարի ինքնոճ յատկանիշեր: Միշտ  
մտագիր ըլլուլով անազարտ պահել թե-  
մին ու Առաջնորդաբանին համահայկական  
դէմքն ու գիրքը յաշա մեր ազգին և  
միջազգային եկեղեցական - քաղաքական  
զեկավարութեան: Այս եղան Ամերիկան-  
յութեան և Թիեմական Պատգամաւորներու  
հոգերանութեան կորիզը երբ Մայիս 5 ին  
Առաջնորդի մէջ տարեկան Պատգամաւորա-  
կան ժողովին, շրջանցելով ընտրազական  
ցանկին վրայ զանուազ նպիսկապուներու  
թիեմածութիւնը, քուէներու լայն մեծա-  
մասնութեամբ յառաջիկայ չորս տարինե-  
րու շրջանին համար 40 ի մէջ երիտասարդ  
վարդապետի մը վատահեցուն ու յանձնե-  
ցին զեկավարութեան սանձը: Քիչ մը  
տնտեսու այս երիսյթը աշքի ու յօնքի  
պատումներ զծագրեցին զէմքերու վրայ  
- վարդապետ մը որ երիտասարդ է տա-  
կալին: Բայց թեմին բանիմաց մեծամաս-  
նութիւնը ողջունեց այդ ընտրութիւնը իր-  
են իւրասուն և խոսանեալից արտաք մը:

Թեմին նորընակիր Առաջնորդը, Գերշ.

Տ Ասմակ Ծ. Վրդ. Պարսամեան անցնող  
տուրիներուն կրցաւ ցուցաբերել դրական  
կեցուածք ու ջանաէր գործաւնէութիւն-  
ներ: Ռւսման հետամառութիւնը զինքը  
տարաւ Նիւ Եսորքէն վերջ զէպի Խոտլիս,  
Երևան ու Երուսաղէմ: Առաջնորդ Սրբա-  
զան Հօր Կարգադրութեամբ, անցնող հինգ  
տարիներուն իրեն վատահուած Ասածնոր-  
դական Փոխանորդի պաշտօնը և միջ-հեկե-  
զեցական յարաբերութիւններու պատաս-  
խանատուութիւնը Հայր Սուրբին համար  
բացին ծանօթութեան լայն շրջանակներ  
և փորձառութեան պատսկար ակտոներ:  
Տարւայ Փետրուար ամիսէն մինչէ Մայիս,  
Թիմական տարսզութեամբ իրեն միակ պա-  
տասխանառու պաշտօնեան, Հայր Սուրբը  
փորձառական խոհեմութեամբ շարժման  
մէջ պահնեց Առաջնորդաբանի առօրեան:  
Դիտող աչքերէն (պարզ ժաղովուրդէն ու  
պատասխանառու շրջանակներէն) չվրի-  
պեցուն վերի հաստատումները: Արսնը  
Մայիս 5 ին Ռւսարի մէջ անոր ապահո-  
վեցին Թեմին բարձրագոյն պաշտօնը:

Կ'ըսեն թէ գժրախտութիւնները թի-  
ւով երեք պէտք է ըլլան իրենց բարկու-  
թիւնը յագեցնելու համար: Արդարեւ,  
քանի մը շարթներ անց Աթամպուլի  
տրամայէն, երրորդ գոյժը զրացի Մոն-  
թրէւլէն հազորգեց վախճանումը Գանա-  
տահայ Թեմին Առաջնորդ Գերշ: Տ. Վաղ-  
զէն Արքեպոս: Քէջիշանին, իր զրասեն-  
նակին մէջ, զրասեղանին առջև: Թուա-  
կանն էր Մարտ 26 և Թաղումը Ապրիլ 3 ին,  
56 տարիկան երիտասարդ հասուկին:  
Տիուրը դէպք մը, որ ուրիշ կարւատ մը  
և կ'աւելիցնէ Հայ Եկեղեցւոյ նուիրապե-  
տական բարձրագոյն շարքերէն ներս Թէկ  
առողջութեամբ անզոհացուցիչ պայման-  
ներու մէջ, բոյց նանզուցեալ Սրբումը  
պիտի յիշուի իր բազում ծառայութիւն-  
ներուն համար — Առաջն Ապէկտոյէն:  
Մարսիլիս: Մինչև Միացեալ նահանգներ  
ու Գանատա: Միշտ իրենը պիտի թիւն  
նորակազմ Գանատահայ Թեմին առաջին  
Առաջնորդը եղան ըլլուլու պատիւր:

Իր եաբն կը թողու թափուր Աթու,  
որ կը սանդէ առիթը Գանատահայ Թե-  
մին ձևանորկնուու նոր Առաջնորդի մը  
ընտրութեան բարդ աշխատանքներուն:

## Լ Ա Խ Ո Ւ Ա Վ Ա Զ Ո Թ Ք

ՀՀ հետակա Զաւորութեա

Մառերը բաց են լուսնով,  
Վաճիք բակին՝ լուս ծառեր.  
Հոգիներոն մէջ չղոց,  
Մաղմող անձեր ու մեղմ հով:

Եակին՝ հոկայ մայրի ծառ,  
Շումին՝ չղաքն են շարուեր  
Ազօրելու լուսնին տակ:

Քառսուն չղաք՝ հաւախուած  
Քառսուն տանի ու տարբե  
Երկիրներէ, կ'ալօթեն  
Իւրաքանչիւրն իւ շեշով,  
Պատանիի ըղձանինվ,  
Աչքը ծառի նիւդեռուն,  
Ըստներներուն կը տիկիտուած՝  
Շենիք պատին, սանդուխին,  
Կարծես լուսնէն ցցուլուած . . . :

Երգ՝ չղոց հազարէն  
Կու զայ կէս-հան կէս-արբուն,  
Հովն ալ նըւազ ալեծուփ:

Պատանիներն այս ամէն  
Ցոյսն են իրենց ծնողին,  
Ցոյսը նաև տառապած  
Զարդակուուր իմ ազգին . . .

Ա կը նայիմ, կը լսեմ . . .  
« Հրեսակ զուարբուն »  
Ամէն գիշեր հոկէ արբուն  
Որ չը մեսնի լոյր ազգին,  
Որ չը չունայ հունըր անգին  
Դրուած, ցանուայ մէնի գաւսին  
Ու հոգին մէջ այս չղոց,  
Երենց պարման տարիբուն բոց:

Անոնի նրազ ու սիւն ըլլան  
Ու թէ միայն իրենց մէկ տան . . .  
Հազարներ կոս ասանզական  
Զրուիսուր ու ցիրուան,  
Ազգին ծառին պէս բնաւեր . . .

« Հրեսակ զուարբուն »  
Հոկէ արբուն  
Հոգիներուն

Կը ուսազէմի ու Միացիալ Նահանգներու  
իրենց ազգակիցներուն նման Գանապատ-  
հայերն ու լրջութեամբ ու խոհական քոյ-  
յերով չընդ տառջ զացին՝ առիթին չ, և  
Մայիս 12ին, Սէյնթ Քէթրինզ քաղաքին  
մէջ. Գանապատայ թիմին պատգամուուրու-  
կան ժաղովին մասնակցող պատգամաւուր-  
ուերը յարանեցին իրենց որոշումը թիմին.  
յաջորդ Առաջնորդ ընտրելով ուրիշ երի-  
տասարդ վարդապետ մը: Տրուած քուէ-  
ները հոս ալ պաշտօնի կը կոչեն երիտո-  
սարդ վարդապետ մը: Մոտայնութեան նոր  
հուսանք մըն է առիթու որ ծայր կու տայ  
Առաջնորդութեան ընտրութիւններու կեր-  
պընթացին մէջ, կ'որդէ խորհրդածել այս  
երեսութիւն մասին:

Երկ հուն, Յունիս 1990

Նորընտիր Առաջնորդը՝ Գերը. Տ.  
Յավան Մ Վ.րդ. Տէրտէրեան, հազի 33  
առքեկան, Ա. Էջմիածնի Միարան, եղու  
և հոգիւր Թորոնթույր ծուխին: Զի՞նքը  
չիմ տեսած և չիմ ճանչնար. Ապան  
հաւատի վկայութիւններ անոր ունեցած  
զորքացման և ծառայելու եռուն խանդին  
ժաման, կու տան երաշխաւորութիւնը իր  
անձին չուրջ կոտարուած ընտրութեան  
արժանաւորութեան վերաբերմուր: Մեզի  
կը մեայ ազօթել ու մազթել որ նորընտիր  
Առաջնորդը ունենայ կորովն ու իմաս-  
տութիւնը չընդ տառջ երթալու: առիթ-  
ներուշ, որ ուրի պիտի նպաստեն իր աշ-  
խատանքներուն թիմական կհանքէն ան:

ԳՐԻԳՈՐ / ԱԿԱՆԱԱՆ

Այս պարմանի,  
Աղօթն անոնց  
Ծրէ ցնցուդ  
Աշեռուն վրայ  
Անոնց պարման,  
Հուսացնցուդ  
Խաղաղութեան  
Հունչին նըման  
Այս գիշերուան:  
Թող զօրանան,  
Ազենցունին,  
Հաւատութիս  
Հաւատին մէջ  
Այն պապերուն,  
Որոնց աշխին  
Լոյն՝ մագաղաք  
Գարձաւ հազար,  
Որոնց արխինն  
Եղաւ մելան

Գաւաշին վրայ  
Ակոսներուն  
Մեր պատմոթեան  
Ոսուածային  
Ո. նշինց զիրով  
Արձանացոծ:

«Հրեսակ զուարքուն»  
Տեսիլն արքուն  
Եղիւր բառուն  
Տղաներուն,  
Հարան որոնց  
Թող չը դադրի  
Նըրիւրումի  
Խօռանին վրայ,  
Որպէս ուկի  
Ողակ, ողբայ,  
Ու ճառագայր  
Ցաւերժութեան:

## Ա Բ Ն Կ Ջ Ե Ն

Տղան ամէն կը ննիքն.  
Խրախանչիւր մասինէն  
Դանցնիմ ես լուռ խոսելէն  
Մեծած եղրօր, հօր նըման,  
Ես արեղայ՝ դեռ քըսան . . . :

Անոնք՝ ամբողջ ցերեկին  
Խաներուլ լիցուն, յարաւոր,  
Կծիլըւր են զերք անվար  
Մակոյիավար, որուն թին  
Չինն է լրեր հոսանքին:

Այս մէկն արդէն քըսեն,  
Խնչէս ամբողջ ցերեկին  
Մարդին շարժուն, միտ արքուն,  
Միւսը՝ ըսպոյւ ու խոնուն,  
Կամ՝ բունին մէջ երգ զեզուն:

Կը մօտենամ այս մէկին.  
Գին չէ իջեր բուն այժին.  
Չեռքո նականին, կոպերուն,  
Կը զզայ թէ լուռ, օրօնոն  
Կ'երգիմ երգն իր սրազին . . .

Տղան է տն ծառերուն,  
Փորորիլին, անձեւնին,  
Դանե տղան՝ ունեռուն  
Ու կը զիտէ ովեւին  
«Մօնա Լիզա»ն իր մայսոն . . . :

Մեծած եղրօր, հօր նըման,  
Ես արեղայ՝ դեռ խան,  
Այսպէս ամէն յրիկուն  
Իմ տղաներն կը զնիմ բուն  
Ուօք - օրօ իմ օրբերուն:

# Կ Ա Ր Օ Տ Ե Ա Լ Ի Ք Հ Ա Յ Բ Ի Կ Ո

4 Փետրվար 1943

**Կարօ.**

Տասներկու տարի է որ հայրեկու չեմ տեսեր: Ու այսօր անձուն փափաք ճշ՝ զոյն իմ քովս ունենալու: Տարօրինակ կարօտ մը անոր հետ խօսելու:

Կը սիրեմ հայրեկու, որովհետեւ շատ բան ունիմ իրմէ առած իրրե բնաւորութիւն, վարուածու կերպ: Կը սիրեմ հայրեկու որովհետեւ զիտեմ թէ սիրած է ան աղիս, այնքան տարրեր՝ ուրիշ շատ մը հայրերու սէրիկէն: Դպրոցական յաջողութիւն ներուս իր մէջ յառաջ բերած ուրախութիւնը, իմ ու իմութեան համար իր զգացած հրճաւանքը, փաղաքանքները, չէին արգիւնը իր զարոյթի զգացումները՝ պատիճան հասկցնելու զեռ ուրիշ սորվելի բաներ՝ իրրե հասպանդութիւն, վարուացողութիւն,


Հայրեկու, կեանքին մէջէն ամենէն զուարթ և ամենէն տրտում մարդն է ան ևս տարրե՞ր ևմ իրմէ: Կեանքին հանգէտ ամենէն լուսատես արամադ բութիւններոց ինքինքը հանգերձած մարդը: Ուրիշ՝ աշխոյժը՝ որ իմս է: Միջանասակ: Ղեցուն իր մարմինը ոչ մէկ ապաւորութիւն կը թողու իրենք իրենց բաւող այն մասկայաերէն: որոնք բիշերն են խոնութպաններուն, վաճառանոցներու զանձանակներուն առն անգաւորուող մարդերուն: Իմ հայրեկու, պարող է ան, և իր այդ մարմինին հակառակ ու այնքան թեթև չարժումներով:

Գիտայիր՝ որ ընկերական է այնքան, ճանչցուելու շափ իրրե սուրախութիւններու մարդը: Զեղուն ու բուխ ալ սրազ՝ խարուելու շափ մարդերէն: Ու բարեկամ կարծւուծ մարդերէն: Թանիներու չէ իսկ մասմեծ ետ դրկել ձեռնունայն: Բայց քիչ է առ կու գային՝ իրմէ իրենց եղած բարիքը յիշելով: Յատակ ու մանրամասնութեաբ շիմ կրնար յիշել — այնքան պղոյկ էի որովհետեւ — բայց իրական պատճամիններ են իրեն հետ իմ երթաւո հարսանիքներու: ուր զինքը չնայրիկ է ոչ կանչէին (երիտասարդներ՝ սրոնց ամուսնութեան ծոխնքերն է հոգացեր):

Երական պատճութիւն է ձմբան, անձրեատ զիշերուան մը մէջ, ողորմելի գիտակով սուրականի մը մեր գուռը զարնելը՝ հարցնելու համար թէ ու Այս է Պր. Ի. վանի տառը: Հո՛ն զրկեր են զինք ուրիշներ՝ որոնց գուռն է նախ զարկեր: Ուստի ցեխներու մէջ ու բոպիկ, վրան հաղուստ մը որ մարմինը կը սաւեցնէ: Մարդուն հին ծանօթի պէս կը խօսի հայրեկու, մինչեւ ջուրին տաքնաւը, փոխնորդ հագուստներուն պատրաստուիլը: Ու կը հաւաքուինք պղտիկներու: Մարդը կը պատճէ իր վրային ծանը մը շրաւցուած մարմինի, անհանգութեամբ է մեր հասաւութեան: Բայց մենք կը տեսնենք որ հայրիկը այնպէս մօտիկ նստած, չիւրի մը նու կը խօսի կարծես: Ու չէինք համարձակեր զդացնել մեր պժգանքը: Բանի մը որ այսպէս մեզի մալէ յիտայ, հանգանակութեան, օտարականը ուրիշ երկիր զրկելու խօսքիր . . . ու մենք չէինք հասկնար: Բայց հայրիկը կ'աղուորնար, կը մեծար մեր հոգին մէջ, առանց մեր ալ զիտնայուն:

Ու զիտամ որ այսօր իր կարօտը ունիմ:

Որքա՞ն չարչարեր ևմ զինք իր վիզին փաթթուելով, համբուրելու խոսաւ մավ, բայց երեսները խածնելով մանուկի անգթութեամբ, ուժգնութեամբ: Ու ան իր ցուու քաղցրացնելով սիրական բացարութիւն մը ունէր, խնդուքին մէջէն չկարենալով ստային ինքինք զապնի: Հնան որդի չ'ըսէր հայրոյելով: Ի՞նչ անոյշ է նոր մը այս հայրոյանքը իր զաւոկին, ինքինքին: երբ միւս կողմէ զաւակը պիտի նոր ու խնդույ, քիչ յետոյ նորէն զինք փաթթուելու, և այս անգամ իրաւ համբուրելու, և ծաղիկ բուցնելու համար և իր ակռաներու տեղերուն վրայ:



Catholicos Vartan I and  
Archbishop Torkom  
Manoogian in front of  
the United Nations  
Building.

Կարօ', զիտե՞ս, իմ հայրիկս երգող ալ է։ Այս հոգիով մէկը կրնա՞ր երգ չունաւ։ Իր սիրած երգերէն մէկը «Արսկան ախովէրշն էր», ուր իր կեռնքին նէքիաթը կը պատմէր կարծես, երբ կ'երգէր։ Ու միւսը՝ իմ ալ այնքան սիրած «Մաճկալը»։ Կիսե՞ս, դպրոցի մէր պատյաներուն հեռու կը վազէի ինաներու ժայռերուն, մինակս դիմակ։ Դպրոցի մէր պատյաներուն հեռու կը վազէի ինային ժայռերուն, մինակս դիմակ։ Դպրոցի մէր պատյաներուն հեռու կը վազէի ինային ժայռերուն, բայց երկինքին, վայրի գեղիցին, թիւններուն մէջ բնութիւն, լինաներուն, ըլլան իսկ անոնք ամայի։

Ու առաներկու առարի իրեն չըսի թէ ան հայրիկս կը սիրեմ . . . Ու յօսաւ խոր ալ թիրես եղաւ։ Բայց ոչ մէկ օր ժամանեց, ու կը հաւատամ թէ ոչ իսկ մտքէն անցուց յանդիմանել, մեղաղը իր զաւակը այսպիսի անզգաման թիւն մը համար։

Հայրիկս, Կարօ', կորթանուիք հայրիկ է, հաւատամ։  
Զիտի ամմ քեզի որ կորդաս անոր զրած իմ համակս։

## Հ Ա Յ Ր Ի Ե Խ Ե Ե Վ Ա Զ Ո

4 Փետրուար 1943

Հայրիկ ջան,

Գիտե՞ս ինչ է անունը այս զգացումին, որ երէկ և այսօր այնքան ուժգնութեամբ կը լիցնէ զիս քեզմով։ Տարօրինակ է այս կարօտը, բայց իրական ալ է, Քաղցր շեշտագ մը բերնիս կու գան այս երկու բառերը՝ «Հայրիկ ջան», Ու զիս կ'ընսն այնքան ալ բարի։ Այնքան բարի որքան դռւն էիր, այն օրերուն, երբ մասուկ հասուկ չուրքիդ մէջն էր քալեցնէր, Ու նաև այնքան բարի, որքան չիմա, երբ շլալու չափ յուզաւմով մը կու գաս ու կը լեցաւիս իմ մէջս, ճառագայթներովը յիշտակներուն։ Քաղցր ու բարի չէի՞ր դռւն, այն օրերուն, երբ թոյլ կու տայիր որ ձեռքերս օլուկ ընէի վիզիդ չուրջ, մասուկ իմ հոգիին համար անբացարելի յուզում մը ծածկելու համար, բուռն այդ ծեսիս մէջ։

Հայատանի էկարտացուած հովերէն ու լինաներէն մայրիկին նամակը երբ կը կարդայի քեզի (չէի համկար ինչո՞ւ դռւն չէիր ըներ ընթերցումը, և ինծի կու տայիր։ Արգեսք հեռաւոր տունէն եկող ամէկն մէկ բարին հնատ աւելի լա՞յն բանուու համար հոգիդ։ Կ'ուզեմ հաւատալ ասոր։ Որովհետեւ այդ պահերուն աւելի քաղցր ու աւելի բարի էիր դռւն), աչքերդ կը փայլէին ու կը նուազէին, ամէկն հասուածի սկիզբը երբ ևս շաբանձիլութեամբ կը շեշտէի մայրիկին գրածը՝ «իվան ջան, բոտիկ ջան», Մայրիկն էր գրողը, թերեւս ուրիշի մը ձեռքով։ Ո՞ւր էր հայրիկը։ Բայց ինչո՞ւ չէի հարցներ ևս այն օրերուն։ Չէի տեսած ու չէի հանչցած՝ անո՞ր համար արդեօք։ Մայրիկն ալ չէի հանչցած, բայց կար անոր նամակը։ Հապա պղատի իր մէկ լուսունկա՞րը՝ մինչև կզակը լաշակի մէջ։ Ու անոր նայուածքին խորէն կը հանէի շեշտը բառերուն՝ ո՛վ վան ջան, բա՛լիկ ջան», ու զաւարձանալու համար կը կրկնէի զանոնք եղբայրներուն ներկայութեաս։ Բարի քու դէմքդ ժպիս մը կ'առնէր։ Պայնքան ալ տրտում։ Ու պղատի իի հոգիին չէր իրնար բացատրութիւն մը առ անոր, ու կու գայի վիզիդ փաթթուի (« զան չէիր ուղիղիու») ամշնաւով կարծես իր տրտունքն, սրուն պատճառը ինք ալ չէր կրամ բան ինքունքին։ Ու կը վախճար ար խնդային իր վրայ։

«Հայրիկ ջան», հեռու ևմ չիմա այդ օրերէն։ Հեռու չունչիդ ու նայուածքիդ տաքանդ թախճութիւնէն։ Որքան բայց էր պղատի իմ հոգիին երբ վատան զիտէր թէ դռւն իր քալի էիր, ու ինք պիտի տեսնէր քեզ՝ քու բառութեանդ ու քաղցրութեանդ մէջ։ Ու ինք երջանիկ էր։ Հպարտ ալ։ Զօրաւոր ալ։

Իսկ հիմա։ Հիմա, «Հայրիկ ջան», տարբեր են իր օրերը։ ու ինք փոխուեր է

քիչ - քիչ։ Մինակ իր ժամերուն, պաղած իր նայուածքին մէջէն ինք իսկ կը զգաց կարծես թէ շատ բան ուրացուած է երազի իր օրերէն։ Նոր տեղեր ու նոր մարդկով փնտակնու ելնը է կարծես։ Ու այդպէս, մինակ իր ժամերուն, թախիծն մշուշ կ'իջնէ իր աշխերուն, ու հին կարօտ մը կը ժաղարի այդ մշուշին հետ, հոգիին ձէլ, Բայց կը հաւատայ, հնայրիկ ջանչ, որ այս ժամերուն համար իսկ, գուն պիտի ներես իրեն իր արամութիւնը։ Զէ՞ որ գուն շեմ գեռ մեռեր անոր նուազ սրբին մէջ։ Ու խորոշէ կարօտ մը, պահանջքի պէս, քեզի գրելու։ Ասպասեցի՞ր գուն գիրիս եւ ի՞նչ կ'ուզէլիք հոն զանել։ Զաւակդ, չէ՞, իսկ իրրե հայր, երազէ՞դ։ Ի՞նչ է երազդ։ (Տե՛ս, մոցցի՞ր հմ, հնայրիկ ջանչ) Դեռ կը յիշեմ։ Հայր ու զաւակ տանիքն էինք նաստարանին վրայ։ Քով քովի, Պաղտատի ամառնային գիշեր մը։ Ու գուն տիսուր էիր հանդարտ ու հեռացող ձայնին մէջ խօսքերուզ։ Տզադ հնառու երկիր պիտի զրկէիր, երազով մը անշուշտ, ու շատ պղտիկ էր ան։ Աստղերը աւք էին ամրողն, ու երազդ կը դիտէին կարծես իրենց դարձած քու աշխերուն խորը։ Ու ես մորի կ'ընէի, ասաղերուն հետ, պղտիկ իմ հոգիին լրջութեամբ, երազը իմ հնայրիկին, Քաղցը ու բարի էր իմ հնայրիկս այդ պահուն։ Ան ասաղերուն հետ կը խօսէր կարծես, ես ալ ասող մըն էի, իջած այնքան մօտ իրեն։ Աստղերը երազ ունէին այդ պահուն։ Հայրս երազէն կը խօսէր այդ պահուն, Ու ես երազին հետ, ու երազին մէջ բացուի կ'ուզէի հնայրիկիս ու ասաղերուն։

6-16 Փետրուար 1943

Բայց ինչո՞ւ տիսուր էիր, «Հայրիկ ջանչ։ Զէ՞ որ կողքիդ սեղմուող պղտիկ զաւակդ կը զգար թէ չսիրուած է» ինք քեզմէ (թէև չի հասկնոր ինք թէ քու երազդ կը տհոնէիր գուն իր հասակին մէջ), և ամէն մէկ գիծ քու հոգիէկդ՝ քանդակ մըն էր մոտազ իր սրբին։ Բայց ինչո՞ւ տիսուր էիր, «Հայրիկ ջանչ։ — որպէսզի ի՞ր ալ երազներուն գիմց քաղցը թախի՞ն ապրէք ան։ Որպէսզի ի՞նք ալ ասաղերուն բացուած տրամութիւն մը բլլոր՝ երբ երազներն իր դիտէր, որոնք գիշերներու խորութեամբ և աստղերու մինութեամբ հնառու երթային, իրմէ զաղուի արտատուելու, ժպտելու։

Թեզի հետ միասին, աղուոր էր ապրիլ այդպէս տրամութիւնը երազին։ Բայց քեզմէ հնառո՞ւ, Դժոււար է, հնայրիկ ջանչ։ Գիտես դուն, չէ՞ Խորունկ չէ՞ բարձունքը առանձնութեան։ Ու առանձնութիւնն այդ կրնանք յիշատակով միայն յեցնել։ Բայց երբ կը տմգունըն այդ յիշատակները, ու մոռացումն է որ կը մտածենք սկարորէն ի՞նչ պէտք է ընել։ Բայց չէ՞ որ այն ատեն սպաննոց է տիրութիւնը, ու կը ծերացնէ այն ատեն տիրութիւնը։ Գիտնայի՞ր, հնայրիկ ջանչ, որ ես որոշեր էի, խօստացեր էի չծերանալու։ Ու կը հաւատայի ալ, ինչպէս կը հաւատամ ալ տակաւին, թէ պիտի չծերանամ ես իմիններուն քով, իմիններուս յիշատակներուն մէջէն։

Ու ահա ամենէն աղուոր յիշատակներէն մէկը, Հայրիկիս հետ քով քովի, ամառնային զաղջ գիշերուան տարօրինուկ հնչառանքին մէջ, որ երազն է հնայրիկիս, որ հնչառան է հսկրիկիս, որ հնչառան է ասաղերուն այնքան հածութեամբ և իրենց վարդապյրները մէկդի ըրած իրենց լուսամուտերէն, այնքան հնոուէն թրթռուիվ, հնչառանլով։ Բայց ինչո՞ւ կը զարմանային անոնք, Զէի՞ն հաւատար արդեօք թէ իրենցմէ այնքան հնառ այս ախտարիկ վրայ հնայրիկ։ մը կրնար իր զաւակը առնել հեքին ներքեւ իր խօստանաշ տեսիլքներուն, խօսելու անոր աղուոր ու հնառ այդ պլպումներէն, որոնց համար կ'ըսեն թէ։

«Աստղերն այդ ամէն սրտեր են թախծուտ,  
Երարմէ հնոու, երարու կարօտ . . . . .»

(Ե. ԿՈՒՍԱՐ)

Աստղիկը հոգիներն են երազներուն, ու նոյն առևն երազները՝ անսիլքները՝ որումած հոգիներուն, Հայրիկս գիտէր ասիկու Ու աստղիրն ալ գիտէին որ հայրիկս գիտէր ասիկու ու կը ձանշնար ու զիրնքք: Ու անոր համար մէկդի էին ըրեր իրենց լուսնաւութեան վարադրյաները, ու կը սայէին վերէն, այդպէս կախուած, իրենց նրազ երազելով, ու անոր հեշտանքը ապրելով: Աստղիրը ինձի ալ կը նայէին: Գիտէին որ աս իմ հայրիկիս զաւակն եմ, Անշաւշ զիտէին: Որովհետեւ ինձի կը նայէին ու կը ժամանակիս: Աստղիրը ինձի ալ ծանօթի պէս կու զային: Զէ՞ որ անոնք գիտն թէ հայրիկս կը ձանշնայ զիրնքք: Ու չիմտ, հայրիկս ասազեցուն երազը կու այ ինձի:

Հայրիկ ջանչ, ահս ինչպէս պայծառ կը կաթկթի ամէն մէկ վանկը քո՛ւ երազիդ, աստղիրուն երազին, Գիտնայիր, Հնայրիկ ջանչ, որ զաւակդ իր սրախն ճրադն էր ըրեր աղուոր պատմութիւնը այդ աստղիրուն: Ու չէր մռացեր իր Հնայրիկը, նախակ որ փախուեր է ինք: Նոր տեղեր ու նոր մարդեր փնառելու եկեր է կարծիս: Ինչպէս մռանար իր Հնայրիկը: որ այնքան բազցը ու այնքան բարի էր եղած իր որտմութեան պահներուն, երբ ասազերուն պատմութիւնը կ'ընէր պատմի իր զաւակին, որ չես գիտեր ուրեկէ սորվեր էր լուրջ ըլլաւ ու իր հայրիկը մտիկ ընել: — Որովհետեւ ինք ալ կը սիրէր աստղիրը ամառ գիշերներուն, և որովհետեւ հայրիկը կը սիրէր աստղիրուն երազը պատմել: Աստղիրը հեռու էին: Ես ալ հեռու երկիր պիտի երթայի, Հնայրիկս պիտի զրկէր, որովհետեւ Հնայրիկս կ'ուզէր որ ես ասող ըլլայի, անոնց չափ աղուոր, անոնց չափ սիրուած: Ես հայրիկիս երազն էի, Աստղիրը Հնայրիկշներուն երազներն են, Ու հայրիկս ինձի կ'ըսէ: — Պիտի երթառ հեռու երկիրը: Նայէ որ բարի ըլլաս մեծերուց հանգէպ, և անոնց որոնց հետ պիտի աղրիս: Թաղ սիրեն ինչ որ դուն կ'ըսնե: ինչ որ քեզմէ է: Աստղիրը կը սիրուին որովհետեւ բարի են, ու կ'աղուորնան իրենց բարութեանը մէջ:

Հայրիկ ջանչ, ըսի՞ր դուն առնքը Բայց այն առեն ուրկէ՞ զիտեմ թէ բոիր զուն առնքը և աւելին: Որովհետեւ դուն բառերով չէիր խօսեր: Աստղերուն լիզուն տորբեր է, չէ՞ պարզ մարդերու լիզուէն: Տարիներով դուն խօսեցար քու երազէդ ու չին հատեր բառերն անոր, որոնք ձայն են, որոնք երգ են, ժայխ, արցունք՝ հոգին մէջ քու զաւակին:

Շէն - ՄԱՀ

## Ա Պ Բ Ե Ս Ո Գ Ո Ւ . Խ Ա Յ Ց Տ Վ Ա Ա Յ

Պարոն Սեղրոս Համբարձումեանի աղջկոս պատկին և հարսանեկան խրախճանչին հրաւիրուած ենք Շարսթ կէսօրէ յետոյ և երեկոյին: Պարոն Սեղրոս Պաշտամի Հոյ Եկեղեցւոյ Առաջնորդարանին քարտուղարը և կարծեմ նաև հաշուազան էր: Եկեղեցւոյ կից Ազգային վարժարանի մէջ ալ ուսուցիչ: Կորիկ ու մսուտ իր ձեռքբը կը գործածէր աշակերտաներուն վրայ, և երբեմն նույ զծաքաշը, երբ զայրանար: Բայց անզութեան կատառադ ուսուցիչներէն չէր:

Ազջկան ամուսնութեան Շարսթ առաւօտուն, զպոցի նեղիիկ փողոցին մէկ դարձուածքին, երկու շներուաները կամ հրասաներ կը յարձակին Պարոն Սեղրոսին վրայ: Գլխուն իշած հարուածներով տրիւլուայ զայն զետին կը տապալեն ու քավանի ննջէկ փաղցներէն կ'անյայանան: Արիւլուայ դլուխով Պարոն Սեղրոս ինքզինք Եկեղեցւոյ բակը և Առաջնորդարան կը քաշքէ: Լուրը կը տարածուի վարժարանի աշակերտութեան մէջ, Ամօթի ու զայրոյթի զզացում մըն է որ կ'արտայայտուի աշկերտաներուն կողէէ, որոնք իրենց առներէն ու ծովզներէն լսած էին ազգային ընտրութեանց և ներքին պայտարներու մտսին: Նման յարձակում մը գործուած էր նաև Առաջնորդ Արքեպիսկոպոսին վրայ, որուն ճնշմակ զիրակազով փաթթուած:

գլուխը կը տեսնէինք զրօնանքի մեր պահերուն, երբ ան Առաջնորդարանի պատրիարքն կ'անցնէր զրասենեակ երթալու։

Պարուն Անդրոսի աղջկան պատկը տեղի ունեցաւ նոյն Շարաթ կեսօրէ յետու և Պարուն Անդրոս ներկայ գտնուեցաւ ճերմակ զիրակապով փաթմաւած իր գլուխից։

Հայրիկս զիս իրեն հետ ատրու նաև հարուանեկան խրախմանքին, պանդոկի մը սրահին մէջ ։ Սպասարկողները հայ մարգեր էին։ Հարսնեարները՝ սեղաններու շուրջ և առքի մրայ, մէկ կողմէ կը զուարձանան, միւս կողմէ իրենց ցաւակցութիւնը կը յայտնան։ Պարուն Անդրոսին և իր տիկինաց Զեմ յիշեր թէ ինչպէս եղաւ որ ևս, տառ նըմէկ տարեկան պատանի, Տիկին Անդրոսին ընկերացայ որպէսզի սրահին մէկ ան կիւնը սարքաւորուած ըմպելիներու սպասեակին երթանք գաւաթ մը ջուր կամ ըդպելի տանելու հոմար։

Երկար սեղանին վրայ շարուած ան գաւաթներ և զանազան ըմպելիի շիշրու Սպասարկողներէն մէկէն խնդրեցի զաւաթ մը ջուր Տիկին Անդրոսին համար, Մարդու երր վիրցուց գաւաթը մը սեղանէն, չեմ գիտեր ինչպէս, նախ քան ջուր լիցներ, մարդուն ըսի. «Եթէ կը համիս, դաւաթը լուսաւ»

Մարդը նայեցաւ տասնըմէկ տարեկան այս տղիկին, նայեցաւ թիթեանիկի երկու թեերուն նմանող անոր վողիկապին, մնեց մարդու պէս անոր հագուածքին ու ձայնին լրջութեան, ու գաւաթը մեաց մատներուն մէջ։ Անսաց աշքերը իրար հանգիպեցան, Բարձրահամատկ, սիհար ու ջոււա դիմագիծով մարդուն աշքերը պրինցան բիրանին կդպուած ու ձգտուած ջիզերուն հետ, Գաղթական հայ մըն էր, Տարագրութեան տարիներէն ու ջորդերէն թերես անձնուկան ճարպիկութեամբ ազատ հայ մըր վանի կողմերէն հաւանաբար Պարսկաստանի ճամքով Պարսկայի աւազներուն մէջէն Պաղտատ ինկած հազարաւոր հայերէն մէկը, որ ապրուսի համար ստիպուած էր պանդոկի մէջ սպասաւոր դառնալ, Հպարտութիւնը վիրաւորուած մարդու մըր պէս սայեցաւ տասնըմէկ տարեկուն ոյս շրակատաշին, որ իր հազուածքով և արտարյատութեամբ կը նմանէր տեղացի, ոչ գաղթական, հարուստ հայերու շփացած շրկուաններունց, Եւ արդարե զասակարգույին խարութեան մը և լարուածութիւննը կար տեղացի, Պաղտատցի հայերու և գաղթական հայերու միջև, հակառակ որ անոնց զաւակները Ազգային Վարժարանի զրասեղաններուն վրայ քայ քովի կը մեծացին իրեն սոյն պատմութեան ու նոյն ժողովուրդի զաւակներ։

Ներքին իր զայրոյթը զապած սպասեակը շշորեցաւ իր տեղէն և իր մատները տեղի սեղմաւեցան գաւաթին սպասիին։ Տիկին Անդրոս իր զաւաթ մը ջուրին կը սպասէ։

Սպասեակը չէր կը նար աւելի դիմանար, Խնդրանքը կատարեէն առաջ պէտք էր հարուածը տար և իր զայրոյթը զոհացնէր, մեալով հանդերձ իր պաշտօնին հաւատորիմ։ Եւ սեղմուած ակռաններուն մէջէն, Կոկորդին խորքէն եկող վանեցիի շիշտով հարցուց, «Ենու ո՞ր տեղացի ես, ո՞յ տղայ։»

Չեմ գիտեր ինչպէս, հայուածքներու այդ լուս խոսվերէն ծնած սերքին ձայնէ մը կարծիս, պատասխանը արձագանգաց. «Հայտստանցի եմ ես։»

Եւ խոժու այդ մարդու մատները շարժեցան գաւաթի սպակիին վրայ, ու պրկուած մութ աշքերուն ու շրթունքներուն գիծերը լուսաւորուեցան անբացարելի փայլով մը, ու նոյն կոկորդին խորքէն պայթեցաւ նոյն վանեցիի շնչոր, այս անգամ զորովով ու գոհուանակութեամբ. «Այս ապրես դու, խոյ տղայ։»

# ԿԵՆԱՉԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

## ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊԻԿՈՊՈՈՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

**1919 - 1931** Առևիս Մանուկեան ծնող Պաքասպա, Արտէ, Փետրուար 16ին:  
Հայոց Խմբան (1891-1953 Մարտ), ժայռը՝ Նորկիդ (Վարդանեան)  
Մանուկեան (1896-1944 Հականմբեր): Հայ զաղթականութիւնը Պաքա-  
սպային կը փոխադարձ Պագաստ: Առևիս կը յաճախէ Պազմատի Ա.  
Երրորդութիւն Ակկացիույ կեց Արրոց Թարգմանչաց Վարժարանի մո-  
խապարակի բաժինը, 1922-1925. Նաև Նախակըթարանի բաժինը  
1926-1931 Յունի:

**1931 - 1946** Իրաքի Հայոց առաջնորդ Խուրէն Արք. Մանասեանի հարգապրո-  
թեամբ կը մտնէ Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարան (Նոյեմ-  
բեր 1), Պագաստէն ուրիշ Երկու բնկերներու հետ, Անդրանիկ Գասոյ-  
հան և Տիգրան Գասոյիան: Կիւրեկ Վրդ. Խարակէւն՝ տևուչ Վարժա-  
րանի: Եղիսպատի առաջնորդ Թորգոմ Արք. Գուշակեան Երուսաղէմ  
կը ժամանէ իրեւ բնարեալ Պատրիարք և զահակալութիւնը տեղի  
կ'ունենայ Դեկտ. 1ին: Պայտատէն Երուսաղէմի Ժառանգաւորաց Վար-  
ժարանի ուսանող կը զրկուին նաև Զաւէն Թաճիրեան, Հրանդ Առա-  
քելեան, Շերամ Բարուրեան և Վարդավան Բաչողեան: Տիգրան Վրդ.  
Ներսոյիան Ժառանգաւորաց Վարժարանի տևուչ կը նշանակուի  
1932ին: Իսկ ուսուցանելու կը հրահիրուին Յակոր Օշական և Շահան  
Դէրօքէրեան: Թորգոմ Պատրիարք 1933ին կը գոխէ Աւետիս անունը  
Աւետիքի, նկատի ունենալով որ Երեք Ժառանգաւոր աշակերտներ կը  
կոչուին Աւետիս: 1936 Օգոստոս 2ին Թորգոմ Պատրիարքի ձևորով Մար-  
կարակ կը ձևանագրուի 12 աշակերտներէ բանկացած ամրող զասարա-  
նով, և կը հետեւի Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանի Ընծա-  
յարանի բաժնի Պատրիարքաց քերտուն: Եղիշէ Վրդ. Տէրուէրեան 1937ին  
Ժառանգաւորաց Վարժարանի տևուչ կը նշանակուի: Աւետիք Մար-  
կարակ կը նշանակուի Ժարդիչ Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժա-  
րանի Մարմնակըրթանքի բաժնին (1938-1944): 1939 Փետրուար 10ին կը  
մախճանի Թորգոմ Պատրիարք Գուշակեան Յաւլիս 23ին Աւետիք Մար-  
կարակ վկց բնկերներով կուսակրօն քահանայ կը ձևանագրուի Մէրուող  
Պատրիարք Նշանակուի ձեռքոր, և կը մերակուցուի Թորգոմ Արեգոյ:  
Իր ձևանագրութեան ներկայ կ'ըլլան իր ժայռը՝ Նորկիդ և իններ տա-  
րեկան բոյրը՝ Մալիկ: 1939-1944 Երուսաղէմի Արրոց Թարգմանչաց  
Վարժարանի մէջ ուսուցիչ կրօնի, աշխարհադրութեան, Հայոց պատ-  
մութեան զասերու: Դասապիտ Արրոց Յակորեանց Մայր Տաճարի: Եր-  
գեցիկ խումբի վարիչ ուորք տեղեաց մէջ արարութեանց ընթացքին:  
Երուսաղէմի Արրոց Յակորեանց զանքի տարարանի տևուչ, և անդամ

«Ըլին» ամսագրի խմբադրութեան : Երուսաղէմի ժամանկաւորաց վարժարանի փոխտէսաւը (1942-1944), նաև ուսուցիչ Սուրբ Գրիգի մեհանիթեան, աշխարհապատճեան դասերու : 1944 Նոյեմբերին 1945 Փետրուար, առջամենայ հոգին Հայֆայի Հայ համայնքին : Հայրը՝ իժան, ուխտաւորաբար Երուսաղէմ կ'այցելէ, և Թօրգոս արեգայ Նոյեմբերին հօրը հետ Պատուատ կ'երթայ, առաջին անգամ ըլլալով 1931էն ի վեր : Պատուատ կը մնայ մինչև 1946 Մարտի : Տեղւոյն Առաջնորդարանի խնդրանքն ընդառանալի է, Յակով Օշականի յորեւեանի հանդիպութեան առիթով, կը բանախօսէ և 80 հոգինոց երգչախումբը կը զեկավարէ կոմիտասեան երգերու յայտապիրով, Երկու մեծ եղբայրները՝ Անդրանիկ և Համազասպ, Պատուատի պետական համբիուական թանգարանի լուսանկարիչները ըլլալով, կը կարգագրեն այցելութիւն Բարելոնի աւերակներուն : Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի մէջ կը ստանայ վարդապետական աստիճան (1946 Մայիսին), Կիւրեղ Պատրիարք Խորակէւանի ձեռքով :

1946 - 1955  
Ամերիկա

Յուլիս 26ին կը ժամանէ նիւ Եսորք, հրաւերովը Հիւսիսային Ամերիկայի Հայց - Եկեղեցւոյ Սրեւելեան թեմի Առաջնորդ Գեր. Տ. Տիրոս Եպս. Ներսոյեանի, և կը հանակուի հոգի Ֆիլատելիքոյ Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ (1946-1951) : Ֆիլատելիքոյ մէջ, եկեղեցական կազմակերպութեանց շարքին մասնաւոր ուշադրութեան առարկայ կը դարձնէ Հայ դպրոցի, կիրակնօրեայ վարժարանի, Երիտասարդաց կարմակերպութեան և դպրաց գանի գործունեութիւնը : Կը կազմակերպէ Քորզումեանց Երգչախումբը, սորվեցնելով Հայ ժողովրդական և կրօնական երգեր, և զեկավարելով տարեկան համերգներ, Կը հաստատէ եկեղեցւոյ շինութեան հիմնադրամ մը : Կը ձայնագրէ «Սարկացագի բաժինը Պատարագի մէջ» և կը մարզէ Երիտասարդներ Առոր Խորանի սպասարկութեան համար : Առաջնորդ Տիրան Սրբազնի քաջարութեամբ, կը կազմակերպէ Ամերիկայի թեմի Դպրաց Դասիրու Ընկերակցութիւնը (1947) : Կ'ընտրուի անգամ թեմական Խորհուրդի 1947ին և 1951ին : Իր թելագրութեամբ, 1948ին, Նօրթ Ֆիլատելիքոյի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ համայնքը կը հոգայ ծախքը ուսանողի մը, և Պատուատն Հրանդ Առաքելեան կ'ուսանի Ֆիլատելիքոյ թէմփլ Համալսարանի մէջ, և 1950ին ձեռնադրուելով կը վերակոչուի Տ. Լևոն Քահանայ : Թօրգոս վարդապետ ևս նոյն համալսարանի մէջ կը համեմունքի մը պատրնթացքի : Շահան Ա. Պէրոյէրեանի Ամերիկա այցելութեան առիթով կը ժամանացի կազմակերպութան յորեւինական հանդաներուն, Ֆիլատելիքոյ, Նիւ Եսորք և Տիթրոյթի մէջ (1949) : Նիւ Եսորքի մէջ, Կանանց Միջազգային ցուցահանդէսի Հայկական Օրուան յարտագրին կը ժամանացի Թօրգոսմեանց երգչախումբով (1950) : 1951 Նոյեմբերին, Առաջնորդ Տիրան Արքապիսկոպոս երր կը ծրագրէ մէկ տարիով «լիվ օվ արսէն» առնել, Թեմական Խորհուրդին հետ, Փախանորդի պաշտօնին կը նշանակէ Թօրգոս Վարդապետը, որ Ֆիլատելիքոյին Նիւ Եսորք կը փոխադրուի, Առաջնորդապարանի շնչքին մէջ ընտեկելով : Տիրան Արքեպիսկոպոսի առաջնորդութեան ըրջանին կը սպասուակարէ որպէս Առաջնորդի Փոխանորդ : 1952ին կը նշանակուի Վարիչ Առաջնորդապարանի Տեղեկատու Դիւանին, Վարիչ Մայր Տաճարի և Մշակութային Կեդրոնի Շինութեան Յանձնախումբի, և կը զիխուուրէ Լոնկ Այլինսի մէջ Նորակաղը համայնքի կազմակերպութիւնները, և նոր եկեղեցւոյ հոգի գնման աշխատանքը : Իր պաշտօններուն հա-



Father Torkom consecrated Bishop by His Holiness  
Vasken I, Catholicos of All Armenians, in Holy  
Etchmiadzin on October 14, 1962.

ժընթաց, իրբեւ այցելու հոգիւ իր ինսամքին յանձնուած էին Ռիշմբնոսի (Վիրճինիա), և Մայրաքազաք Ռւաշինկթընի Համայնքները՝ սրոնք ոչ եկեղեցի և ոչ հոգիւ ունէին: Իր քաջալիքութեամբ եկեղեցիի չինութեան հիմնադրամներ հաստատուեցան և նախ զնուեցաւ Ռւաշինկթընի ներկայ եկեղեցւոյ հողը:

Կը Հրաժարի իր պաշտօններէն (1955 Մայիսին), Աստուածարանական Համալսարանի մը մէջ հետեւելու համար որոշ դարձնթացքներու: Յունիսին կը ճամրորդէ գէպի Բարիգ, ուր ջութակահար եղայրը՝ Վարդան կ'ուսանէր, և կը ծրագրեն միասին տուն երթալ Պաղտատ բնակող բնասանիքի անդամներուն այցելութեան, նախքան դասրնթացքներու իր հետեւիլը: Բայց իրեն չի բաջոցուիր Պաղտատ անզնիւ: 1955 Մեպտեմբերէն մինչեւ 1960 Յունուար Երեք, կը մնայ Երուսաղէմ:

Կը ստանձնէ պաշտօններ յանքին մէջ: Առենապետ Միարանական Ժողովի: Դիւանապետ Պատրիարքարանի: 1957ին տեսուչ և ուսուցիչ ժառանգաւորաց Վարժարանի և Ընդայրանի: Կ'այցելէ Արքիոյ և Լիբանանի Հայ աղղային վարժարանները՝ աշակերտներ բնարելու Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանին համար: Կը կազմակերպէ երգչախումբ մը՝ որ Երեք համերդներ կը ներկայացնէ Երուսաղէմի և Ամմանի մէջ: Վանքին տպարանին մէջ կը տպագրէ գիրքիք, «Թումբին Հետ», «Հայ ուխտաւոր», «Եկեղեցակի արարողութիւն» բարգմանայնեալ երաժշտութիւն Վարդան Սարգսնեանի, անզլերէն թարգմանութիւն Տիրան Արքեպիսկոպոսի: Սարկաւողներու խումբի մը կը սորվեցնէ «Սարկաւազի բաժինը Ս. Պատարագի մէջ» Համաձայն իր պատրաստած ձայնագրութեան, և ժամանակի մրայ կը ձայնագրէ:

Գտնուելէ յետոյ Պէյրութ և Կիպրոս, կ'այցելէ Պաղտատ իր բնասանիքին, նաև իր ծննդավայրը Պաքուապ, և Քէքքուք (1960 Փետրուարէն Մայիս): Յունիս 26ին կը վերադառնայ Նիւ Եորք, ճամրու վրայ Հանդիպելով Խսթանպուլ և Տուրէմմ, Ազգլու, ուր կը ծրագրէր ուսման հետեւելու: Առաջին անգամ կը հանդիպի Ամենայն Հայոց Հայրապետին, Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վաղրէն Առաջին Կաթողիկոսին, որ կու տար իր առաջին Հայրապետուկան այցելութիւնը Հայց. Եկեղեցւոյ Համայնքներուն Միացեալ Նահանդաց և Գանասայի մէջ: 1960 Մեպտեմբերէն մինչեւ 1962 Մեպտեմբեր Քէյմորիմի (Մէս.) մէջ կը հետեւի Եպիսկոպոսական Աստուածարանակոն Վարժարանի դասրնթացքներուն: Նաև Էլիմիքը լրէյնինկի, Քիվլէն (Օչսյօ) Պետական Մտային Հիւանդանոցի մէջ: Կը Հրատարակէ «Կանոն Պահիի» կական Մտային Հիւանդանոցի մէջ: «Սարկաւազի բաժինը Պատարագի մէջ», խմբերգներ, և Յովհաննէս Խումանեանի «Ուխտաւորչի կանթեղը» քերթուածին մենարդը՝ Շահնամ Ա. Պէրպէրեանի կողմէ դաշնաւուած:

Կ'ընտրուի Առաջնորդ Գալիֆորնիոյ թէմին (1962 Մայիսին): Մեպտեմբերին կը վեխապուի Լոս Անձելլու: Հոկտեմբերին կը մասնակցի Ա. էջմիածնի մէջ դաւարուած Ազգային Եկեղեցական ժողովին: Հոկտեմբեր 14ին կ'օծուի Եպիսկոպոս Ն. Ա. Օ. Տ. Տ. Վաղրէն Առաջին Կաթողիկոսի ձեռամբ, օծակից ունենալով Պարգև, Մաշթոց և Յուսիի

Եպիսկոպոսները։ 1963 Հոկտեմբերին Վեհափառ Հայրապետին կ'ընկերակցի Լուսոն և ապա Երրուսաղէմ, Տաննակցելու համար Ա. Յարութեան Տօնարի նորոգութեան համար կազմուած Համազգային Յանձնախումբի ժողովին։ Խրեն Առաջնորդ իր հետաքրքրութեան առարկա կ'ընէ Հայ գովորու, Առումնական Խորհուրդի հետ կը քաջալերէ մեծնադրեալ ապագրութիւնը մանուկներու համար պատրաստուած պատկերաւոր գասագիրքի մը՝ Տիկին Աննա Մամիչևանի կողմէ։ Կիրակինօրեայ վարժարանի Կեղրուսական Խորհուրդին միջոցաւ, ուսուցիչներու տարեկան համագումարները, դասադիրքերու պատրաստութեան հետապնդումը ճան Գասպարեանի և Էրնոր Թոլիկեանի աշխատակցութեամբ, Պատառագի ձայնագրեալ գիրքի պատրաստութիւնը անզլերէն տասադարձութեամբ և թարգմանութեամբ, Զարուհի Վարդեանի և Մարտ Տօնապետեանի ջանքերով։ Հայց. Եկեղեցւոյ Երիտասարդոց Կազմակերպութեան համար կը հաստատէ Պիշրիփ Փլաք մքցանակը, Հայ Եկեղեցւոյ և պատմութեան ուսումը քաջայիկներու նպատակով։ Երիտասարդաց Կազմակերպութեան միջոցաւ արպագրել կու տայ Պատառագի առձեւուն հատոր մը, պաշտամունքին մէջ ժողովուրդին ճանակցութիւնը ապաշովելու համար։ Ամառնային ճամբարի (քէմփ) յայտագիրները կը կազմակերպէ և կը հաստատէ Արմինիքն Զըր Քէմփի Ֆընուր, Օդլէնտէն Տէր և Տիկին Ալֆրէտ Յովուէկեանի նուիրատուութեամբ։ Կը քաջալերէ Երիտասարդները՝ որ ճանակցին Ս. Ներսէս Աստուածարանական Վարժարանի ամառնային դասընթացքներուն, Էմբռնաթընի Ալղունեան Տան և Սիպէրի Սէմբէնէրին մէջ։ Մէմբին համայնքներուն համար կը հաստատէ դասախոսութեանց յայտագիրներ, Յովհաննէս Սրկ. Գասպարեանի օժանդակութեամբ։ Տղաք և աղջիկներ կը քաջալերէ կրօնական բարձրագոյն ուսում ստանալու։ Մէմբին համար Առաջնորդարան մը հաստատելու մըսքով Մէմբական Խորհուրդին հետ ծրագիր կը մշակեն Առաջնորդարանի գրասենեակները առանձին չինքի մը մէջ փոխադրելու։ Կը կազմէ Առաջնորդարանի Օժանդակ Միութիւնը, հոգ տանելու համար Առաջնորդարանի կարեքներուն և կազմակերպելու համար մշակութային ձևնարկներ։ Երաժիշտ Համբարձում Գէրագիրեանի ղեկավարութեամբ կը արուի համերգ մը։ Մէմբական Խորհուրդին հետ կը կազմակերպէ հանդանակութիւնը Երիտասարդի Ս. Յարութեան Տօնարի նորոգութեան Փընտին։ Մուրքիու Հայոց Պատրիարք Գէր. Տ. Շնորհք Արք. Գալուստեանի այցելութեան ասիթով, 1964ին, ի նպաստ Դոգրեվանքին։ Ապրիլեան Եղեռնի 50-ամեակին տոիթով, թէմբին երեք քրջաններուն մէջ (Լու Աննելու, Ֆրէդո, Ան Ֆրանսիսկօ) կը կազմակերպէ հանդիսութիւններ, և գրադէտ Լևոն Սիւրմէրեանի հետ ելոյթներ կ'ուննայ ճախասփիւուի և հեռապատկերի վրայ։ 1965ի Հոկտեմբերին կ'այցելէ Ս. էջմիածին ճանակցելու Վեհափառ Հայրապետի գահակալութեան 10-ամեակի և Ապրիլեան Եղեռնի 50-ամեակի ասիթով յուշարձանի բացման հանդիսութեանց։ «Նոր Օր» թէրթի տպարանի որոշին մէջ Հայ Մշակութային կազմակերպութեան դասախոսութեանց շարքին մէջ, կը խօսի «Հայ Եկեղեցւոյ կորուստը Եղեռնին» իմին մասին։ Գալիքորնիայէն դուրս, կ'այցելէ Ֆինիքս, Արքողուս, կը նշանակէ Միական Խորհուրդ և Եկեղեցւոյ չինութեան հիմնադրամ, կրօնական պաշտամունք կատարելով Յավսէփեան ընտանիքի պարտէղին մէջ։ Ֆինիքսի մէջ առաջին Հայկական Ա. Պատարագը կը մատու-

ցանէ Ապրիլ 3, 1966 Կիբակի յևս միջօրէի ժամը 1ին, Եղիսկոպոսական եկեղեցւոյ Թրինիթի Քաթոլիկալին Զավլ օվ Բէզրքէքչըն խորանին մրայ: Կ'այցելէ Սիտթըւ, Ռւաշինկթըն, առաջին Հայկական պատկի արարողութիւնը հասարելու հայ երիտասարդ գորդի մը (1964): Իրբեւ անդամ Հարաւային Գալֆիորնիոյ Գառնալլ օվ Զըրչըդի, և Նաշընր Գառնարի օվ Զըրչըդի, կը մասնակցի անոնց ժողովներուն Փօրթլանա՝ Օրիկոն, Տէնվըր՝ Գոյօրասօ, Լուիվիլ՝ Քէնթրոք: 1964 Դէկտեմբեր 24ին, Բասատինայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ Մայրապոյն Վարդապետի տատիճան կը ստանայ, ձեռամբ Գեր. Տ. Վարդան Արք. Գասպարեանի: Կը ապագրէ ձայնագրեալ Հատարները «Հոգեհանգստեան կարգի», «Յարութեան ձաշու շարականներու» և «ութը ձայներու», երգարան մը ժողովրդական և արդայն երդերու: Առաջնորդարանի անունով՝ պարկնիր՝ «Հայտոով խոստովանիմ»:

«Ճշր իմփոսիպլ լրվ», «Հառու թու ատրէս տէր քլըրճի»:

1966 Մայիսին կ'ընտրուի Առաջնորդ Հիւսիսային Ամերիկայի Հայց: Եկեղեցւոյ Արեւելիսան թեմին, և պաշտօնը կը ստանձնէ Օդուսու 24ին:

1967 Յուլիսին Վեհափառ Հայրապետի հրաւերով կ'երթայ Ժընկու, մասնակցելու Համաշխարհային Խորհուրդի կեդրոնին տրուած Վեհին պաշտօնական այցելութեան: Կը Հանդիպի Երուսաղէմ և Խթան-պուլ: Հոկտեմբեր 21ին կը կատարուի բացուրմը Կիւլլապի Կիւլլէնկեան Մշակութային Կեդրոնի և Հայի և Ալիս Գայութեան սրահին: 1968 Ապրիլ 25-Յունիս 14, Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Առաջին Կաթողիկոս իր Հայրապետական երկրորդ այցելութիւնը կու տայ Ամերիկայի թեմին: Կ'օծէ նորակառոյց Ս. Վարդան Մայր Տաճարը, որուն Հիմնարիէչի արարողութիւնը կատարուած էր 1965 Մայիս 2ին, և անկիւնաբարի զետեղուրմը Հոկտեմբեր 2, 1966ին: Ապրիլ 28ին, Վեհափառ Հայրապետ «Աքքաւութեան տիտղոս կը շնորհէ Թորդու Եպիսկոպոսին և Հայրապետական աշցերութիւն կու տայ Արեւելիսան և Արեւմտեան թեմերու զանազան շրջաններուն: (Ապրիլ 26ին, Վեհափառ Հայրապետի ներկայութեան, տասնըրեք Հայ ապագայիններ - Արթին Ալանեան, Ճէք Գամպաւեան, Հայկ Գայութեան, Յարութիւն Թագուսեան, Խորէն Խոլիկեան, Ալեք Մանուկեան, Եղուարդ Մարտիրեան, Մտեփան Մուկար, Հերբի Պըրբ Մովսէսեան, Ճօրճ և Եղուարդ Պաշեան, Տատուր Տատուրեան, Եմեզանդ Փիրանեան - մէկ ժիիլու տոյարի նուրիատուութիւն կատարեցին ի նպաստ Մայր Տաճարի և Մշակութային Կեդրոնի պարուց բարձման:)

1969 Սեպտ - Հոկտեմբեր Ս. էջմիածնի մէջ կը մասնակցի Հայց: Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Փողոցին, և Վեհափառ Հայրապետի ծննդեան 60-ամեակի Հանդիսութեանց: Վերադարձի ճամրաւուն վրայ կը Հանդիպի Երուսաղէմ, Խոթանպուլ, Հոռու: Նախապէս եղած կարգադրութեան Համամայն Վատուկանի մէջ խորհրդակցութիւն կ'ունենայ Քրիտանչական Միութիւն Յառաջացնող Աէքքիթարիայի նախագահ: Քարտինալ Ուլիպրանտոսի և կարճ տեսակցութիւն մը Հոռմիքանաբան Նորին Արքութիւն Պօլու Զ. Պապին Հետ: Իրեն կ'ըս-կերակցէին Առաջնորդի Փոխանորդ Վաշէ Եպու: Յուսէփեան և Մամ-բրէ Քէնյ. Գուլուեան: 1970 Մայիս 6-12 Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին հրաւերով կ'երթայ Միլանո, Խոալիա, և Վեհին շքախումբին Հոռմի մէջ կը մասնակցի Պօլու Զ. Պապին տաւած ընդունութիւն, ի պատիւ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսին:

Անպահմբեր-Հոկտեմբեր Երուսաղէմի մէջ կը ժամանակցի Հայց. Եկեղեցւոյ Ապիսկոպոսաց Համագումարին նշանակած յանձնախումբի նիստերուն, զրադելու համար Հայ Եկեղեցւոյ ծիսարանի վերանկառման հարցերով: 1971 Յուլիս 10-օգոստոս 10, կը գտնուի Երեւան եւ Ա. Էջմիածին, ընկերակցելով ամերիկացին քան Երիտասարդներու, որոնք իրեն անդամներ Հայց. Եկեղեցւոյ Երիտասարդաց Կազմակերպութեան, կը հնաւելին ժամանաւոր զարդնթացքներու՝ Հայ լեզուի, Հայկական պարի եւ Հայ երգեր որպիցու համար: Երիտասարդաց պատմէր-պօլի Ժրցումներուն համար կը հասաւատէ Ալրչպիշտի Թրօֆիշ մրցարաժակը: Կրթական եւ Դրատարակչական նպատակներով Հիմնադրամներ կը հաստատն Տատուր Տատուրեան, Տիկին Սաթենիկ Ռուպունան և Տիկին Մաթենիկ Արեւել: Թորգոս Արքեպիսկոպոս,

իրեւ Առաջնորդ Արեւելեան թէմին, անձնապէս կը հնաւելի Համայնքներու հետ կապուած հարցերուն եւ Առաջնորդարանի միջոցաւ կազմակերպուած ձեռնարկներուն եւ յանձնախումբերու դորժունչութեանց: Հայց. Եկեղեցւոյ Երիտասարդաց Կաղմակերպութեան, Դպրաց Դաստիրու Ըսկերակցութեան, Կրօնական Դաստիարակութեան Խորհուրդի եւ Առաջնորդարանի Կոմիտաս Երգչախումբի գործունէութեան: Նաև՝ Հայ Դպրոցի Առաջնական Խորհուրդ, Կիրակոնքեայ Վարժարանի Կեդրոնական Խորհուրդ, Պատաղիրքերու պատրաստութիւն, Առաջնորդարանի Օժանդակական Միութիւն Միութիւն Կաթողիկոսի ծննդեան 60-ամեակի, Կոմիտաս Վարդապէտի Գարեգին Կաթողիկոս Յոհանէփեանի ծննդեան Հարիրամէակի Հանդիսութիւններ և տպադրութիւններ, Մայր Տաճարի և Մշակութային Կեդրոնի գործունչութեանց համար յանձնախումբեր, Մատենադարանի եւ Թանգարանի բացում Գարեգին Կաթողիկոսի յիշատակին, Հայ արուեստներու և մշակութի ցուցահանդէսներ, Ապրիլեան Եղեռնի յուշատօնի տոթի տանօրեայ յայտագիրներ՝ «Հայ Հոգիի Ցնծատոն» անունով, Փրօ-Միւլիքա յանձնախումբի Երաժշտական Երեկոյթներ՝ քաջալերելու Համար տաղանդաւոր Հայ Երիտասարդ արուեստագէտներ, Հայատանէն եւ արտասահմանէն Հարաբերուած արուեստագէտներու Ելոյթներ, դասախոսութիւններ: Առաջնորդարանի զրատան բացում եւ տրպագրութիւններ Առաջնորդարանի անունով Հարաբարակուած դիրքերու, ձայնապահներու, ձեռալիքներու եւ պաշտօնաթերթերու: Կը Հրատարակէ քերթուածներու Հատոր մը՝ «Վանքի Օրեր» և «Հայց. Եկեղեցւոյ Կորուսար Եղեռնին»: Համայնքներուն արուեստ պաշտօնական այցելութիւններ, ձեռնադրութիւններ զպիրներու, սարկաւագներու, բահանաներու (Տ. Արի Քէնյ. Քէնեան և Տ. Բարի Քէնյ. Մէթէնան): Եշանակում Առաջնորդի Փոխանորդի՝ Մայր Տաճարի համար (Վաչէ Եպս. Յովսէփեան), Առաջնկթիւնի մէջ Առաջնորդի Պատուիրակ (Բարգէն Եպս. Վարժա-պետեան). Ամենայն Հայց Վեհափառ Հայրապետի կարդապրութեամբ Ա. Էջմիածնէն երկու Հոգեւորականներու մասնակցութիւն Ամերիկայի Արեւելեան թէմի Հոգեւորականաց Տարեկան Համագումարին, եւ Արեւելեան թէմէն երկու Հոգեւորականներու մասնակցութիւն Ա. Էջմիածնի մէջ զումբրուած Հոգեւորականաց Համագումարին: Ամերիկայի Եկեղեցեաց Ազգային Խորհուրդի անդամութիւն եւ էքումնիք Հաւաքոյթիներու մասնակցութիւն:

1972 - 1982

Արրաջան Հայրը մասնակցեցաւ Լինքըն Սէնթըրի սրահին մէջ,  
Անկիդան Եկեղեցւոյ Քէնթըրպըրի Արքեպիսկոպոս Մայքրլ Ռամզիի  
սախագահութեամբ մատուցուած պաշտամունքին, Նէյշընըլ Գառնարը Ավ  
Զըրըզի Պորտի ժողովներուն՝ իրեւ անդամ եւ փոխ Աստենապետ,  
Վեհափառ Հայրապետի գահակալութեան հանդիսութեանց եւ Ս. Ներսէս  
Շնորհալի Հայրապետի մահուան 800 ամեակին նուիրուած հանդէսին՝  
Ներկայացներով «Շնորհալին իրեւ Հոգեգիր Հայրապետ», Հայց.  
Եկեղեցւոյ Եպիսկոպոսական ժողովներուն՝ էջմիածնի մէջ, Կոմիտաս  
Վարդապետի ոգեկոչման հանդիսութեան՝ Երևանի մէջ, Նիւ Եորքի քա-  
ղաքապետական նիստերուն պետական, Եկեղեցական եւ ազգային անուանի  
անձնաւորութեանց եւ Եկեղեցականներու տրուած մէծարաններուն:

Ան հանդիսումներ ունեցաւ Միացեալ Նահանգաց Նախագահներ  
Նիքորնի, Ֆորտի, Քարթըրի եւ Ռիկընի հետ՝ Ապիտակ Տան մէջ, Նիւ  
Եորքի քաղաքապետներ Լինտզի, Պիմի եւ Քաջի հետ՝ թէ քաղաքապետա-  
րանին եւ թէ Առաջնորդարանի մէջ: Քանից կատարեց բացման աղօթքը  
Միացեալ Նահանգաց «Սէնթը»ի եւ «Գոնկրէս»ի նիստերուն:

Առաջնորդարանէն ներս ան տեսակցութիւն ունեցաւ Յունաց Առաջ-  
նորդ Եագովոսի, Նէյշընըլ Գառնասըլ Ավ Զըրըզի ընդհանուր քարտուղար  
Տոքթ. Խուուրու Եսփիի, Գէյր Ռանտըի, Եթովպիոյ Ռւղղափառ  
Եկեղեցւոյ Պատրիարք Ապունա Թէոփիլոսի, Ասորի, Ղատի, Հնդիկ  
Ռւղղափառ Եկեղեցիներու Եպիսկոպոսներուն եւ Լոնկ Այլլնտի  
Եպիսկոպոսական Եկեղեցւոյ թեմի Առաջնորդ եւ Ռւղղափառ Եկեղեցի-  
ներու հետ կապ պահող յանձնխումբի վարիչ Շըրմըն Եպիսկոպոսի,  
Հոռովմէական Եկեղեցւոյ Առաջնորդ Գարտինալ Քուքի եւ զանազան  
յարանուանութեանց բարձրաստիճան Եկեղեցականներու հետ: Մերս  
յարաբերութիւն պահեց Հ.Բ.Ը.Միութեան եւ ազգային հաստատութիւն-  
ներու, Հայ Կաթոլիկ եւ Հայ Աւետարանական Եկեղեցիներու պաշտօնա-  
կան մարմիններուն հետ:

Արրաջանի Հանագրութեամբ կազմուեցան թեմի Տիկնանց Միութեանց  
Ներկայացնուցչական համագումարը, Ընկերային ծառայութեան գրասեն-  
եակը, Հայ Կին Սուրբերու մեծարանքի Խորհուրդը, Ս. Վարդան ամառ-  
նային ճամբարը՝ Երիտասարդներուն համար, Ս. Ներսէս Աստուածարա-  
նական Վարժարանի ամառնային դասընթացքները, Ս. Վարդան Մայր  
Տաճարի անունով Աւագ Խումբը, Ս. Վարդան Մայր Տաճարի մանջերու  
գպրաց դասը, թեմին մանուկներուն համար Հայկական Մուունի Ս. Պա-  
տարագը եւ խրախնանքը՝ Նիւ Եորքի, Նիւ Խնկընտի եւ Գանատայի մէջ,  
գրախանութը, նուէրներու կրպակը, «Պօյ Ակատուաններու Արարատ մրցա-  
նակը, Հայ Եկեղեցւոյ Հիմնադրամը, նուիրահաւաք «Փէյթընզ» յանձնա-  
խումբը եւ «Փէյսէկթրոզ» յանձնախումբը՝ որուն ջանքերով Մայր Տաճարի  
պարտամուրհակի հրկիզումը տեղի ունեցաւ 1982ին, Աւրաբօրեայ  
«Երեւանեան Երեկոներ» ընտանեկան հաւաքոյթները, թատերական խումբը,  
Հայ Ոգիի փառատօնը՝ որ յետոյ անուանուեցաւ Մէկ Աշխարհ Փառատօն, որ  
գործակցութեամբը Նիւ Եորք քաղաքի մշակութային բաժանմունքին գե-  
ղարուեստական յայտագիրներ կը գործադրէ Առաջնորդարանի մերձակայ  
Հանրային զրոսայգիին եւ Մայր Տաճարի մէջ, Համախմբելով երկու Հարիւր  
Հազար ժողովուրդ: Այդ Հանրային զրոսայգին անուանուեցաւ «Ս. Վարդան  
Զրոսայգի»: Նաեւ Ակադեմական Խորհուրդը, թեմին մէջ վաստակաւոր  
ճառայողներու գնահատութիւնը, Առաջնորդի Մարգարիաղերը: Տասը Հազար  
տոլարի ծախքով բացուեցաւ Հայ Դպրոցներու Կրթական Բաժանմունքը՝

օժոտած արդիական սարքաւորումով եւ մայրենի լեզուի ուսուցման օժանդակող բազմաթիւնակ նիւթերով։ Քաջակերեց Հոգեւորականները որ Հետեւին բարովխօսութեան մասնաւոր գարսնթացքի, եւ խորանան իրենց նախասիրած որոշ իմացական հետաքրքրութիւններուն մէջ, ապահովելով անոնց նիւթական ծախքը։

Սրբազնը նկատի ունենալով Գանատայի մէջ ժողովուրդին բազմա- նալը, հետապնդեց Գանատան առանձին թեմի վիրածելու ծրագիրը։ Նաև Հայց։ Առաքելական Եկեղեցւոյ եւ Հայ Աւետարանական Եկեղեցիներու մերձեցման համար գումարուած ժողովներուն տեղեկագիրը ներկայացուց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Սրբազնի տնօրինութեանը Առաջնորդարանէն ներս նշանակուեցան վարիչներ յարաքերութեան դիմանի, Հայ Դպրոցի, երիտասարդաց կազմակերպութեան, կրօնական դաստիարակութեան եւ մշակութային յայտագիրներու։ Կը գումարուին թեմի Հոգեւորականաց առանձնացումներ, դաստիարակչական հաւաքներ՝ Հայ եւ Կիրակնօրեայ գլորոցներու ուսուցիչներու։ Կը լասախոսութիւններ, նկարչական եւ լուսանկար- չական գործերու ցուցադրութիւններ։ Կը մեծարուին Հեղինակներ, ազգային գէմքեր, երկարամեայ ծառայութիւն մատուցած Եկեղեցականներ, նշանակուած «Տարուան Մարդեք», Հայրենի գիտնականներ, գրողներ, երաժիշտներ, պետական անձնաւորութիւններ։ Հեռատեսիլի զանազան կայաններէն կը հեռարձակուին Ա. Վարդան Մայր Տաճարի մէջ մատուցուած Պատարագներ, Հայ Եկեղեցւոյ պատմութիւնը ներկայացնող յայտագիրներ, իր եւ ուրիշներու հետ կասարուած զրոյցներ, էջմիածնի մէջ կասարուած Միւռոնի օրհնութեան արարողութիւնը։

Սրբազն Հայրը եղաւ առաջին քայլը առնողը Ամերիկայի մէջ Հայց։ Եկեղեցւոյ միութիւնը իրականացներու համար։ Աև կազմեց «Կոլլ էնտ Սթրաքըր» անունով ծրագիրը՝ վասն թեմի եւ Առաջնորդարանի գրասենեկային զրութեան առաւել եւս կարգաւորման։ Զեռնադրեց աւելի քան մէկ տասնեակ Եկեղեցականներ եւ արտասահմանէ նորեր բերելով։ աւելցուց անդամները Հոգեւորականաց դասուն։ Կազմակերպեց նոր Համայնքներ, զարգացուց գործունէութիւնը երիտասարդաց կազմակերպութեան, զարգաց դասերու միութեան, Կիրակնօրեայ եւ Հայ զպրոցներուն եւ շարունակեց անոնցմէ առնել երկուասնեակ պատասխներ եւ դրէկ Հայաստան։ Էջմիածնի եւ Մշակութային Կապի Կոմիտէի հսկողութեամբ միամնեայ շրջանով հետեւելու Հայերէն լեզուի, պատմութեան եւ պարի զարդարացքներուն, ամէն տարի 1970էն սկսեալ։

Մշտապէս կանոնաւոր նախազահեց Թեմական Խորհուրդի նիստերուն, եւ տասնեակ մը յանձնախմբային ժողովներուն, շրջանային ժողովներուն եւ Թեմական Պատգամաւորական ժողովին՝ տալով անոնց խնամով պատրաստուած տեղեկագիրներ եւ պարզելով առաջադրութիւններ ու ծրագրումներ՝ թեմի ընդհանուր գործունէութեանց կանոնաւորման եւ զօրացման համար։ Տարուան ընթացքին, ըստ Հնարաւորութեան, այցելեց Համայնքներ, Պատարագի մատուցմար եւ բարովխօսութեամբ ոգեշնչեց բարեպաշտները, տեղական աշխատանքները բարելաւելու համար ըրա թելադրութիւններ, լուծեց եղած թիւրիմացութիւնները, Եկեղեցաշինութեան տարեղարձներու առիթով տուա օրհնութեան զիրեր, եւ օգտակար գործերու տէրերը գնահատեց պատուագիրերով։ Գնուց այն կայքերը, ուր սակաւաթիւ հայեր կը ընակին՝ անոնց ընկույզ թելադրութիւններ

կազմակերպություն հաւաքական կեանք ստեղծելու և եկեղեցի շինելու համար չանբեր ընկերություն:

Իր ցուցմունքներով եղան յորելինական հանդիսութիւններ՝ Գերշ. Տ. Տիրան Արք. Ներսոյեանի, Հ.Բ.Լ.Միութեան ցկեանո նախագահ Ալեք Մանուկեանի, Ներսէս Շնորհապի, Հայկ Գալուքեանի, Նշուեցան տարեզարձները Սարտարապատի, Ալբրիշեան Եղեռնի, Վարդանանց և Վելոնդեանց, Ներսէս Աշտարակեցիի և Աստուածաշունչի առաջն սպազրութեան: Մեծարուեցան թեմին մէջ 30 և 40 տարիներ ծառայող եկեղեցականները: Դարձեալ զումարուեցան էրումէնական ժողովներ՝ մասնակցութեամբ զանազան յարանուանութեանց ներկայացուցիչներու: Արևելյան Աւողափառ Եկեղեցներու (Հայ, Ասորի, Եթովպահացի, Ղարի, Հնդիկ) և Ամերիկայի Կաթոլիկ Եկեղեցւոյ միջին խորհրդակցական ժողովներու համար յանձնախումբներու նշանակում:

1975 Դեկտեմբերին Խայրոսի, Քենիա, Ռուրլու Գառւնաը Ավ Զբրագի համագումարին մասնակցեցան իրենց անդամ Հայց. Եկեղեցւոյ պատուիրակութեան, Ազանակուած Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին կողմէ:

Ինք աշխատասիրեց և Հրատարակեց «Կոմիտաս Վարդապետի մասին Մակար Եկմայնանի Երգեցողութիւն Ա. Պատարագի» պրակը, «Եօթը Երգեր Թէքէնանէն» Հատորը՝ Երաժշտութիւն Շահան Ռ. Պէրպէտեանի, «Հանգստեան Ժամ» պաշտամունքի Հատորը, և երկու ժամսոց «Կոմիտասի Հանճարը» զասախոսութիւն-չարժապատկերը: Մրագրեց և չովանաւորեց Հրատարակութիւնը «Կոմիտասի Եկանքը» գիրքին՝ աշխատակցութեամբ Յակոբ Աստուրեանի, ձեք Անդրէասեանի և Սուրէն Մանուչեանի. Տոքթ. Նշան Փարլաքեանի Անգլերէն թարգմանած Ալեք-սանոր Շիրվանզադէի «Պատուի Համար» և «Զար Ոգի» թատրերգութիւններուն, Ալիս Անդրէասեանի պատրաստած «Խոհանոցի Գիրք»ին, ինչպէս նաև Գարեգին Կաթողիկոսի «Զայնը» սկաւառակին, և Հայու Կիրակնօրեայ դպրոցներու յատուկ բազմատեսակ զասագիրքերուն, Եկեղեցական երգերուն և հոգեւոր րովմանդակութեամբ պրակներու: Իսկ «Թորգոմ Արք. Մանուկեան» կեանքը և գործը» մենագրութիւնը Սուրէն Մանուչեանի, Հրատարակուեցան 1972ին, Ամերիկայի մէջ Սրբազանի ծառայութեան քանարչինդակակի յորելեանին առիթով:

Հայց. Եկեղեցւոյ Ամերիկայի Արևելյան թեմի 80րդ Տարեկան Պատգամառական Ժողովը՝ Հինգերորդ շրջանի համար Առաջնորդ ընտրեց Թորգոմ Արք. Մանուկեանը՝ Եւ Թեմական Խորհուրդի որոշումով 1983ին կը նշուին իր եպիսկոպոսացման և Ամերիկայի Արևելյան եւ Արեւելյան Արքեպիսկոպոսացման մէջ իրեն Առաջնորդ իր նուիրեալ և օգտաշատ գործաւնէութեան Քսանամեակները, որոնց առիթով կը Հրատարակուի Անգլերէն թարգմանութիւնը, Հայերէն բնագիրով, 1972ին լոյս տեսած «Վանքի Օրեր» բանաստեղծութեան Հատորէն ընտրուած 20 քերթուածներուն: Այս թարգմանութիւնը կատարած են բանաստեղծ Տայանա Տէր Յովհաննէսէան և Տոքթ. Մարգար Մարկոսէան:

Սուրէն Մանուկեան

## In Celebration

We celebrate the fiftieth anniversary of the ordination into the priesthood of His Grace Archbishop Torkom Manoogian, Primate of the Armenian Church of America. It is a joyful occasion, yet as with all deeply joyful occasions the joy is inescapably interwoven with threads of sadness, making a still richer tapestry. His Grace seems always to have lived with this truth; indeed, he himself underscored it this past November during a reception given for him at Gracie Mansion in New York City by his friend, Mayor Edward Koch.

In thanking the Mayor for his hospitality, the Primate spoke briefly of a recent visit to the Armenian Seminary in Jerusalem. At breakfast one morning with the young seminarians he asked if they felt sadness at being separated from their mothers. The twelve-year olds answered that they did. "I was unhappy too," he told them, referring to his own arrival there in 1931 from the far off desert town of Bakuba in Iraq, as the youngest boy in his class. However, after acknowledging this sadness and sharing it with them, he had gone on to speak to them simply of the joy this sadness had brought him, the joy of lifelong service and commitment to something beyond himself, the joy of sacrifice - although he did not use this word.

As I stood in that large room full of people, sensing the warmth flowing from those in attendance, seeing the attentive expression of the Mayor himself who was so clearly moved, I knew that it was true. This is an essentially joyful man who has not, however, flinched from the tragic aspect of life, whether it be the open bleeding wound that is our Gharabagh, the unfathomable immensity of the recent earthquake, the savagely mendacious revisionism to which our history continues to be subject, or the earthly sufferings of mankind generally.

Having acknowledged the "black wings of night", Archbishop Torkom, once the boy Avedis Manoogian, has himself done what he the poet, in a beautiful and striking poem, once admonished an imaginary seminarian to do: *to Walk, walk, seminarian, down the shadowed road you foresaw.*

In the Seminary in Jerusalem, the young man was deeply influenced by his remarkable teachers, including the Patriarch Torkom Koushagian, Shahan Berberian, Tiran Nersoyan, Krikor Mekhalian, and the writer Hagop Oshagan, who encouraged him to write poetry. He was ordained into the

deaconate by His Beatitude Archbishop Torkom Koushagian, and on July 23, 1939, was ordained into the priesthood by the newly-elected Patriarch, Archbishop Mesrob Nishanian, who renamed him Father Torkom, to perpetuate the memory of his favorite teacher.

The shrewd old priest of Torcy, in the French writer Georges Bernanos' great novel *Diary of a Country Priest*, advises the nameless young priest who is his protégé that the function of a priest is *work*, or, in the original French, *travail*. Certainly His Grace has spent the past fifty years performing that priestly function in a prodigious fashion.

If the work required of a French village priest in the early part of this century was demanding, let us consider the unremitting task of an Armenian cleric in The Diaspora. First, of course, there is his immediate pastoral responsibility toward parishioners. No one who has seen His Grace in the company of our children, to whom he is so naturally and wholeheartedly drawn, or among the older members of our Church for whom he has unlimited time, can help but be awed by the degree of dynamic energy he generates. Beyond this, the more objectively measurable instances of his work concerning religious education, summer camps, teaching programs for retarded children, the development of psychological healing skills among his clergy, and the ordination of priests, are pervasively manifest, along with the day-to-day administration of an enormous, critically-important diocese.

There is also the parallel course of his career as a teacher, or *vartabed*, in which he carries the work of his own teachers on into the future. This of course includes preaching, but also his participation in study conferences, his own studies, and his active role in the establishment and development of St. Nerses Armenian Theological School.

Finally, regarding pastoral work, there is his awareness of the special needs of Armenians in The Diaspora. All of our strengths notwithstanding, there is the difficult issue of continuing and debilitating suffering among Armenians. As Dr. Levon Boyajian and Dr. Haigaz Gregorian point out in a recent article: "The nonrecognition of the Armenian genocide generates an identity formation problem in the life cycle of Armenians. This identity devaluation may continue for generations to come unless and until it is resolved by proper recognition of the genocide by the world at large." The Primate, in the conferences and commemorations he has initiated over the years, has tirelessly demonstrated a profound sensitivity to this complex issue. The French word for *work* - *travail* - as used by the priest of Torcy in Bernanos' *Diary of a Country Priest* reminds us of the relationship of suffering to work, since in English the word *travail* carries such a connotation. Yet just as labor pains bring forth a joyful birth so may this underlying aspect of the Primate's work be regarded.

As those who know him have consistently observed, His Grace loves people. However, as central and demanding as his pastoral duty is, in the case of the Primate of the Armenian Church of America, it cannot be disassociated from two other interrelated areas of responsibility - the diplomatic and the cultural.

With the outgoing nature that is his, the Primate has been extraor-

dinarily successful in relating to the world-at-large and representing his people effectively. As a result, the relationship of the Church with Presidents, governors, legislators and mayors, as well as other civic leaders, has not only continued to be warm and positive but has developed more and more fruitfully with time. His genuine collegiality with clergy of other denominations and faiths is also well-known, as is his active and prominent involvement in the work of the National Council of Churches.

In the ancient tradition of the Catholicos St. Sahak and the monk St. Mesrop, through whom we understand how intimately are the Armenian Church and culture are intertwined, the Primate is himself a writer and poet, a scholar, a highly accomplished musician, and a vigorous sponsor of artists. It is clear that he is intensely mindful of the importance of maintaining, perpetuating, and developing a threatened, yet persistently thriving culture. Evidently, this work is a critical tenet of the charge laid upon the Church.

Already in 1948 as a young pastor at the Holy Trinity Church in Philadelphia he organized and led the successful Torkomiantz Chorus; since then he has promulgated countless musical programs of all kinds and written extensively on both Church and secular Armenian music. One suspects that one of the most heroic figures in the Primate's personal pantheon is that of the great Gomidas, that rescuer and resurrector whose terrible sacrifice has been so crucially important. His important book, *The Genius of Gomidas*, was published in 1987.

Then there is the Primate's own remarkable collection of poems, *Vankee Oner*. Twenty of these poems were translated into English and published in 1983 under the title, *The Arc*. In them we discern the exemplary outline of the soul of a man of action whose actions are the expressions of that soul, whose actions do not contradict it, but are reflections of its integrity. The poet, writing under the name Shen Mah, is seen to be at one with the man of action and service. His Grace Archbishop Torkom Manoogian.

Peter Sourian

# ԵՐԱԿՈՎԱՐԵՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԻՒՆԸ ՈՒՆԵՑԱԿ ԻՐ ՆՈՐ ԳԱՅԱԿԱԼԸ

---

Խղիշէ Պատրիարք Հօր վ ախճանումով խոր սուզի մատնուած էր Սրուսաղէմի Հայոց Առաքելական Սուրբ Աթոռն ու Միաբանութիւնը: Սակայն ժողովրդական առաջը Հայոց Առաքելական Սուրբ Աթոռն ու Միաբանութիւնը մը Սուրբ Աթոռին եւ իրենց Վանքին նկատմամբ շարունակել «կեանքի ճամբով»:

9 Փետրուսարին, անոնք արդէն իսկ ընտրած էին Պատրիարքական Տեղապահը և այժմ, սուզի աւանդական շրջանէն եւ Քառասունքի հոգեհանգիստէն ետք, եկած էր Ժամանակը ընտրելու արժանաւոր յաջորդ մը Սրբոց Յակոբանց Գահին:

Այս իմաստով, ընտրութեանց թուական որոշուած էր Մարտի 21 և 22-ը: Ներկայ էին Միաբան Հայրերէն 39:

## ԸՆԹՐՈՒԹԻՒՆ ՀԵՂԱՆՈՒՆ ՑԱՌԱԿ

Տեղապահ Սրբազն Հօր և Տնօրիչն ժողովի կարգադրութեան ճամաձայն առաջին նիստը գումարուեցան Մարտ 21-ի, Զորեցարթի օր, առաւտեան ժամը 10-ին եւ ըստ Միաբանութեան Կանոնագրին նախ ընտրուեցան թեկնածուներու ննդանուն ցանկը: Տէրունական Աղօթքէն եւ Հանգուցեալ Պատրիարքի ոսպին համար արտասանուած «Հոգեցոյն» ետք, կատարուեցաւ գաղտնի քուէարկութիւն, որ ունեցաւ հետեւեալ արդիւնքը:

ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊՈ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	28 քուէ
ՅԱԿՈՐ ԵՊՍ. ՎՈՐԴԱՆԵԱՆ	26 քուէ
ՈՂՍՆ ԵՊՍ. ՊԱԼԻՕԶԵԱՆ	23 քուէ
ԴԱԻԻԹ ԵՊՍ. ՍԱՀԱԿԵԱՆ	22 քուէ
ՎԱՀԱՆ ԵՊՍ. ԹՈՓԱԿԵԱՆ	21 քուէ

Այս հինգ Սրբազն Հայրերէն մին, յաջորդ օրուայ նիստով, պիտի ընտրուէր Պատրիարք Սուրբ Աթոռոյ:

## ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆԹՐՈՒԹԻՒՆ

22 Մարտի Հինգշաբթի օր, տեղի ունեցաւ երկրորդ նիստը, դարձեալ Պատրիարքարանի դահլիճին մէջ և 39 Միաբան Հայրերու ներկայութեամբ եւ մասնակցութեամբ: Տէրունական Աղօթքէն եւ նախորդ նիստի ատենագրութեան ընթերցումէն ետք կատարուեցաւ գաղտնի քուէարկութիւն, ննդանուն ցանկէն ընտրելու համար Սրբոց Յակոբանց Պատրիարքութեան արժանաւոր Դահակալը:

Ընտրութեանց արդիւնքը եղաւ հետեւեալ:

ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊՈ	ստացաւ	28 քուէ
ՅԱԿՈՐ ԵՊՍ.	ստացաւ	8 քուէ
ՎԱՀԱՆ ԵՊՍ.	ստացաւ	1 քուէ

Ճեռնպահ Անացին երկու հոգիներ:

Աւստի, 28 քուէներու մեծամասնութեամբ Առաքելական Սուրբ Աթոռոյ նորընտիր Պատրիարք հոչակուեցաւ:

Քերաբենքի Տեր Բարգու Արքիոզ. Մանուկեան

Ապա ժողովականները երգեցին «Սիոնի որդիք զարթիք» երգը և Սուրբ Աթոռի շարականը՝ «Օրհնեցէք զծէր յօրհնութիւն ի նոր»:

Սարուե կու տանք ընտրեալ Պատրիարք Սրբազնի խօսքը Միաբանական Ըստ հանուր ժողովին մէջ արտասանուած. --

«Սիրելի Միաբանակից Եղբայրներ,

Պատրիարքական Տեղապահի պաշտօնը ստանձնելէ յիտոյ, առիթ ունեցանք անձնապիս եւս տեսնելու Սուրբ Աթոռիս կեանքին մաս կազմող բաժանմունքները, եւ տեղեկանալու անոնց կացութեան եւ գործունէութեանց մասին։ Այսպէս՝ եամայի, նեմէլիք. Երուսաղէմի մեր կալուածներուն մեծ մասը, վանքին ներքին թաղերը, Միաբանութեան բնակարանները։

Մեր Սրբավայրերը՝ Սուրբ Յարութեան Տաճարի, Գեթսեմանիի պարտէզի եւ Աստուածամօր Տաճարի, Ա. Փրկիչ Վանքի եւ Գերեզմանատան, Համբարձման լեռան, Սուրբ Հրեշտակապետաց Եկեղեցին, Բեթղեհէմի Ս. Շննդեան Տաճարին։

Մեր Կրթական հաստատութիւնները, Սիրես եւ Մարի Մանուկիան Ժառանգաւոր Վարժարանը, Մատենադարանը, Ա. Թօրոսի Զեռազրատունը, Մարտիկեան թագարանը, զոյգ տպարանները։

Պատրիարքարանի Դիւանատունը եւ զանազան Տեսչութեանց գործառնութիւնները։

Մեր Հայ ժողովուրդի մնացորդացին հաւաքական կեանքին պատկերը՝ մասնաւորաբար Երուսաղէմի եւ Բեթղեհէմի մէջ։ Յորդանանի մեր ժողովուրդին եւ պիտական անձնաւորութեանց հնտ յարաբերութեան մէջ մտնելու առիթ չունեցանք տակաւին։

Եւ մեր Միաբանակից Եղբայրներուն պաշտօնական եւ անձնական հնտարքրութիւնները՝ Կրօնական, Կրթական եւ ընկերային կեանքի մարզերուն մէջ։

Միշտ փառք պէտք է տանք Աստուծոյ որ Սուրբ Աթոռը կանգուն է, Սրբաց Յակոբեանց Միաբանութիւնը կը ջանայ հաւատարիմ մնալ իր կոչումին, իրբեւ ծառաները եւ պահապանները մեր հաւրերու ժառանգութեանց, հակառակ երբեմն անխուսափելի զժուարութեանց եւ այլազան նեղութեանց։

Այս պատճառաւ, Երախագիտութեամբ պարտինք յիշել մեզ նախորդող սերունդները, որոնց հաւատարիմ ապասւորութեան ժառանգորդներն ենք մենք այսօր։

Ինչ որ ունինք այսօր, եթէ մինչեւ իսկ կարենանք նկարագրել իրբեւ ամէն մանրամասնութեանց մէջ համակարգ գործարանաւորութիւն։ պիտի փափաքէնք որ անհնդիսանար խթան եւ ներշնչարան, մեր Միաբանութիւնը մզելու ծանր եւ նուիրեալ աշխատանքի։ Աշխատանք մը, որուն տիպար օրինակները ունինք այս Սուրբ Աթոռի տարեգրութեանց, եւ երջանկայիշատակ Միաբաններու եւ բարեբարներու հոգեռանզն գործունէութեանց մէջ։

Մենք հոգեւոր մշակներ ենք, ծառայելու կոչուած մեր փառապանծ Եկեղեցւոյ եւ մեր ազգի զաւակներուն կեանքին եւ անդաստանին մէջ։

Երանի կարենանք Հնդիկ իմաստաէր Ռատպենտրանադ Թակորին պէս ըստ «Քնացայ» եւ երաղեցի թէ կեանքը հանոյք է։ Արթնցայ՝ եւ տեսայ թէ կեանքը ծառայութիւն է։ Մառայեցի՝ եւ գտայ թէ կեանքը հանոյք է»։

Նոյն հանոյքին խստումը կայ մեր Տիրոջ հաւաստումին մէջ, թէ «Ես եկի զի զիկանս ունիցիք, եւ առաւել եւս ունիցիք»։

Մեր հոգեւոր ծառայութեան ուխտին մէջ, յանձն առած ենք լինելու մատուակներ, մեր ժողովուրդին մատուուակելու, մատուցանելու, եւ փոխանցելու, հոգեւոր եւ իմացական, կրթական, մշակութային եւ ազգային ժառանգութիւնը՝ մեր Եկեղեցին եւ մեր պատմութեան։

Այսպիսի՝ «Ուխտի մը մանկունքն ենք մննք», իրբեւ զինուորեալ Միաբանութիւն

Սրբոց Յակոբեանց Հաստատութիւնը տեսած է ուրախ և տխուր օրեր, փառաւորութեան և սլաքրի ներշնչումին հետ զուգահեռ ընթացող՝ ստուերներ, «Ժամանակը չար»: Բայց Աստուծոյ «Բարի աչքը» միշտ պահապան է մնացեր անոր վերեւ: Նակար չար»:

Մեր Պատրիարքութեան սահմաններէն ներս մեր գործունէութեանց և պարտաւորութեանց ցանկը աւելի երկար է քան շատ անգամ մենք կ'անդրադառնանք: Եւ հետեւարար հոգեւոր սպասաւորներու կարիքը նոյնքան անհրաժեշտ կը դառնայ: Այս մասին պարտինք ամէնքս մտահոգ լինել:

Նոյնքան կարեւոր է յիշել որ իբրեւ մասնիկը Ընդհանրական Հայց. Եկեղեցւոյ, մեր արքատները կ'երկարին դէպի Մայր Հայրնիքը և Ամենայն Հայոց Ընդհանրական Հայրապետութիւնը և Սուրբ Էջմիածինը:

Հայ ժողովուրդը, հայրենիքի մէջ թէ արտասահման, իր աչքերը ուղղած դէպի Սուրբ Երկիրը և Սրբոց Յակոբեանց Միարանութիւնը, մնձ ակնկալութիւններ ունի, փառապանծ տեսնելու այս Սուրբ Սթոռը, դաստիարակելով սերունդներ, պատրաստելով հոգեւոր սպասաւորներ և դաստիարակներ, Հայ գաղթաշխարհի համայնքներուն համար:

Կ'աղօթենք որ Տէրը արդիւնաւորէ մեր Միարանութեան և մեր ժողովուրդին բարի ցանկութիւնները, օրնութեանը ներքեւ Ամենայն Հայոց Հայրապետին, նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Առաջին Սրբազնագոյն Կաթողիկոսին:

Ենորհակալութիւն կը յայտնենք, Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպատ. Գաղանճեանին որ հանգուցեալ Եղիշէ Պատրիարքի մահուան առիթով, թաղմանական բոլոր կարգադրութիւնները, արարողութիւնները, կարգաւորեց խղճի մոօր և պատշաճորէն:

Գերշ. Տ. Կիւրեղ Եպս. Գարիկեանին որ իբրեւ Պատրիարքական Փոխանորդ կանոնադրաբար կապ պահեց կրօնական կեղուններու, յարանուանութեանց, հաստատութիւններուն և պետական ներկայացուցիչներուն հետ:

Ենորհակալութիւն՝ մեր Միարանակից բոլոր եղբայրներուն:

Թէ՝ անոնց՝ որոնք Խորայէլի և Յորդանանի սահմաններէն ներս կը ծառային Սուրբ Տեղեաց մէջ սպասաւորելով և կամ այլ պարտականութիւններ կատարելով հաւատարմար:

Եւ թէ անոնց՝ որոնք մեր Պատրիարքութեան սահմաններէն դուրս, Հայց. Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռներու իշխանութեանց ցանկութեամբ, կը ծառային աշխարհացրի Թեմերուն մէջ:

Վստահ ենք թէ ուրիշ առիթներ պիտի ներկայանան այսպէս համախմբուելու, աստուածահանոյ և օգտաշատ ծրագիրներու մասին խորհրդակցելու, և անոնց իրագործման մէջ մեզմէ իւրաքանչիւրին գործօն մասնակցութիւնը ապահովելու համար:

Աղօթեցէք մնզի համար որ լինինք «Ճառայ հաւատարիմ» և «Ճշկ առանց ամօթոյ»: Աղօթեցէք Երուսաղէմի խաղաղութեան և Սուրբ Աթոռոյս անսասան բարգաւաճումին համար, որպէսզի Աստուծոյ անունը անխափան փառաւորուի»:

Այսուհետեւ Սրբոց Յակոբեանց Տաճարի զանգերու ուրախ զօղանջով, Միարանութիւնը «Հրաշափառ» շարականի երգեցողութեամբ դէպի Մայր Տաճար և Սուրբ Դիսաղի Մատուուը առաջնորդեց նորընտիր Պատրիարքը կատարելու իր Ուխտը: Մինչ այդ ժողովուրդն ու Թարգմանչաց Վարժարանի աշակերտները լեցուցած էին Տաճարին գաւիթը և ծափահարութեամբ զիմաւորեցին նորընտիր Պատրիարք Հայրը, որ զգեստաւորելով մուտք գործեց Մայր Տաճար: Սրբազնը նախ մտաւ Ս. Գլխադրի մատուու և ապա Տաճարի դասէն, փոխասացուած մուտքի Սաղմոսէն յիտոյ, հետեւ եալը խօսեցաւ ժողովուրդին. —

Սիրելի ժողովուրդ, պատուական Եղբայրներ Միարանութեան, այսօր կը սկսինք ծանր պարտականութեան շրջան մը, ծանր՝ որովհետեւ զիտենք որ մեր ուժերը անբա-

ւական են, մեր կատարելիք աշխատանքները շատ են ամէն մայզի մէջ։ Երուսաղէմի գաւակները ծանօթ են որ Սրբոց Յակոբանց Միհարանութիւնը իրեն զինուորեալ Միհարանութիւն պարուականութիւններ ունի Սուրբ Տեղերը չեն պահելու, պարտականութիւն ունի մեր կրթական հաստատութիւնները ու շնորյած պահելու գործոն պահերու Ռուններ նոսե մեր Տպուանք ունինք մենք ունենք մեր Մատուցութիւնը որ մէր, ունինք մարդ կաւածները Այս սոլորը պէտք է ոչ մ' այն պատշաճութիւնը բայց մանաւանդ բարեզարդուին։

Եւ այս թորիս համար պէտք ունինք բանակի սրբ Յակովի մը որ կազմուած ըլլայ հոգեւորականներէ, նաև մեր գաւակներէն, մեր ժողովուրդէն, սկսեալ մեր մանուկներէն, որոնք պիտի մածնան օրինակ առնելով իրենց մածե, էն։ Աստուած մեզնէ ամէն մէկուն տուած է շնորհը մը։ Ասու ուսած կ'օգնէ մեզի։ Կը ռաւէ որ մնեք ուզննը Աստուածոյ մնզի երկարած ձևաքը բռնել, իրմով զօրանալ եւ իրեն կամքը կատարել։

Կ'ուզենք հուստուու որ մենք բոլորս որ այստեղ նորկայ եւ թէ ունինք այդ հոգին, ունինք այդ ցանկութիւնը։ Կը մնայ ամէն որ աղօթել յիշեցնելու մենք զմեզ որ մնեք նուիրուած ենք, Խորիշ նպատակ լունինք մեզի համար, ուրիշ փառք չկայ՝ բան ծառայութեան դաշտը, բան ուրիշին օգտակար ըլլալու ցանկութիւնը, մեր ազգին, մեր գաւակներուն սիրոյն, որպէսզի մեր Եկեղեցին անունը պայծառ մնայ, թէ մեր ազգին մէջ տարածուած եւ աշխարհացրիւ, եւ թէ նոն ուր որ ենք այնտեղի օտար ներկայացուցիչներուն, պիտութիւններուն, կայմակերպութիւններուն աչքին առջեւ։ Այս ծանր պարտականութիւնը կը զգանք որ անձնապէս անկարող ենք կատարել։ Բայց անձնապէս այնքան զօրաւոր ենք, որքան ծեզմէ իւրաքանչիւրին հաւատքը զօրաւոր է։ Եւ կ'ալօթենք որ այդ հաւատքը երրեք չտկարանայ։

Աստուած օգնական լինի միք նոգեւորական եղրայրներուն, Աստուած օգնէ ծեզմէ ամէն մէկուն, եւ գուք կարողանաք ըսել՝ պատրաստ եմ Աստուածմէ ինձի արուածը վերագարձնելու իր փառքին, Հայց, Եկեղեցւոյ պայծառացման, այս Սուրբ Աթոռին բարեզարդման համար։ Աղօթեցէք որ մնզի նետ մննք բոլորս միասնաբար ըլլանք մշակներ առանց ամօթոյ։

Յետոյ Միհարանութիւնը դարձեալ «Օրհնեցէք զՃէր» շարականը երգելով եւ Բաֆորով քարձրացաւ Պատրիարքարանի լուսազարդուած գանձինք, ուր զօյզ վարժարաններու ուսանողութիւնը, ուսուցչական կազմին նետ եւ ապա ամբողջ ժողովուրդը ժուցաւ ազը առնելու նորին Ամենապատուութեան, մատուցանելով իր շնորհաւորութիւնները։



## ՇԱՌՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՇԱԳԻՑՎԱՐ

Ա. Էջմիածին, 27 Մարտ 1990

Անուն գոհունակութեամբ ողջունում ենք եւ սրտանց շնորհաւորում Զերդ Սըր-  
բազութեան ընտրութիւնը իրեւ Պատրիարք Հայոց երուսաղէմի Առաքելական Սուրբ  
Աղօթքով որ Տէրը Զեզ շնորհէ անսպառ հոգիւոր եռանդ ու Սուրբ Հոգուց  
Ներխանք, ի շնորհիւն եւ ի ծաղկում Սուրբ Աթոռիդ կրօնական կեանքի եւ կրթա-  
կան հաստատութիւնների խաղաղ, համերաշխ, կարգապահ զործակցութեան մթնոլոր-  
տում Սրբոց Բակորեանց զինուորեայ Միարանութեան ծոցում: Թող Սստուած օրնէն  
պատմական Սուրբ Աթոռոդ եւ առաւել պայծառացնէ զայն Զերդ Ամենապատուութեան  
հոգիէն նոր իրազորումներով, ի մխիթարութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ  
անձամբ մազ: Հանեցէք ընդունել մեր եղբայրական սէրն ու ամէնարարի մաղթանքները,  
մեր բարձր գնահատանքը եւ մեր օրնութիւնը Աթոռիդ Միարանութեան եւ հաւատաց-  
եալ ժողովուրդին: «Քանզի ո՞վ է մեր յօյս կամ խնդրութիւն կամ պսակ պարծանաց  
մերոց եթէ ոչ գուր ի Տէր առաջի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»: Ամէն (Ա. Թե-  
աղ., թ. 19):

ՎԱԶԳԻՆ Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Երակա Պատրիարք պատասխանական Նորին Արքունական հեռագրով:

Երուսաղէմ, 30 Մարտ 1990

Նորին Ա. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա.

Կաթողիկոս Ամենայն Հայոց

Կիմիածին - Հայաստան - ՍՍՌ

Վեհափառ Տէր,

Ենորհակալութիւն Վեհիդ հեռազրած մաղթանքներուն եւ բազալերանքին համար  
զոր Աղան Սրբազն կարդաց աւելի քան երեքհարիւր հրատիրեալ պաշտօնէից ուսու-  
ցիներու, Հայկ սկան կազմակերպութեանց եւ Միարանութեան անդամներու ներկայու-  
թեան Պատրիարքարանի դահլիճին մէջ: Պատրիարքի ընտրութիւնը հաղորդած ենք զոյց  
պատութեանց: Կը սպասենք պաշտօնական նամակներուն հշդելու համար գահակալու-  
թեան թուականը: Վեհիդ օրնութիւնը խնդրելով

ԹԱՐԳՈՂ ԱՐԳԵԳԻԱԿԱՊՈՅԻ

Կարևոր Պատրիարք Արքազակար բայր Շնորհաւորական նախակ եւ հեռագիւներ  
զվարացներուն իր Շնորհաւորինը յաշնած է:

Նորին Ամեն. Տ. Թորգոմ Արքապս.

Նորընտիր Պատրիարք Հայ Երուսաղէմի

Եղբայրական սիրով կր շնորհաւորենք Զեզ անձնապէս եւ ի զիմաց մար Միարա-  
նական Սիխափին եւ Կաթողիկոսարանի Բնդէ Վարչութեան, Զեր Երուսաղէմի Հայոց  
Պատրիարք ընտրութեան առիթով: Եւ կ աղօթենք ամենակալ Աստուծոյ որ Զեզ շնորհէ  
կատարիալ եւ տեւական առողջութիւն եւ անհուն իմաստութիւն, կարենալ լրիւ կա-  
տարելու համար այն բարձր պարտականութիւններն ու պատասխանատուութիւնները  
որոնք վստահուած են Զեզի յօդուտ Հայոց Պատրիարքարանին եւ Հայ ժողովուրդին:

Եղբայրական սիրով եւ աղօթքով

ԳԱՐԵԿԱՆ Բ.

Կաթողիկոս Սեծի Տանն Կիլիկիոյ

Նորին Ամեն. Տ. Թորգոմ Արքապատ. Մանուկեան  
Նորընտիր Պատրիարք Հայոց  
Ա. Յակովբեանց Վանք — Երուսաղէմ

Զեր Արքազնութեան Պատրիարքական բարեդէպ ընտրութիւնը մեծ գոհունակութիւն պատճառեց մեզի: Յանուն Թուրքիոյ Հայոց հոգեւորական դասուն եւ պաշտօնական մարմիններու, կը շնորհաւորեմ Զերդ Ամենապատուութիւնը մաղթելով բազուղչի կեանը եւ նոր ժամանակաշրջան Առաքելական Ո. Աթոռին յառաջդիմութեան եւ պայծառութեան համար:

Սիրով՝ աղօթակից  
ՇԱՀԱՆ ԵՊԻ. ԱԳԱԹԵԱՆ,  
Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ

His Beatitude Torkom Manoogian  
Armenian Patriarch of Jerusalem  
St. James Monastery  
P. O. Box 14001  
Jerusalem

With profound joy His Holiness Pope John Paul II has learned of your election as Patriarch. He has asked me to extend his congratulations and the assurance of his prayers for You and your ministry. His Holiness remembers your visits to Rome and appreciates the fact that in efforts to restore full communion between the Catholic Church and the Armenian Church the Patriarchate of Jerusalem has received in your person a committed servant of the cause of Christian unity. In making the Holy Father's congratulations my own, I assure Your Beatitude of my cordial good wishes.

CARDINAL CASAROLI

His Beatitude Torkom Manoogian  
Patriarch of Jerusalem  
Armenian Patriarchate, St. James Monastery  
Jerusalem

Cordially greeting Your Beatitude on the occasion of your election as Patriarch of the Holy See of St. James prayerfully wishing you God's help in your ministry in the Holy City at Pan Christian sacred places for glory of Armenian Apostolic Church.

With love in risen Christ  
PIMEN  
Patriarch of Moscow & All Russia

The Most Reverend Torkom Manoogian  
Patriarch Elect  
Armenian Patriarchate  
Jerusalem

I send my congratulations and prayers on Your election as the Armenian Patriarch of the Apostolic Holy See of Jerusalem. May God bless you and guide you as you commence your new responsibilities as head of the Armenian Community of Jerusalem.

ROBERT  
Archbishop of Canterbury

**ՆՐԱՆԱԳԼՒՄԻՆ**

Նախագահ Վահեմ Հայրցիմ, Վարչապետ Վահեմ, Խցկաք Շամիր, Արտագին Դորձոց Նախարար Մոշէ Արէնս, Արտարին Դորձոց Նախարարի Խորհրդատու Տքթ. Աւրի Կորտոն, Կրոնից Նախարար Զէվուլուն Համեր, Քաղաքապետ Վահեմ, Թէտի Քոլլեք, Ամերիկամի Խորակի Ընդհանուր Տքթ. Մոշէ Իհար, American Jewish Committeeի Տնօրէն Տքթ. Առաջար Քրոնիկ Տէլվիտ Խոզէն (Director of Interfaith Relations), Բնդէ. Աստիկանապետ Վահեմ. Տէլվիտ Քրոնիկ Ամեն. Տ. Տիոնուրու Պատրիարք Յունաց, Պապական Նուիրակի Քրասենիսակ, Չերլ. Տ. Անպա Պասիլիսու Եպոս. Ղպտոց, Դիրը. Տ. Վասիլիսու Եպոս. Պատր. Փոխանորդ Յունաց, Փէտախ Օսմանիսիքի, Տքթ. Եօսի Օլմէրթ, Միացեալ Նահանգաց Աւետ. Եկղղ. Հոգեոր Հայր Թիմէն Գէրմէն, Միացեալ Նահանգաց Խորայէլի Դեսպան Վահեմ. William Brown, Միացեալ Նահանգաց Երուսաղէմի Բնդէ. Հիւպատոս Վահեմ. Philip C. Wilcox, Jr., Ֆրանսայի Բնդէ. Հիւպատոս Վահեմ. Gilles d'Humieres, Սպանիոյ Բնդէ. Հիւպատոս Վահեմ. Camilo Alonso-Vega, Կարտ ծօրճ Կարապետեան (դրօւալքիկային դրասենեակի և Քրիմըս Հօթէլի Տնօրէն Անունով), Մանուէլ Յովհաննէսեան և ընտանիք, Օր. Թագուհի Քուքէեան — իսկ հետեւաները անձամբ և ծագկիփունջով եկած են Պատրիարքարան՝ Հնորհաւորութեան. — Գարւութիւնները Երուսաղէմացի Հայոց Բարեսիրական Միութիւն, Հայ Մարինակրթական Ընդհ. Միութեան, Հայ Երիտասարդաց Միութեան, Հայ Օգնութեան Միութեան, Տէր և Տիկին Յունիոն Մոմէնեան, Ճարտարպետ Անաստաս, Փաստարանը՝ Ա. Զուխովովսկի և Ե. Ալբառովսկի, Յարութիւն Զաքարեան և քոյլը.

**ԲՆԹԳՆԱՀԵՄԻՆ**

Քաղաքապետ Վահեմ. Էլիհաս Յոթէն, Տքթ. Միլէլ Տահպուլ և ընտանիք, Նիքոլա Զուղպի (յանուն թէրրա Մանիթա Ակումբի):

**ԱԱՄԱԼԻԱՑԻՆ**

Թագուհ Ոհաննէսեան և ընտանիք, Ամիլվանա, Նոբուայի գործատեղի Ընկերութիւն, Ֆիզրան Մոմէնեան և ընտանիք:

**ԱՊՊԱԼԻՆ**

Մերոր Շօթէկեան և ընտանիք, Ֆախրի Կիտէլ և ընտանիք:

**ԱՄՄԱՆԵՆ**

Տէր և Տիկին Տիրան Ասկերիչեան:

**Ա. ԷԶՄԻՅԱՆԿԻՆ**

Հայ Եկեղեցու Խորհուրդի Նախագահ Ստեփան Վարդաննէսան, Տ. Մամրէկ Վրդ. Մարգարեան, Խոր-Վիլիապի վանահայր Գուրգէն Ա. Քննչ. Մուրատեան, Մայր Աթոռի աշխատակիցներ՝ Դրիգոր Կէօքէնեան, Նուպար Միքայէլեան և Պարզե Շահպաղեան, Հոգ. Ճեմարանի Ամերիկահայ ուսուանողներ՝ Նորայր, Յակով, Տիրան, Աւելիսան և Արեն, Արշակ և Մանիկ Խաչուրեաններ:

**ԱՐԵՒԱՆԵՆ**

Սփիւրքահայութեան հետ Մշակութային Կապի Նախագահ Կարլէն Տալլաքեան և աշխատակիցներ, Փայլակ Աշնթապլետն, Մաշտոցեան Մատենադարանի Տնօրէն Անն Արեւատեան, Անանայ Ա. Թաղէսս Առաքելց Եկեղեցու Խորհուրդի Նախագահ Ստեփան Եղիազարեան, Տէր և Տիկին Նշան և Ժիւլիէթ ընտանիք (Երևանի Քաւոր Աշոտի դուստրը):

**ԱՌԵԽԱՆԵՆ**

Համայն Բուռախոյ արտաքին Եկեղեցական յարաքերութեան Առենապետ Քիրիլ Արքակը, Բայլէլ Լիսիցեան Ընտանիք:

**ԼԻԱՐԱԱՆԵՆ**

Լիրանանի Առաջնորդ Տ. Արամ Արքեպոս. Քէլիչեան:

**ԹՋԻՐԻՐԱԱՆԵՆ**

Տ. Մերորպ Եպոս. Մութաքեան, Տ. Մանուէլ Վրդ. Երկաթեան, Երեման Ա. Խոչ Եկեղեց. Քաղաքան Խորհուրդի անունով՝ Եղուարդ Հ. Գէնկիչեան, Շիմանակահ օրաթերթի սեփականակ և իմրադրապետունի Տիկին Լիլի Դոլ:

**Առաջնարդներ**

Առաջնարդ Տ. Զաքէն Արքեպիսկոպոս, Զինձինեան, Վարչապետ Կալուստիան վարժարանի,

**ՔՈՆԴՐՈՒՆԵՐՆԵՐ**

Գարուցի Խոցի կաթողիկոս Փախանարդ Տ. Օշական Մ. Վ. Ռոգ. Զույժեան,

**Առաջնարդներ**

Կաթողիկոս Փախանարդ Տ. Եղիշէ Մ. Վ. Ռոգ. Մանեկիեան և Թեմական Խորհուրդ, Եկեղեցական դատ, Կրթական և մարդական կազմակերպութիւններ, Նիկոսիայ Հայոց Հայոց Հայութիւն, Սունուրունի, Մելիքունեան Կրթական Հաստատութեան Աւագ Առաջնորդի Արքունիական Հայութիւն Հայութիւններ, Տնօրինութեան, Առաջնորդեան և ուսուազութեան Արքայութիւն Միջ-Եկեղեցական Համաժողովի Օրինական Խորհրդատու Տքի. Հերի Յակոբեան բարոր Հայ աշխատակիցներ, Լիմանյի Միջ-Եկեղեցական Միջին Արքեպիսկոպոսական անձնական Ինքնի. Պարտադար Կապրիկ Հասպիս:

**ԱՌԱՋԱՑՄԱՆԵՐՆԵՐ**

Առաջնարդ Տ. Զաքէն Արքեպիսկոպոս Այվազին և Ազգային Վարչութիւն, Խաչատրյան և Սովորականներ (յանուն Թեմական Խորհուրդներ և քահանայից գառան):

**ԲՐԱՅԵՐՆԵՐ**

Մէհրանի Թեմի Հայոց Առաջնարդ Տ. Արտակ Արքեպիսկոպոս Մանուկիեան:

**ԱՌԱՋԱՑՄԱՆԵՐՆԵՐ**

Առաջնարդ Տ. Տիգրայր Արքեպիսկոպոս Մարտիրոկան (Երկու Հեռագիր, մին յանուն Ծովածին և Գուշաբիոյ Հայութիւն և միւսը յանուն Թեմական Խորհուրդներուն և Հազեր զառներ):

**ՊՈԽԱԿԱՐԻԱՑՄԱՆԵՐՆԵՐ**

Սովորայէն Տ. Մելքոն Ա. Քնչյ. Գէնէկան:

**ԱՊԵԽԱՑՄԱՆԵՐՆԵՐ**

Արտաքին Խորձոց Նախարար Ֆրանչիսկո Ֆերնանդու Օբանակի:

**ՀԵԿԱՑՄԱՆԵՐՆԵՐ**

Կալկաթայի Եկեղեցայի Պատուական Հայութիւններ:

**ԱԿՈՏՐԱՎԻՇՈՒՅՆԵՐՆԵՐ**

Առաջնարդ Տ. Աղան Սպիրիդ. Պալիսական, յանուն Թեմական Խորհուրդին, Հազերաբան դատուն, եկեղեցական վարչութեանց և գաղութիւն, Սիռինի Պատուական Խորհուրդ, Ստեփան, Արթուր Բանեկիեան և ընտանիքներ, Տէր և Տիգրին Լիոն և Մարի Եկամական, Քողունեան յանուն Պալունեան ընտանիքներու, Ճանիկ Ալաւանեան և ընտանիք:

**ԱՎԱԲԻԱՆՆԵՐՆԵՐ և ԽԱՎԱՆՈՒՅՆԵՐՆԵՐ**

Կորունական Համական Ալիկոպրանտոս, Մանա. Ալինէնց Փակլիս: Community of St. Egidio, Տքի. Բաղերք Բաֆի (Pontificio Instituto Orientale), Սարգիս Քնչյ. Սարգիսեան, Հայութ Հովհանիսյ Հայոց (Միլան):

**ԱՐԺԵՆՈՒՅՆԵՐՆԵՐ**

Պատուական Կեղրանչի Գարչաւթիւն, յանուն Կաղերաբան դատուն և Հայ Հաղութիւն Սարգիս Տ. Արքիւլուսներ:

**ԱՐԱՋԱՑՄԱՆԵՐՆԵՐ**

Կառնիկ Պաղարեան (Ամա. Փառ. Է.):

**ԱԿՈՏՐԱՎԻՇՈՒՅՆԵՐՆԵՐ**

Արեգակայի Առաջնարդ Տ. Մելքոն Սպիրիդու Կրիստոնեան և Հայ Պաղամի, Միհրամեան Միաբանութեան Ընդհ. Արքա Հ. Կրիշտոփոր Վրդ. Մանեան, Միհրամեան Միաբանութեան Առաջ-



22 Մարտ 1990, Ժառամզաւորաց կարմարանի և Սմբայարանի  
աշակերտություն:



22 Մարտ 1990, Պատրիարքի ըմբառթեամ մասնակցող  
Արքոց Յակովական Միաբանութեամ ամենամյաթ:

ՆԵՐԴ Հ. ՆԵՐԱԿԵ ՎՐԴ. ՏԵՐ ՆԵՐԱԿԵԿԱՆ, ԱԼԳՐԵԿՈ ՄԵՐՐՆՄԱՆ՝ ՓՈԽ ՆԱԽԱՊԱԿ և ՔԱՐՄԱՆՂԱՐ  
Եպիսկոպոսաթիւնը:

### ԳԵՐՄԱՆԻԱՆԱԿԵՆ

Բարձրի բանդեան:

### ՓՈՐԹՈՒԹՅԱԼԻՒՆ

Բաղկը Արքակենակեան (Արքուն):

### ԶԱՒԽԵԾԻՇԱԾԻՆ

Հայ Եկեղեցոյ Թաղական Խորհուրդի Նախագահ Էմէն Փոփազեան և Փոխ-Նախագահ  
Ապրդի Սարդիւնան, Յակոբ Աւագեան և Ընտանիք, Մէրր Անժօնքեան, Տքի, Պատէ Բագար,  
Աւագիւն Սարդիւնան, Յակոբ Ավագեան և Ընտանիք, Քարտուղար Լմիկի Բասթրօ, Լուսեկանա-  
շամաշարային Եկեղեցական Խորհուրդի Ընդէւն, Քարտուղար Արքակեան, յանան իրենց Նախագահին և Եկեղեցոյ ան-  
դամներուն:

### ՀՈՒԽԵՑԱԾԻՆ

Նիքոլա Թօմաչուք:

### ԶՐԱՆՑԱԾԻՆ

Լիսնի Թէմի, Ամբ. Պատուիրակի Փոխանորդ Տ. Նորջան նպա. Զարարեան, Մարտիրոս  
Ա. Թարգմանչաց Եկեղեցոյ Հոգ. Նովի Տ. Գարեգին Վրդ. Գէրմէնան, Մարտիրոս Թաղակա-  
ռարիւն և Ա. Խաղէն Եկեղեցոյ Խորհուրդ, Տ. Ղևոնդ Գևոյ. Սամաննեան (Շավիլ), Պատոնի  
և Հրշակայից (Մարտիրոս) Ա. Գր. Լուսաւարի Եկեղեցոյ Թաղական Խորհուրդ, և Սիօթայի  
Ա. Կորագետ Եկեղեցոյ և գործոցի Հոգարածութիւն, Մարտիրոս Ա. Յակոբ (Պայկար Յա-  
տայի և Հրշակայից) Թաղական Խորհուրդ, Եարդիոսի Հովի Տ. Վրթանէ Ա. Քէյ. Տէրտէրեան,  
Խորհուն Ֆրէնիկան Թանգարանի Նախագահ, Տիկին Էլիզ Խուաստիսկան-Քէշիկան, Փորկի  
և Բ. Ա. Միամինան Նախագահ Լևոն Քէպապեան, Յարանայի Անկի Նախագահ Յա-  
տայիւն, Ա. Զորացեան Ընտանիք, Տքի. և Տիկին Լուսաւարա Աղամեան, Մանուկ Լելվաննեան  
(Ոչն Շամանոփալ), Մէրր Արքէն Բարտեղեան, Սիլիկա Գույլունեան, Տէր և Տիկին Ժան և  
Արքնէ Գարրիէլեան (Մարտիրոս):

### ԱՆԳԻՒԱԾԻՆ

Առաջնորդ Տ. Եղիշէ Եպա. Ակիղիրեան, Լուսանի Ա. Ապրդի Եկեղեցոյ Հոգարածութիւն  
և Քիրդեան Ընտանիք, Կարապետ և Հերմինէ Պոյանեան, Աստաւը Կիւղէնեան և Ընտա-  
նիք, Մանուկեան և Զագմագնեան Ընտանիքներ, Պարէս Կարապետեան, Մոնկփեան Ընտա-  
նիք, Լևոն և Շուշան Շիլնիկիրեան, Փանոսեան Ընտանիք, Հայկ Ունեւան, Էնորի Գէրդ-  
եան, Մարիամ Թօմաչուք:

### ԴԱՆԱԾԱԾԻՆ

Առաջնորդ Տ. Յովան Ա. Վրդ. Տէրտէրեան, Տ. Յարթոշ Ա. Քևյ. Դրբաննեան, Հայ Ապրե-  
դական Ընդէւն, Տէր և Տիկին Օննիկ Գալուստեան, Պետրոս Գոգորեան, Տէր և  
Պարդական և Սիրդարդ Վարդանեան, Դաւուք, Մանուկ Քէուկեան, Նոր Սիրունչ, Մշ-  
տիքին Վարդական և Միութիւն և Հ. Ա. Մ., Եղինիկ Պոյանեան, Արմաչ, Պարբերագրդի Տեղէն Բարգէն  
Քոփեան, Վանգուլըրէն Տիրան կը ըստ, Գալիկաքեան և Առւլը Ընտանիքներ, Էլի Պուհաւեան  
Քափեան, Անկիլիքան Եկեղեց. Առաջնորդ Միքայէլ Գրբ Արքեպո., Նահապետեան Քևյ.,  
և Ընտանիք, Անկիլիքան Եկեղեց.

### ԱՄՄՈՒԹԻԱԾԻՆ

Արեւելեան Թէմի Առաջնորդ՝ Տ. Խաժակ Ա. Վրդ. Պարուամեան, Նիւ Սորքի Պապական  
Խորհրդի Կարտինաւ Ճուն Ութուոր, Հեւսիսային և Հարաւային Ամերիկաներու Յանաց Ա-  
ռաջնորդ Եագուգոս Արքեպո., Խուսաց Մետրապոլիտ Համայն Ամերիկայի և Դանատայի Թէո-  
ստուխ, Առաջնորդ Անտիոքի Ասորուց Ուղղափառ Եկեղեցոյ Ամերիկայի Աթանատիոս Ա.  
Մանուկ, Ասորուց Եկեղեցոյ Առաջնորդարանի Քարտուղար Հ. Ճուն Մէնս, Գանատայի և  
Նիւ Սորքի Հայ Կաթողիկէ Եկեղեցոյ Առաջնորդ Ներքէ Արքեպո., Տ. Սեպոսպ Արքեպո. Ա-  
ռաջնորդ, Տ. Սիէն Արքեպո. Մանուկեան, Տ. Արտէն Քևյ. և Երէցին Մարի Աշճեան, Ա. Խաչ Ա-  
ռաջնորդ Հոգ. Նովի և Թաղական Խորհուրդ, Ա. Համբարձում Եկեղեցոյ Հոգ. Նովի Տ. Ռո-



Ժեղան և վայում Յովսէվեան, Տիկին Սեղա Կէւնեան, Յակով Առառարեան, Տէր և Տիկին  
Ասղան և Մարգին Չաքարեան, Գրտի, Տբթ. Կուկոր Յօվսէվեան, Տէր և Տիկին ծոն և Լուսի  
թէլզէր, Տիկին Տաճի Թէլզէրեան, Տէր և Տիկին ջոն և Փէթ Ամպոյեան, Գէրըի Չարթեան,  
Ճկրդն Նագուղեան, Տէր և Տիկին Փիթըր Օնանեան, Դիթ Մարգին, Տէր և Տիկին Եղուորդ  
Ճկրդն Նագուղեան, Հարդիս անգամ Ակումբի անգամներուն անունով՝ Առնեակին  
Զափան, Հ. Ի. Ա. Միութեան Ասխազահի Ակումբի անգամներուն անունով՝ Առնեակին  
Վարդիս և Աւամ Պայեան, Տէր և Տիկին Հէրըր և Գլորիս Կո զունեան, Վանէ Ըլակոն,  
Տիկին Ջիրարդի Շնանեան, Տբթ. և Տիկին Միժնն Մրմնեան, Տէր և Տիկին Եաւազար Քէս-  
Տիկին Արարաքի Շնանեան, Տիկին Տիկին Մրմնն Մրմնեան, Տէր և Տիկին Եաւազար Քէս-  
Տիկին Արարաքի Նամարեան, Վետանչ թէլզէրեան, Գերէ Ֆամկու Բամեան, Տիկին Ազնի Աղուա-  
րեան և գուստ, Տէր և Տիկին Անիսն Պայրամեան, Տէր և Տիկին Սգուարդ Մնանեան, Տէր  
և Տիկին ծորճ Ավելիսի, Տէր և Տիկին Յակոր Անրոց Անըսայան, Տէր և Տիկին Բիկ Բիեան  
և Տիկին Ելշաբուռն, Տէր և Տիկին Վասնիկ Սամ Կուսաւան, Տէր և Տիկին Յախանեան և Խո-  
տ Տիկին Ելշաբուռն, Տէր և Տիկին Վասնիկ Սամ Կուսաւան, Տէր և Տիկին Յախանեան և Խո-  
տ Տիկին Ելշաբուռն, Տէր և Տիկին Վասնիկ Սամ Կուսաւան, Տէր և Տիկին Յախանեան և Խո-  
տ Տիկին Ելշաբուռն, Տէր և Տիկին Յաչկ Խաչուուրեան, Տէր և Տիկին Մարզիս և Ան-  
դրի Վայանան և Չաւակուր, Տիկին Ճիլու Արարագնեան, Տիկին Արգին Յովըրեան, Տէր և  
Տիկին Հայագնան և Լուսիկ, Ետապուրեան, Տիկին Երուանդան և Ենաւանդան, Տիկին Յա-  
նուար և Արամեան Անզարեան, Տէր և Տիկին Հայկ Խաչուուրեան, Տէր և Տիկին Մարզիս և  
Անդրի Վայանան և Չաւակուր, Տիկին Ճիլու Արարագնեան, Տիկին Արգին Յովըրեան, Տէր և  
Տիկին Հայագնան և Լուսիկ, Ետապուրեան, Տիկին Արամեան և Ենաւանդան, Տէր և Տիկին  
Յայս Վիրագնեան, Վարուճան Հայրապեան, Կալոնէ ծորճ ճրաշալեան, Տիկին Տաճի Թէլզէ-  
րեան, Իրոնէ Ելչորն — Վանէ Խաչուուրեան (Ասենազե Միտնի և Հ. Բ. Մուրին)

## \* \* \*

## ՎԱՀՈՕՄԱՆ ԽՈՅԾՈՒՅՈՒՆ

Հոտրութեան յաջորդող օրերուն, Պատրիարքարտն չնորդաւորական այցիլու-  
թեան եկան Յունաց և Լստինց Մրրազան Պատրիարքները, իրենց Միարանութեան  
անդամներով, Անցին Հոգևոր Պիտերը Մուռը Բաղաբիս, Ակումբներու Վարչութիւն-  
ներ, ակումբաւոր ազգային, պիտակոն և օսոյր դէմքերը, Խոկ 26 Մարտ, Երգուարթի  
ներ, ակումբաւոր ազգային, պիտակոն և օսոյր դէմքերը, Խորիս Երգուարթի  
և Համբայան Մամը 7 ին, Մրրազան Պատրիարքը, Պատրիարքարտնի դարձին մէջ,  
Երիշային Մամը 7 ին, Մրրազան Պատրիարքը, Պատրիարքարտնի դարձին մէջ,  
Ընդունելութեան մը Հրուիրտ էր Միարանութիւնը, բոյոր պաշտօնեները, Վար-  
ժարաններու ուսուցիչները, Կազմակերպութեանց Անրկայացուցիչները և այլ ազգա-  
յիններ, Գործադրուեցաւ նույն զեղարուեասական յարտօգիր մը, Ժամակցութեամբ  
արտօսանողներու, մններգողներու և խմբերգութեանց, հօսք առին երեք Միա-  
րտեաններու Առենապետները, որոնք բարեհաղթութիւններ ըրին Նորին Ամենա-  
պատութեան,

Բոլորին իր Հնորհակալութիւնը և քաջարեանքը յայտնելով, Նորին Ամենա-  
պատութիւնը շնչանց կարեռութիւնը ընկերային և մշակութային կազմակերպեալ  
հաւաքոյթներուն, մշակելու համար աստվածատուր Հնորհները, զօրացնելու համար  
կարգապահութեան ոգին և հայու պատուարեր նկարագիրը:

## ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆԱԳՈՒՄ

15 Մայիս, Երեքշաբթի կեսօրէ եռք ժամը 2 ին, Խորայէլի կրօնական գործոց Նախարար Հանեմ Զեմէր, Ընկերակցութեամբ իր գրասենեակի պաշտոն եաներուն, ժամանեց Ա. Յակոբեանց Մատրավանք Բարձրապատիւ հիւրը աւագ դռնէն բարապաներու առաջնորդութեամբ բարձրացաւ Պատրիարքարան, ուր կը սպասէր Ն. Ամենապատութիւնը, շրջապատուած Միաբանութեան անդամներով վասն. Նախարար եկած էր անձամբ յանձնելու Ա. Պատրիարք Հօր Խորայէլի հոգափառութեան պաշտօնական ճանաչման գիրը, որով Տ. Թորգոմ Մրազան կը նկատուէր օրինակ բազէս ընտրուած Գահակալը Երաւաղէմի Հայոց Պատրիարքութեան:

Սաորե կու տանք Անգլիակն թարգմանութիւնը սոյն պաշտօնագրին, որուն կը կցենք Նորին Ամենապատութեան պատասխանը. —

### CONFIRMATION FROM THE STATE OF ISRAEL

(Translation from Hebrew)

Whereas according to documents which were submitted to the State of Israel, the General Assembly of the Brotherhood of St. James of the Armenian Patriarchate of Jerusalem elected on 22nd March 1990 His Excellency Torkom Manoogian to become the Armenian Apostolic Orthodox Patriarch of Jerusalem,

Whereas the State of Israel places its trust in the validity of these documents which were submitted to them,

Therefore this confirmation was delivered as evidence that the State of Israel recognizes His Excellency

**TORKOM MANOOGIAN**

as Armenian Apostolic Orthodox Patriarch of Jerusalem

He is entitled to exercise all the authority and powers vested in the (office) of the Armenian Apostolic Orthodox Patriarch of Jerusalem.  
The 26th day of April, 1990

In the name of the Government of Israel

ZEVULUN HAMMER

Minister of Religious Affairs

**Զերդ Վասնութիւն,**

Ցանուն Հայոց Պատրիարքարանի, Ա Յակոբեանց Միաբանութեան եւ Երուսալէմի Համայնքին, կը յայտնինք Զեր Ժորինակալութիւնը Զեր այցելութեամբ ուղարկած այս գառնիին եւ Զեր ազնիւ միաբարերմունքին համար, մեզի հաղորդելու պաշտօնական ճանաչումը Զեր Կառավարութեան, իրեւ Նորրնտիր Պատրիարք Հայոց Երուսաղէմի:

Պատրիարքական ընտրութիւնը կը մշտնչնաւորէ ուղիղ, անբեկ զիծ մը յարութեան, որ ես կ'երթայ աւելի քան հազարհինգհարիւր տարիներ, մինչեւ մեր առջին Պատրիարքը՝ Արքահամ:

Հայերը ճգնաւորական խումբեր հաստատած են Սուրբ Երկրի մէջ Նոյնիսկ Նաքան իրենց հայրենին երկրին պաշտօնական դարձը Քրիստոնէութեան, երբ իրենք եղան՝ որ կրօնը պետական կրօնը հոչակող առաջին պետութիւնը ՅՈՒ Թուականին:

Այդ օրերէն սկսեալ, Հայեր խաղաղութեամբ ու համերաշխութեամբ ապրած են այս Սուրբ Քաղաքին մէջ, իրենց կենսունակութեամբ ու ժրաֆանութեամբ, իրենց ստեղծագործական ճիզերով ու անձնուրաց ծառայութեամբ: Եւ պիտի շարունակենք խաղաղութեամբ եւ համերաշխութեամբ ապրիլ Սուրբ երկրի բազմագեղ պատառը կազմող այլազան համայնքներու քնիկ անդամներուն հետ:

Մենք բացած ենք առաջին Տպարանը երուսալէմի մէջ 1833ին: Քաղաքիս առաջին լուսանկարիչը Հայ Պատրիարք մըն էր՝ Եսայի Կարապիտեան, որ հաստատեց Երուսալէմի առաջին լուսանկարչական գործատունը 1866 թուականին:

Հայերը ուր որ ապրած են, փաստը տուած են իրենց պարտաճանաչութեան եւ օրէնքի հանդէպ հնազանդութեան, եւ եղած են գործունեայ անհատներ, ուրիշներու զգացակից եւ անոնց աւանդութիւններուն նկատմամբ յարգալից:

Սուրբ Գրքի վրայ իրենց հաւատը հիմնաւորող ժողովուրդի հետ Հայերը աւել յարամերծութիւն կը զգան: Հրեայ ժողովուրդին հանդէպ մեր սրտակցութիւնը պատմական իրադարձութեան հէնքին վրայ խարսխուած է: Ոչ միայն հասարակաց վիշ ու մըն է որ մեզ կը մօտեցնէ իրարու, այլև հասարակաց իտէալ մը նոյն ասեն, յիշելու եւ աշխարհին յիշեցնել տալու թէ յառաջիկային երբեք Հայեր, Հրեաներ եւ կամ աշեղի պատկանող մարդեր «իբրև ոչխարներ սպանդանոց պիտի չտարուին», եւ ոչ ալ մեր Արարատը կամ ձեր Մասատան զերի պիտի իյնայ:

Դժբախտաբար, խաղաղութիւնը որ կարեւոր ազդակներէն մէկն է մեր այս երկրամասը դրախտի վերածելու համար, հեռու է մեզմէ: Եւ սակայն երեք մենք մեր յոյսը չենք կորսնցներ:

Մեր եկեղեցական առօրեայ ժամասացութեան մէջ մասնաւոր աղօթք մը ունինք. «Տէր ողորմեա», ուր մենք անձկազին կը խնդրենք Տիրոջմէ որ խաղաղութիւնը — շալօմ, սալամ — տայ մեր աշխարհին:

Կ'աղօթինք որ քաղաքական տագնապները, մեր բոլորին համար սիրելի ու նուիրական այս երկրին մէջ, որ սրբազն կայը եղած է սուրբերու եւ մարգարէներու, ունենան իրենց շուտափոյթ վերջաւորութիւնը: Կ'աղօթինք նաեւ որ արժանի ըլլանք ողջունելու այն երջանիկ օրը ուր ուր մարգարէն յայտնատեսութեան համաձայն, մարդիկ սիրենց զէներն ու հրասայերը բահ ու բրիչի պիտի վերածեն եւ ազգ ազգի վրայ սուր պիտի յրարձագնէ ու ոչ ալ պատերազմ պիտի մղէ»:

Մենք՝ Հայերս. կը խոստանանք աշխատի վասն համերաշխութեան եւ համագործակցութեան ոչ միայն մեր երկու ժողովուրդներուն, այլև Սուրբ երկրի բոլոր համայնքներուն:

Այս խոնարհ բեմէն կոչ կ'ուղղենք մեր բոլոր բարեկամներուն եւ եղբայրներուն, Արքահամի որդիներուն, Հրեաներուն եւ Սրարներուն, որոնց հետ ա'յնքան նմանութիւններ ունինք ճակատագրի եւ պատմութեան, մէկդի գնելու իրենց տարակարծութիւնները եւ գտնելու խաղաղ լուծում մը այն պայքարին՝ որ իրար դէմ կը հանէ երկու ժողովուրդները ու կը սպառնայ ամրող շրջանը հրակէց կործանելու:

Մենք պատրաստ ենք մեր ուժերը տրամադրելու, որքան ալ համեստ ըլլան անոնք, խոստանալով անդուլ աշխատի կառուցելու կամուրջ մը եւ կամրջելու համար խրամատը, որ իրարմէ կ'անջատէ զոյգ այս ժողովուրդները որոնց շատ բան կը պարտինք:

Ինչպէս որ Արքաները ապահով տեղ տրամադրեցին իրենց երկիրներուն մէջ, երբ մենք հարիւրներով ու հազարներով, մեր ծնողըներն ու մեծ հայրերն ու մայրերը, փախուստ տուինք Թրքական կոտորածներէն, այնպէս ալ Խորայէլացիք փութացին օգնութեան, երբ 1988 Դեկտ. 7ի երկրաշարժը աւերածի վերածեց մէկ երրորդը մեր հայրենի աշխարհին՝ Հայաստանին, եւ խնամեցին մեր վիրաւորները եւ պատսպարեցին մեր որբերը: Կրկին շնորհակալութիւն:

Զեր հայրերու աղօթքով կը մաղթենիք որ՝ «Օթնեսցէ զքիզ Տէր եւ պահեսցէ զքիզ. Երեւեցուցէ Տէր զերեսս իւր ի քեզ, եւ ողորմեսցի քնիզ. ամբարձցէ Տէր զերեսս իւր ի քեզ, եւ տացէ քեզ խաղաղութիւն»: Շալօմ: Սալամ:

## ՅՈՐԴԱՆԱՆԻ ԹԱԳԱԽՈՐԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ

Յարդանանի Վեհապետ Հիւսէյն Թագաւոր իր անձնական գոհաւակութիւնը կը յայտնէ Երուսաղէմի Հայ Պատրիարքաւթեան Սրբոց Յակովեանց Միաբանութեան որ կատարած է ընտրութիւնը հանգուցեալ Եղիշէ Արքեպոս Տէրտէրեանի յաջորդին:

Նորին Վեհափառութիւնը իր չնորհաւորանքը և բարի մաղթանքները կը յայտնէ Ամենապատիւ Տ. Թորգոմ Պատրիարք Մանուկեանին, «Կենդիցական» այս բարձր պաշտօնին ընտրուած ըլլալուն համար, Երուսաղէմի Հայ Պատրիարքաւթեան բացարձակ մեծամասնութեան քուէներով»:

Երուսաղէմ հաստատուած Հայ Պատրիարքը աւանդաբար Հոգեոր Պետն է Սուրբ Երկրի և Յորդանանի մէջ բնակող հայերուն:

Յորդանանի թագաւորը նոեւ յաջորդութիւն կը մաղթէ Ամենապատիւ Պատրիարքին, «իրազործելու համար իր ազնիւ նպատակները և ոռաջադրութիւնները ի ծառայութիւն մեր ցանկալի երկրին մէջ ապաստանած հայկական համայնքին բարգաւաճման»: Մասայութիւն մը՝ որ ներչչչուած պիտի ըլլայ գլխաւորապետէս եղբայրութեան և հանգուրժողութեան սկզբունքներէն, մեր երկրին մէջ բնակող բոլոր համայնքներուն և հատուածներուն մէջ անխտիր:

Ժամանակ մը առաջ, Մայիս 15ին, Պատրիարքարանի դահլիճին մէջ, Կրօնական Քարծոց Նախարար Զէվուլուն Հոմէր Նորին Ամենապատութեան ներկայացուցած էր իր կառավարութեան պաշտօնական ճանաչումը:

Հիւսէյն Թագաւորի պաշտօնագիրով Երուսաղէմի 96րդ Հայ Պատրիարքի Գառհակալութեան ճանապարհը կը հարթուի, որ կը ծրագրուի կատարել Հոկտեմբեր 27 և 28 չարաթավերջին, մասնակցութեամբ Հայաստանեաց Եղիշէ Արքեպոս Տէրտէրեան եղաւ 95րդ Հայ Պատրիարքը Երուսաղէմի:

Հեռաւոր Աւստրալիայէն և Հարաւային Ամերիկայէն ներկայացուցիչներու մասնակցութիւնը կ'ակնկալուի գահակալութեան արարութեան, որ վերջին անգամ տեղի ունեցաւ Երևան տարի առաջ, երբ Եղիշէ Արքեպոս Տէրտէրեան եղաւ 95րդ Հայ Պատրիարքը Երուսաղէմի:

Գահակալութեան առթիւ Երուսաղէմ այցելող ներկայացուցիչներու Թհմական Առաջնորդներու կարգին կ'ակնկալուի ներկայութիւնը Գերշ. Տ. Խաժակ Շ. Վրդ. Պարսամեանին, որ Հիւսիսային Ամերիկայի Արևելեան Թհմի Առաջնորդ ընտրուեցաւ, յաջորդելով Նորին Ամենապատութիւն Թորգոմ Պատրիարք Մանուկեանի, Խաժակ Շ. Վրդ. Պարսամեան եպիսկոպոս պիտի օծուի Հոկտեմբեր 7ին, ձեռամբ Նորին Ա. Օծութիւն Տ. Տ. Վաղգէն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին մէջ:



Պատրիարք Արքազանը իր շնորհակալութիւնը Յորդանանի Հիւսէյն Ա. Թագավորին յայտնած է համեմատ նամակով. —

His Royal Hashemite Majesty

King Hussein Ben Talal

May God Preserve Him

Jerusalem, August 8, 1990

Your Majesty,

We have the honour to present to Your Majesty our deep loyalty and most sincere wishes.

With gratitude we have received the felicitations and blessings of Your Majesty on the occasion of our election as the Armenian Orthodox Patriarch of Jerusalem, succeeding the late Patriarch Archbishop Yeghisé Derderian of blessed memory.

As we extend our most sincere gratitude, we beg to submit to Your Majesty's kind consideration, that because the date of our official enthronement to the Holy See of Jerusalem will be fixed in the near future, we intend to visit the Armenian community in the Hashemite Kingdom of Jordan, where our people enjoy a safe, happy and prosperous life under Your Majesty's care and protection.

We would be much honoured if Your Majesty would grant us, on this occasion, the opportunity of presenting personally our heartfelt appreciation for the solicitous concern that Your Majesty always extends towards all communities.

Since the Armenian Patriarch of Jerusalem is also the spiritual leader of the Armenian community in the Hashemite Kingdom of Jordan, and enjoys all the ancient rights and privileges related to that responsible position, we request Your Majesty to kindly ratify these prerogatives by a Royal Decree as it has been the custom and tradition for several centuries.

We pray the Almighty to grant Your Majesty a healthy long life for the glory of God and the prosperity of the beloved land of the Hashemite Kingdom of Jordan.

Archbishop TORKOM MANOOGIAN

Armenian Patriarch of Jerusalem

## ՎԵՐԶԻՆ ՕՐԵՐ. ԶԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Այս զիցիր, որ վերջին օրերուն պիտի գան չար ժամանակներ, երբ մարդիկ պիտի ըլլան անձնասէր, արծաքասէր, հպատ, ամրաւտաւան, հայնոյող, ծնողաց անհնազանդ, ապերախս, անմառուր, անհաւս, անզութ, բանսարկու, անժուժիալ, պնդագլուխ, անբարեսէր, մատնիչ, յանդուզն, անբռենան, աւելի շատ ցանկասէր քան թէ աստուածասէր, մարդիկ՝ որ ունի աստուածպատութեան կերպարանն, սակայն ուրացած են անոր զօրութիւնը: Խորչէ՛ նաեւ անոնցմէ, քանի որ ասոնց մէջ կան այնպիսիններ՝ որոնք կը մտնեն տունէ տուն և գերի կը դարձնեն մեղքերով ծանրաբեռնուած կիսներ, որոնք շարուած են ամէն տեսակ ցանկութիւններէ. մարդիկ՝ որ միւս կը ուռվին, բայց բնաւ չեն հասնիր ճշմարտութեան զիտութեան: Եւ ինչպէս Համես եւ Յամրէս հակառակեցան Մոլսէսի, այնպէս ալ ասոնք կը հակառակին ճշմարտութեան. ապականած մտով մարդիկ, անպէտ՝ հաւասէի մէջ: Բայց ասոնք երբեք չեն կրնար աւելի տուաց երբալ, քանի որ իրենց անմտութիւնը յայտնի պիտի ըլլայ ամենուն, ինչպէս որ եղաւ այդ երկութիւնը:

## ՅՈՐԴՈՐ ՀԵՏԵՒԵԼՈՒ ԱՌՈՂՋ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ

Իսկ դուն հետեւեցար իմ վարդապետութեանս, առաջնորդութեանս, կամեցողութեանս, հաւասէիս, այն հալածանեներուն ու չարչարանեներուն, որոնք պատահեցան ինծի Անտիոքի, Խկոնիոնի եւ Լիւտրայի մէջ. ինչպիսի հալածանեներու ենթարկուեցայ, բայց Տէրը ազատեց զիս այդ ամենէն: Եւ բոլոր անոնք՝ որ կ'ուզեն աստուածպատութեամբ ապրիլ ի Յիսուս Քրիստոս, հալածանեներու մէջ պիտի ըլլան: Իսկ չար եւ խարեբայ մարդիկ չարէն անդին ալ պիտի երբան, իրենք մոլորած՝ պիտի մոլորեցնեն ուրիշեւրը: Բայց դուն հաւասա՞ս մնայ այն բաներուն մէջ՝ զոր սորվեցար եւ որոնց հաւատարին եղար. զիտես թէ որմէ՛ սորված ես, որովհետեւ մանկութենէղ ի վեր զիտես սուրբ Գրուածքները, որոնք կրնան իմաստուն դարձնել ենզ փրկութեան համար, ի Քրիստոս Յիսուս եղած հաւասէին միջոցով:

Աստուածառունչ ամէն Գրուածք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խատելու համար, որպէսզի Աստուծոյ մարդը ըլլայ կատարեալ, ամրացած ամէն բարի զործի համար:

ՊՕՂ.ԱՍ.Ա.ՔԵ.Ա.Լ.  
Բ. Թուղթ առ Տիմոքէսու  
Դ. Գլուխ, 1-17



24 Մարտ 1990, Էատիմաց Ամեն. Պատրիարք Միշել Սակովսկի  
այցելու բիութը Յորբանիք  
Ամեն. Տ. Թորգում Պատրիարքին:



26 Մարտ 1990, Պատրիարքի ընտրութեան առիրով հիւրախուրիւմ  
Միարանու թամ, Պատրիարքարանի պաշտօնէիք, Ասուցիչներու,  
Կազմակերպութեամց Հարշութեամց ժամանցութեամբ:

23 Մայիս 1990, Կողմանի Անձ. Տ. Թուզով Պատրիարքի տապանից այնիւ թիւնը Հայոց Առաք. Պատրիարք թշնամու Ա-ին. Պատրիարք Միշել Սակոնին:



23 Մայիս 1990, Կողմանի Անձ. Տ. Թուզով Պատրիարքի տապանից այնիւ թիւնը Հայոց Առաք. Պատրիարք թշնամու Ա-ին. Պատրիարք Միշել Սակոնին:





Մարտ 1990, Յունաց Ամեր. Պատրիարք Թէոդորոս Ա-ին այցելու ընթաց  
Նորբնոյի Ամեր. Տ. Թորգոմ Պատրիարքին:



23 Մարտ 1990, Նորբնոյի Ամեր. Տ. Թորգոմ Պատրիարքի  
առաջին այցելու ընթաց Ա. Տէղաց Ֆրամախիկեան  
Միարանութեամ:



15 Մայիս 1990, Ամեր. Տ. Թորգոմ Պատրիարքի շնորհակալութեան  
խօսքը ուղղեալ Խարայէլի Կրօնից Յախարար  
ԶԼՈՒԾ Համմերին:



16 Մայիս 1990, ընդհանուր Զինուորական կառավարիչ Երև Շայրի  
այցելու բիւթը Ամեր. Տ. Թորգոմ Պատրիարքին:

# Պատրիարքական Հազոր

ARMENIAN PATRIARCHATE

JERUSALEM





# ՊԵՏՐԻԿՐԵԱՐԱՆ ՏԵՂՈՑ

ARMENIAN PATRIARCHATE

№ 49-29

Բարեկամ  
Date

2 Յունիս 1990

Ա Ռ 2

ՀՈԳԵԹՈՂՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՐԴԱԲՈՒԽՆ

1990 Մեպահմբերին Ծրուսադէմի Ժառանգաւորաց Կարմարանը պէտք է վերսկսի դասաւանդութեանց: Սակայն մեր մտահոգութիւնը մեծ է: Այս մտահոգութեան պատճառը թէ աշակերտութեան թիւը եւ կրթական մակարդակն է, ու թէ ուսուցչական կազմին որակը:

1) Ուսինք երկու ժեռնադրեալ սարկաւագներ որոնք չորրորդ տարին աւարտած կը նկատուին եւ որոնց յայտնած ենք մեր ծրագիրը, եւ սկսած են Ասգլերէն լեզուն սորվիլ քննութեան պատրաստուելու համար, որպէսզի կարենան քարձրագոյն ուսումնարանի մը կողմէ ընդունուիլ:

Ասգլերէն լեզուի դաստիարակ մը նշանակած ենք իրենց իրեւն մենառոր:

2) Յաջորդ քարձրագոյն դասարանը ունի միայն մէկ աշակերտ, 20 տարեկան, Ընծայարանի Ա. տարրուան անունով:

3) Ժառանգաւորաց Ն. դասարանը եւս մէկ ուսանող ունի, 20 տարեկան:

- 4) Դ. դասարանը ուսանող չունի:
- 5) Ե. դասարանը եւս մէկ ուսանող ունի, 17 տարեկան:
- 6) Բ. դասարանը ունի չորս աշակերտ 15-17 տարեկան:
- 7) Ա. դասարանի մէջ ունինք ութը աշակերտներ 14-15 տարեկան:
- 8) Նախապարաստական դասարանին մէջ ունինք տասնըմէկ աշակերտներ 12-14 տարեկան:

Եօգի կը դիմենք, ու մեր միջոցաւ բոլոր վարժարաններու անսչութեանց եւ դաստիարակներու, ինչպէս նաև կոչ կ'ընենք ծնողներուն, որպէսզի տարբեր տարիքի եւ ուսումնական մակարդակի ուսանողներ դրուսադէմ:

# ՊԱտրիարքական Տէզոն

## ARMENIAN PATRIARCHATE

N 49-29

Թուական  
Date 2 Յունիս 1990

Ուսուցչական կազմը պատրաստուած դաստիարակներով օժտելու համար արդէն իսկ ապահոված ենք Հայագիտական դասանիւթերու մասնագէտ դաստիարակի մը աշխատակցութիւնը: Ամենայն Հայոց Հայրապետի, նորին Ա. Օծութիւն, Տ. Ֆ. Կազգէն Ա. Կաթողիկոսի հաւանութեամբ, մեմարտանի դաստիարակներէն Պր. Գէորգ Բաղդիշեան, Սեպահմբերին պիտի ժամանէ եւ պիտի սահնակէ "Արեւմտահայերէն լեզուի", "Հայ Սատենագրութեան", "Հայ Գրականութեան" եւ "Գրաբար Լեզուի" դասանիւթերը:

Տքի. Յակոր ներսոյեան եւ իր տիկինը՝ Մարի, պատրաստակամ են Երուսաղէմ զալու եւ իրենց մասնագիտութիւնը ի սպաս դնելու մեր դաստիարակչական ծրագիրներու իրազորման համար:


Տքի. Յակոր ներսոյեան գիլիսոփայութեան եւ Աստուածաբանութեան մասնագէտ, յանձնառու է իմաստաշիրական եւ կրօնական դասանիւթերը աւանդելու: Լաւզոյն կարգադրութիւնը պիտի ԸԷԼՎԱՅ բարձրագոյն ուսումներու հետեւող ուսանողներ դրկել Երուսաղէմ կազմելու համար առանձին դասարաններ, մասնագէտ դաստիարակներու հսկողութեան ներքեւ:

Տարբեր համալսարաններու մէջ պաշտօնավարող դաստիարակներ կան որոնք համաձայն են ըստ պահանջի ու կարգադրութեան ուսուցանելու մեր վարժարանի մէջ:

Մեր հոգեւորականներէն ոմանց եւս քաջալերած ենք զանազան դասանիւթեր ընարել, որոնց մէջ մասնագիտանալու համար իուստացած ենք օճանդակել իրենց որպէսզի դաստիարակուիին եւ ապա վերադանան իրենց Հոգեւոր Տունը եւ դաստիարակչական աշխատանքի լծուին:

Տիրոջ ողորմութեան եւ օրհութեան ապահովութեան, դաստիարակչական մեր զլիաւոր պարտականութեան կատարման ծենարկած ենք, յուսալով ստանալ մեր քաջալերանքը եւ մեր ժողովուրդին օժանդակութիւնը:

Եօր աղօթքը կը ինդրենք որ Աստուած օրհնէ մեր ջանքերը:

Սիրոյ ողջունիւ,  
  
 Պատրիարքական Տէզոն  
 Պորոգու Արքապա. Սանուկեան  
 Պատրիարք Երուսալէմի



# ՊԵՏՐԻԿՐԵԱՐԿԱՆ ՀԱՅՈՑ

## ARMENIAN PATRIARCHATE

N 71-15

Թուաժան  
Date 22 Յունիս 1990

Միաբանակից եղբայրներ,

Այս առաջին տեղեկատուութեան նպատակն է մասսամբ ներկայացնել մեզի նրուսադէմի մեր Պատրիարքարանի իրաց կացութիւնը, այնպէս ինչպէս զանոնք մենք գտանք 1990 Մարտ 22ի Պատրիարքի ընտրութեանէն յատով, ինչպէս նաև մի քանի անմիջական բայց ոչ վերջնական կարգադրութիւնները զորս անհրաժեշտ էր կատարել այս շրջանին:

Ացացայտ պատճառներով, այսրան ալ պարզ եւ նեշտ չէ Պատրիարքարանի զանազան բաժանմունքներու մէջ որոշ փոփոխութիւնն ու կարգադրութիւն ներմուծել, ինչպէս դուրսէն դիտողներ առ հասարակ կը մտածն եւ կը թելադրսն: Բայց այսուամենայնիւ, գործակցութեամբը մեր միարանութեան անդամաններուն եւ Տնօրին ժողովին, կարելի եղաւ կատարել մի քանի փոփոխութիւններ որուստ նախարարյէեր են ամբողջական, համակարգ եւ կազմակերպար դրութեան մը հասնելու համար:

Յայտնեցինք մեզի հսրայէլի Կառավարութեան պաշտօնական ճանաչումը Պատրիարքի ընտրութեան: Յորդանանի Կառավարութեան պաշտօնագիրը տակաւին չենք ստացած: Մեզի յայտնած են թէ կարգադրութիւններ կը կատարուին որոշ հոււական մը պահովվելու որպէսզի անձամբ Յորդանանի մայրաքաղաքը, Ամման, այցելենք, անձամբ ստանակու համար պաշտօնագիրը: Մինչ այդ մենք կը հնապանդներ մեր Պատրիարքութեան գործերը, տնտեսելու եւ կազմակերպելու մեր ծրագիրները:

### 1) Կալուածներու կացութիւնը -

Նրուսադէմի Հայոց Պատրիարքութիւնը ժառանգարար տէրն է բազմաթիւ արժեքաւոր կալուածներու, թէ նախայի եւ նամէէ քաղաքի, թէ Բեթղեհէմի եւ հին ու նոր նրուսադէմի, եւ այլ վայրերու մէջ:

Երեք ամիսներէ ի վեր կը ջանանք հաւաքել եւ ցանկագրել ամբողջ վանքապատկան կալուածները իրենց հասցեով, վարժականներով, ներկայ տարեվարձով, եւ պայմանագրերով: Խթախտարար տակաւին չենք կարողացած զանոնք ամրողացնել: Կալուածներու հոգասարութիւնը յանձնուած էր նշանակեւած երեք տարրեր պատասխանառուներու, որոնք գործած են իրարմէ անկարարար եւ անտեղեակ: Առանց կեղոնացեալ համարատուութեան:



# ՊԵՏՐԻԿՐԵԱՐԱՆ ՀԱՅՈՑ

ARMENIAN PATRIARCHATE

.N 71-15

Թուական  
Date 22 Յունիս 1990

Կայուածներու ստորագրուած պայմանագիրներն եւս պահուած են տարբեր տեղեր եւ տարբեր անձերու մօտ: Աստարուած առուժափերուն մէջ իրարմէ նոյնպէս անտեղեակ:

Ներկայիս Նշանակած ենք երկու երիտասարդներ, գիտակից եւ կարող, որոնց յանձնած ենք պարտականութիւնը ցանկագույնու ամբողջ տեղեկութիւնները կալուածներու մասին, հնապանութիւնը նաև ինչ որ պատրաստ եւ տրամադրելի չէ, կազմելու համար ամբողջական տեղեկագիր մը եւ ներկայացնելու համար ծզրիտ պատկերը ներկայ կացութեան:

Տնօրինակալ ենք Հոգ. Տուսիկ ծ. Վոհ. Պատասեանին, Հոգեւոր հովիւր Ս. Աստուածածին նեղեցւոյ, նիւ ծրբակի Լիվինկսթըն քաղաքի, որ այս աշխատանքին նախաձեռնեց, երբ Մարտ ամսու մէջ նրուսաղէմ կը գտնուէր նոր Պատրիարքի ընտրութեան մասնակցելու համար:

Առաջին առիթով որ անձամբ շրջեցանք մեր կայուածները աշքէ անցնելու համար, տեղեկացանք եւ տեսանք մէ մեր կարգ մը անինամ թողուած եւ բաց հողերուն վրայ հաստատուած են բնակիչներ: Անսնը ապօրէն կծրառվ նաև կը շահագործեն մեր հողերը: Մեր փաստաթաններուն հրահանգուած է օրինաւոր դատ բանալ այսպիսի անձերու դէմ:

Տեղական թերթերու մէջ եւս երբեմս ակնարկումիւններ կը կարդանաք թէ Հայոց Պատրիարքարանը իր կալուածներէն ոմանք ծախելու մատիրէ: Հետաքրքրուողներուն եւ թղթակիցներուն մեր հաստակամ պատասխանը եղած է, որ նրուսաղէմի Հայոց Պատրիարքարանը ոչ մէկ դիտում ունի իր կալուածներէն որեւէ մէկը ծախելու:

Իրեւ կրօնական հաստատութիւն եւ Սուրբ Տեղեաց պահապան Միարանութիւն, եւ հոգատար կատակած կալուածներու, Պատրիարքարանը զանոնք օգտագործելու պարտադրութիւն ունի եւ ոչ թէ ծախելու:

Փառազներ կան սակայն անինամ թողուած մեր հողերը կորսնցնելու: Խափանելու համար նման հաւասականութիւն մը, պարտինք քաջալերել տեղացի եւ այլ երկիրներէն շինարարներ որպէսզի իրենց դրամագլուխը շահարկեն մեր կալուածներուն վրայ շինարարութեամբ, արդիւնարերական, ընակարանային եւ կամ երկրագործական նպատակներով:

Անձկութեամբ կը սպասենք լսել, եւ ուրախ պիտի ըլլանք եթէ իրենց դրամագլուխը շահարկողներ փափարին անժնապէս այցելել, ստուգել եւ քննել մեր հողերը եւ իրենց ընտրութիւնը կատարել:

Խառավարութիւնը քաջալերած է այլ երկիրներէ շինարարներ եւ իրենց դրամագլուխը շահարկողներ, անոնց հայթայթելով հրապուրիչ եկամուտ: Այս մասին աւելի մանրամասութիւններ կարելի է ճեռ բերել պետական համապատասխան բաժնութեամբ:



# ՓԱՏՐԻԿՐԵԱՐԵԱՆ ՏԵԶՈՑ

ARMENIAN PATRIARCHATE

№ 71-15

Տարբերակ  
Date 22 Յունիս 1990

## 2) Միարաններու ընակութեան պայմաններու բարելաւում:-

Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց Միարանութեան անդամները սարիներէ ի վեր կ'ապրին շատ ժումկալ պայմաններու ներքեւ, "Պաղչաբաղ" կոչուած վարդապետաց ընակութեան թաղամասին մէջ:

Նախորդող սերունդներու ժամանակ ընակարանային եւ առողջապահական պայմանները գուցէ բաւարար էին: Սակայն ներկայ դարու բոլոր զիտական եւ այլ յառաջդիմութեանց բարիքները աւելի զնրազանց են քան ինչ որ մեր մեծ հայրերը կամ մինչեւ իսկ մեր ծնողքները կրնային վայելու: Այս պատճառաւ անհրաժեշտ կր դառնայ կարգ մը փոփոխութիւններ կատարիլ:

Մեր միարան եղայրները կ ապրին գրեթէ խուցներու մէջ որոնք գուրկ են չեռուցումէ, ուր չկայ լուացուելու կարելիութիւն, ուր լուսաւորութիւնը անբաւարար է, եւ որոնք կր գործածեն հասարակաց գուզարաններ եւ քաղիքը, նախորդ դարու սովորութիւններ յիշեցնոյ: Ամբողջ մթնութորդ նեռու է փիզիքական եւ հոգեկան գոյունակութիւն առթելէ: Եւ մեր վանականներուն պէտք է տանը նուազագոյն հանգստաւէտ պայմանները:

Վանրին շէնքերէն շատերուն նման, վարդապետաց թաղը եւս կանոնաւորապէս չէ հոգատարուած: Ինչ որ պարտէ պիտի նկատէինք, կանաչ չութենէ աւելի մոլեֆուտերու լրուած շերտի մը կը նմանի:

Երազիրներ մշակուած են Վարդապետաց ընակարանները բարելաւելու: Զարտարապետը մը նու համաձայնած ենք, որ մինչեւ Օգոստոս պիտի ամբողջազնէ մասրամասներ գծագրութիւնները կատարուելիք բարեփոխութնանց: Տնօրէն ժողովին կողմէ այս գծագրութիւններուն վաւերացուելէն յետոյ, վերաշինութեան աշխատանքները պիտի սկսուին:

## 3) Աստուածարանական Վարժարանը.

Այսքան եւ Մարի Մանուկեան Աստուածարանական վարժարանը կարիք ունի վերակառուցման եւ կարգաւորութեան: Ու միայն շէնքը որ լրուած ու մաշած է ( եւ մինչեւ իսկ անաւարտ մնացած է ), այլ նաև կրթական դրութիւնը՝ որուն կը պակսի զաստիարակչական անհրաժեշտ մակարդակը:

Մենք արդէն իսկ դրկած ենք մեր կոչը Հայաստանեայ Եկեղեցւոյ բոլոր թեմերուն, Ներառեալ այն Արքը պատութիւնները որոնց հետ կարող չենք ուղղակի յարաքերութիւնները ունենալ, ինդիբելով որ ուսանողներ առանցքն մեր ժառանգաւորաց վարժարանին համար: Նաև Հայ հասարակութեանց ղեկավորներուն եւ Հայ թերթերուն յայտնած ենք կարիքը մեր վարժարանի աշակերտներուն թիւը բազմացնելու:



# ՊԵՏՐԻԿՐԵԱՐԱՆ ՏԱՅՈՑ

ARMENIAN PATRIARCHATE

№ 71-15

Բառական  
Date

22 Յունիս 1990

Երուսաղեմի ժառանգաւորաց վարժարանը աւանդարար Նկատուած է սփիւրի եկեղեցւոյ ամենէն կարեւոր ամրոցը եւ հաստատ ու յարատեւ հայթայթիշը ուսեալ եւ հոգծուանդն եկեղեցականներու, ծառայելու համար աշխարհի ամէն կողմերը ցրուած հայկական համայնքներու մէջ: Բայց իր տարբելութիւնը շարունակելու համար ան պէտք ունի թարմ մորով ու հոգիով զինուորածաներու: Ներկայիս սենք ակնկառոյց կը սպասնք տասնդերիւրէն մինչեւ քանակելու տարեկան երիտասարդներու զինուորագրման:

Ասոնց պակասին հնտեւասրով վարժարանիս կարգ սը դասարաննորը առանց աշակերտի են մսացեր: Անցնող տասնամետակէն չորս մեռնադրուած եկեղեցականներ ունինք, զգալի բաց մը թողնելով մեր Միաբանութեան շարբերուն մէջ:

Աւերս եւ Մարի Մանուկան վարժարանը շինուած էր հարիւր ուսանող տեղաւորելու հաշիւով: Ներկայիս հազիւ բանէն բիշ մը աւելի ուսանողներ ունինք, մեծաւ մասամբ Լիրանանի պատերազմին հնտեւանը զամբական կամ ծնողագուրէ:

Սենք ցանկացող ենք որ մեր ներկայ երկու աւարտող սարկաւագները հնտամուտ ըլլան բարձրագոյն ուսումին: Այս նպաստկով կարգադրութիւն եղած է զանոնք պատրաստելու պահանջուած ուսումնական մակարդակին:

Մեր ակնկալութիւնն է որ այս երիտասարդները նրուսաղէմ վերապանան, իրենց ուսումը աւարտելի յատոյ, եւ նուիրուին ուրիշ ժառանգաւոր ուսանողներ դաստիարակելու գործին:

Վարժարանիս դասացուցակը կարօւ է հիմնական վերանայման, բայց պահելու համար արդի ժամանակներու հետ: Դասընթացքին մաս պէտք է կազմեն Հայերէն լեզուն եւ գրականութիւննը, պատմութիւնը, թուարանութիւնը, գիտութիւնը, օտար լեզուները, բացի պարտադիր կրօնական դասանութեան:

Մեր երիտասարդ ուսանողներուն լաւագոյն կրթութիւնը տալու համար պէտք ունինք վարժ դասահարակներու օժանդակութեան: Աւրախ պիտի ըլլանք լսելու բարի տրամադրութիւնները դասախուներու որոնք տրամադրի են ստանձնելու ուսուցչական պաշտօն մեր կարին մէջ:

Ա անդրադառնանք նաեւ այն իրողութեան որ մենք պարաւոր ենք նուազացոյն հանգստական պայմաններ առանցիւ իրենց համար: Եւ հակառակ որ ներկայիս շունինք այդ դիւրութիւնները, բարեբախտարար ունինք կարելիութիւնները եւ արդէն սկսած ենք անհամար դրագիրները մշակել:



# ՊԵՏՐԻԿՐԵԱՐԵՆ ՀԱՅՈՑ

ARMENIAN PATRIARCHATE

№ 71-15

Բառական  
Date 22 Յունիս 1990

## 4) Վանքին Հին Տպարանը.-

Հայերը առաջինն էին որ տպագրումբան արուեստը ներմուծեցին նրուսաղէմ, 1838-ին: Եւ այն շենքը ուր այդ արուեստը կիրարկուեցաւ տակաւին կանուն է: Նահապէս այդ տեղը գործածուած է իրեն "Քարվանսարա", ուր նրուսաղէմ ութու եկողներուն ժիերը եւ ուղտերը կը պատսպարուէին: Բացի մասն փոփոխութիւններէն, տակաւին այդ տպաւորութիւնը կը թողու շենքը:

Հազարներով հատորներ այս կամարներուն ներքեւ դրական ան իրարու վրայ, փայտեայ դարակներու մէջ եւ ամենուրեք: Խոկ մէկ մասը շենքին աղբանոցի էր վերածուած: Մեր երիտասարդ միարաններէն մէկը նշանակեցինք, որ ժառանգաւոր սանօրու օգնութեամբ մաքրէ եւ կարգի դնէ: Նարաթներ առաւ աղբանոց մաքրելու աշխատանքը: Հիմա թիւ մը կարգի մտած է: Նոյն կացութեան մէջ էր շենքի մուտքին եղող տեղոր տեսչարանը, ուր 1940-ին մի քանի տարի տպարանի տեսչութիւնը եւս վարձած էինք մենք:

Դժբախտաբար, ներկայ գոյից ցուցակագրութիւնը գոյութիւն չունի: Եւ հակառակ որ ժամանակ սպառող աշխատանք մը պիտի ըլլայ, նշանակուած անձնը այդ աշխատանքին եւս լծուած են:

Այս հնամենի շենքին մէջ, որուն մէկ թեւին մէջ տակաւին երկու գորաշարներ ծեռովով կը էջաղբեն մետադէ հայկական տառերը, մեր փափարն է հաստատել գրանանութ մը, յուշանուէրներու բաժինով, եւ կազմատուն մը յարակից գործիքներով:

Նոյն առեն ուսինք երկրորդ տպարան մը Ալեքս եւ Մարի Աննուկեան ժառանգաւորաց վարժարանի մէկ ներքնասրահին մէջ, ուր նաև փոխադրուած է վանքին իր հանոցը: Այս Տպարանին մէջ ուսինք արդիական տպագրիչ մերենաներ, չորս գոյնով տպագրութեանց համար, եւ "Քըմբիւթօք" ով ծեռագիրներ էջաղող գորամերենայ: Արդէն խոկ կ'օգտագործուի տպարանը Պատրիարքարանի համար եկամտարեր գործեր եւս սահնակներէ: Այստեղ կատարուած աշխատանքները գոյն ցուցիչ կը թուին, ուստի աւելի ետքի կը թողունք գրադիւ ներքին կարգաւորութեամբ:

## 5) Պատրիարքարանի գրասենեակները.-

Պատրիարքարանը չունի քաւարար գրասենեակներ իր վարչական գործերը կարգաւորելու համար: Երեք-չորս սենեակները որ կան հնուու են Պատրիարքարանի նման կարեւոր հաստատութեան մը վարչական բաժնունընթերուն բաւարարութիւն տալու:



# ՊԵՏՐԻԿՈՒՐԱՆ ՏԵԶՈՑ

ARMENIAN PATRIARCHATE

№ 71-15

Բառեալ  
Date

22 Յունիս 1990

Ուրիշ երկու սծնեակներու մէջ դիզուած էին տարիներով լրուած գոյքեր, զիրքեր, թղթածրաբներ եւ սննուկներ: Այս բոլորը պէտք էր մաքրագործուէին: Նսորին պատերուն նորոգութիւնը, ելեքտրական բայրայուած թելերուն փոփոկութիւնը անհամեցած էր: Հեռախօսի ու "ֆաքս" գործիքի գիծեր պէտք էր հաստատուէին: Դարակներու մէջ գտնուած մուէկի սատակներ, բայքայուած սալայատակներ, անհամեցած դարձուցին ամբողջական նորոգութիւնը այս սծնեակներուն:

Դւրին չէր նաև վանքին մէջ տեղ գտնել սծնեակներու սէջի գոյքերը ապահով փոփաղուելու եւ տեղաւորելու: Այդպիսի սպատակի համար յարմար վայրերէն մէկն էր լրուած ու բայքայուած իին փուոր վանքին: Պէտք էր զայն մաքրէինք, ծծփէինք, սալայատակէինք: Գոնէ առժամանակ կայան մը ունեցած կ'ըլլանք մէկտեղելու ցրւած գոյքն ու թղթածրաբները արձանագրութեանց:

Վերոյիշեալ բոլոր մաքրագործումները, աղօհանւաքը եւ ծրագրումները, ովկիանոսին մէջ ծփացող հսկայ սառնակոյտին զազաթի երեւցող մասն է միայն: Ուրիշ անմիջական եւ գործնական կարգադրումներ եւ ծրագրումներ փոքրիկ մէկ մասն են կատարուելիք անթիւ ծեռնարկներու եւ կարգադրութիւններու:

Կը յուսանք պարբերաբար տեղեակ պահել մեզ այստեղ կատարուող անցուղարձերէն:

Ձեր աղօթքը կը ինդրենք որ Աստուած օրնէ մեր շանքերը:

Սիրոյ ողջունիւ,  
*Թովման Արքաւութիւն*  
 Թորգոմ Արքեպոս. Սանուկեան  
 Պատրիարք Երուսաղեմի



# Պատրիարքական Տէզոն

ARMENIAN PATRIARCHATE

№  
PV/R-006

Բառեր  
Date 6 Օգոստոս 1990

Սիրելի Միաբանակից եղբայրներ,

Զանի մը շարաթներ առաջ, Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան իրաց կացութեան մասին առաջին տեղիկատուութիւն մը կատարեցինք: Այստեղ յիշած էինք կարգ մը անմիջական կարիքներ, եւ միջոցառումներ զորս մտադիր էինք ժեռք առնել մասամբ գոհացնելու համար այդ կարիքները:

Պատրիարքարանիս առունով օրդեն կատարուած նախաձեռնութիւններն ու ուժանք անմիջական իրազործումներու գոհունակութիւնը կը պատման:

Այս կարմ ժամանակամիջոցին, զործադրուած որոշումները հիմնան Սահաբային կը նկանեն համայնական եւ գանձական մեր կիանքին կազմակերպման աշխատանքներուն մէջ:

## 1 Թղթածրարներու կեղրոնացման դրութիւն.

Անհամեցած էր հաստատել թղթածրարներու կեղրոնացման դրութիւն մը, զործանականորէն իրար զօղելու զրասենեալներուն նիրքին յարաբերութիւնը եւ կարգաւորումը: Այս դրութեան մէջ նկատի առնուած են Պատրիարքարանի ամէնքորեայ զործունութեանց հնաբարածանումները: Ի արգին կարելի է յաւելումներ եւ քարեփորումներ թղթածրարները միակերպ դաստիորելու դրութիւն մը կիրարկուած կ ըլլայ այս կերպով:

Պատրիարքարանի տարբեր բաժանմունքներէն իւրաքանչյուրէն կանկանալի երկու յաւելեալ օրինակներ պատճենահանել ստացուած եւ առաջուած թղթակութիւններէն, տրամադրելու համար թղթածրարներու կեղրոնացման դրութեան հոկ այս դրութեան պատասխանատու պաշտօնեան, իր կարգին պիտի դասաւորէ մէկ օրինակը ընդհանուր ժամանակազրական թղթածրին մէջ, ևս երկրորդ օրինակը՝ իւրաքանչյուր բաժանմունքին յատուկ թղթածրարներին մէջ:

## 2 Դրասենեալներ.

Սրբոց Ցակորեանց վանքի շրջափակին մէջ զտնուող եւ փակուած սենեակներէն ումասիր մարզութեան եւ նորոգութեան: Այս սենեակներէն երկուոր պաշտօնական զրասինեականորու վերածուեցան Պատրիարքարանի միւս զրասենեալներու շարորին: Այստեղ հաստատւեցաւ Պատրիարքարանի Տեղեկատու Կիւտնը: Այս սենեակներէն մէկուն մէջ տեղաւորուած են Պատրիարքարանի ֆարս զործիրը եւ կեղրոնական ընթացքը զրամերենան որ կարելիութիւնը ունի նազինտէ իրարու կազմուու միւս բաժանմունքներու մէջ հաստատուելիք զրամերենանները: Երկու ֆարս զործիրներու թիւերն են 9722-894861 Տեղեկատու դիւտնին համար, հոկ Պատրիարքի զրասենեակին մէջ՝ 9722-894862 Տեղեկատու Կիւտնի հեռախոսի թիւն է 9722-894948:

# ՊԵՏՐԻԿՐԵԱՐԿԱՆ ՀԱՅՈՑ

## ARMENIAN PATRIARCHATE

.Խ.ՊՎ/Բ-006

Բանական  
Date

6 Օգոստոս 1990

3. Վերանորոգում եւ վերակառուցում.

Սրբոց Ձակորեանց վանքէն ներս զանուող Սրբոց Հրեշտակապետաց և կեղծուոյ միջանորոգման ծրագիրը գոյացուցիլ կերպով առաջ կը տարուի: Աշխատանքին ծեռարկուած էր զրեթէ տարի մը առաջ, հակողութեան ներքեւ Գեր. Տ. Կիւրեղ եպս. Գարիկեանի, եւ յուսով ենք մը բանի ամիսէն վերակառուցումը աւարտելու:

Վերակառուցման այս աշխատանքի ընթացքին, Տնաօլիտական կարեւոր բացայատումներ կատարուեցան եկեղեցին մէջ: Եթե աշխատաւորներ կը ըերթէին պատերուն ծեփերը, երեւան ելան հայկական հին արձանագրութիւններ հւ խաչքարեր, որոնցմէ մէկը տասնընթերերորդ դարէն կը թուի ԸԼԼՊ Շնորհիւթիւններ պատի մը ծեփերուն տակէն Մկրտչութեան Աւազան մը յայտնուեցաւ, որուն թուականը անյայտ է: Վերահաստատուած այս Աւազանին վրայ կը տեսնենք դարերէն եկու հայ բանդակազորի մը տպաւորիչ ծեռարուեսոր:

Նշանակալից այս հնութեանց պատճառաւ, այն պատերը ուր հին արձանագրութիւն եւ խաչքար կը զանուի պիտի չը ծեփուին, եւ այցելուներ, ուխտաւորներ, պիտի կարենան ականատես ըլլալ այդ հոգեզմայլ զիղոցկութեանց:

Գաւիթի պատերէն մէկուն մէջ գործածուած քարիրու խաւերէն կ ենթադրուի որ Առաջին Դարէն մնացորդներ են:

Այս իրողութիւնը մեր եկեղեցին համար յատուկ նշանակութիւն մը ունի նարգ մը մասնագէտներու կարծիքով, այդ պատր կրնայ մաս կազմած ըլլալ կայիշափաս Քահանայապետի բնակարանին, որ աւանդաբար կը տեղաւորուի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցույ բակին մէջ:

4. Ծինարարական ծրագիրներու Հսկիչ.

Սրբոց Ձակորեանց Միաբանութեան Տնօրէն ժողովին հետ հորհրդակցար հաստատած ենք Պատրիարքարանի մի բանի շինարարական ծրագիրները: Ասոր իջուն հիտեւանը ազանոված ենք ծառայութիւնը նարսարագէտ հսկիչի մը որ պիտի օժանդակէ այն ծառարարագիտներուն որոնց համաձայնութիւն-ներ պիտի կրնինք: Ան պիտի կատարէ վերահսկողութիւնը բոլոր շինարարական գործերուն որոնք Պատրիարքարանի ծրագիրներուն մաս կը կազմէն:

5. Ենթեկատու Քիւան եւ օտար թերթեր.

Պատրիարքարանի Ենթեկատու դիւանը իր յարաքերութիւնները կը շարունակէ պահել տեղական եւ արտաքի թերթերու թղթակիցներու հետ, որոնցմէ շատեր անբաւարար ծանօթութիւն ունին Հայ համայնքին եւ մեր եկեղեցու մասին: Ենթեկատու Քիւանը թղթակցութիւններ դրկած է եւ տեղեկատութիւն կատարած է մեր համայնքի կացութեան, մեր եկեղեցու եւ կրթական հաստատութիւններու, մշակութային ծեռնարկներու եւ աւանդութիւններու մասին: Այս թղթակցութիւնները դրկուած են ասրբեր երկիրներ եւ տպագրուած են բազմաթիւ թերթերու մէջ, թէ՝ Հայ եւ թէ օտար իմրազութեանց պատկանող:

ՓՈՏԱՄԱԿ 14235 ՀԱՅԱՍՏԱՆ 894866 ԱՐՄԱՆԻԱ  
P.O.BOX 14235 PHONE: 894866 JERUSALEM



# Պատրիարքարքն Տեզոց

ARMENIAN PATRIARCHATE

ԽՎ/Ր.006

Բարեկամ 6 Օգոստոս 1990  
Date

Տեղեկատուութեան ցանկին մէջէն մի բանի յատկանշական երեւոյթներն են, Մայիս 15, 1990-ին Պատրիարքարանին մէջ պաշտօնական արարուութիւնը որու ընթացքին Կրօսից Նսխարարը երուսաղէմի չայ Պատրիարքին յանձնեց իր ընթրութեան նախայման պաշտօնագիրը: Խաւե Նկարչական արուեստի ցուցանդէսը որ կազմակերպուած էր Հելէն եւ Եղուարդ Մարտիկան Հայ Արուեստի եւ Մշակոյթի Թանգարանին մէջ, ուր Ցունիս 22-29 շաբաթամիջոցին ցուցադրուեցան Սովետական Հայաստանէն արուեստագիտ ժելիքս Եղիազարեանի զործերը: Խակ Ցունիս Յօնիս, Երուսաղէմի Սինհմաթէք Հաստատութեան սրահին մէջ Ներկայացուեցաւ "Հեղի Հայաստան" շարժանկարը, պատրաստուած Քեղոյր Պողոսնասի կողմէ: Այս շարժանկարին ցուցադրումը պիտական հեռուստահետիլ յայտագիրի երբեւ մաս մերժուած էր հեռուստատեսիլի պատասխանառու Վարիչներու կողմէ: Սինհմաթէքի ընկերութեան կողմէ ցուցադրութեան առիթով ուրիշներու կարգին մեզի հետ իօսք առին Երուսաղէմի քաղաքացին Քէտի Ֆօլէր եւ Անարովի տիկինը՝ Հայածնունդ եւ մորդկային իրաւանց Հատագով Հւէսա Պոննէր:

## 6. Մշակութային հետաքրօնութիւններ.

Հայեր մշակոյթ սիրող ժողովուրդ են: Անոնց վիրապելու գլխաւոր ազգակներէն մէկը կիսառողջ մշակոյթի շարունակական հորժն է իրենց կինցաղին եւ զործունեութեանց մէջ:

Երեք երիտասարդական ակումբները՝ երուսաղէմացի Հայոց Բարիսիրական Միութիւն, Հայ Երիտասարդաց Միութիւն, Հայ Մարմարգական Ընդհանուր Միութիւն, տւելի բան երկու սերունդներու փոխանցած են մշակոյթի չահճ: Կար, ճամանակ, երբ Երուսաղէմի մէջ ամէն շարադր հանրային հաւաքոյթ մը տեղի կ ունենար: Տօնական օրերու հանդիսութիւններ, Տոբեկան շրջանաւորութեան հանդէսներ, Լեզուն յայտագիրներով՝ բնադրական, "Հայնի եւ Լոյսի" խողօրով, նաև յամանակի մարդական եւլոյթներ եւ մրցահանդէսներ: Մեր երիտասարդներուն մէջ զօրաւոր էր մրցանքի ողին որ կը մղէր զանոնց միշտ լաւագոյնին ծգտելու, եւ զար կը պահէր ներքին կրակը եւ կորովը:

Մեր մաղարութիւնն է վիրաբարձել այդ աշխուժութիւնը զործու գործու գործակցութեամբը երեք երիտասարդական ակումբներուն: Անոնցմէ երկութը՝ չեմ եւ ՀՄԸ կը հաստարակին իրենց պարբերաթերթերը՝ Հայերէնով, եւ երեսն Անզլերէն յաւելուածով: Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Մշակութային հանձնախումբ մը կազմեցինք իւրաքանչիւր ակումբն ներկայացուցիչներով, զլիաւորութեամբ հաւիթ եպս. Սահակեանի եւ ատիսաղութեամբ անդի ունեցան հանձնեալ մեռնարկները.-

Ապրիլ 24-ի յուշանդէսի յայտագիրները, երկու տարբեր երիկոյթներով, եւ խափորով երթը դէպի Արարայի յուշարձանը Հայկական գերեզմանատան մէջ:



# ՊԵՏՐԻԿՐԵԱՐԵԱՆ ՏԵՅԱՑ

ARMENIAN PATRIARCHATE

ՀՊՎ/Խ-006

Date 6 Օգոստոս 1990

• Երկու երեկոյթներ Սովետական Հայաստանէն երկու այցելուներու, Սփիւրահայութեան հետ Մշակութային կողմի Յանձնախումբի նախազանի տեղակալ Սպարտակ Պաղտասարեանի դաստիօսութեան, եւ ասմունքող արուեստագէտ Վատիմիր Առանիանի համար:

• Երածշտական երեկոյթ մը երեւանէն արտազադած տաղանդաւոր Յակոբեանի ընտանիքի երեր անդամներով - Հայրը՝ Յովիկ, Գիօլանուազող, մայրը՝ Եւա, դաշնականարունի, եւ տասնընթերը տարիկան դուստրը՝ Քրիստին, ջութականար:

• Սովետական Հայաստանէն եկած երկու քժիշկներու հետ հանդիպում մը, որոնք եկած էին իրենց մասնագիտութիւնը զարգացնելու 1988-ի երկրաշարժէն աղէտեալներուն օգնելու իրենց պարտականութեանց մէջ:

## 7. Ժառանգաւորաց Կարմարան - Նոր Զեռնարկներ.

Ալեքս եւ Մարի Մանուկեան ժառանգաւորաց Կարմարանի աշակերտներուն պատեհութիւն տալու համար որ ամառուան իրենց արձկուրդի օրերը օգտակարապէս զործածեն, եւ լրենց մէջ կանութէն արթնենելու համար արուեստներու զնանաւանքի զավանութիւնը, երկու Նոր յայտագիրներ զործադրութեան դրուեցան: Մէկը՝ Երածշտական, միւսը՝ Ճեղարուեստի:

Կարմարանի քոլոր աշակերտները դաշնամուր նուազելու դասեր կ առնեն, եւ նոյն ատեն կը ծանօթանան սղոցով տախտակի վրայ զործելու ճեղարուեստին:

Գործիական Երածշտութեան յայտագիրը կը յիշեցնէր առաջին դասերը, որոնք Ներմուծուած էին Կարմարանի դասընթացքին մէջ 1957 թուականին:

Ներկայիս ջորս հայ Երածիշտներ պաշտօնի կանչուած են: Ասոնցմէ երեցը՝ Պահէ Գևալյանեան, Գէորգ Մաստրունի եւ Օհան Հալէպլեան, Երուսաղէմի մեր համայնքէն է, եւ իր ուսումը առաջ է Երիւանի մէջ: Աշակերտներ մեծ Նետարքրութեամբ կը ջանան հետեւիլ եւ լաւ զործեր արտադրել: Մի քանի ամիսն կը ծրագրեն ցուցադրել այդ աշխատանքները:

Աշակերտներուն ֆիզիքական առողջութիւնը եւս տպահովելու դիտումով մարզական, յայտագիրներ կազմուած են, եւ ամէն շարաբ միօրեայ պույժներով առիթ կունենան Սուրբ Երկրի տարբեր տեսարժան լայրերը այցելելու:



# ՊԵՏՐԻԿՐԵԱՐԵՆ ՀԱՅՈՑ ARMENIAN PATRIARCHATE

•17 PV/R-006

Բառարձի  
Date

6 Օգոստոս 1990

## Յ Երգեցիկ Խումբ.

Մշակութային Յանմախումքի գործունէութեան մաս կը կազմէ երգչախումքի կազմութիւնը, որուն նպատակն է սորվեցնել "Կոմիտասի Պատրիարքը" եւ Հայ ժողովրդական երգեր:

Եաբաթական այս երգի փորձերուն կը մասնակցին գործուոր դասակարգի այրեր, տանտիկիններ եւ պատսիններ: Նեկազմարութեամբ դպրացի մահաները կը օգնութեամբ գուսան գրդ. Ալ ճանեանի, երգչախումքի եւ մեր ազգային ժողովրդական երգեցիկ մասին:

Սիրոյ ողջունիւ

*Արքայի Առաքելական Դրա*

Թողոջ Արք. Մանուկեան  
Պատրիարք Երուսաղէմի

Փոստարան 14235 Հեռուստաթափական 894866 Երուսաղէմ  
P.O.BOX 14235 PHONE: 894866 JERUSALEM

## ԶԱՒԱԿ ՀԱՅՈՒՆ

Զաւակ սիրուն  
Ու տարագիր.  
Գորգուրանըով  
Ես կը նախմ  
Տակաւ աճող  
Հասակիդ.  
Տարուան ամրուց  
Տարածքին:

**Զըմեռն** ոլլայ  
Թող բեզ համար  
Պատրսպարան.  
Հայ նոգիի  
Հոմտը յաւերժ  
Արտօնէ՛ որ  
Ցանուի քո մէջ  
Հատիկներու պէս ցորենի:  
Դուն խընամէ՛ գորգուրանըով  
Չանոնք մտրիդ ու նոգիիդ  
Ակոսներուն  
Հողին ներբեւ,  
Հեռու ամէն  
Փորձանըներէ:

Գարնամ՝ թոյլ տուր  
Հայ Հոգիի  
Հատիկներուն

Փըթթիլ, ծաղկիլ,  
Մուրիդ, սըրտիդ  
Շաշտին վըրայ,  
Ու թող մարդերն  
Ծորջը համայն  
Մաղկագարդուած  
Տեսնեն միայն,  
Գեղեցկութեամբը նասակիլ  
Ու նայուածքիդ շընորմներուն,  
**Զերք** պատութին  
Մեր պապերուն:

Հըրապորին նետ  
**Ամառուան**  
Քու ալ նոգիի  
Վէս, հայկական,  
Թող առինքնէ  
Զերմօրէն  
Աշխարհն ամրող,  
Ու նորէն՝  
Ժառագայթներ քո դէմքեն,  
Ուժի, գեղի, կորովի,  
Երթան մարդոց  
Մըներուն,  
Ու սիրեն բեզ -  
Զաւակի Հայուն:

**Աշնամ**՝ նովե՞րը թող փըչեն ...  
Քեզ վախցընել  
Կարող չեն:  
Դուն թեւերուն վըրաւ ռոլոր  
Սորվածներուդ,  
Հոգիիդ մէջ ամուր գրկած  
Հայոց Լեզուն,  
Երգ, պար, աղօթք,  
Ու պատութին,  
Իրրեւ աւանդ պիտի տանիս  
Հորիզոնէ նորիզոն,  
Չորս ծագերուն  
Ցրուած բոլոր Հայերուն,  
Որ զօրանան ալ՝ իրարմով  
Լնդելուզուած,

Որ տարածեն շունչը Հայուն,  
Ամրապնդեն լոյսը Հայուն՝  
Հա՛ մընալուն, Հա՛ ապրելուն:

## ՄԵՆՔ ՊԻՏԻ՝ ԱՊՐԻՆՔ

Խռամբան եւ կրկն  
Խրացի շարին  
Խռու բարձրանցու  
Գաղտնիք, դժուճներ  
Եւ բարձրն, ու բարին:

Վկայ՝ Ապրանք,  
Որ այց է անոնք,  
Ու ափս ըստանք,  
Ու պատշաճ ապրոն:

Ու մի օր պահ:  
Ապրանք խօսի  
Այս օրուն մասար  
Մենք պիտի ապրենք:

Ու մեր նախառակ  
Հայրենի ու մայրենի  
Հորին ունի յարուսուն  
Համակարգ նույնակ  
Օսամիք պիտի գում,  
Զի այտ նուազով  
Հովարտունակ  
Խայի աշքեռմ՝  
Ուրիշն, մասնաւ:

«Ճի մաս թափառ  
Ամսամարդին է»  
Խռու բարչուն  
Մարման սպառն,  
Հորինը մեր նոր,  
Մարմար մեր կամչուն,

Ապարանի մէջ  
Քէ ամապատի  
Ապամերուն մաս  
Ամու զատահաց:

«Վախցէք մի միայն՝  
Թէ ունի ոսկի  
Հորին սպանուու»

Դասուած ապ նօր  
Կախեցին յուսուր  
Արու ու մարի  
Երան կամարնեւ

Ու միջնի այսօր  
Տէ ծնած ոսկին  
Հորին սպանուու  
Հայ սերունծուուն:

## ՅԻՇՈՒԻՄ ԵՍ, ՀԱՅՐԻԿ

Ցիո՞ն ու, նայի՞ն,  
Ու մենք՝ յուրուններ  
Ու ուս զամանաք,  
Բնաւու էին ու  
Ուս մասի յիշուն  
Պար-լար հիմասուն  
Եր ու բառացի  
Էլու մի համակ  
Առց-Հայրենիքից  
Եւ մենք տասինին  
Իրառում, լազով  
Հայն էին կենում  
Ու այս ծիծառուն  
«Վախնի չամ, բային չամ ...»

Ինչ ու ընկնաք  
Էլու ու մին  
Կազ-ճամբոյ  
Ուսին տուն:

Վշովի մէջ՝ մասակ  
Ուս էլու դարձել  
Ու արձանացի,  
Մոյ տարու ու մենք  
Փարարտեհը վկիր,  
Ուսիսը գրինք.

Ունկու լուսառած  
Մեր մէր շքնելով  
Մեր մէ մասնելով  
Ու մենք կոճելով,  
Կուսանելով,

Մեր սուն ուն լու  
Կորուց անի,  
Հետո ուն զան  
Կորուց ով էն ...

1984

Ապրանք մի ո՞ր  
Պիտի խօսի գո՞յն  
Այտ օրուն մասար  
Մենք պիտի ապրինք:

1984

## ՀԱՅՐԻ ՀԱՅՍԱՒ

Հայրը շըմասա  
Տեսնի իր որդուն  
Որպէս շափամաս  
Մի հասուն մասուն:

Բայց հայրը մար էր  
Մարտ աճնասախուն,  
Վշուն իր սրուն մէջ  
Կոյրու լուսնախուն.  
Վշունին, վշուն,  
Իր այսն մէջ զոսաւ,  
Ու իր մրցանարն,  
Այլոց կայտուանին,  
Լիարուն բաշխուն  
Գաճանը իր սիրու  
Դարի ու երգի,  
Ու առասանին  
Ու նորու շնորհուն  
Բաժանը սրուն  
Իր էր, ծխառաւս,  
Միրուն սիրու նորին  
Մէջ կայսուն, ու միտ  
Ու միտս պիտուն:

Ու Բայրը մարն է  
Տայի, պրուանքի  
Ուրախութեան իր  
Հայրուն բաշխուն  
Այլոց մրցանարն  
Ու ցայն նախուն,  
Մեծին պրտիին  
Ավել իր ափին մէջ  
Մրտն նայուանը  
Թափանցուն, աճուն  
Հայրունը լոյսի  
Միշու փնտակինուս,  
Ու սրուն լոյսին  
Երկանամարի  
Դիրուն ասուն  
Ծառագարաբան  
Աշքրուն ման  
Բաց-խոր, բազուն

Հայրը շըմասա  
Տեսնի իր որդուն  
Որպէս շափամաս  
Մի հասուն մասուն

**Հ Ե Ա Ա Գ Ի Ւ Ե Ր**

Ա. Զատկի հրաշափոռ տօնին առիթով, ԱԺեն, Ա. Պատրիորք Հօր կողմէ  
կիցեցայ Արբազան Պետերուն յղաւած են հատեեալ չնորհաւորական հեռագիրները,

Երևանդէմ, 10 Ապրիլ 1990

Կարին Ա. Օճախիւն Տ. Տ. Վաղարշակ Ա.

Կաթողիկոս Ամենայն Հոգոց

Ա. Էջմիածին

Ա. Զատկի հրաշափոռ տօնին բարերարատիկ առիթով, խանորհարար կը ներկայացնեմ Զերդ Սույր Օճախիւն մեր և Սրբոց Յակարնանց Միաբանութեան սրտադին չնորհաւորաւթիւնները, խողոքելով Բարձրաւուն Աստուծմէ որ չնորհ Զեղ յաջորդութիւննարժ լի երկար և առողջ կնանք, և Այս Աթոռ Ա. Էջմիածնին անսպասութիւն և բարգաւաճում։

ԹՈՐԴՈՄ ԱՐՔԵՊՈ ՄԱՆՈՒԿԵԱՆ  
Պատրիորք Հայ Երևանդէմի

Երևանդէմ, 10 Ապրիլ 1990

Կարին Արքաւիլին

Յովհաննէս - Պաղոս Բ. Պապ

Վատիկան

Ա. Զատկի հրաշափոռ տօնին բարերարատիկ առիթով, յարգանօք կը ներկայացնեմ Զերդ Սույրաթեան մեր սրտադին չնորհաւորաւթիւնները, մաղթելով Զեղ յարանական առողջութիւն և Զեր մեծ կիեզեցիին՝ բարդաւաճում։ Թող Ամենակարգն Աստուծմ յաջորդութեամբ պահէ Զեր բարի չանքերն ու ծրագիրները։

ԹՈՐԴՈՄ ԱՐՔԵՊՈ. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
Պատրիորք Հայ Երևանդէմի

Երևանդէմ, 10 Ապրիլ 1990

Ն. Ամենապատութիւն Պիմէն

Պատրիորք Համայն Առաւիոյ

Մակուտ

Ա. Զատկի հրաշափոռ տօնին առիթով, կը ներկայացնեմ Զեղ մեր եղբայրական և չերմ չնորհաւորաւթիւնները, սրազին մաղթանքներով Զերդ Սույրաթեան առողջութեան և բարգաւաճ գործունէութեան համար։

ԹՈՐԴՈՄ ԱՐՔԵՊՈ. ՄԱՆՈՒԿԵԱՆ  
Պատրիորք Հայ Երևանդէմի

Ո. Էջմիածին, 4 Ապրիլ 1990

**Նորին Ամենապատութիւն****Տ. Թորգոն Արքայի կողմէ Մահուկեան****Պատրիարք Հայոց Երուսաղէմի**

Յարեաւ Քրիստո ի մեռելոց: Սուրբ Յարութեան այս լոյս առաջօտեան Փրկչին մեռյ Յիսուսի, իշման Սուրբ Անդանից յորում ենի մեր Հայրական ողջոյնը եւ Հայրապետական օրհնութիւնը Զերդ Արքազնութեան, Տիրախան թեմիդ Հոգեւոր դասուն, Թեմախան - Եկեղեցական Վարչութեանց եւ համայն մեր հաւատաւոր ժողովուրդին, աղօքով մեր սրաբուի ու Տիրոջ նրանի Յարութեան ընորհները առաջապէս բաշխուին բոլորի: Աղօքով ենի նաև ու բարեաց պարզեատու Արքայից աշխարհի մնայ պահապան ու օգնական մեր Եկեղեցուն ու ժողովուրդին ամեն փորձութիւններէ դժուարին այս օրերին: Ամենայաղը Յարութեան ընորհներով հսկեցէք, հաստատուն կոցէք, ի հաւաս ժացարով, զօրացարով զի յոյս մեր հաստատուն է վկան մեր:

Օրհնութեամբ

ՎԱԶԳԵՆ Ա.

Կարողիկոս Ամենայն Հայոց

## ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԱՆԲԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ

Քիւ 49:90

Օնթիլիաս, Ա. Զատիկ 1990

**Ամենապատի****Տ. Թորգոն Արքայս. Մահուկեան****Պատրիարք Հայոց Երուսաղէմի****Երուսաղէմ.****Սիրեցեալ Եղբայր ի Քրիստո,**

Մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի նրանի Յարութեան տօնը առիք կ'ընծայէ: անզոմ մը եռ անդրադառնալու, որ մեր բոլորի կեանիքն մէջ հոգեւոր եւ ազգային տեսակէտէ պայծառակեւպող ներզործութիւն մը ունի ան: Եկեղեցական կեանիք բարձրակէտն է ան համայն Քրիստոնեայ Եկեղեցւոյ համար ի չորս ծազս աշխարհի: Քրիստոսի յաղքանակը մեղքին եւ մահուան վրայ՝ եւ Յարութեամբը իրազործուած՝ Քրիստոնեայ մարդուն կը բեր այն հաւատքն ու յոյսը, որ ինի գերին չէ մահուան, թէ՝ կրնայ Քրիստոսի յաղքել մեղքին եւ Անոր ընորհով հասնիլ անմահութեան:

Հայ ժողովուրդի կեանիքն մէջ այս հաւատքը ամեննեն որոշադրիչ դեմ ունեցող ոյժն է եղած մահուան վրայ մեր ազգին տարած յաղքանակին ընդ հանդիսադրումովը:

Ի որտէ կը մաղթենի որ այդ հաւատքը վերանորոգուի մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն մէջ, մանաւանդ այս օրերուն, երբ ամէն բանէ աւելի կարեիք կը զգակի այդ ոյժին ամենուրեմ, բայց մանաւանդ Հայաստանի մեր մայր հողին եւ Դարաբաղի ու, տարբեր պայմաններու բերումով, նաև այս տեղ՝ Լիբանանի մէջ:

Թող Յարուցեալ Փրկիչը Զեր սիրեցեալ Եղբայրութեան և Եռուսաղեմի Մրց Յակոբեանց ուխտեալ Միաբանութեան անդամներու կեանին մէջ վերակենաւորէ խորհուրդը Փրկիչ Յարութեան և զայն վերածէ մղիչ ոյժի նորանոր և յարահուն ծառայութիւններու՝ ի սպաս մեր Սույր Եկեղեցոյ և պատուական ժողովութիւններին:

Մասն Եղբայրական սիրոյ ողջունիւ

Ա. Պօքակից

Գ. Ա. Բ Ե Գ. Ի Ն. Բ. Կ Ո Թ Ո Ղ Ի Կ Ո Ո

Մէծի Տաճի Կիլիկիոյ

**SECRETARIAT OF STATE**

No. 258.440

From the Vatican, 15 May 1990

His Beatitude Torkom Manoogian  
Armenian Orthodox Patriarch of Jerusalem  
St. James Monastery — Jerusalem

Your Beatitude,

His Holiness Pope John Paul II duly received your kind Easter message, and has asked me to express his warmest thanks. He understands your prayers and greetings as an expression of the faith and joy we share when we celebrate the victory of Christ who was "put to death in the flesh but made alive in the Spirit" (I Peter, 3:18).

His Holiness entreats the Lord to enable us ever more fully to "put on Christ" (Gal. 3:27) so that, with the Risen Christ alive in us (cf. Gal. 2:20), we may become one as He is one with his Father, and together tirelessly serve the cause of justice and peace in the world.

Praying that Your Beatitude and the people entrusted to your care will be filled with the light and joy of Easter, I assure you of my own fraternal good wishes.

Yours sincerely in Christ

CARD. CASSEROLLI

Secretary of State

Մոսկով, 24 Ապրիլ 1990

Ամենապատի

Տ. Թորգոն Արքապո. Մանուկեան  
Պատրիարք Երուսաղեմի

Մասքին կ'ողջունենք Զեր Ամենապատութիւնը որպէս Պատրիարք Մրց Յակոբեանց Առաքելական Աքունին:

Կ'աղօրենին ու կը հայցենին աստուածային օգնութիւնը Զեր նոր պատօնին համարհասնելական Մրցատեխաց մէջ, Հայաստանաց Առաքելական Եկեղեցոյ պայծառացման և Քրիսուի Յարութեան սիրով:

Պ Ի Մ Է Ն

Պատրիարք Մոսկովայի և համայն Ռուսիոյ

## ՎԱԽԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԱՑ ՊԱՏՐԻԱՐքԻՆ

Յ Մայիս, Հինգշաբթի օր, Առակուայի մէջ վախճանեցաւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Ն. Ամեն, Կիմէնը, 79 տարեկան հասակին:

Կիմէն Պատրիարք 1971ին բարձրացած էր դահ և յաջորդ տարին այցելութեան նկած էր Ա. Երկիր: Այդ առ մին այցելած է նաև Արքոց Յակոբունց Սայրատանքը որ իր բարձր դիրքին արժանի ընդունելութիւն մը գտած է օրուան Պատրիարք Եղիշէ Արքաւ:

Կը նկատուի լայնախոն եւ Քրիստոնէական ազնիւ առարինութիւններով օժանած հոգեւորական մը: Ան եղու բախտաւոր, անոր համար որ կրցու վայելի պատուինքը Պողոսինի Կյամասը Ակեղծցինքու ու կրօնին ջնորդած համեմատական ազատութեան: Աւ ոչ միմի նախկին կաշկանգումներէն ձերնազատ, կրցաւ շատ մը փակուած սպօթավարերու գործածութիւնը ապահովիլ իրենց համար սահմանած ած սրբազնապատակին: — Ազօթը և խունկ իր յիշաւակին:

Այս տխուր առթիւ, հնունեալ հնուազիրները միխանակուած են. —

Երուսաղէմ, 6 Մայիս 1990

**Գերշ. Տ. Կիրիլ Արքազ.**

**Տանիէլով Մենաստան թիւ 22**

**Արտաքին Գործոց Բաժին Խուս Եկեղեցւոյ**

Խորապէս կ'ող անք մասն Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիմէնի: Իր մեկնումը մած կորուսա մըն է Քրիստոնէական Եկեղեցին: Մեր Համաստական առասպելական ոչ մքերէն մըն էր հանդաւցեալը Ան պիտի յիշուի իր կորովին, իմաստութեան եւ Քրիստոնէական առարինութիւններուն համար: Հայ Եղեղեցին կորանցուց մած բարեկամ մը: Յաջորդ Կիրակի մասնաւոր Հողեհնանգաւան պաշտօն պիտի կատարնաք իր բարի հոգիին հանդաւտեան համար:

Խորապէս վշատակից

ԹՈՐԴԱՄ ԱՐՔԵՊՈՂՈՎԻԿ.

**Պատրիարք Ա. Երուսաղէմի**

Առակուա, 15 Մայիս 1990

**Ամեն. Տ. Պորգում Արքազ. Մանուկիսան**

**Պատրիարք Հայոց**

**Երուսաղէմ**

Հանեցէք ընդունիլ մեր արտազին շնորհակալութիւնը Զեր արտայայտութեան համար, որով վշատակից կը զառնաք Ռուս Օրթոստորս Եկեղեցւոյ: Ան մոռանալի Պիմէն Պատրիարքի բարի յիշաւակին համար Զեր մատուցած աղօթքները կը զնահատնաք: Մաղ Տէրը իր երկնաւոր կայքերուն մէջ հանդասապարգևէ մեզմէ բաժնուող Հոմիւականին հոգւոյն:

Յարուցեալ Քրիստոսի սիրով

ՔԵՐԻՆ,

**Արքազ. Ամօլէնսքի եւ Քալինինկրատի**

**Ատենապետ**

**Եկեղեցւոյ Արտաքին Գործոց Բաժնի**

**Առակուայի Պատրիարքութեան**

\* \* \*

Յունիսի սկիզբը, Ռուս Եկեղեցւոյ Գերագոյն Սինոտը ընտրած է Պիմէն Պատրիարքի յաջորդը, յանձին Տ. Ալէքսէյ Սրբազնակի:

## 75-ԱՄԵԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ

Խնձօքս աշխարհի չորս ծագերուն սփռուած ամէն գաղութի — նմանապէս Մայր Հայոցների — պատկան այ հաւասարէմն Հայ փոքրաթիւ գաղութին մէջ նշուեցաւ Մեծ Եղեռնի եօթանատուննինդամնակը, 24 Ապրիլի Երեքշաբթի օրը, պատշաճ հանդիսութիւններով։

Առաւտուն Արրօց Յակոբեանց Մայր Տաճարին մէջ Պատարագնեց Հոգը Տ. Մերուպ Գրդ. Աստվածածն եւ Նահատակաց յիշատակը ողիկունց։

Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ մատուցուած Հագաւտեան Ս. Պատարագէն յիշուր, համայնքապետ Յովսէփ Մ. Վարդ. Խուալեան, իր մասնակցութիւնը բերաւ Արրօց Յակոբեանց Տաճարի Հոգենանդիսամին եւ Ա. Փրկիչ ընթացող թափօրին։

Առոր Պատարագի աւարտին, մնած զանգի սգանուն զարկերուն նետ սկսաւ Հագենանդաւտեան հանդիսաւոր կարգը, Նախագահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր Ե. Ճամ օկտոբեր ամբ այս մուշտիկ Շիքածանութեան։ Խուաներամ ժողովուրդը լեցուցած էր Տաճարը։ Կային նաև օտարներ ու թղթակիցներ։

Ժամեր Ամին կազմաւեցաւ պատկառնի թափօր մը, առաջնորդութեամբ Հ. Ե. Մ. իւ Հ. Ա. Բ. Ականուտ - Արենոյշներուն։

Յամբարայլ եւ վնաններաց թափօրը Հանգստեան շարականներու կրգեցողութեամբ ուղարկեցաւ Ս. Փրկիչ Ազգային կերպմանատունը եւ բարորուեցաւ Արարայի Նահատակաց Յուշաբանին շուրջ, ուր պաշտամունքի աւարտին խօսք առաւ Հայրենիքն հիւրարար բաղարս այցելող Փրօփ. Ապարաւակ Պաղտասարեան։

Կերպարածին Ժառնագ. Վարժարանի բակ-պարտէզին մէջ տրուեցաւ հոգեսուրմ։ Այդ օր փակ մասցին Հայկական բոլոր վաճառատունները Ա. Քաղաքին մէջ։

Կէսօրէ եար, Հայ Մարին. Էնդէ. Միութեան անդամ պատանի-երիտասարդներու խումբ մը իջաւ Թէլ-Ավիվ Խաղալ ցոյց մը կազմակերպելու Թրքական Հիւպատոսարանի դիմաց։ Կառավարութեան դրած արգելքին նետեանքով, անոնք ուղղուեցան տարբեր եւ մնած պետութեանց Դնապանատուններուն մօտ, ուր իրենց արդար բողոքն ու պահանջը արտայսուեցին Հայկական Եատին երեք բառորդ դար անկոյժ մալուն համար։

Եամբ այի Ա. Նիկողայոս Եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ Հոգենանդիսատ Հայ Կանուակաց հոգիներուն համար։ Ներկայ էր նաև Հայվայի փոքրաթիւ Հայութիւնը։

Տեղուկան թերթերն ու ծայնասիւռը նշեցին ըստ պատշաճի նշանակալից այս հանգրուանը։

\*

23-28 Ապրիլ, ամբողջ շաբաթ մը, ամէն երեկոյ, ժառնագ. Վարժարանին մէջ Տայրուսի կողուած հաւաքոյթներ կայացան, ուր Մեծ Եղեռնը իր բոլոր ծալքերով վերլուծան ննթարկուեցաւ։ Ականուոր ազգայիններէ բացի - Տեարք Գէորգ Հինգըն, Եղիա Տիգրանեան, Փրօփ. Մանուէլ Համէսեան, Ալաքրթ Աղազարեան, Փրօփ. Արքահամ Թէրեան, Ժորժէթ Աւագեան - օտար գիտնականներ եւս խօսք առին։ Անոնց մէջ կային Քիստունեաններ - Կաթոլիկ, Բողոքական - ինչպէս նաև Հրեաններ։

Եղաւ նաև ասմունքի երեկոյ մը, ուր մէկուկէս ժամ տեսողութեամբ, Հայրենիքն ժամանած արուեստագէտ Վլատիմիր Ապանեան արտասանեց Նահատակ զրողներու գրութիւններէն։

Սրահը միշտ ալ լեցուն էր ժողովուրդով, որոնք մնած նետարրը թեամբ եւ հասկնալի թէեւ զագուած յուզումով կը նետեէին բանախօսներուն։

Քոյոր հաւաքոյթներուն ներկայ եղաւ Միարանութիւնը եւ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, որ նախազահեց եւ մասնակցեցաւ իր փակման խօսքերով։

## ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԵՓԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. Աթռույն զոյգ վարժարանները — ժառանգաւորաց և թարգմանչաց — Յունիսի ընթացքին ունեցան իրենց ամագերջի հանդէսները, Ամսուն առաջին երկու կիրակիներուն կայացան Ա. Թարգմանչաց Վարժարանի զոյգ հանգեսները, Յ Յունիսին Մանկապարտէջի, իսկ 10 Յունիսին՝ Երկրորդական բաժնի, Առաջինը տեղի ու նեցաւ Մանուկեան ժառանգարանի վարժարանի ընդունութեան ժամանակ սրահին մէջ, ի ներկայութեան Հոգեւորին Հայրերու, ծնողներու և հետաքրքիր ազգայիններուն:

Աւարտական Մազիկ գասարանի, ինչպէս նաև Նախակրթարանի Ա. գասարանի փոքրիկները շուրջալիքուն կատարեցին արտասանութիւններ, խմբերգուներ, մարզանքներ, շուրջպարեր և լու. Յիշատակութեան արժանի էին մանաւանդ արամախութիւնները, որոնք խանդավառ ծափեր խրցին ներկաներէն:

Վարժարանի բարեջան Տեսուչ Տ. Կիւրեղ Արքազան, որ կը նախագահէր հանդէսին, աւարտին 8 ընթացաւորտ փոքրիկներուն վկայականները բաշխեց, խօսեց պատշաճ խրտական մը և ՀՀայր մերը ու իր օրհնութեամբ փակեց Հանդէսը:

Երկրորդ Հանդէսը կայացաւ Ս. Թ. Վարժարանի սրահին մէջ, նախագահութեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հօր և ի ներկայութեան Գերշ. Եպիսկոպոս և Հօգ. Վարդապետ Հայրերու և բազմաթիւ հրաւերեալներու:

Այս տարուան հանդէսը նույիրուած էր Վարժարանի բացման 60-ամեակին, Այդ նիւթին շուրջ խօսեցան երկու քը ընթացաւորտ պատանիներէն: Արտասանութիւնները — նաև խմբական — ինչպէս նույ խմբերգուները եղան ըստ կարելոյն տպաւորին:

Գեղարքունիոնական յայտագրի տարատին, Տեսուչ Տ. Կիւրեղ Եպիսկ. Կարգաց մասեր տարեկան իր Տեղեկագրէն, և ապա հրաւերեց Ն. Ամենապատութիւնը որ բաժնէ վկայականները 13 երկուու շրջանաւարտներուն և մրցանակներ՝ ուսմանց և վարուց մէջ նշանակելի արդիւնք բերած աշակերտներուն: Ընթացաւարտներէն մին ուղերձ մը կարգաց և երգուեցաւ ՀՀրամաշտի Երգչը:

Արքազան Պատրիարքը իր փակման խօսքին մէջ շնչացի կրթութեան բարիքն ու կարեւորութիւնը ռատար այս ափերուն վրայ, իր գոհունակութիւնը յայտնեց Տեսչին և ուսուցչական կազմին բարի ջանքերով արդիւնաւորուած կրթական գործին և իր օրհնութեամբ փակեց հանդէսը, ներկաներ ձայնակցեցան Ս. Աթույ մազմերգին, որով աւարտեցաւ երկու ժամեր տեսդ ճոխ յայտագիրը:

\* \* \*

16 Յունիս, Շաբաթ երեկոյ, Ալեքս և Մարի Մանուկեան հանդիսասրահին մէջ կայացաւ ժառանգ. Վարժարանի և Ընծայարանի Ամսվերջի Հանդէսը, նախագահութեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հօր և ի ներկայութեան Միարանութեան անդամներուն և ստուարաթիւ ժողովուրդի:

«Սիրա ի սիրա» Վարժարանի քայլերգէն ետք գործադրուեցաւ կարե այլ կ. կիկ յայտագիր մը ուսանողութեան կազմէ: Տեսչին Բացման խօսքէն ետք, եղան որտասանութիւններ, խմբերգուներ և ընթերցաւ (Շատարշ Նարդունիկն): Վարդան Սրբուղերձ մը կարգաց յանուն իր ընթացաւորտ դասընկերներուն:

Վարժարանի Տեսուչ Հօգ. Տեսուու Վ. Վարդապետ Վ. Վարդապետ ամփոփ տեղեկագրի գորոցական տարատուն մը գործունէութեան, Երեք Մարկարագներ, Մատթէոս Խիրանեան, Վարդան Պուրճէքնան և Սարգիս Պետրոսեան, լրացրցած ըլլուրի Ընծայարանի ընթացքը, ստոցուն իրենց աւարտական վկայականները Ամեն. Ա. Պատրիարք Հօր ձեռքէն: Խակ յաջող աշակերտներ ստացան մրցանակ գիրքիր:

Ն. Ամենապատութիւնը ապաւորիչ յորդորական մը տուաւ, յիշեցնելով որ մենք աղօթող, առավող ու ծառայող Միարանութիւն ենք, Հանդէսը փակուեցաւ Տէրուական Ալոյչի երգեցողութեամբ:

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԾՈՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

• Կիր. 1 Ապրիլ. — Գայտեան: Հանդիսաւոր Ա. Պատարագ մատուցուեցաւ Ա. Յարութեան Տակը մեր վերնատան մատրան մէջ, ի հանդիսաւոր հոգուց երեք բարձրաստիճան հոգուոր գէմքերու — Խրբահայց Պատրիարք Շնորհ Արքեպիս Գալուստեանի, վերջերս ժամացած, Ա. Աթոռոյու նախկին Ընտրեալ Պատրիարք Տիրան Արքեպիս, Նիկողոյեանի, քանի մը ամիսներ առաջ մահացած յԱմերիկա, և չորսի մը առաջ մահանած Գայտեանի Առաջնորդ Վազգեն Արքեպիս, Քէշիշեանի Պատրագեց և քարոզով մը երեքին ալ արժանիքներն ու բարեմասնութիւնները վեր առաջերլ. Տ. Կիրեկ Սպա. Դարիկեան: Հոգեհանդըստեան հանդիսաւոր պաշտամունքին նախագահեց Ամեն. Ա. Պատրիարք Հայրը:

• Գ. 3 Ապրիլ. — Երեկուան Հոկումին նախագահը Գերշ. Տ. Դաւիթ Սպա.:

• Եշ. 5 Ապրիլ. — Երեկոյեան, Մայր Տակը Տակը մէջ պաշտուեցաւ Անձ Պահոց վերջին Հոկումը, սրուն նախագահուց և բարձրեց Գերազ. Տ. Անաշ Սպա. Դարիկեան:

• Ուր. 6 Ապրիլ. — Ա. որ Անձ պահոց: Առաջուն, Մայր Տակը Տակը մէջ պաշտուեցաւ Ալիքադաւիթ՝ իսկ կէսօք ետք Շաղաղականի վերջին Ժամերգութիւնը:

• Ուր. 7 Ապրիլ. — Թիւանկ յարութեան Կազար: Ա. Պատարագը Ա. Դիխուղիքի մատրան մէջ մատոյց Հազ. Տ. Կոմիտաս Վրդ.:

— Կէսօք ետք, Ամեն. Ա. Պատրիարք Հօր Գիլուստիւթեամբ, Միարանութիւնը Հըրաշափառութ յուսուք գործեց Ա. Յարութեան Տակը, ուր մեր վերնամատրան մէջ պաշտուեցան Ժամերգութիւն և նախատօնակի Ալպա կտարաւեցաւ Տնօրինական Արքատեղեաց այցելութեան Հանդիսաւոր թափոր Տակը Տակը էներու Վրդ. Տ. Պուսան Վրդ. Ալճանեան:

• Կիր. 8 Ապրիլ. — Մաղկացադի: Գիշերային և առավունեան Ժամերգութիւնները պաշտուեցան և Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութեան, մեր վերնամատրան մէջ: Ժամերգան էր Հազ. Տ. Անդրեկ Վրդ. Պողոսիան Ալպա կտարաւեցաւ եռազգարձ մեծանոնդէն թափոր Քիւստոսի Ա. Դիխուղմանին և Պատասեղույն Հուրդ, Գիխաւորութեամբ Լուսարապետին Գերշ. Տ. Գարեգին Արքեպիս. ի թափորականը ի ձեռին ունիքն ժիթենեաց և արածենեաց սուներ, իսկ մեր թափորին կը հետեւ կատիք և Ասորիք, իր հետեակ համայնքներ: Կէսօքը անց էր երր աւարտեցան

արարողութիւնը, որմէ ետք Միարանութիւնը վերադարձաւ Մայրավանք և Հայոց թաղի մատուցուեան մէջ պահութիւնը ուր գիտութիւնը բոլ գալստեան շարականը երգելով ելաւ Պատրիարքարան:

— Կէսօք ետք, Մայր Տակը Տակը մէջ պաշտուեցան Անդաստանն և — հոգեմայլ տաղերով ընդմիջուած Ժամերգութիւնն յետոյ — Շունրացեցի մեծախորհուրդը կարգ, նախագահութեամբ Ամեն. Ա. Պատրիարք Հօր Հազ. Տ. Անդրոս Վրդ. կարդաց վարցոյցը բացողներու (թիւով 30) անուանացանկը: Կատարաւեցաւ, ըստ սովորութեան, Հանգանակութիւնը ի նպաստ Աղանդէի Բուժարաններն:

• Դշ. 10 Ապրիլ. — Աւագ Եկեղեցքի: Բառ սովորութեան, Ա. Պատարագ մատուցուեցաւ: Ա. Յարութեան Տակը Պահութիւն Պահարի գաւի Ա. Յարութեան մէջ Ժամերգան էր Հազ. Տ. Վազգէն Վրդ. Քարտարանի աշակերտութիւնը ստացաւ: Ա. Հայորդութիւնն: «Եւխուսուրաց թափորին նախագահուց և հարկ եղած բացութեամբ նախագահու տաւա Հազ. Տ. Անդրէի Վրդ. Պաղմիկ Վրդ. Պայունան:

• Եշ. 12 Ապրիլ. — Աւագ Հինգօքքի (Յիւան Անդրեաց): Մայր Տակը Տակը մէջ պաշտուած Անպաշտարզալցաց կարգէն ետք. Աւագ Մեղանին վրայ օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց Գերշ. Տ. Անաշ Սպահ. Դարիկեան Հայորդութեան ընթերցաւ: Ա. Յարութեան Հայորդութեան ծառը Բաւական մեծ էր իմ Ա. Հայորդութեան մատեղութիւններուն:

— Կէսօք ետք, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը նախագահուց Մայր Տակը Տակը մէջ պաշտուած Ռունայուայի սրտաշարք կարգին, որ ձայնափառեցաւ Խորայէկան սատիսկայանէն: — Ներկայ էին բազմաթիւ սուրբ հրաւիրեաներ որոնց կարգին Անկիլիքան Արքեպիս. որ Անտարանէն հատուած մը կարգաց Անգերէնով:

— Ժամը 4.30ին, Հազ. Տ. Անուշաւան Վրդ. Զղիանեան գիլաւորեց Քիւստոսի առաջին երկու բանտերը — Ա. Հրեշտակապետ և Ա. Փրկիչ — այցելող թափորը և խօսեցաւ թէ՛ առաջինին գաւիթին մէջ գտնուող Ա. Զիթենիի ծառին դիմաց թէ երկրորդին կիսաւեր մատրան մէջ: Հոգեհանգիստ կտարաւեցաւ Ա. Աթոռոյ հանգուցեալ Պատրիարքաց հոգիներուն համար:

— Ժամը 7ին, Մայր Տակը Տակը մէջ սկսաւ Ժամարման կարգը, որ առեցմինչև կէսգիշերւան մօտ Քիւստոսին էր Ամեն. Ա. Պատրիարք Հայրը, որ իր սպաւորիչ խօսքով վեր առաւ ւացի գիշերըստան գրկարար Նշանակութիւնը:

• Ուր. 13 Ապրիլ. — Աւագ Անդրէ (Յիւան Անդրեյի թիւ): Կէսօքը քիչ անց, Գերշ. Տ. Կիր Եպիք Սպա. Նախագահուց Ա. Յարութեան Տակը մեր վերնամատրան մէջ պաշտուած մօաչելութեան կարգին:

— Կէսօք ետք, Ամեն. Ա. Պատրիարք Հայրը նախագահուց Մայր Տակը Տակը մէջ պաշտուած մթաղման կարգին:

• Եր. 14 Ապրիլ. — Աւագ նարաք (ծրագալոց Ա. Զատիկի); Առաջամեն ժամը 10:1 ին, Սուրբ Յարութեան Տաճարի գուռը բացառեցաւ մեր կողմէ, բանալին առնելելով Աւագ Թարգման Հոգչ. Տ. Խազմելի Վրդ. ի ձեռքէն:

— Ժամը 11:00-ին, Ամեն Սրբ. Պատրիարք Հայոց գիշեաւոր թեամբ, Միարանութեանը մեկնեցաւ Ս. Յարութեան Տաճար, ուր ամենայն կորդալուրթեամբ ընթացք առին էլուստ ունի և յարակից արարագութիւնները, սկսելով Սուրբ Կերեղմանի զրան Կերումնեն: Մեր Լուսահանը, Հոգչ. Տ. Մերուպ Վրդ. Առաջինան Յունաց Թափորի աւարտին, Ամեն Տ. Տիրուառուս Պատրիարքին ձեռ մտաւ Ս. Գերեղման Հան կատարուած բանի մը վայրիկեանի աղոթացաւթենէն եռք, ուսիրական լոյսը կը արուեր գուրով բովածի զոյդ բացուած բներէն (մասն Հայոց, Տիրու Յունաց), լուսակերներու կողմէ ակերարին մը մէջ հասնելու համար ձեռքը Ամենն. Ս. Պատրիարք Հօր, որ բարձած էր մեր վերեամատրած պատշգամին մէջ Անմիջազգէն Պատրիարքին զոյնչնէն կը սկսին Տաճարին բոլոր զանգանենին ու կոչնակեները, մինչ լուսահան Հօր գիշեաւոր թեամբ (որ կը կրէր խոյր եպիկոկուական) Ս. Գերեղմանին շուրջ ընթացք կ'առնէ Յարութեան չարգանենք երկու եռակար մեր թափորը, համեմական թեամբ Նոյսց և Ասուրց Թափորներուն վանք գարձնէն, Դամիթ թերգունի գիմացէն, Յարութեան չարականենք երգելով, Միարանութիւնը մասուք գործեց Սուրբ Տաճար, ուր յամ մը եռք ընթացք պիտի առներ գրապալուց յարարագութիւնը, իսկ Ս. Պատարացը Առաջ Անդամին վրայ մատոյց Հոգչ. Տ. Մերուպ Վրդ. Պատուին: Ամեն Ս. Պատրիարք Հօր նախագանձեամբ կատարուած նախատեսնէի աւորտին, Միարանութեամբ՝ Այսօր յորբառ չարական երգելով բարձրացաւ վանքի սեղանատունը՝ ընթիւիքի:

• Կիր. 15 Ապրիլ. — ԶԱՏԻԿ ՅՈՒՐԻՒԹԵԱՆ Տնինն: Կեսեպիերէն երկու ժամ եռք (ամսութիւնն էամ). Մայրավանը մնէ զանգը ոտքին և հանած Միարանութեամբ, որ քի: Եռք, Գերշ. Տ. Կերել Եպոսի գիշեաւոր թեամբ, կը մէկնի Ա. Յարութեան Տաճար, ուր վիճակուն մեր մատրան մէջ կը պաշտանի ժամերգութեան մէկ ժամը, իսկ նացելուց Սուրբ Գերեղմանին շուրջ կատարուած մեռաւանդէն թափորի ընթացքին, որուն կը հնատէին Նոյնիք և Առողիք: — Ս. Գերեղմանին վրայ որուն հանդիպուար Ս. Պատարացը մատոյց Երկը. Հանդիպուար Սորագանը և քարոզ մը խստեցաւ օրուն մեռնին մնէ տօնին մատրին: Պանք գերազարն, Հայոց Թաղի մատրէն, Միարանութեամբ Քրիստոս Յարեաւը երգելով յառաջացաւ և բարձրացաւ Պատրիարքարան:

— Կեսորէ եռք, Մայրավանը մնէ բանքին մէջ պաշտանած Անդամաններն ունի կապուարան եր Ամեն. Ս. Պատրիարք Հայուը:

• ԲՀ. 16 Ապրիլ. — Բ. օր Ա. Զատիկի (Յիշանի մենակից): Օրուան Հանգիստուար Ս. Պատարացը Սույր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Ամեն, Ս. Պատրիարք Հայուը, բարձրեց Յարութեան խորհուրդին շուրջ և ապա, ամոյնագալիք տակ և Ս. Խաչափայտի մասունքը ի ձեռքին, Նախագանձեց եռազարձ Թափորին, որտէ եղաց Միարանութեամբ Արգեցողութեամբ բարձրացաւ Պատրիարքի աւարտարարան, ուր ն. Ամեն. Օրուան աշխար բաժնեց բուրաբն:

• ԲՀ. 17 Ապրիլ. — Կ. օր Ա. Զատիկի: Ս. Պատարագը մատուցաւեցաւ ի Ս. Գիշեավիրի գամարան էր Հոգչ. Տ. Խորեն Վրդ. Ավագիքի հանուն: Հազիւակուտեան պաշտամանքին նախագանձեց Ամեն. Ս. Պատրիարք Հայուը:

→ ԵՀ. 18 Ապրիլ. — Նախագանձեամբ ի Բ. Յակովը Նախագանձեց Գերշ. Տ. Ամեն Սույր:

• ՈՒ. 20 Ապրիլ. — Ամենուն Ս. Խամածակիքի: Առավուտուն, Երկը. Տ. Ամեն սպառ գիշաւոր թեամբ, Միարան Հայուի ինքն շարժերով իջան ֆեմունանին ձորը ու շարժավառութ մաւար գործեցին Ս. Պատաւածանայ Տաճար, ուր Տիրումը Ա. Գերեղմանի վրայ օրուան հանգիստուոր Ս. Պատարացը մատոյց Գերշ. Տ. Ամեն Սույր. Պարբեցան:

• Եր. 21 Ապրիլ. — Քիյառամի Յափանը Կայտակին: Ս. Պատարացը մատուցաւեցաւ Մայր Տաճարի Ս. Պատապիսի խորանին վրայ ժամարարն էր Հոգչ. Տ. Կաքրաս Վրդ:

• Կիր. 22 Ապրիլ. — Նոր կիրակի Յիշանի նախատպացից: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագից Ա. Յարութեան Տաճարի Տեսուչը\* Գերշ. Տ. Վազգուշ Եղիսիկ: Ապա կատարացաւ Հազիւակուտեան պաշտամանչ վասն հանաւատեակաց, որուն Նախագանձեց Ամեն. Ս. Պատրիարք Հայուը:

• Եր. 28 Ապրիլ. — Ս. Պատարագը մատուցաւեցաւ ի Ս. Կիլամագիրի գամարան էր Հոգչ. Տ. Գառան Վրդ. Ալճաննան:

— Կեսորէ եռք, Ամեն. Ս. Պատրիարք Հօր գիշեաւոր թեամբ, Միարան Հայուի Հայութիւնութ մատուքը գործեցին Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտամանք մամերգութիւնն էր: Ապա Կատարացաւ մեր վերեամատրան մէջ Ապա Կատարացաւ Տեսուչնական Սրբաւեցան այլի Հանդիպուար Թափոր Տաճարէն ներս Թափուատեան կատար կատար անգամ էր Հոգչ. Տ. Վանդիկ Վրդ:

• Կիր. 29 Ապրիլ. — Ավելանամանը (Կայսի կիրակի): Կիշերային և առավատեան ժամերգութիւնների պաշտանեցաւ ի Ս. Յարութեան, մեր վերեամատրան մէջ Ապա. Ալճ. Ս. Պատրիարք Հայուը մատոյց օրուան հանդիպուար Ս. Պատարացը Քրիստոսի Ս. Գերեղմանին վրայ բարձրեց Յիշանին մէջոցի Կարկիներուն թելազրած խորուրդին շուրջ և Նախագանձեց Անդամաններին, որուն աւարտեցաւ Զատկական շրջանին կապուած հանգիստինները Քրիստոսէութեան մեծադրութ արբանիւն ներս:



15 Ապրիլ 1990 Զատիկիմ, Կաթոհիկ մեծ  
բակիմ մէջ ԱՅԴաստան:



12 Ապրիլ 1990, Առաջ Հիմնարքի, Ռումինիայ, ԱՄԿիրամ Եկեղեցը  
Նախկինու Գեր. Տ. Քարիքի կ'ըմբեռնու Աւետարան:

\* Եր. 5 Մայիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիրը ժամարարն էր Հոգ. Տ. Ռազմիկ Վրդ. Պաղուհան:

\* Կիր. 6 Մայիս. — Կարմիր կիռակի: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Ցարութիւն, մեր վերնաստան ժամարան մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Վազգեն Վրդ. Գարայինան:

\* Եր. 12 Մայիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիրը ժամարարն էր Հոգ. Տ. Վազգեն Վրդ. Ստեփանաբեկան:

\* Կիր. 13 Մայիս. — Տօն եւելան Ա. Խաչին (35): Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Ցարկը, Աւագ Անդանին վրայ, որուն վերև կը անհնակ գաճապատ կանոնակարգ զարգարն Ա. Խաչին նշանը ժամարարն էր Հ. Ղ. Տ. Անուշաւան Վրդ. Զայշանեան, որ քարոզ խոսեցաւ պառան խորհուրդի մասին: Ա Կիրարի Հայրապետի Թուղթը ընթերցաւ Խոստարապետ Արքապանը:

\* Եր. 15 Մայիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիրը ժամարարն էր Հոգ. Տ. Մերուր Վրդ. Առողջեան:

\* Կիր. 20 Մայիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Ցարութիւն, մեր վերնաստարան մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Խորեն Վրդ. Տաղակինեան: Գերշ. Տ. Խաչիր Եղիսականեց Հանգ. Տ. Հայկատեր Վրդ. Պարտենի մահուան առաջին տարեկիցին առիթ կատարուած հոգեհանգստեան կարգին:

\* Եր. 23 Մայիս. — Քաղաքական խառնակ կացութեան պատճառաւ, այս տարի միսան Զիթենաց Երան, բոլոր բրիտանաց համայնքները մեծ այս տօնը հանդիսաւորեցին իրենց մայրավանքերէն ներու: — Ա Ա. Ցակոր պաշտուած նախատօնակին նախազանց Գերաց. Տ. Խաչիր Եպս:

\* Եշ. 24 Մայիս. — ՀԱՐՄԱՐՈՒՈՒՄԻ ՏԵԱՌԻ: Օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուց և քարոզեց Գերշ. Տ. Խաչիր Եպիսկոպոսիկ: Առաջանաւ: Ա. Պատարագը Հայրը Անդանին Ա. Էջմիածին վիճակարպութեան տարեպարձր առթիւ կատարուած Հայրապետական Մադրասէնքներին:

\* Եր. 25 Մայիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Համբարձում վերնաստարան մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Խուսան Վրդ. Առանինան:

\* Կիր. 27 Մայիս. — Եւելու ժամկապաղ: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Ցակոր, միսան Ա. Հրեշտակապետաց Եկեղեցւոյ, որ նորոգութեան մէջ է ժամարարն էր Հոգ. Տ. Խաչմիկ Վրդ. Պողոսիան, Քարոզեց Լուսարապետին Գերշ. Տ. Խարեգին Արքեպօս:

\* Եր. 2 Յունիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Առաքելոց վերնաստարան մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Կամբուտ Վրդ. Եկեղեցնեան:

— Ամեն. Ա. Պատարագը Հայրը նախադանէց Մայր Տաճարին մէջ պաշտուած Հաղեղպատուեան հանդիսաւոր նախատօնակին:

— Գիշերաօկինքին, հոն պաշտուած և կեսցէի և Հոկտի կարգերուն ևս նախադանէց Ամեն: Ա. Պատարագը Հայրը:

\* Կիր. 3 Յունիս. — ՀԱՐՄԱՐՈՒՈՒՄ (Պատեհենան եղիսակն արանց): Օրուան հանգիւաւոր Ա. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուց, Անկերերանի Հոգեգալստեան ներքոցը բնիքեցաւ և կուռ քարոզ մը խօսեցաւ Ամեն. Ա. Պատարագը Հայրը:

— Կեսօրէ եաբ, Գերշ. Տ. Խաչիր Եպս գրեթեաւորեց դէսի Անձուն ևս ընթացող թափորը, որ նախ ուղղուեցաւ Վերջին Ընթրեաց վերնաստիւ, որ կարէ արարողութեան մը կատարիէ եաբ Ա. Գրկիլ գաւթին մէջ հոգեհանգստաւ եպս Պատրիարքաց Հոգեհանրան համար: Մրգադանը ըրա նուն քանի մը խօսրէ:

\* Եր. 9 Յունիս. — Ե. որ Հոգեպատօնին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիրը ժամարարն էր Հոգ. Տ. Վազգեն Վրդ. Առողջեան:

\* Կիր. 10 Յունիս. — Թիւանի Երիայի մուգարէին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Ցարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Անուշաւան Վրդ. Զուշանեան:

\* Ա. Եր. 11 Յունիս. — Նախադանէց Գերշ. Տ. Վակոր Նախադանէց Գերշ. Տ. Կիրեղ Եպս:

\* Եր. 16 Յունիս. — Ա. Գր. Լուսաւուշն (կը ի Վիրապէ): Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան Ա. Լուսաւուշի սեղանին վրայ ժամարարն էր Հոգ. Տ. Խորեն Վրդ. Անկերուպ Վրդ. Առողջեան:

— Նախադանէցն ի Ա. Ցակոր նախադանէց Ամեն: Ա. Պատրիարքը Հայրը, որմէ եաբ ծրուտագիր Ճէր սղորմեաւ երգուեցաւ:

\* Կիր. 17 Յունիս. — Տօն Կարուիկէ կեկդզ ւոյ Ա. Եղիսաբէի: Հանդիսաւոր Ա. Պատարագ մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ: Պատարագեց և քարոզեց Գերշ. Տ. Կիրեղ Եպս: Գարիկինան: Ամեն. Ա. Պատրիարքը Հայրը նախադանէց Հայրապետական Մադրասէնքների արարողութեան:

\* Եր. 23 Յունիս. — Ա. Անձին Ներփակի և Խաղալ Եպիսկոպոսին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլխադիրը ժամարարն էր Գերշ. Տ. Խաչիր Եպս. Աւխտի Պատարագ:

\* Կիր. 24 Յունիս. — Բարեկելին Ա. Լուսաւուշի պանց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Ցարութիւն, մեր վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Խորեն Վրդ. Անկեր Նախադանէցն ի Ա. Ցակոր նախադանէց Գերշ. Տ. Խաչիր Եպս:

\* Եր. 30 Յունիս. — Ա. Գր. Լուսաւուշն (կը լիւխարաց): Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Ցակոր, Ա. Մակարայ Ժամարան մէջ, որ ըստ աւանդատեան Բաղաւած է մասունքը մեր Հայուաց Հօր ժամարարն էր Հոգ. Տ. Կամբուտ Վրդ. Եկեղեցնեան:

ԳԱՀՏԾՈՆՆԱԿԱՆԻՑ

• Բ. 9 Ապրիլ. — Հրեից Պատկրի տանիքին, Ամեն. Ա. Պատրիարքը Հայրը Շնորհաւորական հետազոտիք բաց Խարայէի Խախագան վեճ. Հայրի Հերթողի, Պարշապան Խչառք Խամբիքի, Թեկութի Խախագան Տօֆ Երևանցին և Բաղարապատ թէսի թուլլէքի:

• Դ. 11 Ապրիլ. — Ամեն. Ա. Պատրիարքը Հօր Կարգադրամեմբը, Գերշ. Տ. Խամբիթ Ապու- Ահական մեկնեցաւ հօնունեապարեկ, Ջամ- կական տաներուն առթի պատարացելու և հագեւոր միաբարութիւն ջամբիւու Հարաւային Ավրորեկի փորբաթի Հայ գողաբիւն վերա- դարձաւ Արակի, 29 Ապրիլին:

• Բ. 13 Ապրիլ. — Կէսարէ Խոր, Խարայէի Անկախամեան 42րդ տարեդրամի տախթավ, Բաղարապատ վեճ. Թէսի Քալէքի կազմէ, Դաւթի հերդին մէջ արուած բնգանելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Կիրիկ Սոյս, Հազ. Տ. Ապամեկ Վրդ. և Տիար Գերդ Հերպան, Հազ. Տ. Խամբիթ Վրդ. և Տիար Գերդ Հերպան:

• Կիր. 10 Մայիս. — Կէսարէ Խոր, Ամեն. Ա. Պատրիարքը Հայրը, Գերշ. Տ. Խամբիթ Ապու- Ահա, Տ. Ապամեկ Վրդ. և Տիար Գ. Հենցիեան ներկայ եղան Russi ո Compounds մէջ, Խորոց մախանեաւ Հաւայն Բասիս Գրէն Պատ- րիարքի հազույն համար կատարուած Հայե- նականեան Հաւելուաւը պաշտամութեան:

• Եր. 12 Մայիս. — Պատական Կոմիտարկի երկրէա մեհանմին առթիօք հրամանաւ ացցե- րութեան հետ Պատրիարքաբան:

• Կիր. 13 Մայիս. — Կէսարէ Խոր, Պատկ- ան Կոմիտարկ, Ամս. Բարի Բարին, իր մա- տուցաւ մեկնութիւն առթի, ոչչերթի բնզա- ներութիւն մը տաւաւ Notre Dame Centreի մէջ ներկայ երն Գերշ. Տ. Խամբիթ Սոյս, Հազ. Տ. Ապամեկ Վրդ. և Տիար Գ. Հենցիեան:

• Ել. 17 Մայիս. — Սպատական Կոմ Հի- պատու Juan Serat իր առաջին պաշտամական այցելութիւն առաւ. Ա. Պատրիարքը Հօր:

• Եր. 19 Մայ. — Կէսարէ Խոր, Ամեն. Ա. Պատրիարքը Հայրը, և գլուխ Մարգարե- թեան, բացումը Կատարեց Ա. Բարգմանաւց Երկրդ. Պարտարանի տարեկան Պազմորին:

• Դ. 23 Մայիս. — Կէսարէ առաջ, Ամեն. Ա. Պատրիարքը Հօր այցելեց Երբաժանական Ե- կեղեցւոյ Երեսներու խուժ մը:

• Ել. 24 Մայիս. — Կէսարէ առաջ, Հայ- րաբձան Երբու Երբաժանական Augusta Victoria Հիւանդանոցի շրջաբակին մէջ գոնուող մա- տուցաւ բնզարձական և բարեկարգման ա- միթոք կատարուած զանարանական պաշտա- մանին և բնզանելութեան ներկայ զանար- ացան Գերշ. Տ. Խամբիթ Սոյս, Հազ. Տ. Ապամեկ Վրդ. և Տիար Գ. Հենցիեան:

• Կիր. 27 Մայիս. — Կէսարէ առաջ, Պատ- րիկանները. Ա. Ստեփանոս Եկեղեցւոյ մէջ,

Ecole Bibliqueի Հասուաւան 100ամեակին առ- թիւ մատուցաւ Հանգիւաւոր Ա. Պատարա- զին և յաջորդաց բնդունենաթեան ներկայ եղան Ամեն. Ա. Պատրիարքը Հայրը, Գերազ, Տ. Խամբիթ Սոյս., Տ. Օհանու Սոյս., Հազ. Տ. Համ- բարձամ Վրդ. և Տիար Գ. Հենցիեան:

— Կէսարէ Խոր, Նոյն առթիւ, Ֆրանսական շրջապատճեն կազմէ, Ecole Bibliqueի Տնօրինին ի պատճ տրուած բնզանելութեան ներկայ գանձեցաւ Խուսաւար- պատ կերպու Տ. Խամբիթ Ս. Պատրիկ Վրդ. :

• Կիր. 3 Յունիս. — Holy Land Studiesի Կոմ Տնօրինին ժամանական առթիւ տրուած բնդունենաթեան ներկայ եղան Հազ. Տ. Անոն- Հաւայն Վրդ. Հայունեան և Հազ. Տ. Գևորգ Վրդ. Այսականեան:

• Բ. 4 Յունիս. — Հայկացանեան առնին առթիւով, Առնաց Ամեն. Տ. Տիարը Պատ- րիարքի տուած ընդունելութեան ներկայ են Ամեն. Ա. Պատրիարքը Հայրը, Խուսաւարպատ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս, Գերշ. Տ. Խամբիթ Սոյս., և Հազ. Տ. Համբարձամ Վրդ. :

• Բ. 11 Յունիս. — 2 Յունիսին կազմակի- պած Խուսիքոյ ազգային առնին առթիւով, Խուսական Բնզ. Հետպատճեն կազմէ, Հե- պատճապատճեն մէջ տրուած բնզանելութեան ներկայ զանարաց Խուսաւարպատ կերպ. Տ. Գարեգին Արքեպոս., Ա. աջ Բարգման Հազ. Տ. Ապամեկ Վրդ. և Տիար Գ. Հենցիեան:

• Բ. 13 Յունիս. — Կէսարէ առաջ, Ամեն. Ա. Պատրիարքը Հայրը այցելութիւն մը տրու- թազարապատ Ամեն. Ֆելիք Քալէքի:

— Կէսարէ առաջ, Ա. Անոն Փառուացոյ տանին առթիւ, Ֆրանչիսկանները. Մոյր Տա- յարին մէջ, Կրտսեմութիւն կազմէ մատուցաւ հանդիպատ Ա. Պատարազին և յաջորդաց բն- դունենաթեան ներկայ եղան Ա. Բարիմին Տակարի Ցենու Գերշ. Տ. Պազուր Սոյս. Իս- շատուրիանի Հազ. Տ. Գևորգ Վրդ. Ա. Հաւայն:

• Եր. 16 Յունիս. — Բնիդունիմի Բաղարա- պատ Վայել, Էլիսա Ֆրէն այցելեց Ամեն. Ա. Պատրիարքը Հայր:

• Ել. 21 Յունիս. — Արեկայեան, Անդին Էլիզապէթ Ա. Բագաւեան Անդին առթիւ տու- րիզարձին առթիւով, Բրիտանական Բնզ. Հե- պատճապատճեն կազմէ, Հետպատճապատճեն պարտ- իւն մէջ տրուած բնզանելութեան ներկա- յ են Ամեն. Ա. Պատրիարքը Հայրը, Խուսաւ- արպատ կերպ. Տ. Գարեգին Արքեպոս., Հազ. Տ. Համբարձամ Վրդ. և Տիար Գ. Հենցիեան:

• Կիր. 24 Յունիս. — Կէսարէ Խոր, Լամբ- նաց Յավհաննես Կարպատի Անդին առնին առթիւ, Անդին Էլիզա Անդին Էլիզապէթ Ան- դին առթիւով Ա. Պատարազին և Մաթիաջ Ա. Բարիմին Անդինները. ի պատճ տրուած բնդունենաթեան ներկայ եղան Գերշ. Տ. Խա- մբիթ Սոյս., և Հազ. Տ. Գևորգ Վրդ. :

• Բ. 26 Յունիս. — Կէսարէ Խոր, Սինա- թեղու մէջ ցուցաբաւած Հայկական Անդ-

**Ա. ԱԹՈՌՈՅՑ ԿԵԽԵՊԼԵՆԻ ԱՆ ՄՈՏԵՆԱԴՐՈՒՅՔ ՃՆԱՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄՄՔ  
ՄՏԱՅԱՆ Է ՀԵՏԵԿԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐՔ**

- կոնգակներ, Քարոզներ, Ելոյթներ — Վազգեն Ա. Պալճեան, Հայրապետ Հայոց, Գիրք Զորբորդ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1983, էջ 198;
- Համառատ Տարեգրութիւն (1908-1955) — Առուրէն Շտիկեան-Վանեցի, Վազգեն Ա. Կոթողիկոս Ամենայն Հայոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1986, էջ 818;
- Երիման Հայրիկ Որպէս Դաստիարակ — Կ. Պալճեան (Վազգեն Ա. Կոթողիկոս Ամենայն Հայոց), Նիւ Եռոք, Ս. Վարդան Մատենաշար, 1987, էջ 122;
- Ճարական Ապրիլսան Դահատակաց — Զարեհ Եպո, Ազնաւորեան, (Հայրէն-Ակուրիւն-Ֆրան-Ֆրանսաներէն), Անթիւիաս, Տպ. Կոթ. Հայոց Կիլիկիոյ, 1990, էջ 77;
- Երկու Մերունդ — Պօղոս Մատագեան (Խմբագիր), Հրատ. Գէորգ Մելիտիանսցի Գրական Մրցանակի, թիւ 15, Անթիւիաս, Տպ. Կոթ. Հայոց Կիլիկիոյ, 1980, էջ 340;
- Գէտք Չունինք Քեզի ... — Անդրանիկ Վրդ. Կոռանեան, Վիճակն, 1987, էջ 40;
- Երջանկութիւնը որ Իմս լիք ... — Շահանդախատ, Վիճակն, 1989, էջ 217;
- Նիսթեր Հայ Վանականութեան Պատմութեան (ԺԴ. - ԺԷ. Կոր) — Հայր Տաճառ Եռութեան, Վենետիկ, Ս. Դադար, 1989, էջ 45;
- Հայկական Կիլիկիոյ Բերդերն ու Բերդարադարները — Հեղինակ՝ Առյուղ Վենետիկ, Ս. Դադար, 1989, էջ 629;
- Հայաստանի Բերդերը — Հ. Միքայէլ Վրդ. Յագհանչսկան, Հայկ, Մատենաշար Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Վենետիկ, Ս. Դադար, 1970, էջ 1014;
- Երկարիք — Արման Վարդանեան, Թատերախաղ, Խաթանպուլ, 1990, էջ 123;
- Յուշարձան Վահրամիս — Վահե Վահեան, Գէյրութ, 1977, էջ 154;
- Հայր Ռումանիի Յուշերը — Պրաւո Ռումանո, Գէյրութ, 1986, էջ 426;
- Բարեւ, Մենք Ենք — Ժազովածու Հայ Գրականութեան, Պատանիներու Համար), Ա. Թէնք, Համագգային Մշակութային և Կրթական Ընկերություն, 1989, էջ 201;
- Կննարբեցում — Վարուժան Պատիկեան, Բանաստեղծ Փ. Լոս Անձելը, 1990, էջ 122;
- Փլուզում իւ Վերածնունդ — Անգրանիկ Անգրեսուսեան, Վէզ Երեք Հատորով, Եկափ Մայրամուտ, Ա. Հատոր, Վարդէն Վ. Վարդ, 1989, էջ 270;
- Եսունացիք — Յարդէն Վրդ. Խօփեան, (Ուսումնակրութիւն), Բ. Տպագրութիւն (Եկափին 40 ամեակին առթիւ), Մանթրէալ, 1987, էջ 114;
- Ճեղինթաց Տարիներ — Գիրք իւ Հեղինակ — Լեռն Ասփոկիսան, Փարիզ, 1990, Տպ. Պէտրութ, Կ. Տուրիկան և Արդիք, էջ 202;
- Տարեգրիք-Սլալոմ — Ս. Յոկոր Եկեղեցւոյ Շորաթօրեայ Վարժարան, թիւ 1, 1988, էջ 54 - թիւ 2, 1989, էջ 24, թիւ 3, 1990, էջ 28; Մանթրէալ, Պահուածու:
- Հովուական Աստուածաբանութեան Գործնական Զեռնարկ — Յավան Ս. Վրդ. Տէրտէրիսան, Թորոնթօ, 1989, էջ 94;
- Հողեւոր Քարոզներ — Հեղինակ՝ Առյուղ Պրակ Գ., Մանրէալ, 1990, էջ 22;
- Հայ Եկեղեցու Արքաւագուհիները Կանոնական Տեսանկինէն Գիտուած — Արէւ Արքաւուած Օղլուգնան: Թորոնթօ, 1990, էջ 48:

**ԱՅԱՀԱՆ ԳՈՅԱՅԱՀԱՆ**  
Պատուական Մասնավարանի

(Հայուանակելի)

պահանջեան ժամանէնին ներկայ գոնաւեցաւ Ամեն, Ս. Պատրիարք Հայուր, Եկեղ. և Հոգի, Միքան Հայրերու Հետ, և Անդիկերէնով խոսք առաջ, պատասխանելով թշնակիցներու հարցութերուն ներկայ էին Քաղաքապետ Վահե,

Թէափ Բոլլէք, որ նմանապէս խոսք առաջ, և նազեկեան մրցանակաւոր Անդրէյ Մանուկ, նազեկեան մրցանակաւոր Անդրէյ Մանուկի այլըն Հայազգի Ելենա Պանըր — որ յարավի այլըն Հայազգի Ելենա Պանըր — որ յանի մը օրիր եար Պատրիարքարան այ այլ ցեղեցք — և ոյլ ականաւոր դէմքեր:

## ՅՈՒՆԻՍ ԱՐԱՆ ԿԱՐԵ ԽՈԲ ԵՐԵՎԱՆ

## ՓՈԽԱԾ ԽՄԱՆԱԳՐԱԿԱՆԻ

— Գեղ Ժամանակներ		
Ավելայն Հօյոց Վեհ. Հայրապետի Կոնդակը		74
Պատրիարքական Կոնդակ		76
Մատուցած Ճռիկ պատուղիներ		77
Կանոնադիմ մեծարքներ		79
Մատուցած ճռիկ մեծարքներ		82
Պատուղագործ նույրութը		84
Թուզան Մերաբուն Խամասայութան 50-ամեակը		89
Թուզան Աշխարհական Մանուկեան		103
Կառլ (Ենրուած)		111
Նուրբիկ Տեղապահը Հոյ Խուսադեկի		112
Հանգլանդիականներ		114
Հայոցուղ երան առիթին . . .		115
Լուսնվ այօք (Ենրուած)		116
Կը ննջին (Ենրուած)		118
Կառօսնային նոյեիկա		119
Հայիկին երազը		120
Ապրես դու, խա՛յ սպայ		121
Կանուգրական գիծեր		123
In celebration		125
Քարութիւն Պատրիարքի Առաք. Ս. Արուոյ		134
Եւունուուրային հեռազիւնե		137
Պատրիարքի համաշում		141
Յագանուի բանաշում		148
Յագանուի բազումական համաշում		150
Պարշին օւեւ, չար ժամանակներ		152
Յարդա՞ն նետեւելու առողջ վարդապետիքան		152
Կոշ՝ նույրուական առաջնորդներուն		154
Պատօնական Հայուղագործութիւններ		155
Զաւակ Հայուն (Ենրուած)		167
Հայր շնառաւ ( » )		168
Եւունուուրային հեռազիւնե՝ յրաւած Ս. Արուկի		169
»                   »                   » Ս. Զաւակի սօնին առքի սացուած		170
Վախճանում Համայն Խաւախոյ Պիմին Պատրիարքին		172
75-ամեակ Ապրիլին Եղինքի		173
Դրույթին տաւեփակի հանդիսութիւններ		174
<b>Ա. ՕԱԿՈՒԹ ՆԵՐՑԻԿ</b>		
— Եկեղեցակամիք - Թիմակամիք		175
— Պատօնակամիք		178
Ցույլ՝ Կրէպէն քառա Մատենագրաւանք կայդ սացուած պէտու		179